


91
4-17



~~W 19A5~~

ԱՐԱԿԱՆԵՐԻ

ՀԱՅԱՊԵՐՀՈՐԴԱԿԱՑՄԱՆ

ՖՂԵՐԸՆՈՏԵՐ

ՄԵՐԵՐ

(1)

91 91 (47.925) 04
Ա-17 Ա. Ա. Ա. Ա. Ե. Ե.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ֆ Ա Շ Ա Ս Ա Կ Ա

ԳՐԱՎԱՐԱՐ ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ՓԵԼԺՊՊՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ա Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Ա Խ Խ Ա Ն

A 11
679.95



Տ Ա Հ


Ա Բ Ե Կ Ա Կ

ՊԱՇՏՈՒՄ Ա. ԱՍՏՈՒՄԾՈՅԻ ԱԼՄԱՅ

Թ. 1851.

~~16964~~

~~5722~~



5n

ՎԵՐՋԻՆ ԴԱՐԵՐՈւ մէջ քանի որ եւրոպական դիտունը սկսան հեռաւոր երկիրներ պարտիլ, իւրաքանչիւր նահանգներու աշխարհագրական, մշակական, բնագրատմական ու երկրաբանական հանգամանքը զննել անձամբ ու տեղն ի տեղը, և ամէն մէկ ազգին լեզուն, հնութիւններն ու սովորութիւնները սուր աշքով եւ դիտութեանց ներկայ աստիճանին համեմատ դիտել, բազմաժիւ քննիչ հիւրերու առաջնական եղաւ մեր Հայաստանն ալ, որն որ աս խուզարպութիւններուն ունեցած դիտաւորութեան շատ կողմանէ առատ նիւթ կը մատակարարեր :

Ասիսյի քիչ երկիրները, կըսէ զիր. Աւեներ իր յառաջարանութեան մէջ, հետազօտիչ, բնազնին, հնախօս եւ տոհմագիր¹ ճամբորդներու առջեւ կրնան այնչափ հարուստ հանիք ու բովք բանալ, որչափ Եւրոպայի ասանկ մօտիկ եղող եւ դիւրաւ համառելու Հայաստանը: Ավ որ Անդդերին յառաջակողմեան Ասիսյի աս մասին վրայ հրատարակած սրան շելի սուրագրութիւնը կարդացեր է, կիմանայ թէ մինչեւ հիմանկ աշխարհագրութեանց մէջ ան կողմերուն վրայ ինչ թերի եւ պակասաւոր ծանօթութիւն կայ եղեր: Այնչափ երեւելի գետերու ընթացքին եւ անոնց աղբերականց ձիւդ նկարագիրը, հակայ ու Քրիստոնեաց լեռներու ճշգրիտ դիրքը, հրարիսային յատկութիւններն ու քարի տեսակները, բազմաժիւ աղուոր Ծերու մեծութիւնն ու բոլորտիրը, նմանաւ գէս ուրիշ շատ տեղուանք մութ մշուշի մը մէջ էին, եւ ըստ մասին դեռ են: Զոս չէ թէ միայն աշխարհագիրն ու բնախոյզը դեռ քիչ մշակեալ դաշտ մը կը դանեւ, այլ նաեւ ընութեան պատկերակերպ ձեւերը սիրով երկրանկարները² բազմավարձ զբազման եւ առատ զուարձութեան մը կը հանդիպին: Կարին քազքէն միայն մէկ քանի մզոն դէպ ի հարաւ երթալով՝ Թորգումայ գետոյն հովիալ ջրվէժ մը կը տեսնեն որ Եւրոպայի մէջ իր վաեմ գեղեցկութեան նմանը

1 Գիշ. Ethnographe.

2 Գիշ. Paysagiste.

չունի, եւ զորն որ դուցէ միայն Նիակարայի քարավագը
լրնայ գերազանցել: Այսու ամենայնիւ մինչեւ հիմայ ուր-
պուած ճանապարհորդութեանց մէջ ասոր վրան եւ ոչ փոքր
յիշատակութիւն մը կայ: Որչափ դիմագրաւ ճամբորդներ
Ափրիկէի մէջ անգործադրական աշխատութեանց ձեռք կը
զարնեն, որոնցմով իրենց կորուսոր կը դանեն. հօս այս-
շափ մօսաւոր տեղ անվեհեր եւ քաջասիրտ պարտող մը
համեմատութեամբ խիստ քիչ վասնով ու աշխատանքով
կրնար երեւելի աշխարհագրական խնդիրներ լուծել յօդուա-
գիտութեանց եւ իր անունը յաւերժ դրումնել:

Հայաստան թաքուն կը պահէ ճարտարապետութեան
հին գանձեր, որոնք անցեալ ժամանակաց ամենէն հզօր ու
գեղեցիկ յիշատակարաններուն կարգն են: Դեռ քիչ ատեն
որ Անի քաղքին հոյակապ աւերակները ճամբորդ հնախօս-
է որ Անի քաղքին հոյակապ աւերակները ճամբորդ հնախօս-
ներուն քննութեամբ մեզի քիչ մը ծանօթ եղան: Ասկայն
մինչեւ հիմայ չկայ անանկ ճիշդ ստորագրութիւն մը, որ Հայ
թագաւորաց աս նախնի մեծապայծառ մայրաքաղքին մնա-
ցորդները բոլոր մանր ու հետաքրքրական մասերովը մեզի
ցուցընեւ: դեռ հիմակ ալ հնախօս մը ասանկ աղէկ պա-
հուածած ու փառաւոր աւերակները հիմնովին քննելու որ
ըլլայ, կրնայ երեւելի արդինք վաստկիլ: Այսպէս նաեւ
աւերաշատ Հայաստանի ուրիշ զանազան կողմերը¹ Տիւ-
պուային ընտիր գրուածքներէն եաքն ալ՝ դիտուն քննողի
մը տաժանմունքը յորդ եւ լի կը վարձատրէն: Տօհմազիր
եւ լեզուաբնին մարդիկ Հայաստանի լեռնաբնակ ազդաց,
ինչու արդին մարդիկ Հայաստանի լեռնաբնակ ազդաց,
ինչու արդին մարդիկ Հայաստանի լեռնաբնակ ազդաց,
ինչու արդին մարդիկ Հայաստանի լեռնաբնակ ազդաց,
մորէ:

Ահաւասիկ ասոնք են առաջին պատճառները, որոնցմով
դիտունք կը շարժին՝ զՀայաստան իրենց մասնաւոր քննու-
թեան եւ մատղրութեան արժանի համարելու. իսկ իրենց
իրկրորդ պատճառը, զորն որ նոյնպէս զրոքերնուն մէջ առհա-
երկրորդ հրատարակեն, աս է որ թէ Ասկայի եւ թէ Եւ-
սարակ կը հրատարակեն, աս է որ թէ Ասկայի կազմութիւնը,
թոպայի մէջ այլեւայլ բազմմովիւ Հայազդի գաղթականու-
թիւններէն զատ՝ ընդհանուր ազդը Ասմատանէն մինչեւ

1 Ինչպէս են Արմանիր, Արտաշատ, հին Անի կամ Կմախիք, Աշուա-
նակէ, Բագրատն, Աշոբիւտ, Թիկն առան, Գառանի, Գոռին
եւ այլն, եւ այլն, եւ այլն:

Եղիպտոս, եւ Պարսկաստանէն մինչեւ փոքր Ասիայի առ
բեւմտեան եզերին ու անկից ալ անդին սփիւռ, զրեթէ ի-
րարմէ անընդհատ ու երեք միլիոնէն աւելի բազմութեամբ
տարածուած կը տեսնեն, եւ կը սկսին քննել անոնց հան-
ձարն ու յաջողակութիւնը, լեզուն եւ կատարած գործառ-
նութիւնները, յառաջացման համար ըրած ջանրն ու Վիխ-
թարայ վանքերէն օրէ օր եւած հարկաւոր ռասումնական զրբե-
րը: Աս երեւոյթներով պայծառ համոզում մը կը սահնան
թէ ասոնք ամենատենչ խաղաղութեամբ, բանաւոր, գովելի
եւ անկեղծ միարանութեամբ, բարի կրթութեամբ եւ հի-
մնական ու շիտակ ռևսմամբ յառաջանալու որ ըլլան, կրնան
օրինաւորապէս շատ ծաղկիլ ու պայծառանալ, եւ իրենք առ
վիճակին մէջ մանելէն ետքը՝ կրնան նաև շատ դիտութեանց
նկատմամբ այլեւայլ փափաքելի պառուզներ տալ նոյն իսկ
Եւրոպացւոց, եւ միանդամայն ուրիշ այնչափ ասիական ազ-
գերուն ալ, որոնք բոլորովին տգիտութեան խօր խուարի
մէջ մնացած են, կարող կ'ըլլան խոչհեմական ազդեցութեամբ
մը շատ մեծ հոգեւոր, բարոյական եւ մտաւորական օգուտ
մտառցանել, որն որ ընդհանուր մարդկութեան ալ երեւե-
լի բարերարութիւն կ'ըլլայ: Շատ բարեսէր եւ հմուտ ա-
րեւմտեանք հաստատ կը կարծեն թէ մեր ազգը վերցիշեալ
բարիները յառաջ բերելու մասնաւոր կոչում մ'ունենայ:

Այս ամենայն մտածմունքը իսկ մը ատենէ ի վեր աշ-
խարհագէտ Եւրոպացւոց զբազման նիւթ եղած է, եւ ասոր
համար են այնչափ հետզհետէ տեսնուած զրբերն ու ճամ-
բարդութիւնները, որոնց մէջ թէպէտ մեր ազգին վրայ տեղ
բորդութիւնները, կարծիքներ, անհիմն գաղափարներ:
Նախապաշարումներ, կամայ եւ ակամայ ծուռ խորհրդածու-
թիւններ ալ կը գտնուին, այսու ամենայնիւ իրենց այնչափ
դիտնական զննութիւնները զ՞ն եւ իցէ ողջամփոր կը համո-
զանացն եւ յարգէ, եւ իրենց կամաւոր կամ անկամ սիսալ-
մունքը ներէ եւ ուզգէ:

Կրնայ ըսուիլ թէ աս ալխատասիրութեան մէջ ամենէն
առաջինը Գաղղիական ազգն եղաւ, որուն ուշագրութիւնը
մանաւանդ Գաղղիացի Յիսուսեան կրօնաւորներուն Հայոց
ու Հայաստանի վրայ տուած աղէկ եւ նոյաստաւոր լըերով
զրդուցաւ: Ան առեններէն մինչեւ հիմայ նոյն ազգէն
ջատերը դէպի հ Հայաստան ճամբորդութիւն ըրին, եւ ընդ-
արձակ զրուածքներով ալ հրատարակեցին իրենց զննու-

թիւնները . ասոնցմէ զիսաւորարար չորս կամ հինգ հատը զանազան նկատմամբ դիմոնց առջեւ մեծ ու գրեթէ դասական¹ յարդ ունին : Աշխարհաշրջիկ Անդղիացիք աս բանիս մէջ չէ իժէ միայն ուրիշներէն եւս չմնացին , հապա նաեւ յաղթական ալ ելան իրենց ուղեւորութեան դրբերուն շատութեամբը , որուն՝ առանձնական ճամբորդներէն զատ՝ Լոնտոնի աշխարհագրական ընկերութիւնն ալ ձեռնուու եւ զրպիռ եղաւ . բայց աս Անդղիացի ճամբորդ եւ ուղեգիր հեղինակներուն մէջ կան նաեւ մէկքանի բողոքակրօն (Քռնելուանդ) քարոզիչներ , որոնց անուղիղ դիտումներն ու հնարյներն արդէն յայտնի են ; Գերմանացիք մանաւանդ վերջի ատենները սկսան ուսմանց աս ամրողաբար ճիւղին ալ մասնաւոր մտադրութիւն մ'ընել , եւ առաւելապէս երբ որ Ռիդդեր մեծանուն եւ առաջին աշխարհագիրն իր բազմահատենագրութեան մէջ միայն Հայաստանի վրայ գրեթէ 100 ութածալ տպագրութեան թիրթ հրատարակեց , որն որ քիչ ժամանակի մէջ սպառելուն՝ նոր յաւելուածներով երկրորդ անդամ տպագրեցաւ , որուն վրայ մատերանաեւ 13—14 տախտակով Հայաստանի ատլաս մ'ալ աւելցուց : Եւ թէպէտ իտաւացիք եւ մանաւանդ Ռուսք ալ ասնիւթին վրայ բաւական գրուածքներ ունին , սակայն մենք պարզապէս վերի երեք ազգաց մէջ Հայաստանի վրայ գրութ Եւրոպացի ճամբորդներուն աշխատասիրութեանց միայն երեւելիներն ալ համրելու ըլլակք , բաւական ընդարձակ մատենադարան մը կը կազմուի :

Գաղղիացի հեղինակներուն ամենէն աւելի յարդի համարուածներն ու յիշուածներն են S' Անդիլ , Աէն-Մարդէն , Ժուպէր , Գուսնըֆոր , Գաւեռնիէ , Շարտէն , Տիւպուա արՄոնրէռէօ , Գերսիէ , Տիւփրէ , Փելիքս Ֆոնդոն , Ալբուէ , Տը լա Քոռուա , Օգէր , Շինիլ եւ հեշտալուր նամականի ըսուած գործին Արեւելեան յիշատակագիր մասն ու ամենէն վերջին Եւգինէսո Պորէ² :

Անդղիացւոց աս մասին մէջ ունեցած երեւելի ուղեգիրներն են Մարիս , Քիններ , Քէր - Փորդր , Էնսուըրութ , Ալիլ-սլրէլմ , Ալբանդ , Ֆրէզր , Շիլ , Հէմիլդն , Լորտ Փուլինկդն ,

1 Գլ. Classique.

2 Ասոնց գաղղիերէն ուղղագրութիւնն ալ նոյն կարգաւ հաս կը ցնէնք D' Anville , Jaubert , Saint-Martin , Tournefort , Tavernier , Chardin , Dubois de Montperreux , Texier , Dupré , Félix Fonton , Brosset , De la Croix , Otter , Lettres édifiantes et curieuses : Mémoires du Levant , Eugène Boté .

Արիլ, Աւգլի, Սեռողը, Ֆօրսու, Սաւթկէդ, Իլի Սմիթ էնու
Ցուայդ¹ եւ այլն:

Իսկ Գերմանացւոց մէջ ամենէն երեւելին է Ռիդդէր
իրրեւ հաւաքիւ եւ խմբագրիւ. Տամբորդներն են զլիսաւորա-
րար Շուլց (որ գաղղիերէն զրեց եւ վանի Քիւրտերէն
սպաննեցաւ), Բառոդ (ուրիշ մէկրանի հոգւով), Պէհակրը,
Քլափրոֆ, Քոխ, Մոլդըէ, Միւլպախ, Մ. Վակնէր² եւ այլն:

Աս վերջին ճամբորդը, այսինքն՝ Պր. Մաւրիանս կամ
Մորից Վակնէր, որուն քաղածոյ թարգմանութիւնը հոս կու-
տանք, 1843ին զլիսաւորաբար Ռուսի Հայաստանը պարտե-
ցաւ ու 1844ին նաև Պարսկաստանի ու Տաճկաստանի Հայ-
աստանին մէջ չընդառաջութիւն մ'ըրաւ: Ինք վերսպիշեալ
պատճառնէրէն զատ՝ իր առ ուղեւորութեան բուն անձնա-
կան շարժառիթներ աւ ունէր, զորոնք հետեւեալ խօսքե-
րով կը ծանուցանէ: «Երրոր, կ'ըսէ, 1843ին գեղ ի Ռուսի
Հայաստան ճամբայ ելայ, ինձի բուն նպատակ դրի զՄասիս:
Խակզբանէ մինչեւ հիմայ բոլոր աշխարհագիրներու մտագրու-
թիւնը շարժեց Արարատի նշանաւոր դիրքը, որն որ գրեթէ
հաւասարապէս հեռու է Ճենաստանէն (Չինումալինէն) ու
Իրերիական թերակզիկէն (Սպանիայէն), Աիրերիայի վերին
հիւսիսային սառնեղէն լեռներէն ու հարաւային Հնդկաս-
տանի Գանգէսին մօրաբեր ալիքներէն: Շատ տարիներէ ի
վեր բազմատենչ փափաք մ'ունէի առ խորհրդաւոր լերան
պյցելութիւն մ'ընելու: Ասիկայ հին աշխարհին դրեթէ
կենդրոնը կը բարձրանայ, եւ ծնունդ է ան կրակին, որուն
ահեղ մեացորդները մինչեւ մշանջենաւոր սառնեց գաւառը
կը հասնին: Սուրբ գրոց վկայութիւնն ու Հայոց ազգային
աւանդութիւնը կը ցուցընեն զԱրարատ իրրեւ ապաւէն ա-
զատութեան մարդկան, զորն որ թէպէտ ջրհեղեղեան ալիք-
ները պատելով կոծեցին, բայց իր երկնահաս զլուխը չկըր-
ցան կոխնել: Բոլոր արարածոց նահապետները նոյն հսկայ
եւ շեշտայանդ կասարէն՝ որ ջրերուն մէջէն իրրեւ կզղի
գուրս ելած էր, եաբեն վար իջան, որոնց սերունդը բոլոր
երկիրս բնակչոք լեցուց: 1840ին երրոր Արկուսի գե-
ղին կորսուելուն լուրն առի, որն որ Արարատի զառիվայր-

1 Արոնք անգղիերէն այսողէս կը դրուին՝ Morier, Kianeir, Ker-Porter,
Ainsworth, Wilbraham, Brant, Fraser, Shiel, Hamilton, Lord Polling-
ton, Rich, Ouseley, Suter, Forbes, Southgate, Eli Smith and Dwight.

2 Գերմաններէն՝ Ritter, Schulz, Parrot, Behaghel, Klepproth,
Koch, Moltke, Mühlbach, M. Wagner.

ներուն վրայ մի միզն մեծ դեղն էր, աւելի եւս հաստատուեցայ որ արեւելք ընելու ճամբորդութիւնս նախ եւ յառաջ հայրաստան դարձնեմ: . . . Աս երկրին մեջ երկու անգամ պողտելով՝ առիթ ունեցայ Արարատն ու շատ լեռներ ու դեռ չքննուած զանազան տեղեր, ինչպէս նաև այլեւայլ ազգերն աղեկ քննելու: Ասոնց ամենուն ստորագրութենէն զատ՝ նաեւ հոնաեղաց ընապատմական ու երկրաբանական վիճակին վրայ ընդհանուր տեսութիւն մը իրրեւ յաւելուած հրատարակեցի: . . .

Ինչպէս ամէն մարդ աս ճանօթութիւններէն կ'իմանայ Պր. Վակնէր գլխաւորաբար Ռուսի Հայաստանը պարտած է, եւ իր ախորժ ու զարդարուն ոճովը, որ Գերմանացւոց մէջն ալ մեծ յարդ ունի, մասնաւորապէս նոյն կողմերուն երկրաբանական ու հրարիսային, բուսաբանական ու կենդանաբանական հանգամանքն ու դեղեցիկ դիրքերը, ժողովրդեան բաղարական ու բարդական վիճակը քաջ ստորագրած է: Այլեւայլ ճամբորդութիւններ ըրած ու զրած ըլլալով՝ աշքն ու զրիչը սուր դիտողութիւններու վարժ են. աս պատճառաւ իր զննութիւններն ամէն տեղ հաճութեամբ կը կարդացուին: Եւ թէպէս ստոյգ է որ աս կողմերը մեր ազգայիններէն մէկը պարտելու որ ըլլայ, իր ընտանութեամբը կրնայ աւելի եւս նոյն տեղերուն բնակչաց որպիսութեան թափանցել, եւ զանազան ներքին, հարկաւոր ու հաճոյական լրեր տալ, բայց ասանկ Եւրոպացի գիտուններուն տուած զրոյցներն ալ նոյնչափ յարգի ու հարկաւոր եւ մէկ կողմանէ ալ աւելի հարկաւոր են, վասն զի հասարակ լրերն ամէն ճամբորդ կրնայ տալ, եւ երկրորդ՝ աս գիտնական տեղեկութիւնները բոլոր ազգին երթալով մեծապէս հարկաւոր կ'ըլլան, ինչու որ երկրի մը յառաջացման համար անհրաժեշտ պէտք է զիտնալ իր հողին որպիսութիւնը, տնտեսութիւնն ու երկրագործութիւնը, քարերուն տեսակը, իր հանքաբանական ու տնկական հանգամանքը, որոնց ամէնքը մէկտեղ ճարտարապետութեան, վաճառականութեան, մշակութեան եւ ուրիշ շատ արուեստներու հետ անձուկ կապ ունին: Աս մտածմունքներով կ'ուղենք որ առաջիկայ զրոյցիր մէկ փորբիկ օրինակ մ'ըլլայ մեր ապագայ գիտնական ճամբորդներուն, որ բոլոր ան կողմերուն վրայ իրենց տալու սեպհական տոհմային լրերուն հետ ասանկ մեծակշիռ ուսումնական տեղեկութիւններն ալ մէկտեղ ընդելուզանեն:

Արք թարգմանութեան կերպին գալով՝ ինչպէս յառաջադրոյն ըսածներնեւ ալ կը տեսնուի, ասիկայ քաղելով առած ենք, այսինքն նախ անանկ մասերը դուրս թուած ենք, որոնք ազգերնուս մեջ շատ յայտնի են եւ զորոնք հստ կրկնելը ձանձրութիւն կրնար բերել երկրորդ որոնք որ հեղինակին օտարականութենէ կամ անծանօթութենէ հետեւեալ սխալ ըմբռնումներ էին եւ կամ անոր միայն անհնական տարակուսելի կարծիքը երբորդ որոնք որ տէրութեան կամ ազգի մը գէմ խիստ հոգւով գրուած էին, զորոնք կարելի եղած տեղ շափառորեցինք, իսկ ուր որ կարելի չէր, իրենց պատուով հեղինակին քով թողուցինք, եւ չորրորդ ան խորին մասերը՝ որոնք միայն երկրանութեան ու բուսաբանութեան մեջ շատ յառաջացեալներուն սեպհական էին: Վեր աս զործքը թարգմանելու ատեն՝ նպատակնիս կարդացողներուն բարի, օգտակար եւ դիրիմաց լրեր տալ ըլլալով՝ լաւագոյն համարեցանք ան ամէն մասերը թող տալ, որոնք կրնային արդելք ըլլալ աս վախճանին, քան թէ անոնցմով զիրքը կատարեալ ընելու զելով՝ բոլոր զործքն ալ անօգուտ եւ ձանձրանալի ըլլալու վտանգի մեջ ձգել: Աս համոզմանէ շարժեալ՝ շատ տեղ նաեւ խնդիրը ծանօթութիւններով լուսաւորելու ջանացինք, ու այլեւայլ զազափարներուն կարեւոր ճշգութիւնը պահելու համար զրեթէ երկու հարիւրի չափ նոր բառ հոդալու ստիպուելով՝ ան ալ պատշաճ կերպով կատարելու եւ հարի եղած տեղ մեկնելու փոյթ տարինք: Պր. Վակներ գլխաւորաբար չորս տեղ՝ այսինքն Արարատ, Եղմիածին, Երիւան եւ Պայտագիտի կողմանիքը ստորագրած էր, անոր համար մենք ալ նաեւ նոյն տեղերուն պատկերներն աւելցուցինք՝ պատուական Տ. Եւգինէոս Պորէին Հայաստան ըսուած գրքին մէջ գրուածներէն օրինակելով:

Եթէ աս մեր փոքր եւ ամենափոքր ջանքն իր սեռին մեջ ուրիշ մեծամեծներու եւ հետզետէ նորագոյններու դուռ եւ սկզբնաւորութիւն մը կ'ըլլայ: Եւ իր չափին համեմատ դիտուած բարոյական ու մուաւորական օգուտները յառաջ կը բերէ նէ, ան ատեն մենք ալ կ'ուրախանանք՝ մեր նաքարակիտը տուած ըլլալով ան գանձանակին, զորն որ Աստուծոյ տեսչութիւնը պատրաստած է ընդհանուր ազգաց լուսաւորութեան եւ դիտութեան, եւ որուն ուղիղ զործածութիւնն ու վերջին վախճանն է զինքը ճանշնալու եւ իրեն հասնելու ճշմարիտ զիտութիւնը:

2
and, though "dreadfully distressed" with
fear, she has a desire to go to him. Her
husband, though he is not at home, has
left her a note, saying that he has
been sent to the front, and that he
will be back in time to meet her.
She is very anxious about him, and
wishes to know if he is safe. She
has heard nothing from him since
he left, and she is afraid that he
may have been killed. She
is also worried about her son,
who is still at school. She
wishes to know if he is safe.
She is also worried about her son,
who is still at school. She
wishes to know if he is safe.

ՃԵՎՊԵՐՀՈՐԴԱՌՈՒԹԻՒՆ

Ֆ Հ Ա Յ Ա Ս Ա Կ

Ա Ռ Ա Զ Ի Ն Գ Լ Ո Ւ Խ

Թիֆլիզ . Պլ . Արտվեան ու իր աշկերտները : — Կողի . լեռանց երկու շղթան ու թռչունները : Խնչա . ծառերն ու որսի կենդանիները : — Պիտիս , երկրին դիրքն ու որպիսութիւնը . Արայի դպրոց ու փառած նաւ :

ԳԱՐԱԲՆԸ Արաստանի մէջ աւելի ուշ կը սկսի քան թէ Եւրոպայի ան քաղաքները , որոնք նոյն լայնութեան աստիճանին տակն են : Ցուրտն ու անձրեւները զիս մինչեւ Մայիսին երկրորդ շաբաթը թիֆլիզ բանեցին թող շտուին , անոր համար բաւական ատեն ունեցայ հոս տեղը Հայաստանի վրայ տեղեկութիւններ առնելու : Ամենէն աւելի կովկասեան բանակին հրամանատար Նայդհարդ զօրապետը՝ պատրաստականութիւն ցուցուց իմ ճամբորդութեանս հարկաւոր եղած բաները հոգալու . ունաեւ Պլ . Փրեգերիկոս Գոցցէպուէ երեւելի համանուն բանաստեղծին տղաքներէն մէկը թէ խորհրդով եւ թէ գործքով ինծի շատ օգնեց : Անոր հետ ունեցած ճանշուորութիւնս ինծի գանձ արժեց . վասն զի ընդհանուր կոսակալին դիւանէն Հայաստանի վրայ անդին ձեռագիրներ հանեց , որոնք շատ հետաքրքրութեամբ կարդացի ու շատ բան ալ սորվեցոյ : Բայց ասոնցմէ վար չիմնար նաեւ Պլ . Արտվեանին հետ ըրած ճանշուորութիւնս , որն որ ազգաւ Հայ է , ու կրթութիւնը Լիֆլանտի Գերմանացիներուն մէջ ընդունած է :

Աս մարդուս պատմութիւնը շատ հետաքրքրական է : Պլ . Արտվեան Էջմիածնի վանքին տիրացուներէն մէկն էր , ու քահանայական վիճակի որոշուած էր : 1829ին Տորբաղեան համալսարանին վար-

ժապետ Պլր. Բարբորդ իր Հայաստան ըրած ճամբ-
րորդութեանը մէջ Եջմիածնի վանքն ալ տեսնելու-
երթալով՝ Աբովեան պատահեակը միայն գտնուեցաւ
վանքին մէջ, որ ռուսերէն կը խօսէր: Բարբորդ՝ Կա-
թողիկոսին աղաչեց որ աս երիտասարդ սարկա-
ւագը իրեն ճամբորդութեանն ընկեր ըլլայ: Կա-
թողիկոսը Տորբագեան Համալսարանին վարժապե-
տին աղաչանացը զիջաւ: Աս երկու ուղեկիցները եղ-
բօր պէս իրարու հետ կապուեցան. ամէն գժուա-
ռութեանց ու վասնգներու մէջ իրարմէ շլին բաժ-
նուեր. ու աս կերպով ստացած բարեկամութիւնը
մինչեւ Բարբորդին մահը տեւեց: Պլր. Աբովեան Բար-
բորդին գիտութիւնը տեսնելով՝ ինքն ալ գիտու-
թեան եռանգ մը ստացաւ. ու անոր շատ կ'աղաչեր
որ զինքը Տորբագ Խրկելու միջոց մը գտնէ, որպէս զի
հոնտեղաց Համալսարանին մէջ ուսում ու գիտու-
թիւն սորվի եւ կրթուի: Ինչ եւ իցէ՝ Բարբորդին ձեռք
բռնելովը բաղձանքին հասաւ. Ռուսի կառավարու-
թիւնը օգնութիւն ընելով՝ Պլր. Աբովեանը Տորբագի
Համալսարանը մասաւ, ուր վեց տարի ուսում սորվե-
լին եակը իր Հայրենիքը դարձաւ ու իր Հայրենա-
կիցները զարգացընելու մեծ եռանգ ուներ: Ուղեց մէկ
դպրոց մը հաստատել, որուն վախճանն ան պիտ' որ
ըլլար, որ սամիկ ժողովրդեան դպրոցներուն վար-
պետներ հանէ, ու աս միջոցը ապահով կերպ մը կը
կարծէր իր աղջին յառաջադիմութեանն ու կրթու-
թեանը: Բայց տեսնելով որ ասիկա յառաջ պիտ' որ
չերթայ, Պլր. Աբովեան Եջմիածնի մէջ քահանայա-
ցու աղոց վարպետ գրուիլ ուղեց: Աս ալ շատ ընդդի-
մութիւն կրեց, որովհետեւ վանքին կղերը Պլր. Աբո-
վեանին՝ բողոքական Գերմանացւոց մէջ ընդունած
կրթութեանն ու գիտութեանը վրայ կասկած ունեին: Ասոր համար Պլր. Աբովեան ելաւ Թիֆլիզ գնաց, հան
դպրոց մը հաստատեց, ու հոնտեղաց յառաջուան

դպրոցն ալ անոր հետ միացուց։ Առ դպրոցը շատ անգամ դացի ու Հայ տղոց յառաջադիմութեանը վրայ շատ զարմացայ։ Տասը, տասնուչորս տարւան տղաք աղէկ կը կարգան ու կը զրեն հայերէն, վրացերէն, թաթարերէն, ռուսերէն, գերմաներէն ու գաղղիերէն։ Ստուգիւ շատ զարմացայ. գերմաներէն աղէկ շեշտելով կը խօսէին ու վարպետին իմ առջեւս զրել տուած բաներէն տեսայ որ գերմաներէն լեզուին կաղմութեան աղէկ տեղեակ էին. իմ առջեւս Աթէին ու Շիլերին գործքերը կարդացին։ Ամէն անգամ աս դպրոցը գալուս ու աս կայտառ տղաքը տեսնելուս՝ մեծ ուրախութիւն կը զգայի, մանաւանդիրենց բագրեկամական ու ընտանեկան վարմուկը, քաղաքավարութիւնն ու վարժութիւնը զիս շատ կ'ուրախացրնէր։ Երենց վարպետին վրայ շատ սէր ունին, սրովհետեւ թէ կրթութեան ու գիտութեան մէջ յառաջացրնելու եւ թէ իրենց հանգստութիւնը հոգալու շատ փոյթ կը տանի։

Վայիսին տաք օրերը հասնելուն պէս՝ Պր. Արովեանին հետ մէկտեղ Թափլիղէն եւայ։ Իր բոլոր աշկերտները ձիերով քաղքէն գուրս մեզի յուղարկաւոր եկած էին։ Առ աշխայժերիտասարդներուն տեսքը նորէն ինծի ուրախութիւնը բերաւ, որոնք անանկ վարժութեամբ ձիերնին կը դարձընէին կը խաղցրնեն, որ մարդ չիկրնար կարծել։ Կուր գետին քով վերջին պարտէզներուն հասանք նէ՝ աս մեր յուղարկաւորներէն հրաժարեցանք։ Պր. Արովիւն իր աշկերտներուն գերմաներէն լեզուախօսակցութիւն մընելով՝ յորդորեց որ ուսման փոյթ տանին, որ գառնալու տաեն ինքն ալ ուրախանայ։ Մէկիկ մէկիկ ամենուն ձեռքը թոթուելէն ետքը՝ բարեմաղթութեան ձայները բարձրացան, որոնք մեր ետեւէն երկայն ատեն դեռ կը լսուէին։

Այս գիշերը Խողի պառկեցանք ու Երկրորդ օրը
սկսանք մեր ճամբան յառաջ տանիլ երկու լեռանց
շղթայի մէջէն, որուն հիւսիսային մասը Կառկասեան
լեռանց շարքին կը վերաբերի. իսկ հարաւային շղթան,
առջինին հետ գրեթէ հաւասար հեռաւոր կ'երթայ.
իր ամենէն բարձր ու զբեթէ մէկալներէն զատուած
լեռն է Լալտար, որուն բավագործոթիւնը (մետաղը
հանելը) Յոյնի մը յանձնուած էր: Լեռանց կողերը կամ
դարվար տեղերը բաւական ազեկ ու ազուոր անտառնե-
րով զարդարուած են եւ առտիճանաձեւ կարգաւ մը
ծովին երեսէն մինչեւ 7000 ոսնաշափ բարձրոթեան
կը հանին: Վրաստանի հարաւային սահմանը քանի
որ կը մօտիկնայինք, կարծես թէ բնութիւնը երթա-
լով կը կենդանանար. հոս շատ տեսակ թռչուններ
տեսնուեցան, որոնք թրիթիզի մօտերը չեին տեսնուեր.
ասսաց մէջ երեւելի է գոյնզզոյն աղուոր մեղսւաքաղ
թռչունը¹, որն որ գունդազունդ ասդին անդին կը
տեսնուեր, ինչպէս Եւրոպայի մէջ ծիծառները: Վե-
ցած դաշտերնիս բիւրազզի անկերով ու ծաղիկնե-
րով դեղին զարդարուած էր, մանաւանդ հրանունկով
(ունցիւն չեւնցիւն), որոնց վրայ անթիւ ճճիներ կը զե-
ռային: Շատ երկակենցաղ անասուններ՝ զիսաւորա-
բար ցամաքային կրայի տեսակներ արեւուն մէջ կը
կենային:

Երկրորդ գիշեր պառկացանք Խնչայի Օթեւանը:
Հոս ելայ երեք ժամ հեռու հարաւային կողմերը ան-
տառախիտ տեղուանիքը տեսնուելու գացի: Անտառ-
ներուն ծառերը զիսաւորաբար տերեւաբեր ծառեր
են. թեղոշ², սփի³, յախի⁴, զիսաւոր ծառերն
էին: Աս տեղուանիքը նաև մանր բոյսեր շատ առատ
ու տեսակ տեսակ կը գտնուեին. բայց միջատ ու

¹ Ըս. Merops Apiaster. ² գլ. Chêne. աճ. Մել-
լուց, ³ Ըս. Fagus. գլ. Hêtre. աճ. Գոյչ -լուց,
⁴ Ըս. Fraxinus. գլ. Frêne. աճ. Տէլուր -լուց.

ճճի տարւոյն առ եղանակին մէջ խիստ քիչ կար :
Արաւատանի ու Հայաստանի սահմաններուն վրայ ե-
զած երկիրներուն տեսքը աւելի սիրուն է .քան թէ
ահեղ .լեռները գեղեցիկ ձեւ ու առանձին ազուռ-
րութիւն մը ունին , ու իրենց կատարը մշտնջենաւոր
ձեան սահմանը շիհասնիր , շատերուն զլուխները ան-
տառներով ծածկուած են , որոնց ծառերը շատ հրա-
կայաձեւ չեն : Անտառները որսի կենդանիներով լե-
ցուն են .քիչ կը պատահի որ մարդ անտառի կողմն
երթայ ու գեղեցիկ եղջերու մը շտեսնէ : Ահա առ
զնութիւններով երբորդ օրը Պիտիս հասանք :

Պիտիս գաշտի մը վրայ շնուռած է , որն որ
չորս կողմն բարձր լեռներ կը պատեն : Առ տեղէն կը
սկսին Հայաստանի երկիրն հրաբուխները , բայց առ
կողմերու հրաբուխներուն ամենէն բարձր զլուխները
բուն Ալբեան լերանց գոտուոյն բարձրութեանը չեն
հասնիր : Լեռներուն բրդաձեւ կամ կոնաձեւ կերպա-
րանքէն անսնց հրաբուխի բնութիւնը հեռուէն ալ
կ'իմացուի .ժայռերը մժագոյն խայտակուձեւ՝ բա-
զագրուած են , որն որ լեռներուն ստորոտները ամեն
կողմ կը տեսնուի : Առ տեղերը կոնաձեւ լեռն
մը զլուխը Հայոց վանք մը կայ , որն որ Ս. Սար-
դիս կը զրցուի : Դաշտին մէջէն կ'անցնի Զոշասրաւուած
վտակ մը , որն որ պայծառ , պաղ ու անոց ջուրը մը
սւնի : Որուս զօրապետները կարծելով որ առ ջուրը
թունաւոր է , զօրաց՝ անիկա խմելը պատժոյ սպառ-
նալիքով արգելուծ են : Սակայն ես առ զով ու վճիռ
ջրէն խմեցի ու բան մը չդդացի . ինչպէս նաև զե-
նուորներն ալ ծածուկ կը խմեն ու վնաս մը չեն կը եր
եղեր : Պիտիս տեսնելու երեւելի բան մը չունի ,
հակայաձեւ նոր շենքէ մը զատ , որն որ տեղւոյն
զրան քովերը շինուած է , ու մէկէն ճամբորդին
աշքը կը զարնէ : Երբ որ առ զանազան գոյներով

¹ Պ. Porphyre , տճ . Սահմանի հերեւ :

Նկարուած տան ի՞նչ ըլլալը հարցուցի , զարմանքով
նամակատան (Քոսթոյի) գրագրէն լսեցի , որ ասիկայ բոլոր
ան քաղքին ու շրջակայ տեղերուն դասատուն պիտ'որ
ըլլայ եղեր : Ասանկ անապատի նման ու միայնուեկ
տեղ մը գաւառական գպրոց . ասիկայ զիս շատ զար-
մացոց : Բայց իմ զարմանքիս լուծումը շուտով գտայ
ելայ գպրոցը տեսնելու գացի . ի՞նչ կը նայիս , գըռ-
ները կռնակի վրայ բաց էին , շենքին ներսի կողմը պա-
րապ , մէջը մարդ չկար , մեծ մեծ ամայի բնակարան-
ներ առանց կահուց ու կարասեաց , լուռ ու մունջ
պատերով՝ օրոնց վրայ մամուկները իրենց ոստայնե-
րը ձգած էին . կոտրած պատուհաններ . մէկ մեծ
մողես մը , որ պատին ճեղքուածքի մը մէջ մոտա ,
խոնաւ օդ , ու մերժապէս բոլոր շենքին կործանելուն
նշաններ . ասոնք էին՝ որ իմ աչքիս առջևն ելան ,
Ասոնք տեսնելու ատեն զգացած՝ կարգացովը ինք
իրմէ կրնայ իմանալ . բակին մէջ մէկ խաղախ պաշ-
տօնակալի մը պատահելով , կ'աղաչեմ , ըսի , ուր Են
աշկերտներն ու վարպետները , ի՞նչ եղան գրասեղան-
ներն ու կահ կարասիքը , որ ատեն մը աս շենքիս
մէջ եղած պիտ'որ ըլլան : — Անանկ բաներ մուրեդ
մանցցրներ , ըստ ինծի խաղախը , որ բակին մէջ իր
ձիուն ճարակ կու տար . աս շենքին մէջ մուրդ մոտած
շունի : Գիտես ի՞նչ է աս շենքին պատճառը . Կայսրը
Արարատեան գաւառը իր իշխանութեան հետ միտ-
ցրնելէն ետքը , ան կողմերը տեսնելու ելու . մեր պաշ-
տօնատէրները (գլխաւորաբար , ան ատենուան ընդ-
հանուր կառավար Ռողեն սեպուհը) անոր հաւտացը-
նելու համար որ եւրոպական քաղաքականութիւնը
իր տէրութեան ամէն կօղմերը արժատ ձգելու կը սկսի ,
աս շենքիս ձեռք զարկին , ամէն ջանքով յառաջ տա-
նելու ջանացին , ու կայսեր եկած ատենը՝ աս գեղե-
ցիկ ու մեծ դիտաւորութիւնն անոր ցուցուցին : Ամէն
տեսակ ուսման , ամէն գլխաւոր լեզուներու համար

Թափլիզէն վարպետներ պիտ'որ բերել տանք, ըսին.
 շրջակայ տեղուանէք եղած Հայերն ու Թաթարները
 պարզեւներով ու ստակով պիտ'որ յորդորենք որ
 իրենց տղաքը հոս խաւրեն, ու ասկից եւրոպական
 իմաստութիւնը ամէն կողմ տարածեն։ Ծատ պքան-
 չելի էր ասոնց դիտաւորութիւնը, բայց ի՞նչ օգուտ
 որ հօն տեղը մնացին. վասն զի կայսրը դպրոցը տես-
 նելն ու իր հաճութիւնը ցուցընելէն ետքը, որմնա-
 գիրներուն ու զործողներուն ձեռքը պարապ մնաց,
 ալ գեպ ի Պիպիս եկող ոռւպիներուն ճամբան գո-
 ցուեցաւ, ու ճարտարապետն ելաւ գնաց։ — Ասանկ
 կը խարեն մեր կայսրը, բայց ինձի ուրիշ Խազախ
 պաշտօնակալ մը։ Երբոր իմացուեցաւ, որ կայսրը
 Գեղամայ ծովն ալ տեսնելու պիտ'որ ելլէ, ամենայն
 փոթով մեծ հողմանաւ (առագաստաւոր նաւ) մը
 շինելու սկսան, որուն նման գուցէ Աեւ ծովուն վրայ
 ալ շտանուի։ Զրլայ թէ, կ'ըսէին կայսրը բարկա-
 նայ, որ ասանկ ներքին ծովակի մը քով ընակած ժողո-
 վուրդը նաւարկութեան բարիքներէն զուրկ կը մնայ,
 կայսրը ան կողմերը այց ելած ատենը՝ աս նաւը գե-
 ղամայ ծովակին վրայ շինուելու նաւատորմզին սկիզբն
 է, բաին. բայց կայսրը Հայաստանէն հեռանալէն ետ-
 քը մէկը չեղաւ, որ նաւը կանոնաւոր նաւագնացու-
 թեան զործածելու մտածէ, ու հաւանական է որ
 մինչեւ հիմա ան ջրերուն մէջ փոտած ըլլայ։

Ե Ր Կ Ռ Ո Ւ Դ Գ Լ Ո Ւ Խ

Հայաստանի թագթարներուն ստորագրութիւնը։ Սաստիկ պատիժ մը։ Պիտիսէն մինչեւ առաջին իջևան եղած տեղեցին ծառերը, գեղեցիկ դիբը, անառուններն ու թագունները։ Անկից մինչեւ Ախտա գտնուած քարերը։ Եւզիտիներու երկու ընտանիք։

* Կազմակերպութեալ պատահեցաւ որ Պիտիսի մէջ օր մ'ալ կենալու ստիպուեցայ, որովհետեւ ուղեկիցներու ու թարգմանս (Պր. Արովեան) ճամբայ եւ լելէն ետքը՝ Ռուս կառապանը եկաւ ըստ որ Զիերս յոգնած ու տաժանած են, չեն կրնար յառաջ երթալ։ Աս բանիս վրայ շատ ահաճեցայ, ինչու որ թարգմանէս բաժնուած էի ու հայերէն չէի գիտեր։ Բնչ եւ իցէ՝ գիշեր մ'ալ Պիտիս մնացի, ու Սեւանայ ծովին եւ անոր բոլորակիքը բակող թագթար ցեղերուն վրայ տեղեկութիւն առի։

* Առաջեան թագթարները՝ որ Խրբորդի գաշտերուն ու լայնանիստ անապատներուն մէջ կը բնակին, յառաջազդոյն յաջողակ աւագակներ ու վայրագ յելուզակներ էին. իրենց քաջ ձիավարութիւնն ալ առ բանիս մեծապէս կ'օգնէր, քայց քանի որ Մոսկովեան բազուկի տակ մնան նէ, զսպուեցան, ընտանեցան ու հեղ ժողովուրդ մ'եղան։ Ասոր հակառակ Հայաստանի Առաջամանան կողմերը բնակող թագթարները թէպէտ Նորայեանց պէս շատուոր ալ չեն, այսու ամնայնիւ դեռ իրենց խստութիւնը պահած են, ու այնպէս խոնարհ կերպարանը չեն ցուցրներ, մանաւանդ որ Կուր գետէն մինչեւ Երասխ ձգուած լեռնային երկիրներն ու անառաները՝ անոնց ամուր ապաւէն մ'ըլլալով՝ կը յանդգնին գոնէ ասդին անզին պղտիկ խմբերով դէմ դնել խարտեշահեր աշխարհակալներուն (Ռուսերուն), որոնք հիւսիսէն կու գան։ Աս կաւկասեան թագթարները գեղեցիկ եւ ուժեղ մարդիկներ են. աշուըներնեն կարծես թէ հուր ու բոց կը ցոլանայ, եւ քաջութիւնն ու ազատու-

թեան սէրը վրանին գեռ մարած չէ, բայց ասանկ ցրուած վիճակի մը մէջ ըլլալով՝ գիտեն որ չեն կըր-նար Ռուսի դէմ ազգովին ոոտք ելլել, եւ կամ ել-լելու ալ ըլլան, պտուղը շատ դառն այսինքն իրենց զանազան ցեղերուն ջնջումը կ'ըլլայ: Առկայն իրենց ձեռագործը՝ որ է աւազակութիւնը՝ միւտ յառաջ կը տանին, ու թանձր անտառներու եւ ցից ժայռերու մէջ պատապարելով՝ Ռուսաց ձեռքեն կը պրծին:

Վասնք Մահմետական են, մինչեւ հիմա հազիւ թէ իրենց կէոր Ռուսի Երկիրներու մէջ մնաց, որովհետեւ բազմութեամբ Տաճկի Երկիրներն անցան Ասոր հակա-ռակի քրիստոնեաները այսինքն Հայերը զլխաւորարար Պարսկաստանէն փախչելով՝ հետզհետէ հոստեղերն եկան ու շատցան: Ընդհանրապէս առ Հայ ժաղավոր-դր, նաեւ Արացիք, Ռուսի տէրութեան հաւատարիմ են, ու համբերութեամբ կը հպատակին, թէպէտ ստորին Ռուս պաշտօնատերներուն ազահութեամբը, կաշառակերութեամբն ու կեղեքելովը¹ շատ նեղութիւն կը կրեն: Թաթարները դրացի Հայոց առ հաւա-տարիմ հպատակութիւնը տեսնելով՝ եւ շորո կողմանէ անոնց գեղերեն ու քաղաքներէն պաշարուած րլալով՝ ապստամբելու շեն յանդզնիր, ինչու որ թաթարներու գեղերուն մէջ ինչ դէպէտ որ պատահի, ինչ խօսք որ անցնի, Հայերը անմիջապէս կ'ի-մանան, ու տէրութեան կ'իմացրնեն, որպէս զի ա-նոնց ամեն ապստամբական շարժման ծիլը գեռ շրու-ած՝ խղդուի. վասն զի նոյն իսկ Հայերը կը վախնան

¹ Պ. Աւկնէր աս տրառւնչը շատ աեղ կը կրկնէ. բայց աս ստոյգ է որ կայսրն ու պաշտօնեաները աս բանիս վայ մէծալէս կը հակեն, եւ ստորին որաշտօնատերներու մէջ սասանէ կաշառակեր կամ կեղերէն մը գտնեն նէ՝ սաս-աիկ խիստ կը պատժեն ու մինչեւ Աթայերիա կը քշեն: Աթայն թէ ցաւալին աս է որ այսպիսի ընդարձակ երկրի մէջ առանձնական մարդիկներուն անիրաւութիւնը ամէն աեղ բոլորովին զսպելը խիստ շատ դժուարին ըլլալով՝ երբեմն երբեմն խեղճ բնակիչները կը շարշարուին:

որ աս կես մը վայրենի ու կատաղի թաթարները քիչ մը զօրանալու որ բլան, քրիստոնէից դէմ իրենց ունեցած ատելութեամբ՝ Հայոց մեծ վեստ ու ջարդ կու տան, ինչպէս դժբախտութեամբ շատ անգամ պատահած է:

Առանկով նոյն Մահմետականներէն շատերուն՝ որոնք ոչ երկիրը բոլորովին թողուլ երթալ եւ ոչ ալ տէրութեան հրամանները կատարել կ'ուզեն, որիշ բան չիմնար, բայց եթէ թափառական կեանք մ' անցրնել: Աւազակութիւն հիմա խիստ քիչ կը պատահի, միայն թէ մինչեւ որ ճամբանները քիչ մը տպահովութիւն ստացան նէ, հարկ եղաւ որ Ռուսերը զանազան խստութիւններ բանեցրնեն, մանաւանդաս վայրենի մարդիկներուն գէմ, որոնք մէկ պատժէ մը չեն վախնար ու ամենէն խիստ պատիժներուն ալ երկաթի պէս կը դիմանան կը կենան եւ կարծես թէ բան չեն զգար: Պ. Պախվալտ պաշտօնակալը՝ որ հոստեղաց ճամբաններն ու կամուրջները շտկելու համար Ռուսի տէրութեան կողմանէ դրուած էր, առ բանիս վրայ իր աչքովը տեսած օրինակը պատեց: Տասնուութը տարւան թաթար մը՝ որ իր եղայրը սպաննած էր, 35 քառակուսի ջայլու (Մօհէֆ էլլու-հ) տաելու եւ Սիպերիա քշուելու դատապարտուեցաւ: Ինչպէս յայտնի է՝ 35 քառակուսի ջայլուի հարուածը վերջին աստիճանի ծեծ է, եւ շատ անգամ մարդ մը հազիւ 30 հատ ասանկ հարուածի կրնայ դիմանալ: Խոկ աս երիտասարդ թաթարը առանց փոքր այլայլութեան՝ ծեծ տաելու տեղն եկաւ, եւ շուանով ցիցը կապուելու ատենը դեռ Ռուսերը կը ծաղրէր. սոսկալի հարուածներուն տակը թէպէտ միսր կտոր կտոր եղաւ, բայց եւ ոչ մի անգամ ցաւի աղաղակ հանեց. 35երորդ հարուածէն ետքը՝ ահազին ձայնով մը Ռուսաց Աստուածին ու կայսեր դէմ սարսափելի յիշոց մը տուաւ ու դեռ

անսասան կը կենար . բայց եղանակու մուսս պաշտօնատէրը տաքցուցած երկաթալ ճակատը պահեց , աս ատեն աս աննուածելի հոգին սկսաւ սպանիլ ու բերանը փրփրալով՝ անան խօսքերու հեծ թեան ձայներ հանել : Աս անակը մարդը կը ճառացընէ :

Մայիսի 13ին իսկն եյայ . ասկից մինչեւ տռաջին իջեւան երթաւու անտառներու մէջ գեղեցիկ հովիտ մըն է , որուն մէջն լեռնային սրբնթաց վասակ մը կարկաչելով կը վազէ : Լեռները շափաւոր բարձրութիւն ունեին , որոնք հասարակօրէն հովտին երեսէն 1800 սոնաչափ բարձր են : Լեռանց կողերուն վրայ շատ անտառներ կան , որոնց ամենէն սովորական ծառն է ոփի . թեղօշ քիչ էր , որոնց տերեւներուն զլուխները՝ Մայիսի մէջերը հաղիւ թէ ցցուած էին . իսկ ծովին երեսէն 5400 սոնաչափ բարձր տեղերուն վրայ ծառերը գեռ կանաչ չունեին : Միջին (ծովին երեսէն 3500—4000 սոնաչափ) բարձրութեան վրայ ոփիներու մէջ առառ թեղօշ , հացի ¹ , կաղամախի (Ք-Հ-Շ-Ք) ու նաեւ ասդին անդին շոճի (Վ-Վ-Վ-Վ) կար : Ծառերուն ասանկ ուշ տերեւ բանալէն կը տեսնուի որ Հայաստանի աս մասին բարեխառնութեան աստիճանը միջին Եւրոպայինին շատ նման է : Ինչպէս անտառներու ծառերը , նոյնպէս պղտիկ բցյսերն ալ ըստ ամենայնի Գերմանիայիններուն տեսակէն են : Երկրի մը տեսքը զլխաւորաբար իր բցյսերէն ու լեռներուն զիրքէն կ'առնուի : Եթէ , կ'ըսէ Պ . Վակնէր , հոստեղաց մարդիկներուն զգեստն ու գեղերուն ձեւը Եւրոպայինէն տարբեր չըլլար , Գերմանացի մը քնոյ մէջ Հայաստանին աս դիերը բերուելու որ բլլար , արթընցած ատենը չէր կրնար իմանալ որ ուրիշ երկիր բերուած է : Աս աստիճանի նման է Սեւանայ ծովին ու Պիովիսի մէջ եղած Երկիրը միջին Եւրո-

¹ Հայ . Աշըր . գլ . Էրակ . աճ . Սէնդեռուն - Վ-Վ-Վ-Վ :

պայի զանագան մասմբուն, մանաւանդ Պաւիկը այլին
Ծղրայդպերկի ու Մուկենտորֆի գեղեցիկ եւ նկա-
րելու արժանի հովիտներուն :

Հայաստանի աս մասին կենդանիները Արաստա-
նիներուն պէս են: Անտառներու մէջ կոյ արջ,
գայլ, շնագայլ (սէտ), նաեւ ինչպէս Պր. Պոխ-
վալտ հաստատեց, երբեմն ալ յովազ (եռող) ու բո-
րեան (սըրնլան): Հոստեղս ես առաջին անգամ տեսայ
վարդագոյն տարմահաւ (սըրբհնդ), աս թռչունները
Հայոց շատ սիրելի են, որովհետեւ երամ երամ կու-
գան ու վեասակար որդերը թթի ծառերուն վրայէն
կը մաքրեն կը ջնջեն: Գիշակեր թռչունները շատ
մօտ կու գային ու հրացաններէն չեին վախնար: Տի-
լիշան ըստած կիրճին կամ կապանին (ուերպէնտին)
քովերը առջի անգամ տեսայ սեւ արագիլ (լոյլ):
Նաեւ քանի մը տեսակի գեղեցիկ միջատներ ալ գտոյ:
Հոստեղաց միջատներն ու բոյսերը ստորին Ալբեան
լեռներու կերպարանքն ունին: Բայց Տիլիշանին վերի
կողմը կը սկսի Հայաստանին բուն Ալբեան գօտին, եւ
միջատներուն կերպարանքն ալ յանկարծ կը փոխուի:

Առաջին իջեւանին ու Անտայի մէջ եղած լեռ-
ներուն կազմուածքը մէծ մնադրութեան արժանի է:
Տիլիշ ըստած վտակին քով խիտ, պինդ ու պայ-
ծառագոյն կրաքար մը կը տեսնուի, որուն կիրը (+ի-
ւէնը) կանոնաւոր եղանակաւ մը խաւ խաւ (հոն հոն)՝
շարնւած է. ամէն մէկ խաւը հասարակօրէն կէս սու-
նաշափ, աեղ տեղ ալ մինչեւ հինգ վեց սոննաշափ
թանձրութիւն ունի: Աս հրայխական լեռներուն մէջ
երկրաբան մը, ինչպէս նաեւ նկարիչ մը զննութեան
արժանի շատ բաներ կը գտնէ: Խայտակուճը հսու-
շատ առատ է. աս գեղեցիկ քարը երկրէն գէպ ի վեր
սիւնաձեւ կը բարձրանայ ու սրածայր կը վերջանայ:
Խայտակճեայ սիւներուն կանոնաւոր հնգանկիւնի ձեւն
ու շիսպ շիտակ բարձրութիւնը կը ցուցընէ որ հրա-

բուխներու բերնէն սասարիկ ուժով եւ շուտով վեր նետուած ու մէկէն ի մէկ սառած մնացած էն։ Ախտայի մօտ 5000 սանաչափ բարձրութեամբ կիրճէ մը անցնելու ատեննիս դարձեալ նոյն քարը դատայ։

* սոտեղերը շատ ողորմելի խրճիթներու մէջ Առու գաղթականներ կան։ Ասոնք տարւոյն ամէն օրերը կախ ուտելնուն համար՝ կաթնակեր կ'ըսուին, եւ Ռաւոաց տէրութենէն իրրեւ աղանդաւոր հոս քշուած էն։ Հազիւ թէ կաթնակերներուն մէկ խրճիթէն ելած էինք, դիւապաշտ Եղիտիներու երկու ընտանիք տեսանք։ Էրիկ մարդիկներուն գլուխը սաստիկ մեծ էր, աշուքնին խոշոր ու խոլոր, եւ բոլոր կերպարանքնին այնպէս գարշելի որ նոյն իսկ ժանտատեսիլ Մզուլներու մէջ խիստ քիչ կը գտնուի, իսկ կանայք միայն կաշի ու ոսկը էին. աշուքնին սորած ու փորած, հայեցուածքնին բիրտ ու կատաղի եւ այնպէս կախարդի նման էին որ մարդ երեսնին նայելու չէր համարձակեր։ Ասոնց բոլոր ունեցածն էր պղտիկ իշու մը վրան քանի մը պնակ (չնոտք), կացին (գունիս), բահ (+է-ը-է+) ու չուան։ Էրիկ մարդիկներուն մէկը կիսամեռ մօղի մը կը տանէր, իսկ կանանց մէկը ոչխարիկ մը. իրենց ըսածին նայելով՝ ասոնք Երիւանին մօտերը կը նստին եղեր, բայց տարի մը հանճքը չյաջողելով՝ ստիպուեր են հոնկից ելլել երթալ։ Իրենց ապագան ուրիշ բան չէր երեւար, բայց եթէ անօթիութենէ մեռնիլ, վասն զի Հայ մը կամ Թաթար մը՝ աս սատանայի որդիներուն եւ ոչ կտոր մը Հայ կու տայ։ Կանայք յուսահատական դէմքով ու խորունկ ձայնով մը ձեռքերնին երկրնցուցին ու կ'ըսէին որ “Տուր, տուր, քրիստոնեայ, անօթի ենք”։ Մենք Հայ չոնենալով՝ քանի մը Առուսի ստակ տուինք, զորն որ առին, ձեռքերնուն մէջ պնդեցին ու առանց չնորհակալ բլալու՝ ճամբանին յառաջ տարին։

ԱԵՐԱՆԱՅ ծովին տեսքն ու չափը : ԱԵՐԱՆԱՅ լիճը հրաբխի բերան : ԱԵՐԱՆ կղզին . վանդն ու անոր հիմակուան վիճակը :

ԵՐԲ որ լեռան գլուխը հասանք , Տիլիշանին հարաւային կողմը տեսանք ԱԵՐԱՆԱՅ ծովը¹ , որն որ կանաչ լեռներու եւ ձիւնապատ սարերու մէջ գեղեցիկ , հանդարտ ու մոյզ կապոյտ (Քօյու Հավկ) լիճ մըն է : Աս Ալբեան ծովակին կապուտակ ջուրը Տիլիշանի կիրճին բարձրութենէն նայելով՝ ստուգիւ զարմանալի ու նկարագեղ տեսք մ'ունի : Եթէ աս լճին հարաւային կողմերը սաստիկ բարձր ու ձիւնակատար լեռները ըըլլային , ԱԵՐԱՆԱՅ ծովին բոլորտիքն եղած երկիրները շատ մերկ կ'երեւային , ինչու որ թէպէտ լճին արեւելեան , արեւմտեան ու հիւսիսային կողմերն եղած լեռներն ալ բարձր են , բայց հսս պտղառղ ճամբորդի մը աչքին այնչափ բարձր չեն երեւար , որովհիետեւ նցն իսկ ճամբորդին քալած երկիրը ԱԵՐ ծովին երեսէն 5—6000 ստնաչափ բարձր տեղ է : ԱԵՐԱՆԱՅ ծովը անանկ բարձր դիրքի մը մէջ է , որ հաւանականաբար բոլոր առաջակողմեան Ասիայի մէջ իր նմանը չունի . լճին արեւմտեան ու հիւսիսային կողմի լեռները հազիւ թէ անոր երեսէն 3500 ստնաչափ բարձր են :

ԱԵՐԱՆԱՅ ծովը տեսնուածին պէս՝ քովի Ռուսա սկսաւ ուրախութեամբ պոռալ , Պարոն , ծով , ծով : Խազախ մարդք , որն որ բոլոր կենացը մէջ միայն Չէռոյ-Մոռէ (ԱԵՐ ծովին) ու Ազախու ծովը տեսած է եւ անոնցմէ ուրիշ ծովակ չիդիտեր , աս ծովակը տեսած ատեն՝ կարծեց որ իր հայրենեացը մօտիկցաւ . բայց մենք լուռ ու խորունկ մտադրութեամբ մը Հայաս-

¹ ԱԵՐԱՆԱՅ ծովը՝ որն որ մեր մէջը գեղամայ ծով , գեղարքունոյ ծով ալ կ'ըսուի , իր կապուտակ գոյնին համար Տամկըներէն Արտէշը կը կոչուի . իսկ Պարսիկները կ'անուանեն Տէրեռ-է լիքն , որն որ Քաջը ու միանդամայն Գուշշի Ճուկ կը նշանակէ :

տանի բարձրագաւառներուն նորանոր տեսարանները կը զննեինք։ Տիլիշան կիրճին բարձր տեղէն անցնելէն ետքը՝ երբ որ գեպ ի Աեւանայ ծով կ'իջնայինք, լերսն զարիվայրին վրայ ձիները կատարեալ հալած էին, եւ բոլոր երկրին երեսը գարնանային բոյսերով զարգարուած էր։ Չորս կողմու չքեղ ալթեան ծազիներ կը տեսնէի, որոնց մէջ ամենէն շատ էր ազուոր երկնագոյն մինասոխը¹ նոյնպէս զանազան հազուազիւտ ճ'ճիներ. ասոնց ամենէն ալ շատ ժողվեցի։

Խւրոպացւոց մէջէն ամենէն յառաջ Շարտէն² Գաղղիացին աս լճին վրայ ծանօթութիւն տուաւ։ Աս գիտնականը Աեւանայ ծովին շրջապատը կը զնէ 25 փարսախ³ որն որ բաել է 12—13 ժամ. անոր սաստիկ խորութիւնը կը յիշէ, ու կը հաստատէ թէ անկից 9 տեսակ ձռէ կը բանեն, ու բոնք Երիւանի մէջ շատ յարգի են։ Մենք երբ որ օթեւան (Անդիւ) հասանք, որն որ լճին հիւսիսային եղբէն հազիւթէ 10 բոպէ հեռու է, նոյն լճին Աեւան բառած կզգւոյն վրան եղած մենաստանին վանահօրը օր յը յառաջ մարդ խրկելով իմացուցինք որ վանքին այցելութիւն մ'ընելու կը բաղձանք, եւ կ'ազաշենք որ վանքին լաստը (սպա) չնորհք ընէ խաւըէ։ Երկրորդ օրը երբ որ լճափը գացինք, ուրախութեամբ տեսանք որ չէ թէ միայն լաստը հոն էր, հապենոյն իսկ պատուական վանահայրը երկու ժամէ ի վեր մեղի կը սպասէր։ Ամենքնիս մէկտեղ լաստը հեծանք, ու Աեւանայ ծովին հանդարտ ջրերուն վրայէն սկսանք երթալ։ Լճին պայծառ ու կապուտակ գոյնը կարծես թէ մեր երեսը կը ծիծաղէր, եւ ստուզիւ մաքուր երկնքին վճիտ գոյնէն աւելի գեղեցիկ էր։ Աբեւը շափաւոր տաքութիւն ունէր (կէսօրը 14⁰ Ռէսոմիւրի)։ Աս ազատ լեռնային օդին մէջ չորս կողմերնիս եղած դալարագեղ բլուրներն ու

¹ Scilla Sibirica. ² Chardin. ³ Lieue.

ձիւնափայլ կատարները մեզ շատ կը զուարթացրանեին : Հոս մալքերնիս եկաւ խեղճ Պր . Տիւպոս որ Առնբեռէօ¹, որն որ մեզմէ ուժը տարի յառաջ խիստ ձմեռուան ատեն հոս հասնելով՝ չկրցաւ աս վառաւոր տեսքը վայելել ու աս տեղս ալ իր հմտական ու արդիւնաւոր զննութիւններն ընել :

Տարակոյս չկայ որ աս Սեւանայ լճին մեջ շատ ժամանակ յառաջ սոսկալի հրաբխական գործողութիւններ եղած պիտի ըլլան : Լճին չորս կողմը բոլորած են այնպիսի հրաշունչ լեռներ, որոնք հիմա մարած են, բայց կը ցուցընեն որ ատեն մը իրենց բերանն է եղեր աս լճին տեղը, որմէ ահազին բոցեր եղած ու հրային նիւթեր եւ քարեր գուրս ցատքած պիտի ըլլան : Աակայն հիմա նոյն ծակին մեջ ջուրը եկած լեցուած ըլլալով՝ յառաջօւան անդունդը գոցուած է : Անժիսելի նշաններէն կը տեսնուի որ հրաբուխ լեռները խիստ շատ երկայն ատեն հստեղս գործեր են : Նոյն իսկ Սեւան կղզին ուրիշ բան չէ՝ բայց եթէ ան հրաբուխներուն բերնէն գուրս եղած բլրածեւ կոյտ մը : Մինչեւ հիմա կղզւոյն վրան հրաբխային նիւթերով ծածկուած է : Աղջին ելլելնուալիէ՝ խոշոր լաւայէ² քար մը տեսանք . սաստիկ մեծ կտորներով չեշաքար (Քահ-Շահ) ալ շատ կայ . բայց բնդհանրապէս հրաբուխներուն ապակենման քարերը հոս չկան : Կղզւոյն ժայռերուն երեսոր չափաւոր խորութեամբ մը փշրած, փխրած ու հող դարձած է,


¹ Dubois de Montperreux. Աս հմուտ երկրաբան ճամբարդը Հայաստանը պարտած, քննեած ու հաստորաւոր պատկերազարդ զբքեր հանած է, որոնց մէջի հիմնական ծանօթ ուժիւնները զիտնոց առջեւը մեծ համարում ունին :

² Լուս հրաբուխներէն վազած փրփուրը կամ հեղուկ մոխիրն է, որն որ երկայն ատեն լցոյծ կը մնայ ու իր տաքութիւնը կը պահէ, բայց ետքէն կը կարծրանայ ու պարունակած նիւթերուն համեմատ տեսակ տեսակ քարեր կը լըլլայ :

եւ շատ տեսակ տնկեր կը բուցընէ։ Ժայռերուն
ասանկ քայքայիլն ու վշրիլը՝ որն որ օդին ու ջրին
ազգեցութենէն եղած է, կը ցուցընէ թէ աս քա-
րերը ինչչափ հին ժամանակուան բաներ են։ Զար-
մանալի է Սեւանի վրայ հեփեստեան տոփ (*այսէ
թուշը*) ըսուած քարին վերջի աստիճանի խոշոր կտոր-
ները։ Աս քարին պղտիկ կտորները մաշած, կլոր-
ցուած եւ անկիւնաւոր են, ու պինդ եւ փայլուննիւ-
թով մը իրարու հետ կապուած են։ Յայտնի է որ
աս ամէն երեւցիթները ջրին զօրութեամբը եղած
բաներ են, որմէ կը հետեւի թէ Սեւան կղզին
հազարաւոր տարիներ յառաջ ջրիտակ է եղեր կամ
թէ բունքը Սեւանայ ծովին ջուրը յառաջ հիմա-
կուրնէ շատուելի բարձր է եղեր։ Ալբեան գարնա-
նային ծաղիկները կղզւոյն երեսը բացուելու սկսած
էին, ամենէն առատ տեսակներն էին դեղնագոյն հրա-
նունկ ու գարնանաբեր ծաղիկ։ Երբ որ վանահայրը
տեսաւ որ բոյսերը քննելու կը զբաղիմ, ըսաւ թէ
Ասիկա կղզւոյն ծաղիկներուն դեռ չոր սկիզբն է.
վեց շաբաթ ետքը դառնալու գալու որ ըլլաք, բո-
լոր կղզւոյն կերպարանքը փոխուած ու ամենագեղ
ծաղիկներով զարդարուած կը տեսնէք։

Ի՞ոլոր վանքը լաւայէ շինուած է. նաեւ եկե-
ղեցւոյն խորաններն ալ աս սեւ քարէն¹ են։ Երկու
եկեղեցիներն ալ իրենց փառաւոր վիճակին մէջը շեն
վանքն այնպէս շինուած է որ արեւուն լոյսը խիստ
քիչ կը մտնէ։ Վանականները հիմա 15 հոգի են,
ատեն մը ասոր երեքպատիկն էր։ Սեւանայ կրօնաւ-
որները շատ երկայն չեն ապրիր ու հիւանդուտ են։
Բայց կ'երեւայ որ աս բանս՝ խստամբեր ու ամէն դիւ-
րութենէ զուրկ կեանք անցընելէն է, որովհետեւ

¹ Պր. Վակներին աս ամէն ստորագրութիւններէն կ'երե-
ւայ որ աս կղզւոյն Սեւան անունը անոր հրաբխական
տէւ քարերուն տեսքէն առնուած դրուած ըլլայ։



տեղւցն օդը անկարելի է որ վիասակար բլույ: Ժամանակ մը աս մենաստանը շատ հարուստ էր, ու լճին բոլորտիքը 40 գեղի չափ կալուած ուներ: Բայց վերջեն Պարսիկ կուսակաները (*սէրտարները*) ամէն բան յափշտակեցին, Յուրը զարդերը, գոհարներն ու ոսկեղին անօթները կողապտեցին առին, ու մերձարնակ Հայազգիները՝ որոնք տարւէ տարի նոյն վանքը կը հոգացին, կեղեքեցին ու չորցուցին: ԱԵՆԱՐԱՆԻ աս Պարսիկներուն եւ որիշ բարբարոսներուն ձեռքովը շատ վնասներ կրելով՝ անշուք ու աղքատ վիճակի մը մէջ է. ուստի ու դիտութիւն մարած են. բայց դիտութեան երկու գիրք զնելու ալ գրամական կարողութիւն¹ չկայ:

Խնչպէս մեղի պատմեցին, տարին եօթը ութը ամիս երկրին երեսր ձիւն կամ սառցոց պակաս չէ. որ ատենները նաև ցրտաշունչ հովեր լերանց վրայէն փշելով՝ ԱԵՆԱՐԱՅ ծովին վրայ այնպիսի մըրկալից աւելիոծ ութիւններ կը հանեն, որ ալեքները կղզւցն զարնուելով՝ իրենց փրփուրը մինչեւ վանքին պատը կը ցատքեցրնեն: Հոսաեղաց լեռներուն վրայ ծառ չկայ, ուստի եւ փայտ ալ չկայ: Աղջին ետ չդարձած՝ վանահայրը մեզ իր աղքատին կերակուրներովը պատուեց: ԱԵՂԱՆԻ ատեն խօսք բացուելով՝ աս վանականներն ալ հաստատեցին որ ստորին Ռուս պաշտօնատերները ժողովուրդը կը կեղեքեն, թէպէտ Ռուսաց գէմ ամենեւին նախատանաց խօսք մը չըսին: Ամէկից ետքը բոլոր իմ ընկերներովս ԱԵՆԱՐԱՅ կղջիկն բաժնուեցայ:

¹ Բայց հիմակ, ինչպէս 1849 Յունիսի 6ին Էջմիածնէն Արքաբանեան Արշալուսին կը զբեն, Ռուսաց կայսրը Առրողուց իշխանին միջնորդութեամբը վանքին Պարսիկներէն յափշտակուած երկու գեղը չէ թէ միայն դարձուցեր է, հապա նաև հրամացեր է որ ան զեղերուն 21 տարւան եկամուտքն ալ վանքին հատուցուի:

Հ Ա Ր Բ Ո Ր Դ Դ Գ Լ Ո Ւ Խ

Սեւանայ ծովին բարձր դիրքը, խորութիւնը, աղեկ ջուրն
ու ձկերը: Սեւանայ լվակայ տեղերուն հանքարանական որ-
պիսութիւնը, բոյսերը, կենդանիները, մշակութեան պակ-
սութիւնը, բնակչաց քիչութիւնն ու ազգատօռութիւնը:

ՀԱՄԱՔ ելլելնուս պէս՝ Պլ. Աբովիանը Երիւան
գնաց. ես ալ երկրաբանական մուրճը ձեռքս առած՝
իմ կայրանա, դարձայ: Մայիսի աղուոր օրերն ու
հեշտ արեւն ինծի մեծապէս օգնեցին: Ամէն օր կամ
ձիով կամ հետի, երբեմն մինակ ու երբեմն իմ Խա-
զախիս ընկերութեամբը զանազան անկեր ու ձձիներ
ժողվելու կ'երթայի: Բայց ձիւնը դեռ նոր հալած
ըլլալուն՝ միջատներն ու բոյսերն այնչափ առատ չէին,
միայն թէ խիստ հազուազիւտ ու մտադրութեան
արժանի տեսակներ էին: Իմ Խազախիս զատ՝ երեք
հայազգի ալ վարձքով բռնեցի, որոնք աշքատ ու
բարեսիրտ մարդիկներ էին, եւ քիչ ուռաներէն զի-
տէին, այնպէս որ հազիւ թէ շատ հարկաւոր բաները
կրցայ հասկրցընել, բայց իրենք խելացի ըլլալով՝ ամէն
բան դիւրաւ ըմբռնեցին ու ինծի շատ օգուտ ըրին:

Վարձրութիւնները չափելու ծանրաշափս կոռ-
րած ըլլալով սկսայ ջուր եռացընելու դործողու-
թեամբ քննել¹ որ Սեւանայ ծովը Աւ ծովին երե-
սէն որչափ բարձրութիւն ունի: Աս վախճանիս հա-
մար Աիէննա Պլ. Վարելէրէն շինուած ջերմաչափ մը
դործածեցի, որն որ իր բոլը մէկալ կազմածներովին
ու եփարաններովը անանկ վարպետութեամբ կար-
գատորուած ու տեղաւորուած է՝ որ Ռուսերուն բո-
ստուած սային ցնցումներէն ալ վնաս մը
չիկրեր: Լճին հիւսիսային եղերքին վրայ եօթը հեղ
փորձելէս ետքը՝ դտայ որ հօս եռացման կէան է
Կեղսիսի 94°, որն որ 1501 դաշտիական մէտր, կամ
47/49 Աիէննական ուսնաշափս բարձրութիւն ըսել է:

¹ Տես Կրթական ու զրոսալի տետրակը. Օդերեւոյթք,
Երես 11 ուր առ դործողութեան վրայ մանրամասն
դրուած է:

Առող գրեթե ճիշտ իմացայ որ Սեւանայ լիճը ծովին երեսէն 4749 ոտնաչափ (շուրջ 1980 կանգուն, որը) բարձր է։ Լճին տապքութիւնը Մայիսի 19ին առտուանց $3^4/10$ աստիճան Ռէոմ։ Էր։ իսկ դուրսը աղատ օդի մէջ 6 աստիճ։ Ռէոմ։ Հիւսիսային ու արեւմտեան կողմը լճին ջուրը մաքուր, անոյշ ու ախորժահամ է, եւ ամենէն աղէկ աղբիւրներուն ջրին պէս կը զովացրնէ։ Տիւպոա կ'ըսէ որ հարաւային ու արեւելեան դին ասոր հակառակ է։ բայց աս ինձի հաւանական չ'երեւար, որովհետեւ մըրիկները շատ անգամ բոլոր լճին ջուրը իրարու հետ կը խառնեն։ Նոյն ճամբորդը կը հաստատէ որ աս ծովակին երկայնութիւնը 60 ուռսական մղոն (մէրտ. 1 մէրտ = 17 րոպէ) է, իսկ լայնութիւնը ամէն տեղ տարբեր է։ Սեւանայ ծովին գոյնը լեռներէն նայողին գեղեցիկ լեղակի կապոյտ (մէրտ. մ-մէտ) կ'երեւայ, իսկ քովվէն՝ սեւ կապոյտ, բայց շատ յստակ ու թափանցիկ է։ Ասոր խորութիւնը մինչեւ հիմա չկրցաւ իմացուիլ։ Պը. Պուխվալու ըստ որ ես անձամբ կապարէ գունտը ձգեցի ու 70 գրկաշափ (բուլոն) երկնցուցի, եւ յստակը չգտայ։ Թէպէտ աս լճին դիրքը բարձր է ու ձմեռուան ցրտութիւնը խիստ, ի վերայ այսր տամնայնի ջուրը միշտ ջիսառիր, որովհետեւ Դեկտեմբերէն մինչեւ Մարտ փշած սաստկաշունչ փոթորիկները նաեւ 20—25 աստիճան Ռէոմ։ ցուրտ եղած ատեն՝ թող չեն տար որ ջրին երեսը սառոցց կապէ։ Բայց սառելու ալ ըլլայ նէ, երկու ամիսէն աւելի նոյն վիճակի մէջ չիմնար։

Լճին մէջ Սեւան կղզինեն զատ՝ որուն շրջանը հազիւթէ ոռուսի մէկ մղոն է, կապոյտ ջրին վրայ կը բարձրանան ուրիշ երկու պղտիկ անբնակ ժայռուտ կղզիներ։ Թէպէտ ծովակին ձուկը շատ առատ է, բայց ես ջրին երեսը ձկնորսի նաւակ մը շտեռայ։ Հայերն ու թամբարներն իրենց ուռկանը կը

ձգեն ան տեղերը՝ որ որ գետակները լճին մէջ կը վաղեն, եւ լճին մէջտեղերը չեն փորձեր թէ որշափ ձուկ ունի: Բուն ձկնորսութիւնը հասարակօրէն Մայիսի վերջերը կը սկսի: Ամառուան ոկիզըրը ձկերը լճին կ'ելլեն ու ջրին ընթացքին դէմ գետակները կ'երթան: Կարդաւորեալ ձկնորսութիւնը տարին չորս անդամ է, ամէն մէկ հեղ մէյ մէկ ամիս. ասանկով ուժ ամիս ձկերը մարդիկներուն որողայթներէն ազատ ու ապահով կը մնան: Արսուի որ աս լճին մէջ վեց տեսակ ձուկ¹ կայ: Տիւպուա կը հաստատէ թէ Փետրուար ամսոյն տեղացիք լճին սառած երեսին վրայ ծակեր բանալով մէջը ցանց կը նետեն, ինչպէս որ ինք ալ տեսեր է. բայց ես ասանկ զարմանալի ձկնորսութեան մը վրայ հաս շատերուն հարցոցի որ տեղեկութիւն մ'առնեմ, եւ ամենեւին մէկը ասանկ բան չէր գիտեր:

Ի՞նդ հանրապէս խօսելով Սեւանայ ծովին եղերքը ցից կամ սեպացեալ չեն: Լճին ու անոր քովի լեռներուն մէջ պղտիկ դաշտեր կամ հովիտներ կան, որոնք Յունիսէն մինչեւ Սեպտեմբեր գեղեցիկ արօտ կը բուցընեն: Հարաւային ծայրը շատ սքանչելի տեսք ունի, որ կայ Ահմանիկան ըստած հրաբուխ լեռներուն խումբը, որուն բերանը մինչեւ հիմակ ամբողջ մնացած կը կարծուի, եւ իր լեռներէն չորսին բարձրութիւնը 12,000 սոնաչափէն վար չ'երեւար: Խոկ լճին հարաւային արեւելեան ծայրը կը բարձրանան Գլղջ գալէօի, Քիւնիիւր տաղը, Քէօթիւ տաղ ըստած լեռները, որոնց կատարը միշտ ձիւնապատէ: Սեւանէն Երիւան երթալու ճամբէն քիչ մը հեռու Երեք եղբարց պէս Երեք լեռ կան, որոնք զարմանալի եղանակու մը հաւասարապէս կոնածեւ կամ

¹ Ամանք կը հաստատէն որ ամէն մէկ ամիս զատ զատ ձկի տեսակ կ'ելլէ. ասիկա ստույգ կընայ ըլլալ, բայց ծուռ է ըսելը որ 12 ամսուան մէջ 12 տեսակ ձուկ կ'ելլէ, վասն զի աս լճին մէջ տարին 12 ամիս ձկնորսութիւն չըլլար:

բրդաձեւ են, եւ իրենց բոլորտիքը հրաբուխներէ դուրս նետուած զանազան քարեր կան, ու նաեւ հրաբուխներու ապակենման քարեր, ինչպէս վանակատ, մարգարտաքար եւ հուղակն¹: Աս երեք լեռը բնակիչներէն կը կոչուին Երեք բլուրք (Է-Ն Ռէ-Է): Սեւանին արեւմտեան կողմի լեռները շատ տեղ բուն իրենց շղթայէն բաժնուած են ու զատ զատ կը կենան. աս բանս կը ցուցընէ որ հոստեղաց լեռները հրաբուխներուն մէջէն միանգամ դուրս պոռթկալէն ետքը՝ հրաբուխները չեն մարեր, հապա երկայն առեն անոնց գործողութիւնները յառաջ երթալով ասղին անդին նոր հրաբուխներու բերան բացուեր է ու երկրին ծոցէն նոր կոյտեր դուրս են ժայթքեր:

Հոս ո՞ր լեռան վրայ որ ելայ նէ, ամէն տեղ տեսայ որ երկրիս երեսի քարերն ու ժայռերը չափաւոր խորութեամբ արդէն փշքեր ու հող դարձեր են, զուտ ժայռ երկրին երեսը խիստ քիչ տեղ կ'երեւայ: Աս հող դարձած ժայռերուն երեսը փրտած բոյսերուն հետ խառնուելով՝ զանազան դունով ու շատ գեղեցիկ ծաղիկներ կը բուսցընէ: Թէպէտ իմ պարտած ատենս գարնան արեւը հազիւ թէ քանի մը օր էր որ ծագեր էր, այսու ամենայնիւ.

1 Ամենակատը աեսակ մը հրաբիսկան, բայց շատ յարդի քար է. ասիկայ իր բնական վիճակին մէջ չոր ձիւժ (Նէֆի) կը նմանի, ասկայն յղկելու որ ըլլաս, առասիկ կը փայլի ու սեւ մարմոր կամ սեւ վանակն (Պէլլը) կը դառնայ: Հին ատեններն աս քարէն հայլի կը շինէին: Գաղղիացիք ասոր կ'ըսեն՝ Obsidiane, Pierre obsidienne. Ըս. Obsidianus lapis, որովհետեւ Որսիդիոս անունով Հռոմայցի մը ասիկայ առաջին անդամ Եթովպիկ դատւ ու Եւրոպա բերաւ. իսկ Գերմանացիք կ'ըսեն նաև Ապակի ակատ: Ագռաւարար (Glasagath, Rabenstein): Մարգարտաքարը (Պղ. Perlite, գերմ. Perlstein) մի եւ նոյն վանակատն է, բայց մէջը մարգարտի ոգէս ճերմակ հատեր կան: Նոյնպէս հուղակն (Պղ. Résinite, գերմ. Pechstein) ալ մի եւ նոյն աեսակէն է, բայց իր պյունայլ մասերը հուղով կամ խժային նիւթով մը իրաբու հետ կապուած են, օրով նոյն քարը զանազան գոյն կ'առնէ:

ծաղիկներուն զանազան գոյնը ստուգիւ հրաշագեղ
բան մըն էր. լուրջ շուշանը (Տավակ շամպա), մանու-
շակին ու բողը¹ իրենց կերպ կերպ կապուտակ գոյնը
կը ցոլացընէին, որոնց մէջ խառնուած էր խոլորձներուն²
բաց կարմիր գոյնը, հրանունիներուն ոսկեգոյն գե-
ղինն ու կորրնդանին³ արծաթափայլ ճերմակը: Առ-
կայն ծաղիկներն ալ, խոտերն ալ դեռ շատ աճած
չէին: Պր. Աբովյանն որ ուրիշ անդամ աս դիերս
եկած էր, հաստատեց թէ Յուլիսի մէջ խոտերն ա-
նանկ բարձր կ'ըլլան որ մարդ մինչեւ ծնկուքներէն
վեր աղուոր բոյսերու եւ ծաղիկներու մէջ կը ճեմէ:
Ասոր համար Հայք Տիլիշանի կիրճին ու Սեւանայ
ծովին մէջ եղած հովիտը “Ծաղկաց դրախտ”, կ'ա-
նուաննեն: Բայց ափօնս որ Հայաստանին աս ցուրտ
կողմերը նշյն դրախտական վայելլութիւնը շատ քիշ
կը տեւէ, ինչու որ Սեպտեմբերի մէջ ցուրտ ահճրեւ-
ները կը սկսին: Խնչպէս տեղացիք կը հաստատեն,
հոս գարին շատ աղէկ կ'աճի: Արտերը հասարակօ-
րէն Մայիսին կը հերկեն: Խոնաւութիւնն ու կարկու-
տը շատ հեղ հունձքին վեաս կու տան: Գեղացիք
իրենց ցանածին քառապատիկն որ առնեն, գո՞չ
կ'ըլլան: Շատ տաք տարիները նաեւ ութպատիկ
կ'առնեն: Բայց Հայաստանին մէկալ գաւառներուն
քովը՝ աս հունձքը քիշէ. որովհետեւ նշյն իսկ կար-
նոյ ընդարձակ լեռնադաշտին վրայ ցորենը հաստ-
րակօրէն մէկին 16 կը բերէ: Սեւանայ օդը վերջին
աստիճանի առողջ է:

Սեւանայ բոլորտիքն եղած լեռներուն կենդանի-
ները քանի մը մասնաւոր տեսակներ ունին: Տեղա-
ցիք կ'ըսեն թէ աս կողմերը տեսակ մը մէծ վիթ
(ԱՎԱԼ) կայ, զորն որ Թաթարը որսորդները երբեմն
կը բռնեն: Նապաստակ շատ յաճախ է: Լճին

¹ Լու. Gentiana. աճ. Առ լուր: ² գլ. Orchidées. ³ Լու. Cerastium.

վրայի օդին մէջ անհամար բազմութեամբ որորներն¹ ու գետագոաւները² կը թռչեին։ Ճքին քովերը կը վիստային կանաչ ճայ (Հորնի) ու բադ։ Տարմահաւներն ու ծիծառները տանեաց վրայ բոյն դրած էին։ Եւ լեռնային մարգերուն կողմերէն ալ լորամարդներուն կանչիւնն ու արտոյաներուն զուարժեկարկը շինը կը հնչէր։ Միջատները շատ գեղեցիկ, նոր տեսակ ու բազմաթիւ էին։ Ես ժամանակ չունենալով՝ Աեւանայ հարաւային եղերքը չկրցայ երթալ տեմնել, բայց երկրաբան մը ու բնապատում մը Ահմանկան լեռներուն վրայ քիչ մը ատեն կենալու որ ըլլայ, քննելու արժանի շատ բան կը դանէ։

Հայոց թագաւորներուն ատենը հստակո շէն ու բազմամարդ գտաւա մըն էր Ախնիք կամ Ախական անուամբ։ Աեւանայ ծովին եղերքը ծաղկեալ գեղերով զարգարուած էին։ Եւ չէ թէ հիմակուան պէս միայն ցորենի ու գարւոյ արտեր կային, հապա աղուոր պարտէզներ ու մրգաբեր ծառեր մերկ գետինը կը զգեստաւորէին, ինչպէս որ գեռ այսօրուան օրս Վանայ ծովին բոլորտիքը կ'երեւայ, ուր ժիր ու հնարագետ ժողովարդ մը հսնեազաց խիստ բնութիւնը կէս մը յաղթած է ու ամէն կերպ անուշահամ պտուղներ կը հասցընէ։ Աեւանայ ծովին քովերը թէպէտ մրրկոտ է, բայց պարտէզներ մշակելու եւ կարգաւորեալ անտառներ անկելու անկարելութիւն մը չկայ։ Բարձր Հայոց մէջ Կարնոյ լեռնադաշտը աւելի բարձր (Աեւ ծովին երեսէն 6100 Փարիզի ունաշափի վեր) դիրք ունի, ի վերայ այսր ամենայնի հոն խումբ խումբ գեղեցիկ կաղամախի (Քումբ) տեսայ։ Եւ Աբարատայ պղտիկ մասին վրայ որ Աեւ ծովին երեսէն 7800 սանաչափ բարձրաթիւն ունի, հաւամրգի³ ծառերու անտառակ մը

¹ Լու. Larus. գլ. Mouette. ² Գլ. Cormoran. ³ Գլ. Bouleau.

կար : Առողք է որ հիմա Սեւանայ շրջանակը պարտէզ կամ անառառ չկայ, բայց այնչափ գեղերու, եկեղեցիներու եւ վանքերու աւերակները կը ցուցընեն որ երբեմն հոս բազմաթիւ ժողովուրդ մը խաղաղութեամբ ու երջանկութեամբ կ'ապրէր : Պարսից ու Տաճկաց մէջ եղած ահազին պատերազմներն աս կողմերը խոպան անապատ գարձուցին . բայց մնացածն ալ Ռուսաստանի եւ Պարսկաստանի վերջին կոխոք բոլորովին աւրեց ու ապականեց . մէյ մը Պարսիկներու կողմնակից Քիւրտերը գեղերը կը զարնեին, մէյ մը խաղախներու խումբը . ասանկով Սեւանայ ծովին քովերը 60 պղտիկ գեղ մնաց . 45 գեղի բնակիչները Ռուսերուն եկած ատեն տեղերնէն ելան գայցին ու գեղերն անբնակ թողուցին : Հիմակ հոս Հայոց 6 եկեղեցի կայ . մէկալներն երեսի վրայ մնացեր են : Ռուսերուն թիւը հազիւ թէ 20ի կը հասնի, որովհետեւ միայն՝ թղթատարութեան մէկ երկու պաշտօնատէրներ, քանի մը զինուորական պաշտօնակալներ (Ճիշտուններ) ու Խաղախներ կան : Հայոց գեղերն ըստ մէծի մասին լճին արեւմտեան ու հիւսիսային կողմերն են : Ես շատ անգամ ասոնց հիւսիսային գեղերուն այցելութիւն ըսի, ուսկից վարձքով մարդ կը բռնէի որ հետո բոյս ու ճճի ժողին : Ասոնց տնակը կէս մը հողի մէջ է, որպէս զե, ինչպէս իրենցմէ մէկն ինձի ըսաւ, ձմեռն աւելի տաք մնայ : Ամէն մէկ տնակին մէջ բաւական ընդարձակութեամբ երեք չորս խուց կայ : Կանայք հասարակօրէն բամբակ կը մանեն : Ամէն բանի մէջ կը տեսնուի որ սաստիկ աղքատ են : Աս գեղացիները Ռուսաստանի եւ Տաճկաստանի մէջ 1829ին եղած դաշինքէն ետքը իրենց երկրէն ելան ու հոս եկան, բայց աս տեղափոխութեան վրայ հիմա գոհ չեն : Ամէն մէկ տանտէր կամ ընտանեաց զլուխ՝ տարին իրեն համար երկու արծաթ ռուպի գլխահարկ կամ մարդահարկ

պիտի վճարել, եւ 8 մինչեւ 12 արծաթ ռուպլի ալ-
հողադրամ (Երկրի համար տուբք). այսչափ տուրքը
ասանկ աղքատ մարդիկներու նայելով՝ ստուգիւ շատ
է: Բայց ասկից զատ՝ նաեւ տարւէ տարի հոսկից
Վարսահա գացող Թաթար ձիաւորներուն զգեստին
եւ ուրիշ ծախսքերուն ալխեղճ բնակիչները պէտք են
օգնել: Իսկ ստորին ռուս պաշտօնատէրներուն իրենց
կողմանէ ըրած անհամար հարստահարութիւններն
ալ ասոնցմէ դուրս են: Տեղացիք ըսին որ իրենց
կենդանիներն արածելու մէջ ալ շատ նեղութիւն
կը կրեն, որովհետեւ նամակարանին (Քանիոյի) ռուս
պաշտօնատէրներն ամենէն գեղեցիկ արօանները (Հյու-
ները) իրենց ձիերուն համար կ'առնեն, թէպէտեւ
իրաւունք մը շունին: Դարձեալ բնակչաց մէկ երեւե-
լի շահը հիմա պակսած է: Յառաջագոյն Երիւանի
եւ Թիֆլիսի մէջ եղած կարաւաններու երթեւեկին
պատճառաւ շատ բեռնակիր կենդանիներ վարձքով
կը բոնուեին ու ժողովրդեան մեծ շահ կ'ըլլար.
Բայց հիմակ Ռուսաց կառավարութիւնը դրսէն ե-
կած ապրանքներու շատ բարձր մաքս դնելով՝ վա-
ճառականներու կարաւանները խափանուեցան: Ասկից
Տաճկաստանի Հայերն աւելի վաստրկեցան, որովհե-
տեւ Դաւրէժի ու Տրապիզոնի մէջ երթեւեկող կա-
րաւաններն աւելի եւս յաճախ եղան:

Հ Ի Ն Գ Ե Բ Ա Ր Տ Դ Վ Լ Ո Ւ Խ

Գեղեցիկ տեսարան։ Զենկի գետակին ձկերը։ Հրաբխային քարեր։ Երիւանայ առուտուրը, դիրքն ու պատերազմական նշանակութիւնը։ Երիւանայ ըերդը։ Հայ դիցազնուհի։ Երիւանայ բնակչաց թիւն ու անոնց աղքատ վիճակը։ Կառավարութեան կերպ։ Բարեխառնութեան աստիճան։ Երկրին բերքն ու Հայոց մշակութեան ճարտարութիւնը։ Մեծ ու Փոքր Մասիս։

ՄԱՅԻՍԻ գեղեցիկ արեւը ծագած էր ու Հայաստանի պայծառ կապուտակ երկինքն ձիւնախաղաղ լեռներն ու դաշտերու բնակիչները հաճոյական եղանակաւ մը կը տաքցընէր։ Ցողաւետ խոտերուն վրայ լրամարզը զուարթ կը հնչէր։ վարդագոյն տարման հաւները ժայռերուն գալար ծածկութին վրայ սիրուն շարժումներով կը խայտային։ որորները, գետագուաներն ու գորշ ճայերը Սեւանայ ծովին վրայ երթեւեկելով՝ ձինիկ ու գորտնիկ կը դիտէին, եւ որս մը գտածնուն պէտք ուրախութեամբ կը կռչէին։ բազէն ու գետարծուին օղին բարձրագոյն գաւառներուն մէջ հանդարտ ու պերճ կերպով մը կը թռչէին։ եւ լերանց ժայրերուն մօտ ժայռաբնակ արտոյաները՝ իրենց առաւտուեան ողջոյնը կ'երգէին։ Ըստնկ զուարձալի տեսարանին մէջ Սեւանէն երիւան ճամբայ ելանք։ Քովի խաղախս ալ առտուանց քիչ մը օղի խմելով շատ զուարթացաւ ու սկսաւ խաղախի երգ մը մընալ եւ երբեմն երբեմն կը դառնար ինձի կը նայէր որ կը հաճիմ թէ կը տհաճիմ։ բայց երբոր թեթեւ ժանիք մ'ըրի, լոեց, ու չիմացաւ որ կառքին սաստիկ ցնցումներէն կը տանջուիմ, որովհետեւ իր ոլաւեան մորթը չէ թէ միայն չէր զգար, հապա նաեւ անով աւելի առուգութիւն կը ստանար ու իր ախորժակը կը բացաւէր, որով խաղախներու ստամոքսին մարսողական զօրութեան հրաշալի փորձերը տեսնելու շատ անգամ առիթ ունեցայ։ Ինք շատ ճարպիկ էր, բայց սաստիկ ալ գող. որ կ'երթայի նէ, կ'ապօպրէի որ աղէկ զգուշա-

նան, ի վերայ այսոք ամենոցինի ամէն տեղ բան մը կը կորդէր, ու նոյն իսկ իմ քսակս ալ երբեմն երբեմն ծածուկ կը բարեւէր:

Վեր ճամբուն վրայ հասանք ան ջրանցքին՝ որն որ Սեւանայ լճէն ելլելով՝ իր ականակիտ ջրերովը ջենիի գետին հիւր կ'երթայ ու անոր հետ մէկտեղ Երասխ կը մտնէ: Հոս կարթընկեց Հայեր նստած էին ու քովերնին նոր բռնած ձկեր ունէին, որոնցմէ տասուերկու հատ մը զնեցի, որ գինւոյ ոգիի մէջ զնելով Եւրոպա բերեմ, եւ Խազախիս յանձնեցի որ անոնք ոգիի տիկը դնէ, ու եօ մօտաւոր ժայռերը զնելու գացի: Հրաբխական քարերու խել մը գեղեցիկ կտորներ գանելէս ետքը գարձայ, ու նայիմ որ Խազախս բոլոր մարմնով զբաղման մը մէջ է. մէջ մալ, ափանս, տեսայ որ ձկերը նախ կտոր ըրեր ու այնպէս գինւոյ ոգիի մէջ գրեր է: Աս բանիս վրայ սաստիկ կատղեցայ, բայց ինք կը զարմանար որ հոս տաքնալու ինչ բան կայ. “Անոր համար կտրտեցի, կըսէր, որպէս զի ոգին աղէկ մը ձկերուն մէջ թափանցէ ու Երիւան հասած ատենդ աւելի համով ուաեսու:” Ասանկով ան աղուոր ձկերը փճացան, որոնց մէջ, ինչպէս քննելով իմացայ, երկու տեսակ ծածան (առան պալըսը) կար ու երեք շորս տեսակ անձանօթ ձկեր: Կը յուսայի որ Երիւան ասոնց շորցածը կը դանեմ, բայց պարապի ելլելով՝ աւելի եւս գժուարեցայ: Եւրոպայի բնախոյզները հոստեղաց ձկերը դեռ աչքէ անցուցած չեն, անոր համար անոնց ճիշդ ստորագրութիւնը եւ բնակիչներուն՝ ձկանց տեղւոյն ու տարածութեանը վրայ տուած ծանօթութիւնները շատ յարգի են:

Հոս Հայաստանի հրաբուխ լեռները քանի կ'երթայ ահեղ կերպարանք մը կը ստանան: Վեծ մասը կոնաձեւ կամ բրդաձեւ են. բայց ամենէն կանոնաւոր կոնաձեւը փոքր Արարատն է: Չորս կողմը սփիւռ

կը տեսնուին հրաբուխներու ապակենման փայլուն քարեր, որոնք նաեւ այնպիսի ճամբորդի մը աշքին կը զարնեն, որն որ չիդիտեր թէ հոս մարած ու սառած հրային գետնի մը վրայ կը քալէ: Քովի խաղախս զարմանալով մը աս փայլուն քարերէն քանի մը կտոր առաւ ու բառ որ հոս ժամանակաւ ապակւոյ շատ գործատուններ եղած պիտի ըլլան: Ուր որ նոյն ապակենման քարերը կան նէ, քովերնին ալ չեշտքար (Քումը Ռում) կայ, որն որ աս ապակենման նիւթին հալած ատենը փրփուրի պէս անոր երեսը կեցած ու անոր սառած ատենը՝ վրայէն բաժնուած պիտոր ըլլայ: Երբոր Սեւանէն 20 ռուսական մղոն հեռացած էինք, առաջին անգամ Մեծ Արարատը տեսայ: Աս հռչակաւոր ու հսկայ լերան ճերմակ ձիւնեղէն կատարը հեռուանց ու խորունկանց քովի սեւ ու անձիւն լեռներուն մէջէն դէպ ի վեր կը բարձրանայ: Անմիջապէս ճանչցայ որ ասիկայ նոյեան լեռն է, ու Հայ կառապանը սկսաւ զլուխը շարժելով ըսել որ Մասիսն է: Գիշեր մը Երար օթեւանը պառկեցայ ու երկրորդ օրը քանի որ ճամբաս յառաջ կը տանէի, Մասիսը կը սկսէր իր բովանդակ ծաւալովն ազատ ու պայծառ երեւալ: Ասիկա անհնարին մեծութեամբ միապաղաղ սեւ քար մըն է: Գուցէ բոլոր երկրիս վրայ ասանկ ամէն կողմանէ զատուած ու ասանկ մեծութեամբ քար մըն ալ չկայ: Որ ճամբորդ աս ջըհեղեղեան լեռը տեսած ատենը՝ անոր առջեւը մէկ կրօնական ու պատմական ներքին ու խորին յարգութիւն մը չիղղար: Աս աչեղ ու շքեղ տեսարանը բոլոր կրած ցաւերս ու նեղութիւններս մոռցուց:

Ա Երջապէս Երիւան հասայ. հոն ուղեկիցներս ալ գտոյ: Զինուորական Ռուս մեծերը զիս վերջին աստիճանի մարդասիրութեամբ ընդունեցան: Ճամբորդութեանս պատմութեան մէջ Ռուսաց ստորին պաշ-

տօնաստելիներուն անարժան վարժանցն ու հարստա-
հարութեանցը վրայ շատ տեղ տհաճութեամբ խօ-
սեցայ, բայց աս ալ պէտք է խոստովանիմ որ Ռու-
սաց հիւրասիրութիւնը խիստ քիչ տեղ կրնայ գըտ-
նուիլ: Երիւան քաղաքը Երասիս գետին քովի դաշ-
տին հիւսիսային արեւելեան կողմը կ'իյնայ ու Բա-
ռոդին շափմանը նայելով՝ Աւ Ծավին երեսէն
3311 ստնաշափ բարձր է: Քաղքին առջեւէն կ'անց-
նի Զենկի¹ սրբնթաց գետը, որն որ Բնակչաց առողջ
ու պարտէզներուն բեղմնաւոր ջուր կը մատուակէ:
Ըրջակայ բլուրներուն տեսքը միջակ բան մըն է,
բայց հեռուանց չորս կողմը պատող բարձր լեռնե-
րուն դիրքը շատ ոքանչելի է: Մերձաւոր տեղերուն
այնչափ գեղեցիկ քարերը շենքերուն չեն գործածեր,
նոյնպէս անտառ անկելու փոյժ չըլլալով՝ փայտի
խիստ պակսութիւն կայ: Քաղքին հարստութիւնը
հիմա մնացած չէ, վաճառականութիւնն ինկած է.
Քանի որ Ռուսի գրօշները Երասիս հասան ու Կանկիրի-
նեան (այսինքն դրսէն եկող ապրանիքներուն համար
ասատիկ շատ մաքս պահանջելու) գժբախտ կարգա-
դրութիւնն եղաւ, Դավթէժէն Տրապիզոն գացող մեծ
կարաւաններուն երթեւեկը բոլորովին գաղրեցաւ, որն
որ Բնակիչներուն ստուգիւ մեծամեծ վնասներ եւ բառ
հետեւորդի աղքատութիւն պատճառեց: Անոր համար
զարմանք չէ որ Բնակիչները Պարսից բոնութիւնները
դիտնալով ալ՝ ասդին անդին դարձեալ անոնց իշխա-
նութիւնը բաղձալի կը համարին: Ըսւկաններն ու վա-
ճառանոցները շատ ոզորմելի են: Ասոնց մէջ Քիւրտի
տղայ մը տեսանք, որն որ իր կոկորդովին ու լեզուովը
այնպիսի զարմանալի երաժշտութիւն մը կ'ընէր որ Եւ-
րոպա բլար նէ, աղէկ ստակ կը կոտրէր:

Պատերազմական նկատմամբ Երիւան Ռուսաց
ձեռքը մեծ նշանակութիւն ունի եւ աղէկ ամուր դիրք
1 Աս գետը հին ատենները Հբ-Աբ-Ն կ'ըսուէր:

է: Քաղքեն աւելի տեսնելու արժանի բաներ կան
բերդին մէջ, որն որ ըստ ինքեան շատ ամրութիւն մը
շունի: Ասիկա քաղքեն քառորդ ժամ մը հեռու է
ու բոլորտիքը հազիւ թէ քառորդ մը կը տեւէ: Իր
շրջապատը երկու պատուար կայ, ներսինը գրախնեն
ամուր է: Երբ որ Նիկողայոս կայորը 1837ին Հայաս-
տան կը պարտէր, բերդին տկարութիւնը տեսած ա-
տեն՝ քովիններուն զրուցեր է որ Երիւանի բերդին ամ-
րութեանը վրայ ինձի ծուռ գաղափար մը տեսած
էին: Ուուսք Երիւանն առնելին յաղթական մեծա-
բանութեամբ մը կայսեր իմացուցին, որն որ նոյն տեղը
յառաջագոյն անձամբ տեսած ըլլար նէ, գուցէ հի-
մակ Երևանեան բասկեւիչին պերճ պատուանուննե-
րէն մէկը պակաս կ'ըլլար: Ընդհանրապէս խօսելով՝
Նիկողայոս աս կողմերուն այցելութիւն ըրաւ նէ, շատ
բանի մէջ յառաջուան գաղափարները փոխեց, ու միտ-
քը դրաւ որ բոլորովին խաղաղական ընթացք մը բռնէ
ու նորանոր աշխարհակալութիւններ ընելու բաղձանքը
թողու, որովհետեւ, ինչպէս ինք ըսեր է, “Հարկաւոր է
որ Պարսից ձեռքէն արդէն առնուած երկիրները լաւա-
գոյն վիճակի մը հասնին, ու տէրութեան հոգաբար-
ձութեամբը հիմակուան խեղճութենէ ազատին: Ա-
նոնք նոյն թշուառութեան մէջ թողուլն ու նոր եր-
կիրներ վաստրկելու ջանալը՝ իմաստութիւն մը չէ:”:
Թեպէտ եւ Ուուսի Հայաստանին սահմաններուն մօտ
զանազան տեղեր նոր ու ամուր բերդեր կը շնուին,
բայց ասոնք ապագայ ժամանակաց եւ հիմակութնէ
շդիցուելու դէպքերուն զգուշութեանը համար են:
Ալարսիկները բերդին ներսի պատերուն վրայ զա-
նազան պատկերներ նկարած են, որոնք շատ անկատա-
րութիւններ ունին, բայց մէկ քանի հատին վրայ աւ
բաւական վարպետութիւն կ'երեւայ: Ասոնցմէ զատ՝
մտադրութեան արժանի է կործանած մզկիթ մը,
որն որ իր աշտարակովը մէկան շատ զարդարուն է:

Ուսուերը բերդին մէջ զինատուն մ'ունին, ուր Պար-
սիկներէն առնուած 6000 կտոր ջինջ ու փայլուն զէնք
գրած էն: Կիկողայոս կայսրը աս բերդին մէջ բնա-
կեցաւ ու պատին վրայ իր անունը գրեց, որուն վրայ
հիմա շրջանակ (ՆԵՐԱՎԵ) ու ապակի դրած կը պա-
հեն: Բերդին պատուհաններէն մէկը Հայ դիւցաղ-
նուհայ մը գործած քաջութեամբը շատ երեւելի ե-
ղած է ու ամէն պարտովներուն մասնաւորապէս կը-
ցուցուի: Ասիկա Երասխի եզերացը վրայ եղած գեղի
մը մէջ աղքատ ու համեստ ծնողաց արդէն նշանուած
գուստին էր: Աերջին Պարսիկ բերդապետը Հիւստէին
խան իր խժական սովորութեանը համաձայն՝ զանիկա
բռնի մահմետական ընելու համար՝ իր ծնողացը ձեռ-
քէն յափշտակեց, իր բնակարանին մէկ կողմը բանտ
գրաւ ու ամէն կերպով աշխատեցաւ որ զանիկա իր
հաստատութենէն խախտէ: Սպառնալիք, քաղցր
խօսքեր, պատիւ, պարզեւ, երաժշտութիւն, ամէնն
ալ իրար յաջորդեցին, բայց ամէնն ալ գերեւ եւ-
լան: Արամեան դիւցազնուհին անդրդուելի կը կենար,
ամէն հրապուրիչ բաներն ու խոստումները կ'արհամար-
հէր ու կը բազծար որ իր ծնողացը տարուի: Երբ որ
աս վիճակի մէջ էր, զիշեր մը առանց քնանալու եւ
հառաջանքով կեցած ատենը լսեց որ դուրսը իրեն-
ներէն մէկը կ'երգէ: Ասով հոգի առաւ, պարսպին
պատուհանը բացաւ, վանդակը (Խ-ՔԵ-Ը) վերցուց ու
անանկ բարձր պատուհանէն վար ու խրամեն (ԽԵՆԴԵՒՀՆ)
անդին ցատքեց որ ծնողացը տունը փախչի, բայց հաշ-
մեցաւ (Հ-ԵՒ-Ե-Գ-Ա-Ն) մնաց: Պարսիկները հասան, զինքը
բռնեցին ու Հիւստէին խանին առջեւը հանեցին, որն
որ անոր արիութեան ու հաստատութեանը վրայ
զարմանալով՝ շատ պարզեւներ տուաւ ու ծնողացը
խաւրեց:

Խրիկունները երբոր օդը քիչ մը կը զովանար,
Երիւանի բերդին հրամանատար Աիւ գնդապետը

զմեզ իր գեղեցիկ ու ջրարբի բուրաստանը կը տաներ, որն որ Զենկի գետին աջ կողմն է : Գետին վրայ ձգուած է հաստատուն քարաշեն կամուրջ մը, որն դարերէ ի վեր ան որբնթաց ու շատ անգամ առ դարերէ ի վեր ան որբնթաց ու շատ անգամ աճող Զենկիին կը դիմանայ: Ֆողովրդեան աւանդութիւնը ասիկա, ինչպէս նաեւ ուրիշ քանի մը շքեղ ու տեւական գործքերը Հռոմայեցոցմէ շինուած կը համարի: Մենք իրիկունները հօս կը նստէինք, ու առ մտադրութեան արժանի երկրին ժողովրդեանը, սովորութեանցը, վիճակին ու նոր պատմութեանը վրայ օգտակար խօսակցութիւններով ժամանակնիս կ'անցընեինք: Ասիկա ինձի անմոռաց պիտի ըլլայ:

Երիւան քաղքին բնակչացը թիւը 11 մինչեւ 12 հազար կը հասնի, որուն մեծ մասը Հայ է: Որուսերէն զատ Եւրոպացի բնակիչ չկայ: Իսկ գեղերու մէջ Մահմետականներն ատելի կ'երեւան: Որուսաց Երիւան գաւառին տիրելու ատենը՝ բնակչաց հազիւթէն եւ բեքին մէկը Հայազգի էր, բայց Ատրպատականնեն եւ ուրիշ կողմերէն Հայոց բազմութիւն հօս գալով՝ եւ ասոր հակառակ մահմետական Թաթարները միօրին նակ Պարսկի գաւառները փախչելով՝ Քրիստոնէից թիւը շատցաւ: Թէպէտ հիմա Որուսի կառավարութիւնը թող շիտար որ ուզողն ելլէ երթայ, բայց սահմաններու պահպանութիւնը կատարեալ չըլլալով՝ եւ միանգամայն ստրկի զօրութեամբ՝ Թաթարներէն շատ անձինք երկրէն հեռանալու միջոցը կը գտնեն: Թաթարներուն երթալուն պատճառը կրկին է, նախ որ Որուսաց գէմ կրօնական ատելութիւն մ'ունին, եւ Երկրորդ՝ որ ժանտախտի զգուշութեան համար շատ նեղութիւն կը կրեն: Երբ որ Թաթարներու գեղի մը մէջ ժանտախտ կը ծագի կամ շատ անգամ միայն աս պատրուակաւ՝ գեղապետին հրամանաւը գեղը ևս պատրուակաւ՝ գեղապետին հրամանաւը գեղը ևս իսկա կը պաշարուի, եւ ժանտախտի ընդունակ եղած նիւթերը կրակ կը ձգուին: Սասցէ է որ կայսերած

բական հրովարտակ մը այրած բաներուն տեղ զուտ ստակով հատուցում կը հրամայէ, բայց աս ստակը պաշտօնատէրներուն գրպանը կը մնայ:

Եսն իսկ Ռուս պաշտօնաւորները խոստովանեցան որ Երիւան նահանգին աղքատութիւնն ու խեղճութիւնը տարւէ տարի երթալով կ'աւելնայ: Ճարտարութիւն չկայ. երկրին բերքն ու պաճարներուն ծնունդը հազիւթէ տեղացւոց կը բաւէ: Ռուսի արքունի գանձն ու հոս հարատացած պաշտօնատէրներն ասանկ աղքատ երկրէ տարւէ տարի կէս միլիոնէն աւելի արծաթ ռուպլի կ'առնեն, եւ ասոր տեղը բունող կամ լրացրնող բան մը չփար: Երկրէն գուրս խրկելու ապրանք չկայ որ բնակիչները անով շահին: Յառաջագոյն գէթ աս կար որ Պարսկաստանի կողմերէն ապրանքներ առնելով եւ ուրիշ տեղեր յուղարկելով կրնային շահել. իսկ հիմա Ռուսիայի բարձր մաքսի կարգադրութիւնը մինչեւ Երասխ տարածուեցաւ, որպէս զի դրսէն ապրանք չմտնելով՝ բնակիչները սախալուին Ռուսաստանի ներքին կողմերէն ու մանաւանդ Մոսկաւէն ապրանք բերել տալ, որով Ռուսաց գործառուններն ալ աղեկ վաստակ ունենան: Աս բանս ելեւմտից պաշտօնեայ կանկրին մտածած էր, բայց իր յօյսը բոլորովին պարապի ելաւ. վասն զի ասով բնակչաց չափաւոր բարեկեցութիւնը կործաննեցաւ, երկրին վրայ երկարատեւ վերը մը դրուեցաւ եւ Ռուսաստանի ալ օգուտ մը չեղաւ, որովհետեւ աս սատիճանի աղքատութեան մէջ ինկած ժողովուրդը բնչպէս կրնայ Մոսկաւէն զարդի ապրանք բերել տալ: Խեղճ տեղացիք իրենց շահաւոր առուտուրը կորսրնցընելէն ետքը ցաւալի կերպով մը երկայն ատեն կուսականներուն ձեռքովը կողոպտուեցան ու կեղեքուեցան: Ամէն մէկ կուսակալ հոս թագաւորի պէս կ'ապրէր. իրենց զուտ զրամական շահերէն զատ՝ ծառայից բաղմութիւն,

արծաթեղեն սպասներ, եւ ուրիշ ամեն բան տեղն էր, որոնց բոլորին համար ժողովուրդը կը վճարէր: Բայց ասոնց մէջ ոչ բեղրոպուրիի կառավարութիւնը, ոչ Տփղիս նստող ընդհանուր կուսակալը եւ ոչ ալ բնաւ կայսրը յանցանք մ'ունի: Ուրիշ ամեն տէրութիւններէն աւելի գժուարին է Ռուսաստանի մէջ հեռաւոր զաւառներուն վիճակին վրայ ճշմարիտ տեղեկութիւն առնել: Պաշտօնատէրները ձեռքբնին անհամար միջոցներ ունենալով՝ ասիկա կ'արդելեն ու երբեք չեն թողուր որ Տփղիս կամ բեղրոպուրի իրենց վրայ լուր մը հասնի:

Կայսրը հաստատութեամբ ու անկեղծութեամբ կ'ուղէր որ Կաւկասեան զաւառներուն աղէկ կառավարութիւն մը տայ. եւ աս վախճանաւ նախ Հանատենակալը, Ետքէն Չեռնիշեւ իշխանն ու Պ. Փողոզէնը խաւրեց, որ Երթան Երկրին վիճակը ճիշդքննեն: Պ. Հանին դիտաւորութիւնը շատ սքանչելի էր. վասն զի աս ազատամիտ ու սրատես մարդը դիտեց որ ժողովուրդը զինուորական խիստ կառավարութեան տակ սաստիկ նեղութիւն կը կրէ. ասիկտ մեղմացընել ուղելով՝ քաղաքական կառավարութիւն մը ու քաղաքական պաշտօնատէրներ դրաւ, բայց նոյն ատենն ալ գժբախտութեամբ ժողովուրդը քիշթուակ ունեցող ստորին պաշտօնաւորներուն կաշառակերութեանը, արծաթսիրութեանն ու հաճոյիցը մատնուեցաւ: Ասկից զատ՝ շատ անգամ կը պատահի որ Ռուսաստանի մէջ վատանուն, յանցաւոր կամ անձարակ մարդիկ պաշտօններնէն իյնալով՝ իրենք զերենք ծածկելու համար կ'առաջարկեն որ Կաւկասեան զաւառներուն մէջ իրենց պաշտօն մը տրուի: Ռուսաստանի կառավարութիւնը արդէն հոնտեղուանքը խրկելու շատ մարդ չդանելով՝ ասանկ ինք զինքը ծածկելու համար կ'առաջարկող մարդ մը պատահի նէ, անմիջապէս կընդունի ու Կաւկասեան զաւառները կը խաւրէ:

Առանկ մարդիկներէն ինչ բարի բան կրնայ յուսացուիլ: Կաշառակերութիւնը Ուսուս պաշտօնատերներուն մէջ այնպէս արմատացած է որ անիկա խլելու համար յանցաւորը միայն պաշտօնէն վար առնելով զոհ ըլլալու չէ, հապա ուրիշ գեպքերու մէջ եղածին պէս հօս ալ անաշառ ու խիստ պատժելու է, այսինքն՝ կաշառակեր պաշտօնաւորին մեղքով վասարկած ինչքը յարքունիս գրաւել, զինքը բանտարկել, Սիպերիս քշել եւայլն: Հան առենակալին կարգադրութիւնը շատ պատուական կ'ըլլար, եթէ Երիւան նահանգին զպրոցներուն փոյթ տանելով՝ անոնց մէջ նոյն իսկ տեղացիներուն տղաքը կրթուեին ու անոնցմէ պաշտօնատէրներ դրուեին: Բայց ասիկա հոգացող չկար. դասատունները երեսի վրայ մնացած էին. անանիկ խելացի տղոց մէջ տգիտութիւնը տիրած էր: Վերջապէս Նայտհարդ զօրապեսն ու Վորոնցով իշխանը կառավարած տեղերնուն վրայ հայրական խնամք մ'ունենալով՝ սկսան աս բանիս փոյթ տանիիլ որ դասատունները կարգի դնեն, եւ ինչպէս ճամբայ ելլելու ատենս լսեցի, Պր. Աքովեանն ալ Երիւանի դպրոցին կարգավար դրին: Աս հոգաբարձութիւնները շարունակուելու որ ըլլան, կը յուսացուի որ ատենէ մը ետքը երկրին վիճակը քիչ մը աղեկնալու կը սկսի ու ժողովուրդը իր խեղձութեանէն քիչ մը հոգի կ'առնէ:


Վանի որ Երիւան էի, ամէն առտու կանուխ երկրին բոլորտիքը զննելու կ'Երթայի, բայց կէս օրուան մօտ տուն կը դառնայի, որովհետեւ հոսանքաց տապը տանելի բան չէ: Զգուշութիւն շընողը այնպիսի տեսնդի (սընայի) մը կը հանդիպի որ բժշկուելէն Ետքն ալ մարդուս վրայ շատ տկարութիւն ու մարսողութեան գժուարութիւն կը մնայ: Սեւանայ ծովին քով Մայիսի կէտէն վերջը օրհամարտին տաքութիւնը Ուեռմիւրի ջերմաշափին վրայ 12—14 տա-

ամիսն էր . իսկ Երիւան՝ որ անկից օրուան մը ճամ-
բայ հեռու է , Մայիսի 24ին շուքի մէջ Ուկոմիւրի
24 աստիճանն էր , և արեւի մէջ 40° : Յանիսի սկիզբ-
ները տաքութիւնն այնպէս սաստկացաւ որ կէսօրէն
յառաջ ժամը 11:ն մինչեւ իրիկուան կ դուրս ելլե-
լու մէկը չէր համարձակեր : Ծառ Ռուս պաշտօնա-
կալներ հաստատեցին որ Երբեմն բերդին ներսի դին
շուքի մէջ տաքութիւնը 38° Ար . եղած է : Պր . Կոխ
Երիւանի ամառուան տաքութեանն ամենէն բարձր
աստիճանը կը գնէ 35° Ար : Ցրտութիւնն ալ նոյնպէս
է : Աիլ զնդապեար այնպէս կը միշէր որ Յունուարի
մէջ Ուկոմիւրի 24 աստիճան ցրտութիւն եղած ըլ-
լայ . իսկ Տիւպոս 26 աստիճանի ցրտութիւն ալ կը
յիշատակէ : Ամսուուան տօֆտազին ժամանակը հոս
ամէն պաշտօնատերներն ու զինուարական մէծերը
Երիւանէն կէս օր հեռու գեղ մը կ'երթան , ու հոն դա-
րսը բոյսերու և կարկաջահոս վտակներու քով կը
զրօսնուն :

Երիւանին շրջակայ մօտաւո՞ւ տեղերը շատ չօր ու
անջրդի են , բայց հոսանքաց մարդիկներուն փոյթը
բնութեան օգնած է : Մինեացիներէն զատ՝ դուցէ
բոլոր աշխարհքիս վրայ անանկ ժաղավարդ մը չկայ
որ Երկիրը պաղարեր բնելու համար ջուրն այնպէս
աղէկ գործածէ , ինչպէս Հայերն ու Պարսիկները կ'ը-
նեն : Այնպիսի տեղուանիքը , ուր որ Երկիրը խիստ
փոքր բանն ալ ինք իրմէ շիբուացըներ , աս աղդերը
զարմանալի աշխատասիրութեամբ բերրի մշակութեան
մը հասցացած են . ինձի կ'երեւայ որ աս ճիւղին
մէջ Եւրոպայի բոլոր ազգերը նոյն Երկու ազգէն օրի-
նակ կրնան առնել : Արտերուն շափաւո՞ւ առաս հունձ-
քը միայն արուեստական սոսպման պատղն է : Աւր
որ գետակ մը կամ վտակ մը լեռնէն դէպ ի Երասի
կը վազէ , Երկիրը ջրելու համար հաղարաւոր փոսերու
մէջ կ'առնուի : Հասարակօրէն աս գետակները՝ որ

առատ կը բխեն, եւ իրենց ճամբուն վրայ հալած ձիւներուն ու պատահած ազրիւրներուն ջրերովը շատ կը մեծան, Երասիս գետը մոտած տեղերնին պղտիկ ու սակաւաջուր են, որովհետեւ մինչեւ որ հոն հառնին նէ, ամէն զի արուեստական ջրանցներէն քաղելով՝ ծարաւուա երկիրը կը ջրեն։ Իսկ քանի մը գետակներէն (ինչպէս է Ապարանի յորդաբուխ վտակ) եւ ոչ կաթիլ մը Երասիս կը մտնէ. իր բոլոր ջուրը պարտէղներու եւ արտերու կ'առնուի։ Ամէն մէկ վտակը, ամէն մէկ ազրիւրը, ամէն մէկ լիճը սքանչելի եղանակաւ մը Հայր գործածել զիտէ։ Երիւանայ գեղեցիկ պարտէղները առանկ ջանքով յառաջեկած են։ Հոստեղաց պտուղներուն մէջ երեւելի է խաղող, խնծոր ու թուժ։ Քանի մը տեղարտունջ լսեցի որ Ռուսերը ջրանցներուն այնչափ խնամշեն տանիր, որ Պարսիկները թեալու բռնութիւններ ալ կ'ընէին, բայց ջրանցներուն պահպանութեան համար անշեշ եռանդ մ'ունէին։

Խնչպէս յառաջադյն յիշատակեցի, հեռուանց Երիւանի չորս կողմը պատող լեռները անոր ահեղ տեպը մը կու տան։ Քաղքին հարաւային արեւմտեան զին 50—60 ուռուական միջնի հեռաւորութեամբ կայ Մասիս լեռը. իսկ հիւսիսային արեւմտեան կողմը գրեթէ նոյնչափ հեռու է Արագած լեռը։ Արեւելեան զին Ահմանկան հրաբուխ լեռներուն ճերմակ կատարն ու ցից կողերը կ'երեւան։ Մեծն Մասիս երեք ընդարձակ տէրութիւններուն (Ռուսաստանի, Պարսկաստանի ու Տաճկաստանի) սահմանն է. շատ անգամ կը պատահի որ ասոր քաղերը պտըտող թափառական Քիւրտերը ամոց մը մէջ երեք տէրութեան հպատակ կ'ըլլան։ Բառողին չափածին նայելով՝ Մեծն Մասիս Սեւ ծովին երեսէն 16,254 սանաշափ բարձր է։ Կարդացողը կընայ երեւակայել թէ աս լայնատարած դաշտին վրայ



ասանել մեծ ու ամեն կողմանէ դատուած միապաշտ
քար մը ի՞նչ սխրալի տեսք պիտ'որ ունենայ: Ասիկա
ժամանակ մը Հայաստանի մեծ վառարաններէն դուրս
ելած յաղթ լեռներուն ամենէն տելի հոկան է: Եր-
կրիս վրայ ուրիշ լեռ մը ասանկ չքեղ պատկեր մը
չունի: Մեծ Մասիսին լայնութիւնն ու զանգուածը
տելի զարմանալի է քան թէ բարձրութիւնը: Եթէ
Փոքր Մասիսին պէս կանոնաւոր բրդաձեւ մ' ըլ-
լար ու այնչափ տարածուած շըլլար նէ, աւելի բարձր
կ'երեւար եւ երկրին աւելի զարդ կու տար: Մասիս
հիւսիսային, արեւելեան ու հարաւային կողմանէ բո-
լորավին կղզիացեալ է, ու Ետնայի եւ Վեսովի պէս
անմիջապէս դաշտէն վեր կը բարձրանայ. միայն արեւ-
մտեան կողմանէ Արարատեան լեռանց շղթային հետ
կապակցութիւն մ'ունի: 1843ին Մասիսին վերջերը
Մասիսի կէսին վրայ ձիւնը հալած էր: Քալելէն, ծա-
րաւէն ու տաքութենէ տաժանած ատենս աս լեռ-
ներուն մանաւանդ Մասիսի տեսքովը ի՞նչչափ կը
միսիթարուէի ու կը զօրանայի: Գրեթէ իրիկուն շե-
ղաւ որ աս տեսարանով չզնայլէի, ու միօրինակ կը
բաղձայի որ ժամ մը յառաջ երթամ տեսնեմ:

ԱՅ ՑԵՐՈՒ Դ ԳԼՈՒԽ

Երեւանէն Էջմիածին: Երասիսայ դաշտ: Էջմիածնայ շէնքերը:
Հայոց ճարտարապետութիւնը: Էջմիածնայ յառաջուան փա-
կաւորութիւնը, հիմակուան նշանաւոր բաներն ու գրասունը:
ու առողջութիւնը, գիտած շահը: Կաթուղիկոսի ըն-
էջմիածնայ ձեռքով թուսին դիտած շահը: Պարսիկ կուսակալի սց-
ցելութիւն: Էջմիածնայ կրածները: Պարսիկ կուսակալի սց-
ցելութիւն: Հայկական ազգին նշանակութիւնն ու Հայոց
կրօնական միութիւնը:

ԵՐԻՒԵՆԻ ու Էջմիածնի մէջ եղած հեռաւո-
րութիւնը 19 ուսուական մղոն է: Ճամբան Ե-
րասիս գետին դաշտին վրայէն կ'երթայ, որուն մէջ
Հայոց ու Թաթարաց շատ գեղեր կան. Երկիրը ինք
իրեն մնալու ըլլար նէ, դույցէ պտուղ չէր բերեր,
բայց հիմակ արուեստական ոռոգմամբ աղէկ մշ-

կուած բլալով՝ բաւական բերրի է։ Խնչպէս Պարուակաստանի չոր գաշտերուն վրայ, նոյնպէս հսու ալխոտեղին բոյսերը քիչ են։ Դաշտին տեսքը ախտուու մենակերպ¹ կ'ըլլար, եթէ հեռուանց ան բարձր ու երկնաբերձ հրաբուխ լեռները շըլլային, որոնց ծայրը երբեմն կրակով կարմրցած ու լուսաւորուած էր, իսկ հիմանկ աշագին ու մշտնջենաւոր սառցցներով ծածկուած է։ Երասխայ գաշտը պատով առ հսկայ լեռներուն մեջ Մասիս ամենէն աշեղն ու շքեղն է։ Ճամբորդովեանս բուն վախճանը ասսուրը լեռն բլալով՝ զանիկա տեսնելուս վրայ շատ կ'ուրախանայի, ու Գարապաղեան նժուզիս վրայ յառաջ կ'երթայի։ Նոյն օրը պայծառ ու գեղեցիկ օր մըն էր, բայց աւելի սաստիկ ամառուան քան թէ գարնան կը նմանէր։ Նախընթաց օրը ջերմաշափի վրայ 24 աստիճանի տաքութիւն կար շքոյ մեջ, ու կ40° արեւի մեջ։ Աակայն մեր ճամբորդովեան ատեն օդն այնչափ տօթագին չէր, վասն զի Արագած լերան ճղճղկէն ու ձիւնապատ կատարէն անոյշ հով մը կը փշէր եւ արեւուն տապը քիչ մը կը բարեխառնէր, որով մեր՝ ասանկ աղէկ ձիերուն վրայ ըրած ճամբորդութիւնն ալ մեղի մեծ հաճութիւն ու բերկրութիւն կու տար։

Խջմիածին Երասխայ գաշտին արեւելեան կողմն է, եւ շափաւոր հեռաւոր տեղէ մը կը տեսնուի։ Ես ձիս վազցրնելով՝ ընկերներէս յառաջ գացի, ու երկու մեծ վանկի առջեւէն անցնելէն ետքը՝ պարբռպապատ կաթուղիկոսարանը հասայ, որն որ Վաղարշապատ գեղին քովին է։ Կաթուղիկոսարանին եկեղեցին Տփղիսի Հայոց եկեղեցիներուն շատ կը նմանի։ Եկեղեցւոյն վրայի գմբէթը կամ կաթողիկէն գնուածեւ կամար չէ, հապա բրդաձեւ ու սրածայր։ Վաղարշապատը՝ որն որ ժամանակ մը բոլոր Հայաս-

¹ Monotone.

տանի հռչակաւոր մայրաքաղաքն էր, հիմակ անշուք դեղ մը եղած է: Կաթողիկոսարանին չորս կողմին եղած դաշտը շատ ծառ չունի: Թուրն արուեստական ճամբաններով Ապարան գետակեն կը բերուի: Եթէ ժիր մարդիկներու ձեռքով աս ջուրը հոս չըեւրուէր, ամառուան արեւը բոլոր գետինը կայրէր ու լուսորէր: Էջմիածին երեք դիմաւոր շենք կայ, Ա. կը առաջորդի: Էջմիածին երեք դիմաւոր գործեանոց՝ որ Պազարապատ կաթողիկոսարան, Բ. Հիւրանոց՝ որ Պատմանուանուի եւ ուխտաւորաց բնակութեան կը գործանուանուի, ու Գ. Ատմառանոց՝ որն որ Քերպան Սէծածուի, ասիկա զրեթէ էջմիածնի համբարարայ կը կոչուի: ասիկա զրեթէ էջմիածնի համբարարայ կը կոչուի: որովհետեւ կերակը զէններն ու զգեսնացներն հոգացուին կամ կը զնուին: տեղինները հոսկից կը հոգացուին կամ կը զնուին: եկեղեցւոյն մոմարանն ալ հոս է: Եկեղեցին քանի ասկուսի ու խաչաձեւ է, մեջտեղը չորս սիւն կայ, ասկուսի ու խաչաձեւ է, մեջտեղը չորս սիւն կայ, ասկուսի ու խաչաձեւ է: կաթողիկեն: Ժամը սրոնց վրայ հաստատուած է կաթողիկեն: Ժամը երեք դուռ ունի, դիմաւորը Լուսաւորչի դուռ կ'ըւստի: Հիմակուան ճակատը հինեն շատ տարրեր եւ զանազան ճարտարապետական ձեւերու միաւորութիւն մըն է, որովհետեւ այլեւայլ ժամանակ շատ նորոգութիւններ եղած են, բայց միշտ Հայոց սեպհական ճաշակը կը տիրէ, թէպէտեւ Տիւպոս քաջ հնական յունական ճարտարապետութեան հետը կը տեսնէ, եւ ասկից յուցընեւ կ'ուղէ որ աս շենքը կը տեսնէ, ասկուսի շատ հին ու Տրդատայ ժամանակեն է, որն ստուգիւ շատ հին ու Տրդատայ ժամանական ճարտարապետութիւնը յունական ճարտարապետութիւնը Հայաստան բերել կ'ուղէր: Աս մաքով Գառնի գեղը յոնիական ոճով գեղեցիկ պալատը շինեց, որ գետնաշարժէ կործանած, բայց ամլատը շինեց, որ գետնաշարժէ կործանած, բայց ամլատը բողջ մնացած է. ասիկա կը կոչուի Գահ Տրդատայ բողջ մնացած է. ասիկա կը կոչուի Գահ Տրդատայ (Թագավոր Տրդատ) ու դեռ չէ քննուած: Էջմիածնէն ուրիշ եկեղեցիններու մեջ չիտեսնուիր որ հին Հայ ճարտարապետները Յունաց նմանեւ ուղած ըլլան: Թէպէտ կաթողիկանայ մեջ շատ նորոգութիւններ

ու յաւելուածներ եղած են, բայց բուն հին շենքը
միշտ կը մնայ քրիստոնէական կանուխ հնութեան
յարգի յիշատակարան մը : Եկեղեցւոյն վրայ ամեն
տեղ զրերով ծածկաւծ է, նոյն իսկ զանգակներուն
վրայ լեցուն զիր է: Տիւպոս եւ Պոռէ երկու նոր
գիտնական ճամբորդները եկեղեցւոյն երեսէն խել մը
յունաբէն արձանագիրներ օրինակեցին, որոնք քրիս-
տոնէութեան առաջին դարերուն կը վերաբերին:

Դաւեռնիրէ, Շարտէն, Դաւանրֆոր Գալլիայի
ճամբորդներն՝ որ 1660ին մօա աս հռչակաւոր տեղը
պտղաւեցան՝ Էջմիածինը հիմակուրնէ շատ աւելի զե-
ղեցիկ ու ծաղկեալ կը ստորագրեն: Նոյն ատենը
վաճառականաց կարաւաններն աս կողմերէն անցնելով՝
երկրին հարասութիւն կը բերէին, եւ ընչաւէտ Հայ
վաճառականներն առաստ ընծաներ կուտային: Դաւ-
եռնիրէ զարմացաւ մնայ ան մեծագին գանձերուն
վրայ, որոնց Պարսիկներն ու մեկալ այլազգիները
դեռ ձեռք չենին դպցացեր: Եկեղեցին վերջին առ-
տիճանի զարդարուած էր: Կաթուղիկոսը Պր. Դաւեռ-
նիրէն ու իր ուղեկիցներաւն պատուոյն՝ ցլամարտու-
թիւն մը ընել առաւ, որուն մէջ ուժ գոմէշ պա-
տերազմելու զբգուռեցան եւ երկարն անմիջապէս
ինկան մեռան: Իսկ Դաւանրֆոր եկեղեցւոյ զարդե-
րուն, երկրին մշակութեանն ու պաշաբերութեան
վրայ մեծ զարմանքով կը զրէ, մենարանին բո-
րաստանը (ծաղկի պարտէզը) շահոքբամներով (Ք-
րանիներով) ու անթառամ ծաղկով (Քորէին վլչ-
չէն) լեցուն էր, կը ըսէ, ու հոստեզս Պրախտ կը կան-
չէ. բայց հիմա քանի մը աեսակ հասարակ կանան-
չեղէններէ զատ՝ ուրիշ բան շիտեանսիր: Պազց
ծառերն են զլամասորաբար թթենի ու ծիրաննի:
Կոյնապէս եկեղեցւոյն հին զարդերը չկան: Կաթուղի-
կոսին խուցն ալ հիմա պարզ է. հոս Աստուածա-
ծնայ մետաքսով բանուած պատկերը կայ, որն ոք

Արագայէլի օրինակին նմանցուած է, եւ այնպէս բարակ ու գեղեցիկ է որ քիչ մը հեռուէն նկարուածի պէս կ'երեւայ. ասիկա Հնդկաստանի Հայ բարեպաշտուհի մը բաներ ու խրկեր է: Դարձեալ՝ փղսկը շենուած պատկեր մը կայ, որն որ Աքրահամու զոհը ցոցի ցուցընէ: Պատերուն վըայ մարտիրոսաց եւ Ա. Գրիգորի տանջանկըները նկարուած են: Կաթուղիկոսական գաղհը շատ ճարտար քանդակործութեամբ շինուած է, զորն որ Հնդկաստանէն հարուստ Հայ մը ընծայ է խաւրեր: Զարմանալի բան մըն է որ աւելի՝ հեռաւոր տեղերն են որ Էջմիածինը կը հոգան, քան թէ մօտաւորները, զոր օրինակ Տփղիս՝ ուր որ թէպէտ շատ հարուստ Հայեր կան, բայց տուրքերը տարւէ տարի կը պակսին: Կաթուղիկոսարանին մէջ Ուռուսիտէրութեան կողմանէ մասնաւոր հոգաբարձու մը կը նստի, որն որ ամեն բանի վըայ կը հսկէ, ու հոն շեղած ատեն՝ իր տեղը փոխանորդ կը թողաւ: Ակեղեցւոյ մէջ Քրիստոսի գեղեցիկ մէկ պատկերը կայ, զորն որ Քեռբորդէր անուանի ճամբորդը պարգևեւած է, ու կըսուի որ նաեւ ինք նկարած ըլլայ: Եկեղեցւոյ պատին կից՝ Անդղիայի Պարսկաստան եւ զող Պլր: Յովհաննէս Մակառնալու դեսպանին ճերմակ մարմարիննէ գերեզմանը կայ. ասիկա Գեհերանէն Անդղիա գառնալու ատեն՝ դաշվըէժ հիւանդացաւ ու մեռնելէն յառաջ բազմանք մը ցուցուց որ մարմինն Էջմիածին տարւի ու հոն թօղաղաւի: Իր այրի ամուսինը նոյն գեղեցիկ գերեզմանաքարն Անդղիայէն խաւրած է եղեր: Կաթուղիկոսին թաղն ու գաղաւանը աւագ խորանին վըան էր, վասն զի հստ կաթուղիկոսը մեռնելէն ետքը մինչեւ որ նոր ընտրաւնէ, ասանք խորանին վըայ կը մնան: Աս առաջակազման Ասիայի մեծահռչակ Եկեղեցին դարերու անանկ պատերազմի խռովութեանց մէջ մնաց, որոնք Երասմին ջրերը կարմիր արիւն ներկեցին:

Աշխաճնայ գրատունը առօնց վրայ , ինչպես
նաև Հայաստանի պատմական կենդրունն եղող Արտ-
քատայ Երկրին վրայ շատ անգին աղբիւրներ կրնայ
պահած ըլլալ , զօրոնք մէկ Հայագետ մը աղեկ քըն-
նելու ըլլայ նէ , կը յուսացուի որ իր աշխատու-
թեան առատ վարձք գտնէ : Աս գրքերը յառաջա-
գոյն վոշներու եւ մուժ ծակերու մէջ մնացած էին ,
գոյցէ ասոր Համար որ յափշտակող Պարսիկներու եւ
Քիւրտերու ձեռքէն աղատին : Երիւան նահանգը
Ռուսաց Հպատակ ըլլալէն ետքը , ու յափշտակու-
թեան վախ ըրլալով՝ գրքերուն առանձին սենեակ մը
որոշուեցաւ : Խոկզան Հոս ամէն գրաւորական գան-
ձերու Հարուստ Հաւաքում մը յուսացին , որովհետեւ
Հռոմայեցիք , Բիւզանդացիք Հոստեղաց Հետ ուղղակի
առուտուր ունեցան . Նոյնպէս Արաբացիք , Աիրք եւ
Մզուլք իրենց գրագիտութեան ամենէն պայծառ
ժամանակը Հոս գանուեցան , որոնց մէջ Արարատեան
մենաստանը կրցաւ ինք զինքը պահել : Դարձեալ սե-
պաձեւ գրերը կարդալու բալլիքը , Սոհական աղգե-
րու լեզուներն ու պատմութիւնները Հոս կը փըն-
տուեին : Աշխարհագրաց թագաւոր Ռիդուեր կ'ըսէ
որ “Արեւելեան ազգաց վրդովներուն ատենը՝ առ քրիս-
տոնեական ուսմանց ապաստանարանին մէջ գիտու-
թիւնները շարունակ մշակուելով՝ բոլոր տիեզերական
պատմութեան տարեք գրութիւնները ուրիշ ամէն տե-
ղերէ աւելի դիւրութեամբ Հոս կրնային ժողվուիլու :
Յառաջուան ճամբորդները Հոսանդաց գրքերուն թիւը
30,000 դրին . Պր . Եւզինէոս Պոսէ 5—6000 : Գրա-
տան ցանկը 1840ին ռուսերէն լեզուաւ առնուեցաւ .
ասոր մէջ կայ 635 գիրք , 462 Հատը Հայերէն , մէկալ-
ները օտար Լեզուաւ : Ռուսերուն առած ցանկը 11
գաս բաժնուած է . Ա . Ս . Գիրք եւ մեկնութիւնք՝
83 Հատ : Բ . Աստուածաբանական գրուածք՝ 20 : Գ .
Բանաստեղծական 8 : Դ . Արարտղութեանց գրքեր՝ 33 :

Ե. Պատմութիւն ու աշխարհագրութիւն՝ 86: Զ.
 Հայերէն Եղանի դասական (classique) հեղինակներ՝
 34: Է. Քարոզք և ճառք՝ 53: Ը. Եկեղեցւոյ Հարք՝
 105: Թ. Վանական զբքեր՝ 4: Ժ. Հաւատոյ մասանց
 վրայ՝ 14: ԺԱ. Աղօթազիրք՝ 22: Ամենէն աւելի ան-
 ծանօթ գրքերը հինգերորդ դասին մ.ջն են, ինչպէս
 Աւզաններուն ոկղբանը պատմութիւն՝ Թ. դարէն, Պա-
 ղեստինի պատմութիւն. Մաթուսադա եպիսկոպոսին
Հայաստանի աշխարհագրութիւնը՝ Եօթներորդ դարէն
Եւային: Հոստեղաց զրատնէն չէ թէ միայն Հայոց,
 Հապանակը անսանց հետ կապակցութիւն անեցող
 մերձաւոր աղջերուն վրայ շատ աեղեկութիւններ
 կրնան ելել: Խնծի կ'երեւայ որ Առւսաց առած ցան-
 կին մէջ զրատան շատ գրքերը չկան, ուստի Եւ
 բոլորին զումարը 2000 կը սեպեմ. աւելի ալ կրնայ
 բլալ, բայց ստուգիւ ասկից պակաս չէ:

Վեր Հասնելէն քիչ մը յառաջ նոր կաթուղիկո-
 սին ընտրութիւնն եղած ըմբնցած էր: Կայսեր կողմա-
 նեւ աւելութեան խորհրդական Պ. Շելտոքին խա-
 րուած էր որ կաթուղիկոսը ընտրող ժողովքին գահ-
 երէց նատի: Առուսաստան Պարսից ձեռքէն Հայաս-
 երէց նատի: Առուսաստան Պարսից ձեռքէն Հայաս-
 երէց նատի: Ամանը գուցէ զարմացան որ
 Բասկեւիչ նոյն ժամանակը շատ զիջողութիւն ցու-
 ցընելով Պարսկաստանի Ատրպատական, Աիլան ու Մա-
 ցանգարան բերրի նահանգներն ալ չպահանջեց, բայց
 Պարսկարան բան դիտումն էր Էջմիածին առնել,
 որպէս զի ինչպէս հոնտեղաց Երկրին վրայ մարմնաւո-
 րապէս կը տիրէ նէ, նոյնպէս կաթուղիկոսին հո-
 գեւոր զէնքին վրայ ալ վարպետութեամբ ուզած
 կարգադրութիւններն ընելով՝ ամէն տեղերուն եւ
 մանաւանդ Ասիայի Հայոց մէջ կամաց կամաց իր աղ-
 դեցութիւնը հաստատէ եւ անսանց վրայ բարոյապէս
 տիրէ: Հայերն ի ոկղբան Մոսկովին վրայ քիչ մը ան-

վաստահութիւն ունեցան կասկածելով որ զիրենք ուու-
սական դաւանանք ընդունելու կը ստիպէ, բայց Ռու-
սաստան՝ որ իր եկեղեցիէն տարբեր եղած կրօններուն
չետ այնչափ խնայելով չիլարուիր, չայոց նկատմամբ
մեծ խոհեմութիւն ու թոյլառութիւն բանեցուց եւ
ամէն կերպով անոնց սիրութ վաստրիելու ջանաց,
միտքը գնելով որ ինք և ջմիածնի ձեռքով շատ բան
կրնայ շահիլ: Աս վախճանաւ Ռուսաստան նայեցաւ
որ կաթողիկոսի ընտրութեան ատեն բոլոր Տաճ-
կաստանի եւ Պարսկաստանի Հայերն ալ երեսիսան
խաւրեն ու անոր իշխանութիւնը ճանչնան, թէպէտ
ինք իր կաթուղիկոսին այսինքն Կոստանդնուպոլսի Յայն
պատրիարքին չիհնազանդիր, ան պատճառաւ որ ու-
րիշ տէրութեան հպատակ է:

Բնադրութեան ժողովը Յ օր տեւեց, եւ ամենուն
միաբան հաւանաթեամբը Ներսէս արքեպիսկոպոսն
ընտրուեցաւ, որն որ 16 տարի Գիշնով քաղքին արք-
եպիսկոպոսն եղած էր: Ինք զրեթե Եփրեմ կա-
թողիկոսէն ետքը կընտրուէր, բայց դեպք մը պա-
տահելով՝ Առասի կառավարութիւնը զինքը հոնից
հեռացուց: Բասդեւիչ Պարսից հետ պատերազմած
Ժամանակները կարճ զինադուլ մը զրաւ. ու կը սպա-
սէր որ Առասաստանի ներքին կողմերէն իրեն օգնա-
կան զօրք գայ, որովհետեւ ունեցած զնդերովը Գա-
վրէժին վրայ երթալու շեր յանդզներ: Պարսիկ զօ-
րաց մէկ մասը եւ գլխաւորաբար Թաթարներու եւ
Քիւրտերու խուժան մը ուրիշ կողմանէ գալով՝ կը ջա-
նային որ վանք մանելու միջոց մը գտնեն: Աս վայրե-
նիներէն պաշարուելով եւ վերջի աստիճանի նեղու-
թեան մէջ ըլլալով՝ Ներսէս արքեպիսկոպոսը Առա-
զօրաց զնդապետի մը ծածուկ մարդ խաւրեց, վան-
քին վիճակը հասկըցուց եւ օգնութիւն խնդրեց: Աս
գնդապետը՝ որ քանի մը հազար զօրքով Էջմիածնէ
օր մը հեռու կը կենար՝ Հայ էր, եւ Ներսէս արքեպիս-

կոպոսին վրայ որդիական յարգութիւն ուներ, անոր
 համար ալ առանկ տառապանքի մէջ անոր յորդորան-
 քին դէմ չկըցաւ գնել, եւ աճապարելով օգնու-
 թեան եկաւ, թէպէտ բառեւիչ սաստիկ խիստ
 հրաման տուած էր որ տեղէն շարժի: Անոր գալու-
 ատեն Էջմիածին պաշարող Պարսից նորէն օգնական
 գնդեր հասան, այնպէս որ Հայ գնդապետին հետ ե-
 կող Ուուս զօրքին հնգապատիկն էին Պարսիկները:
 Կող Ուուս կողմերը դիմացէ դիմաց եկան զարնուե-
 նրբոր երկու կողմերը յաղթուեցան, որուն յանցանքը
 ցան, Ուուսերը յաղթուեցան, որուն յանցանքը
 իր աղդեցութեամբը Հայ գնդապետին անհնագանդու-
 թիւն ընել տուած ըլլայ, ասոր համար կայորը հրա-
 ման խաւրեց որ Էջմիածնէն ելլէ ու Պուճագ Թալթա-
 րի Գիշով Քաղաքն երթայ իբրեւ հսնտեղաց արք-
 եպիսկոպոս: Հոս 16 տարի կեցաւ բայց ընտրութեան
 տաեն ժողովականք կայսեր տհաճութեան միտ չդնե-
 լով՝ աղեկ տեսածնին ընտրեցին: Կայորը վեցաւ, ըն-
 տրութիւնը հաստատեց, իրեն բարեկամութիւն ալ
 ցուցուց եւ Ս. Աննային շանտալով՝ Էջմիածին խաւրեց:
 Թէպէտ Էջմիածին շատ դարերէ ի վեր զանա-
 զան նեղութիւններ կրած էր, բայց կ'երեւայ որ ա-
 մենէն աւելի վշտալից ժամանակը անցեալ դարուն
 վերջերն եղան, երբ որ Ուուսերը Վրաստան մտնելն
 ետքը՝ սկսան կամաց կամաց Երասխայ դաշտերուն
 ժօտիկնալ: Պարսիկները տեսնելով որ քրիստոնեայ
 զօրաւոր տերութիւն մը երթալով ան կողմերը կը
 զօրաւոր տերութիւն մը երթալով ան կողմերը կը
 սարածուի, սաստիկ կը տաքնային ու կը կատղէին,
 եւ այնպէս կը սեպէին որ Պարսկաստանի հպատակ
 Հայերը մատնութիւն ու ապստամբութիւն կ'ընեն:
 Աս կասկածը զլսաւորաբար Էջմիածնայ քահանայից
 վրայ էր, եւ նցն պատճառաւ անոնց աւելի տառա-
 պանք կը հասցընէին: Ուուսաց եւ Պարսից մէջ ե-
 ղած գժոտութեան ատեն քանի մը անգամ բանն

այնչափի հասաւ որ կաթողիկոսը մէկքանի քահանա-
նաներով Ռուսաց Երկիրը փախչելու ստիպուեցաւ:
Վզգաս Միրզա թէպէտ միշտ շովոքորթելով կը ջա-
նար որ Էջմիածնայ եկեղեցականները Պարսկաստանի
հետ սիրով կապէտ ու անով Հայոց սիրար շահի, այ-
սու ամենայնիւ Պարսիկ նախարարները մոլեսանդ¹
ու յափշտականէր ըլլալով՝ Էջմիածնայ դէմ կա-
տաղութեամբ աղբայ² կը կրծտէին: Աւելապէս
սկսան գուշակել որ Երիւանիր շուտ կամ ուշ պիտի
կորունցընեն, անոր համար կը մտածէին որ վանքին
գանձերը Ռուսաց թող տալու տեղ՝ իրենք ափ ձգեն,
եւ իրենց տէրութիւնը չվերջացած՝ ժողովուրդն ու
եկեղեցականներն ըստ կարի կապտեն ու կողոպտեն:

Երիւանի վերջին Պարսիկ կուսակալը թէպէտ շա-
փազանց արծաթառնէր էր, սակայն շատ շափաւորու-
թեամբ ալ վարուելու կը ջանար: Ասիկա տարին մէջ
մը կաթողիկոսարանին այցելութեան կ'ելլէր: Էջ-
միածնայ եկեղեցականաց համար առ ժամանակը զար-
հուրանաց ու արտմութեան ժամանակ էր, բայց
նոյն այցելութիւնը իրենց մեծ պատիւ եղածի պէտ
նոյն այցելութիւնը իրենց մեծ պատիւ եղածի պէտ
թեամբ Երիւանէն ճամբայ կ'ելլէր որ Էջմիածին եր-
թայ, բերդէն ուրախութեան թնդանօթներ կը նե-
տուէին ու ձիաւորներն արշաւելով կու գային որ
աւետիս տան, թէպէտ բերած լուրերնին գոյժ էր:
Անմիջապէս բոլոր կղերականիք իրենց հանդիսական
զգեստները հագած՝ կուսակալը դիմաւորելու կ'եր-
թային, ճամբաներուն վրայ ամենէն աղուոր օթոց-
թային, ճամբաներուն վրայ ամենէն աղուոր վրայէն
ները կը փռուէին որ Պարսիկ կուսակալը վրայէն
քաղլէ, ու զանդակները մէկանց հնչելով՝ զանիկա
լը բարեւէին: Կաթողիկոսը վար կ'իջնար ու մենաս-
լը բարեւէին:

¹ Fanatique. ² Աշբադ բառը Աշբէտ անունէն ելած ե-
րեւալով՝ առ ուղղագրութիւնն աւելի յարմար կը կարձենիք:

տանին դրան մէջ հիւրը կ'ընդունէր, եւ ըոլոր բազմութեամբ ամենէն լու սենեակները կը տանէր, ուր պատրաստ կ'ըլլար համագամ խորաիկներով դարդարուած սեղան մը : Հասարակորէն Պարսիկ կուսակալը իր հայկատակներուն (Պալեստինէրն) զնդին հետ օրերով վանքը կը կենար, առատութեամբ կ'ուտէր իր խմեր, իրեն ու իրեններուն թանկագին ընտէր իր խմեր, եւ ան առեն կ'ելլէր կ'երժար, երբ որ մառանն ու մնդուիները կը պարպուէին : Պարսիկ ազգութիներուն մէկդի քաշուելն ետքը՝ վանքցիք կը ջանային որ կրած վիասներնուն տեղը լցունեն, որուն յօժարակամ գործակից կ'ըլլային ուխաւորներն ու աղքատ գեղացիները : Բայց մտադրութեան արժանի բանն աս է որ այնպիսի հարբատահարութեանց ատեն՝ վանքին աւելի նպաստ ընող կար, քան թէ հիմակ որ խաղաղութեան մէջ են : Կցմիածնայ տարեկան մուտքը գրեթէ 16,000 արծաթ ռուպի է, որն որ գլխաւորաբար Տփղիո ու Երիւան ունեցած խանութներուն վարձքէն կու գայ: Թէպէտ ուխտաւորաց բազմութիւնը տարւէ տարի կը քիչնայ, սակայն դեռ Երեւելի է: Մասիսէն էլլքիչնայ, ուսկայն դեռ Երեւելի է: Ամսիան ու միածին գառնալու ատենս մէկ խումբ ուխտաւոր տեսայ, որոնցմէ ոմանք Խաղախի զգեստ հագած էին սմանք ալ Զերքէզի: Ամեն ուխտաւորները ճամբոն սմանք ալլեւայլ նեղութիւններէն զատ՝ յաճախ աւազակ Քիւրտերու կը հանդիպին, եւ աս բարբարոսաց ձեռքովը կը կողոպտուին ու շատ անդամ նաև կեանքերնին ալ կը կորսնցընեն:

Վանի որ Եւրոպացւոց ազգեցութիւնն արեւելեան կողմերը կը զօրանայ, Ասիայի քրիստոնէից աւելի միտ զնելու ենք, որոնց մէջ Հայազգիներն ամենէն բազմաթիւ ու ամենէն նշանաւոր կը զտնենք: Ասոր համար անոնց վրայ եղած փոքր ու հատակոսոր ծանօթութիւններն ալ Եւրոպացւոց շատ սիրելի կ'ըլլան:

Հայկական ազգայնութիւնը պահողները միայն եկեղեցականներն էին։ Հայերը թէպէտ իրենց հայրենական երկիրը կը սիրեն ու կը պատռեն, բայց շատ անդամ հոնիից ելլելու ստիպուելով՝ միայն անիկաչը կը իրնար իրենց ազգայնութիւնը պահել, նոյնպէս իրենց լեզուն ուրիշ երկիրներու մէջ օտար լեզուներու հետ խառնուելով եւ երբեմն բոլորովին մոռցուելով՝ մինակ բաւական չէր ըլլար Հայոց ազգայնութիւնը պահել։ Աւստի միայն վանական եկեղեցականներն էին որ ազգայնութիւնը բռնեցին ու կենդանի պահեցին եւ հայերէն զրուածներ հրատարակելով՝ Հայոց հին ու նոր մայրենի լեզուն դարձեալ ծաղկեցուցին։

Հայոց կրօնական միութիւնը մինչեւ հիմա չէ թէ միայն շաջողեցաւ, հապա նաև շատ տեղեր իրարու հետ եւ ոչ քիչ մը հաշտուեցան։ Ասիայի ներքին գիերը, ուր որ գիտութեան բարերար ճառագայթները գեռ չեն թափանցեր, երկու կողման մէջ անհաշտ թշնամութիւն մը կը տեսնուի։ Երկու կողմն ալ հաւասարապէս Հայողզի է, երկուքն ալ մի եւ նոյն արիւնը, մի եւ նոյն պատմութիւնը, մի եւ նոյն լեզուն ունին։ ի վերայ այսր ամենայնի մէկ կողմը կաթուզիկէ Եկեղեցւոյն հետ միաբանեալ ու մէկալ կողմը գեռ շմիաբանեալ ըլլալուն համար միայն։ Ասիայի քանի մը ներքին տեղուանքը իրար կ'ատեն, ու իրարու հետ առուտոր եւ բան գործ ունենալ չեն ուղեր, թէպէտեւ ուրիշ ամենայն աղքաց հետ յաջողութեամբ ու խաղաղութեամբ կ'ապրին ու կը գործեն։ Ասիկա սաստիկ ողբալի բանէ։ Պահինէր Հայաստանի մէկքանի կողմերը կիրքէ ու տգիտութենէ յառաջ եկած ասանկ դժբախտ տեսարաններու հանդիպելով՝ աս գլխուն մէջ շատ տիսուր ու քանի մը ցաւալի ստորագրութիւններ կ'ընէ։ Մենք ասոնք հստեղս չենք ուղեր թարգմանել

գիտնալով՝ որ աս խեղճութիւնները դիտութեան տարածման հետ օրէ որ նուազած են ու կը նուազին, եւ հաստատ յուսալով որ ազդին հոգեւոր ու մարմնաւոր բարիքն աղէկ մտածող մարդիկներուն գովելի ջանքը օր մը պատշաճ եղանակաւ կը կատարուի ու կը պատկուի:

Ե Օ ԹԻՆ Ե Բ Ո Ւ Դ Գ Լ Ո Ւ Խ

Գիտութիւն ու ազգային գաղափար: Բողոքականներուն Հայոց համար ըրած ջանքը: Ուսւապաշտօնատեարց կեանքը: Կեղեցին Հնարք: Հայաստանի ձիերուն ազնուութիւնը: Երտսքելու հովանին բերքը: Գիշեր մը թաթարներու մէջ: Երասիկայ հովանին սառըազբութիւնը:

ՊԵՐՄԻՆ Վակներ կաւկասի ու Պոնտոսի կողմերը բնակող Հայոց կրօնական վիճակը դիտելով՝ ամենեւին գիտութեան նշմարանք մը չգտնելուն վրայ շատ կը ցաւի, եւ միայն գերապատիւ Յովհաննես Աւլուեան վարդապետը յիշելու ատեն՝ զանիկա գիտուն եւ բարեկիրժ կ'անուանէ ու մեծ հաճութիւն կը ցուցընէ: Դարձեալ՝ շատ կը տհաճի որ ան կողմերուն Հայազգիները Հայրենիք, Ազգային պատիւ, Ազգային լեզու, Ազգասիրութիւն բառերուն վրայ աղէկ ու պայծառ գաղափար չունին, ու աս բաներուն նկատմամբ պատշաճ փոյթը չեն ցուցըներ, ուր որ Բոլոր Եւրոպայի ազգերը շարժող, իրենց ազդայնութիւնը կենդանի պահող եւ ամեն յառաջադիմութեան յորդորողը միայն աս վեմ գաղափարներն են: Բայց, ինչպէս քիչ մը յառաջ ակնարկեցինք, նոյն բաներն ազգերնուս մէջ օրէ օր շտկուելու վրայ են:

Ասանկ ժամանակ մը, կ'ըսէ Պլր. Վակներ, Բողոքականներն (ԲՌ-Դ-Ե-Դ-Ն-Դ-Ե-Ր) ալ մտադրութիւննին Հայոց վրայ դարձընելով շատ քարոզիչներ խաւեցային: Ամերիկացի ու Անգլիացի բողոքականները¹ զա-

1 Պլր. Եւդինէոս Պոռէ (Արտոնու, երես 52) աս բողոքական քարոզիչներուն բանած ճամբառն վրայ հետեւեալ ծանօթութիւնները կու տայ: Ամերիկացի ՄԵՐ-Դ-Ե-Ր

նաղան կողմեր՝ ինչպէս Կառտանդնուպոլիս, Զմիւռ-
նիս, Պրտևաս, Կարին (Երևան) ու Տրավիզոն
Հաստատուն կայարաններ գնելով ու դաստաններ
բանուլով՝ ջանացին որ անտարբեր կարծուած ուսում-
ներով եւ ուրիշ միջոցներով չայ պատահիներուն
իրենց հոգին հաղորդեն, բայց խիստ քիչ հետեւող
գտան: Ասկից 12 տարի յառաջ նաեւ Կաւկասի
Շուշա քաղաքը չելուետիայի Գերմանացի բոլոքա-
Շուշա քաղաքը չելուետիայի Գերմանացի բոլոքա-
կաններն աս վախճանաւ դպրոց մը բացած էին, ուր
երեք քարոզիչ այսինքն Տիգրիք, Ամրեմին ու Հուն-
աբքէր շարունակ մարդ վաստըկելու կաշխատէին
աւետարանական: մաքուր վարդապետոթիւն սոր-
աւետարանական: Ասոնց մէջէն Տիգրիք թէ
վեցընելու պատրուակաւ: Ասոնց մէջէն Տիգրիք թէ
բառած բողոքական նորազանդները քանի մը տարիեւ
ի վեր Հայոց վասյ մեծ հոգ կը ցուցընեն ու քարոզիչ-
ներ կը խաւրեն: 1820ին Պլր. Գիտկ ու Բարսընս քա-
րոզիչները փարք Ասկիցի մէջ ըրջան մ'ըրին: 1827ին Պլր.
Կռայնալի մինչեւ Կապադովիկիա դնաց: Եռքէն Պլր. Ամիթ,
Տուայդ եւ Տիգրիք Հայաստանի սցցելութիւն ըրին:
Բուայդ եւ Տիգրիք Հայաստանի սցցելութիւն աս առաքեալները
բայց չկրցան մարդ որսալ, որովհետեւ աս առաքեալները
կանանցմով ու ամէն կերպ հանգստութեամբ եւ կահե-
րով ճամբորդութիւն ընելնուն համար՝ նախ տեղացի-
ներէն ու երեք քարոզիչ: Հապա Եւրոպացի հարուստ
ճամբորդի մը ընտանիք՝ կը կարծուին, եւ երկրորդ իոր-
հուրդներն արհամարհելէն ու առաջին կարդի կրօնական
հուրդներն արհամարհելէն ու հաւատոց մասունքն ուրա-
վարդապետութիւններն ու հաւատոց մասունքն ուրա-
վարդապետութիւններն ու առաջին կը ճանցուին որ անոնք ինչ տես-
քրիստոնեայ են: Ասոնք քաղաք մը հասնելնուն ովեա
վաճառառեղին կ'երթան ու աւետարանի արեւելեան լե-
զուներով թարգմանութիւնները ծախու կը հանեն,
բայց գնող չգտնելով՝ հոն քանի մը օրինակ կը թազուն
ու կ'ելեն կ'երթան, կարծելով որ Հայերը, Տաճկները
կամ Քիւրտերը առանկ թարգմանութիւնները կար-
կած պիտօր դառնան: սակայն երկրորդ օրը նոյն
դաւով պիտօր դառնան: սուսրու գրքին թթվերը պատառած ու ճամբաներու վրա
ցիր ու ցան եղած կը դանեն:

1 Բաղզուականի՝ կալվինական ու լութերական աղանդները
միայն արտաքրուստ քիչ մը միացընելով ու իրարու հետ
կարկանդակ՝ բոլորին մէկանեղ Ա-Ե-Ր-Ե-Ն-Ե-Ն- անուն
առուին, այնպէս որ հիմակ Ա-Ե-Ր-Ե-Ն-Ե-Ն- Ա-Ե-Ր-Ե-Ն-
Հ-Ե-Ն- կամ ըստ Հ-Ե-Ն- Ք-Ե-Ն- ըսելով շատ հեղ բազու-
բազու- ա-ն- ա-ն- ա-ն- ա-ն- ա-ն- ա-ն-

աշխարհաբար թէ դրաբար աղեկ հայերէն սորվածէր, ու աւետարանը նոյն տեղաց աշխարհաբար լեռզուին թարգմանեց ու Էջմիածնի դատաստանին տակ ձգեց, բայց չկրցաւ տպել տալ: Աս Երեք Քարոզիչներուն խօսքերէն սկսան մէկերկու անփորձ մարդկիկ շարժիլ ու Հայաստանեայց եկեղեցւոյն բողոքականութեան կերպարանք տալու ջանք ցուցընել, բայց բանը կանուխ խմացուեցաւ ու կաւկասի ընդհանուր կուսակալ Ռոզէն սեպուհը հրամայեց որ աս բողոքակրօն քարոզիչները անյապաղ նոյն երկրէն ելլեն երթան:

Ասկից ետքը Պր. Վակնէր Ռուս պաշտօնատերաներուն Հայաստանի մէջ անցուցած կեանքը ստորագրելու կը սկսի: Էջմիածնի Ռուս կուսակալը Պր. Դրանով մետաքսեայ զգեստներ հագած, իր բաղմոցին վրայ հանդշած ու սրտադիւր՝ սեւջուր խմած տաենը Պր. Վակնէրին ըստ . “Հոս մարդ շատ սքանչելի կ'ապրի, այսու ամենայնիւ մեր (Ռուսաց) մէջ անմիտ ու ապուշ մարդիկ կաւկասեան նահանգները աւազակներու բոյն կը կարծեն, եւ ան կողմերը գացող կուսակալին վրայ կը ցաւին, իբր թէ Եռնէն անդին երթալով քաւարան կամ գժոիկը կ'երթայ: Ինծի կ'երեւայ որ մարդ հոս տեղս շատ պատուական կեանք կ'անցընէ, եւ ով որ կը տրտնջէ, էշէ, եւ կամ կապիրատ ու սուտզրոյց: Կը տեսնէք որ իմ անակս ամէն զիւրութիւնն ունի, սեղանս աղեկ զարդարուածէ, ախոռին մէջ 24 հեծնելու ձի ունիմ, որսնց ամէննէ, ախոռին մէջ Հաճուելու ձի ունիմ, որսնց ամէննէ, պեղացիկ, պերճ ու արքունական ասպաստանի մը ալ գեղեցիկ, պերճ ու արքունական ասպաստանի մը արժանի կենդանիներ են. ասկից զատ 20,000 հոգի կիս պատուեն ու կը սիրեն,,:

Պր. Դրանովին ամէն մէկ խօսքը մէյ մէկ ծշմարտութիւն էր, եւ իր աս անկեղծութիւնն ինծի շատ աւելի հաճոյական եղաւ, քան թէ իր պաշտօնակիցներուն կեղծաւորական տրտունչները, թէ կպէտեւ

անոնք ալ նոյնպէս փափկութեամբ կ'աւզրին ու աւելի առատ մուտք ունին, եւ օտարականաց հաւացը ներ կ'ուզեն որ կաւկասեան գաւառներու մէջ կեանք անցը ներ իրենց ծանր զո՞չ մըն է։ Ասուզիւ Պր. Իւանովին տանը մէջ բարեկեցիկ ապրուստի մը հարկաւոր եղածներէն բան մը պակաս չէր. մաքուր կահ կարասի, ազնիւ ու համազամ կերակուրներ, Գաղցղիայէն զինի, Հաւանայէն զլանիկ (սէլար), Աբարիայէ, Պարսկաստանէ ու Թուրքաստանէ նժոյդ ձիեր, եւ ի վերայ այսր ամենայնի իր թռոշակը 600 թղթեայ ռուպլի կամ 3000 զուրուշ էր։ Իր պղտիկ տղան Վրացւոց իշխանիկներուն պէս հագուած էր։ Երբ որ Պր. Իւանով իր գաւառակին տուրքը ժողվելու համար դուրս կ'ելլէր, 20 ձիաւոր քովէն կ'երթային, որոնց ամէնն ալ իր տան ծառաներն էին։ Կ'նչպիսի կեանք. զրոսանկք, դիւրակիեցութիւն, հարստութիւն, պարակական պերճութիւն ու ճոխապետական (despotique) իշխանութիւն։ Եւ աս ամէն բաները 600 թղթեայ ռուպիսով կ'ըլլային (՝)։ Հայաստանի մէջ Աւրայէան լեռներ չկան։ Եւ եթէ գետնի տակ Պարսիցմէ թաղուած գանձեր ալ կան նէ, այնպէս պահուած են որ Ռուս կուսակալ մը Արգոսի աշուրներով ալ չեկրնար գտնել։ Աւրեմն այսչափ ծախքերը ուսկից կ'ըլլան։ մէկ քանի օր եաքը գաղտնիկն իմացոյ, որովհետեւ ուրիշ պաշտօնատերի մը տունը տեսայ որ Հայ ու Թաթար գեղացիները գունդագունդ կու գային, մէկը ձի կը բերէր, մէկը ոչխար, մէկալը քոշ, հաւկիթով լեցուն կողավեր (սէլետներ), կաթ, ճարպ, նսեւ ստակ եւ այլն։ Պաշտօնատերին կնիկը աս ամեն բնծաները կ'ընդունէր արհամարհու կերպարանքով մը, եւ միայն բերնէն աս խօսքերը հանեց։ Ազո՞չ եղէք որ ասանկ աժան պրծաք. Եթէ զիտցուի որ մէջերնիդ ժանտախտ կայ . . .։ Ասիկաընծայաբերներուն վրայ շանթի պէս տպաւորութիւն ըրաւ։

Առ գեղքին ես ականտառէ էի ու նոյն սպառնալից խօսքին իմաստը քիչ մը ետքը տեղեկացայ: Բնեղբարպութիւն սաստիկ հրաման է եկեր որ ամեն ջանքն ըլլայ կաւկասէն ժանտախտը ջնջելու. ուստի երբ որ ոռուս գործակալ մը կ'իմանայ որ գեղի մը մէջ ժանտախտի նշան կամ կասկած կայ, եւ երբ բնեն ալ միայն առ բազրազայով՝ գեղը ժանտախտէ մալակոնած կը հրատարակէ եւ իսկոյն պղտի գունդ մը խազախ կը խաւրէ ու նոյն գեղին բոլորտիքը մէկ երկու ամիս պաշարուած կը մնայ: Խեղճ բնակիչք նոյն ժամանակուան մէջ չեն կրնար գուրս ելլել ու իրենց երկրագործութեանը զբաղիլ, հաստն հունձքին մէկ մասը կը փատի կը փանանայ ու գեղին ամեն ուտեսար կը հատնի: Բաց ասկից՝ կը պարտաւորին իրենց ամեն զգեստները, անկողիններն ու վերմակները եւ ուրիշ ամեն ժանտարնկալ (ժանտախտի ընդունակ) կահերը կրակի մէջ ձգել եւ հաղիւ թէ տասնին մէկ հատուցում կ'առնուն: Ասանկով ստորին ուսու գեղապեաները սոսկալի մեծ զօրութիւն մ'ունին առ սպառնալիքով որ գեղը ժանտախտէ վարակած կը հրատարակեմ: Գեղի մէջ բատ պատահման կամ տենտով կով կամ ուրիշ մէկ հիւանդութեամբ մահ մը տեսնուի նէ, գեղապետը գեղքին իր շահին զործածելով՝ կը սկսի ժանտախտի հրատարակութիւն սպառնալ. նոյն ատեն թշուառ գեղացիք տեսնելով որ աներնին քանդուելու վիճակի մէջ են, անմիջապէս գեղապետին տունը պարզեւներ կը վազցնեն որ անոր սիրու շահին: Պր. իւանով մէկալներէն ասով կը զանազանուեր որ աւելի մարդասիրութեամբ կը վարուէր ու աւելի առատածեռն էր, անոր համար ժաղսվողեան ալ սիրելի կրնար ըլլալ:

Առ մարդուս ձիերուն ալ այցելութիւն մ'ըրի, որոնց ամենն ալ արաբացի ձիէ մը զատ՝ Ռուսի Հայաստանին Գարապաղ գաւառէն էին: Բոլոր Հայ-

աստանի մէջ գրարապաղ դաւառին¹ արօտը (Այլք
վկեց) շատ լաւ բլալով՝ տեղւոյն ձիերն ալ շատ
աղուոր եւ ուժեղ կ'ըլսն։ Բայց Եջմիածնայ մօ-
տերն ալ յառաջ եկած ձիերուն ցեղը գերազանց է։
Ես հոստեղաց Հայերէն չորս ձի վարձեցի որ կառքին
լծելով՝ Երասիւն անդին անցնիմ, սակայն ասանկ
ձիերն Եւրոպա որ բլային, բեռնաձիգ գրաստի պէս
զործածուելու տեղ՝ դքսի կամ իշխանի մը ասպաս-
տանը կը զարդարէին։ Տեղւոյն ձիերուն գինը շատ
աժան է. 50 արծաթի ոռուպինով աղուոր ձի մը
կրնայ գնուէիլ։ Թուրքաստանի ու Վրարիայի ձիերը
ոռող են իրենց մէկ քանի յատկութիւններուն եւ
քիչ գանուելնուն համար։ Պր. Խւանով ըստ որ իր
արարացի ձիուն 200 մաճառի ոսկի տուող եղեր է։
Բայց ես այսշափ ծախքի յօժար չեմ. իմ Հայու
ձիուս վրայ շատ դոհ էի, որն որ թէպէտ այնպէս
թռչնոյ նման չէր ուլանար, բայց շուտ, թէթեւ ու
հաճոյական ընթացք մ'ունէր։ Իմ վեհ հիւրընկա-
լիս շնորհակալ եղայ ու սիրուն գեղին ալ վերջին
բարեւս տուի. եւ երբ որ ծառերուն վրայ տարբա-
հաւները, ճնճղուկները, մեղուաքաղները կամ երաշ-
տահաւներն ու ծիծառները ճնճուելով ու կանչե-
լով արշալցոր կ'ողջունէին, ես իմ Խաղախներովո
դէպ Վրարատ ճամբայ ելայ։

Երասիսայ մեծ դաշտին ան ամեն կողմերը, ուր
տեղացիք երկիրը ջըելու համար կրնան առուակներով
գետերէն ջուր առնել, շատ արդաւանդ ու պտղա-
բեր են։ Ամէն տեսակ ցորեն, բամբակ եւ մանաւանդ
բրինձ գերազանց եղանակաւ մը յառաջ կու գան-
սս հրաբխական գետնին վրայ՝ որ արուեստով կ'ո-

¹ Ամէն հին (Երոդոսոս, Ստրաբոն եւայլն) ու նոր պատ-
մագիրներն ու ճամբորդները Հայաստանի ձիերը շատ կը
գովէն, եւ Հայոց ձիարուծութեան արուեստն ու մէկ-
քանի տեղերուն արօտը ուրիշ շատ ազգերուն ունե-
ցածէն խիստ վեր կը դասեն։

ոռպուի: Բայց ուր որ հողը խոնառովիւն չունի, եւ ջրէջ փորելք կարելի չէ, երկիրն անշն անապատի պէս մնացեր է: Մասիսի լերան քարը շատ ծակտիք ունենալով՝ հալած ձիւներուն վար վաղած ջուրը կը ծծէ ու թող շիտար որ ուխ մը ձեւանայ, ապա թէ ոչ լերան անսպառ ձիւնը քովի արտերուն անդին բարիք կ'ընէր, որոնք հիմակ արեւակէզ եւ լերկ ու մերկ տեսարան մը մարդուս աչքին առջեւը կը բերեն:

Անք իրիկուան դէմ Երասիս գետին եղերքը հասանք. բայց ջուրը խիստ շատցած ոլլալով՝ մուժատեն վրայէն անցնիլը խոհեմութիւն չսեպեցինք եւ նոյն գիշեր Թաթարներու գեղի մը մէջ պառկեցանք: Թաթարները մեզ շատ սիրով ընդունեցան ու մեծ հիւրասիրութիւն ցացցցին. ասիկա նշան մըն է որ Թաթար Մահմետականները քրիստոնէից հետ աւելի հաշտուեր են: Բարրոդին ատենը բոլորովին տարբեր էր, ինք հազիւ թէ հարկաւոր եղած ուտելիքը կը բցաւ գտնել. իսկ մեր հիւրընկալ Թաթարն ինչ որ ունէր՝ մեր առջեւը դրաւ, եւ պարզեւ մալ շառաւ: Մինչեւ կէս գիշեր իր մէկըանի Թաթար զրացիներով մեզի հետ նստաւ, որոնք շարունակ Պլ. Աբովյանին կ'աղաջէին որ պատմութիւններ պատմէ, բայց զարմանալին ան էր որ բուն նուրբ ու զաւեշտ պատմութիւններէն համ մը չէին առներ, եւ հասարակ պատմութիւններով աւելի կը զուարձանային: Ասոնք շատ զարմացան, երբոր լսեցին որ ես ոչ Մոսկով, ոչ ալ Անդզիացի եմ, վասն զի չէին գիտեր որ աշխարհներս մէջ գերմանացի ալ կայ, նաև ոչ Ասւենան Պառաբարբին անունն իրենց ականջը հասած էր, թէպէտ արեւելքին մէկալ կողմերը թնդացուցած էր: Հոս ազգապանծ Գաղղիացի մը լլար նէ, շատ կը տաքնար տեսնելով որ ան մեծ ազգին ու իր գիւցազնական քաջին շահատակութիւնները Երասիսայ հովիտներուն վրայ դեռ չեն գիտեր:

Յունիսի գեղեցիկ օրուան մը պայծառութիւնը
մեզ կանուխ արթընցուց քիչ մը ձիավարելէն ետ-
քը Երասխայ գետափը հասանք, որն որ հոս այն-
շափ լայնութիւն ունի, որչափ Կուր Տփղիսի մօտ,
եւ նոյնպէս վայրենի ու սրբնթաց է։ Ասոր փոսը
գալարուն կայծքարներով լեցուն է, եզերքը շատ
տեղեր բարձր ու ցից Իր վազած տեղը շատ խորուկ
ըլլալսվ ջուրը դաշտերու վրայ բերելը կարելի չէ,
որն որ մեծ վիաս կը պատճառէ։ Իր եզերքը Եփրա-
տինին պէս տափարակ ու առուակ բանալու յարմար
ըլլային նէ, բոլոր երկիրն ասանկ ժրաջան ու յաջո-
զակ ժողովրդեան մը ձեռքով դրախտի նման կ'ըլլար։
Արագած եւ ուրիշ հիւսիսային լեռներէն դէպ ի
Երասխ վազող վտակներն ու ազրիւրներն ամառուան
ատեն Երասխայ խիստ քիչ ջուր կը վճարեն, որով-
հետեւ մինչեւ որ Երասխ հասնին նէ, պարտէ զներու
եւ ազարակներու կ'առնուին։ Գրեթէ իր բոլոր փըր-
փրադէզ ջուրը Յունիսի մէջ Օսմանեան Հայաստանի
լեռներուն հալած ձիւներէն կը վազէ։ Մեզ գիմաց
անցրնելու համար պարսկական ապրանքներով լեցուն
նաւակ մը կու գար, որուն Երասխայ արշաւասոյը
կոհակները պատռելով մօտիկնալու ատենը՝ ևս մոռք
վերացայ, ինչպէս որ հռչակաւոր գետ մը առաջին
անգամ տեսնելուն՝ բնականապէս կը պատահի, եւ
ան հին ատենները յիշեցի, երբոր Հռոմայեցւոց ար-
ծուենշան դրօշները մինչեւ աս սկամրծնեկէց Երաս-
խին,¹ ափունքը հասան։ Բայց հիմա նոյն դրօշին
տեղ՝ Ռուս կողմնապետի մը վառը (Պարսկէ) կը
ծփար։ Հռոմայեցի զրահապատ դիւցազներու տեղ
քանի մը լայներէս ու տափաքիթ Ալաւներ կային,
եւ փոխանուկ լատիներէն հնչական լեզուին մասկովա-
կան բաղաձայններու լեզուն երկայնատարած բառերով։

¹ Հռոմայեցւոց բանաստեղծները Երասխ դետին սրբնթա-
թութիւնը նշանակելու համար կ'ըսեն Արաքես քութ

Ա Խ Թ Ե Ր Ո Ւ Դ Դ Գ Լ Ո Խ Խ

Արսէն Սուլթան - Գեղամեան Հայ իշխան : Պարսիկ խանի վարդեհնոց ու ամարանոց : Կեղեքելու գէմ ամրաստանութիւն : Սեւաջուր գետ : Ռուսաց աստիճանի բարձրութեան նշանները : Ալի Բէկին զռարձալի պատմութիւնն ու Քիւրտերը : Ժանտախտի վիճակ : Մարտանենդութիւն : Բազէով որսորդութիւն ու բազէի կրծութիւն : Դիւակերպ որսորդ : Դուռանըֆոր : Արարատաց բուսաբանական եւ կենդանաբանական վիճակը : Սեւաջուր գետակին ակունքը : Հրաբխսային լեռ ու նիւթ : Արական թռչուններ :

Երիւանի կողմնապետը պ. Գոլովին բոլոր իր ստորին պաշտօնատէրներուն յառաջուընէ իմացոցած էր որ մեր հանգիստ ճամբորդութեանը համար ամէն բան հոգան պատրաստեն . ան պատճառաւ Երասիւն անդին անցնելուս պէս՝ տեղւոյն Ռուս պաշտօնատէրն ինծի հասկրցուց որ մինչեւ Մասիս ապահով երթալու համար ամենայն ինչ կարգի դրուածէ : Քիչ մը հեռու Պարսիկ իշխանի մը ամարանոցին առջեւը մաքոր հագուած ձիաւորաց խոմք մը կար, որ մեզի ուղեկից պիտի ըլլար : Ասոր դլուխը կեցած էր իշխանազգի Հայ մը Արսէն Սուլթան - Գեղամեան : անունով, իր քովին ալ Քիւրտերու մլծ մը Ալի Բէկ անուն . առ քաջազէն ձիաւորներն էին Հայ, Թաթար Քիւրտ : Պարսիկ իշխանը պարտեզին դրան առջին

indignans, իրը թէ Երասիս զայրանալով թող չէր տար որ վրան կամուրջ ձգուի : Պիր . Վակնէր ասիկայ ակնարկելու համար՝ գերմաներէն բառով Brückenzürgender Araxes կ'ըսէ, սյսինքն է Կամբջասաստ կամ Կամբրջընկէց Երասիս :

¹ Պիր . Վակնէր առ Գեղամեան անունը կը դրէ Gehamoss, որուն բուն Հայերէնը մենք Գեղամեան կը կարծենք, որովհետեւ Պիր . Վակնէր միշտ մեր է զրին տեղ՝ ուղղութեամբ ց կը դնէ . Փոխանակ մեր և զրին՝ շատ անդամ ի կը դնէ . իսկ օ՛վ ռուսերէն Հայրանունական մասնիկ է, որուն Հայերէնն է իտն . սակայն հիմա տհաճութեամբ կը տեսնենք որ Ռուսաստանի Հայոցմ շատերը կամ երեւելիներն իրենց անուանց Հայերէն իտն վերջաւորութիւնը ռուսերէն օ՛վ կամ ը՛վ մասնիկներուն կը փոխեն, որն որ ազգայնութեան նշանները կամաց կամաց բնաջինջ կ'ըսէ, եւ շատ դժբախտ հետեւանք կրնայ ունենալ, ինչպէս ուրիշ տեղեր պատահած է :

ծառայից բազմութեամբ ու դպնդդոյն զգեստներ հագած՝ մեզ բարեւելով ընդունեցաւ, վարդերով զարդարուած դաւազան մ'ընծայեց, եւ բաց ասկից՝ թաթարերէն լեզուաւ երկայն ծաղկալից ճառ մը խօսեցաւ, զորն որ Պր. Աբովեան ինձի թարգմանեց. Ես ալ իրեն յանձնեցի որ իմ կողմանէս նոյն քաղաքավար Պարսիկ իշխանին կարելի եղածին շափ ծաղկաւետ խօսքերով չնորհակալ ըլլայ: Ետքէն վար իջանք ու վարդենոցը մտանք, ուր զարդարուն սրահի մը մեջ մեզի քանի մը զովարար անուշեղէններ հրամցուցին: Խոկ Պր. Աբովեան երկայն բարակ խօսակցութեամբ նոյն Պարսիկ իշխանին հասկըցրնելու կաշխատէր որ իմ ճամբորդութեանս վախճանն ինչ է, բայց ասիկա շատ դժուարին բան էր, որովհետեւ զբօսանաց ու վայելից մեջ ընկրմած Պարսիկը չեր կրնար ըմբռնել որ ինչպէս մարդ Եւրոպայի հանգիստ կեանքը թող տալով՝ քիչ մը հող կամ երկիր քննելու համար այնչափ երկայն ճամբորդութիւն ու աշխատանք կրնայ յանձն առնել: Մեր վարդուշաբար (Հայութէւեր) ու օշարակ (Ներուեն) վայելելու առենք բոլոր ծառաները աշտարակածեւ գլխարկիներով բարեւ բռնած կարգաւ կը կենային, ինչու որ Պարսից մեջ հիւրի մը դիմացը շարուած ծառաներուն բազմութենեն կիմացուի տանտիրոջ առափճանն ու հարստութիւնը: Ասոնց ամենէն աւելի հաճոյ եղաւ ինձի մեկ ազնիւ բազէ մը, որն որ արծաթի դաւազանի վրայ կեցած՝ սուր ու դիտող աշուրներով մը մեզի կը նայէր: Ասիկայ իր որառոդութեամբը իշխանին զուարձութիւններէն մէկն էր: Իմ Պարսիկ ասպնջականիս շաքարեղէններէն ու անոյշ խօսքերէն շափէն աւելի կշտանալով՝ առ վարդարոյը ամարանոցը թողուցի ու նորէն ճամբայ ելայ:

Առուս պաշտօնատէրներուն խիստ հրամանաւն ամէն աւել մեզի համար պատրաստութիւններ տես-

նուած էին, որոնց համար Հայ տանտէրները ստակած ալ չընդունեցան. բայց տեսնելով որ ես այսչափ ձիաւորաց բազմութեամբ ճամբայ կ'ընեմ, ինծի պէս ողորմելի բնախոյզը՝ մեծ ու իօսքն անցնող մարդու մը տեղ դրին եւ Ռուս պաշտօնատէրներու վրայ ինչ- ծի ամբասանութիւններ ըրին, երբոր տեսան որ ես ալ իրենց հետ սիրով կը վարուիմ։ Իրենց զլիսաւոր ամբասանութիւնն աս էր որ տեղոյն Ռուս կողմնապետն ու իր կնիկը միօրինակ զանոնք կը կեղեւքեն ու կողոպտեն։ Երիւանին վերակացուն նոյն օրեւրը փոխուած էր, եւ կաւկասի ընդհանուր կուսակալն ալ աս կողմերուն այցելութեան պիտի ելլէր, ուստի Ռուս կողմնապետը կը վախնար որ պաշտօնէն վար կ'առնուի ու բռնաւորութենէն կ'իյնայ. անոր համար ձեռքէն եկածին շափ յափշտակութիւն կ'ընէր։

Իրիկուան գէմ Թաթարներու Արարխ գեղը հասանք, ուր Խազախները Ռուսի արարատեան սահմանագլուխը կը պահեն։ Արտէն Սուլթան - Գեղամեան Հայ իշխանը մեզ անանկ աղէկ հողաց որ բան մ'ալ չպակսեցաւ։ Հոս Աեւջուր (Գորու աս) ըստած գետին քով հանգիստ վրաններու տակ բանակեցանք, եւ մօտաւոր գեղերէն մեզի առատութեամբ կաթ, Հաց, բրինձ ու հաւեղէն բերին. Այս ձիերաւն ալ շատ լաւ գարի։ Աս պզտի գետին մերձակայ տեղերն անբնակ ու մենակերպ են։ Աեւջուրը Մասիս լերան տակ դաշտի վրայ շամբի (Խաշըլլէկ) մը մ.ջ կը բխէ, ու իրաւամբ Աեւջուր կ'անուանուի, որովհետեւ իր ակունքէն քիչ մը հեռու ջուրը սեւ գոյն մը կ'առնու, կը մօրսաի եւ գէշ համ մը կը ստանայ։ Իր ընթացքն այնպէս կամաց կ'երեւայ որ մարդ շարժում մը չիտեսներ, բայց շատ խորուկ է։ Քիչ տեղ քաշելէն ետքը՝ կ'երթայ Երախոխին հետ կը միանայ, այնպէս որ աւելի ջրանցքի մը քան թէ գետի կը նմանի։ Ասոր եղերը ճախճախուած եւ վատառողջ են,

ուստի եւ հոստեղաց սահմանագահ խազախներու մէջ ալ շարտնակ տենդ (սըմբա) կ'իյնայ :

Առ շրջակայ տեղուանիքը քանի մը անդամ պտրտեցայ, բոյսերը զննեցի, եւ մէկ քանի տեսակ դշղնագիւտ Երկակենցաղ անասնիկներ ու ճճիներ գտայ : Հայք ու Թաթարք իմ աս զբաղմանս վրայ զարմացած էին, եւ զլիաւորաբար անոր համար որ ստորին աշխատանքներն ալ ես անձամբ կ'ընէի, ու մուրճու, տնկացոց պատկերներն ու միջատներու ցանցը ծառայիս ձեռքը տալու տեղ՝ ես կը կրէի. ասով իրենց սաստիկ յարգութիւնն ու վրաս ունեցած մեծ համարումնին խախտեցաւ, եւ անդադար Պլր. Աբովեանին կը հարցընէին որ ինչու այնչափ պատիւ կ'ըրայ անանիկ օտարականի մը, որուն զդեստն ու զբաղումն ամենեւին բարձր աստիճան մը չեն ցուցըներ, որն որ ոչ ոսկեղեն տսաղիր (épaulette), ոչ ալ պատույ նշան մ'աւնի եւ իր խազախ ծառային հետ իրրեւ իրեն հաւասար մարդու պէս ընտանեքար կը խօսի : Աս ամեն բաները, մանաւանդ վերջի պարագան՝ Ռուսաց սովորութեանը բոլորովին հակառակ էր, որոնք վերջին ճիզը կը թափեն՝ զդեստով ու արտաքին ճոխական վարմունքով կը ենց հպատակներուն աշքին ահեղ ու պատկառելի կերպարանիք մը ցաւցընել, եւ ժողոգուրդն ալ ասանկ վարժած է, այնպէս որ մարդու մը աստիճանին բարձրութիւնն այսպիսի նշաններէն կը չափէ :

Ուզեկիցներուս մ.ջ ամենէն աւելի աչքի զարմող մարդու էր Ավի Բէկ Քիւրար : Հասակը ծառաբերձ, ուսերն ու լանջքը սաստիկ լայն, փորք դուրս ինկած, եւ իր ոսկերուն ու մարմնայն տիւսնեան զանգուածին վրայ արտաքոյ կարգի մեծ զյուխ մը : Արարատի Քիւրատ ցեղերուն մէջ՝ Ճեղայիրի կողմէրը բնակող Գառպիկներուն պէս՝ իրարմէ վերջին աստիճանի

տարբեր մարմնոյ ձեւեր ու դիմաց գծագրութիւններ կան, անանեկ որ իրենց բնիկ կերպարանքն որոշելը շատ դժուար է. ամէն բան կը ցուցինք որ թէ ասոնք թէ անոնք խառնորդ՝ մըն են: Այս թէկին յաղթանգամ տեսքին աւելի շքեղութիւն մը կուտար իր շառագոյն (կաս կարմիր) հագուստը: Իր հրակայական խելապատակը շրջապատած էր լայնածիր փաթթոց մը: Ինք յառաջագոյն Քիւրտերու մէջ շատ մեծարոյ է եղեր, բայց հիմն Սուլթան-Գեղամեանին իր օգնականն էր: Աս Հայ իշխանն անոր՝ բարեկամի եւ ոչ թէ հպատակի պէս կը նայեր: Եւ Միւն խօսքը Քիւրտերուն անցնելուն ու իր այլանդակ կերպարանքին համար հետո կը պարացընեմ,, կ'ըսէր: Իրեն հիմակուան ինկած վիճակին պատճառն աս կը կարծուեր որ ինք Տփղիս երթալով՝ Կաւկասի Ռուս ընդհանուր կուսակալ Պր. Գոլովինին հպատակութիւն է ցուցեցեր, ասով մէկալ Քիւրտերուն աշքէն ելեր է: Պր. Գոլովին զինքը շատ սիրով ընդունելով՝ նաև իրախճանի մը հրատիրեր է, ուր ամէն կոչնականներն անոր անլիր ախորժակին վրայ ապշեր մնացեր են: Խնչպէս ականատես մարդ մը ինծի պատմեց, կատարեալ արջու անյագութեամբ կերեր է. իր ծարաւը Սահարա անապատեն անցնող Տաճիկ ուղտի (հէծին ու վահակի) ծարափին կը հաւասարէր: Երբ որ իր առջեւը Ծամբանեան զինի գրին, բաւ ականատես վկան, ինք պղտիկ գաւաթն արհամարհելով՝ բուն

¹ Եւ բռպացիք Քիւրտերուն սկիզբը դանելու համար շատ աշխատած են ու կ'աշխատին: Մեր ազդային պատմութիւնը քննելով՝ կը կարծենք որ ասոնք հին Մարտաշ, Պարսից ու Հայոց խառնուած ազդ մըն են, բայց ինչպէս խորենացւոյն պատմութեան զանազան աեղերէն (Գիրք Ա. Գլ. 1. եւ Գիրք Բ. Գլ. ԾԳ.) կը տեսնուի, թէ Հայաստանին հիմա Քիւրտեխթան ըսուած կողման Քիւրտերուն, եւ թէ Արարատայ Քիւրտերուն շատուոր մասը կամ բուն խմորը Մարտաշ է: Աս կարծեաց կը նպաստէ նաև ան որ Հայաստանի այլեւայլ կողմբը մինչեւ ցոյսօր Քիւրտերը Մարտաշ կը կոչուին:

շիշն առաւ ու մէկ անգամուն ամբողջ խմեց լմինցուց : Պլ. Գոլովին ասոր ոսկի ժամացյց մը պարզեւ տուած էր, ինք ասիկայ Երիւան ծախեց ու կերուխումի գործածեց : Ես աս բանս չգիտնալու զարնելով՝ իրեն ըսի որ պարզեւ տուած ժամացյցդ մէյ մը տեսնեմ. աս որ լոեց, սկսաւ ուսերը վեր վեր նետել ու ըստ. “Անիկա շատոնց գնաց . մարդս պիտ' որ ապրի եւ ուտէ,, : Ասանկ կեանքի մը վարժելէն Ետքը՝ ալ Քիւրտերուն անհանգիստ թափառականութենէն համ չէր առներ : Ինք աղէկ զուարթաբարոյ ու զուարձախօս մարդ մըն էր, եւ կատակ կը վերցընէր : Երբ որ ուսերէն խօսելու կը սկսէր, մարդ չէր կրնար ծիւաղը բռնել :

Ան Քիւրտ ցեղերն որոնցմէ Ալի Բէկն էր, Մասիսի չորս կողմը թափառական կ'ապրին, եւ երբեմն Պարսից, Երբեմն Տաճկաց, Երբեմն ալ Ռուսաց կողմերը կը կենան, ինչպէս որ արօտն ու աւագակութիւնը կ'որոշէ : Չմեռը Ռուսաց կողմը կ'անցնին, ինչու որ փայտ եւ ուրիշ պիտոյք դանելը զիւրին է, ամառը սիրով Տաճկի Երկիր կ'երթան, որովհետեւ հոն իրենց պաճարներուն համար առատ գալար խոտ կը գտնեն : Շատ անգամ ասոնք յափշտակութիւն մ'ընելէն Ետքը բնակութիւննին շուտով կը փօխեն, որպէս զի ձեռք չիյնան : Ուսւսերը շատ ջանացին որ աս Արարատայ Քիւրտերը հաստատուն բնակութեան մը վարժեցընեն, բայց ամէն աշխատանքը պարապի դնաց :

ԱԵւ ջուր գետին քով նաեւ Ռուս բժիշկ մը կար, որն որ ժանտախտին ընթացքը դիտելու համար հոս խաւրուած էր : Մինչեւ մեր գալստեան օրը միայն Թաթարներու Երեք գեղ մարդամահ ինկած էր, զորոնք Խազախները սաստիկ խիստ պաշարած կը պահէին . իսկ Ռուս բժիշկը ոչ հիւանդներուն, ոչ ալ գեղերուն կը մօտիկնար, հապա Երկու ժամ հե-

ոռու տեղ մը կը նստէր, եւ միայն խազախ պաշտօնակալին ձեռքով՝ հիւանդաց թուղյն վրայ ծանօթութիւն կ'առնէր։ Աս հիւանդութեան ստուգիւժանտախստ ըլլալը կատարեալ չցուցուեցաւ։ Տեղացիք կ'ապահովցրնէին որ ճախճախուտ տեղերէ պատճառած սովորական տենդն է։ Որուսերը միշտ կ'ըսեն որ ժանտախստը Տաճկի Հայաստանին Պայազիս¹ քաղքէն Ռուսի Հայաստան կու դայ, ուր որ Պայազիսի մէջ շատ տարիներէ ի վեր ժանտախստ տեսնուած չէ, ինչպէս որ տեղւոյն փաշան ու Պը. Պուքստորք բժիշկը հաստատեցին։ Նոյնպէս Պարսից սահմանակից Մակու քաղաքը խիստ երկայն ատենէ ի վեր ժանտախստ պատահած չէ։ Ուստի այնչափ հաւանական չ'երեւար որ Տաճկաստանէն ու Պարսկաստանէն եկող ապրանքներուն ձեռքովը Ռուսի Հայաստանին մէջ ժանտախստ տարածի, վասն զի ապրանքները ժանտախստով ըլլային նէ, նաև ան երկիրներուն մէջ ժանտախստ պիտ' որ ծագէր, ուսկից որ կու գան։ Եւ ոչ ալ կրնայ ըսուիլ որ նոյն ապրանքները Ռուսի Հայաստան մտնելէն եաքը՝ վրանին ժանտախստի նիւթ գոյանալու կը սկսի. ուրեմն աւելի հաւանական է ըսելը որ Ռուսի Հայաստանին մէջ ատեն ատեն պատահած մարդամահը բուն ժանտախստ չէ։ զէժմ մինչեւ հիմակ աս բանս բժշկական զննութեամբ սասցդ ցուցուած չէ։ Կարելի է որ նոյն երեք զեղերուն Թամթարները Ռուս տեղապետին ընչափրութիւնն յագեցուցած չըլլան, ան ալ վրէժն առնելու համար՝ զանոնք այնպէս խիստ պաշարել տուած ըլլայ։ Ստորին Ռուս պաշտօնատէրներուն բռնած ճամբուն նայելով՝ անկարելի չէ որ նաև ամէն օր երիւան խրկուած հիւանդներուն ու մեռելներուն

¹ Պայազիս Ռուսաց սահմանէն քիչ մը հեռու է եւ Մասիսու հարաւային կողմը կ'ինայ. ասիկայ Ռուսի սահմանակից երկիրներուն հետ աղէկ առուտուր կ'ընէ։

ցանկը բոլորովին սուտ ըլլայ, որպէս զի՞ ինչպէս Հայութ Թամթար բնակիչներն անկեղծութեամբ ըսին, աս ժանտախտի լուրերով Երիւանի գաւառապետն ու Կաւկասի ընդհանուր կուսակալը խաբուին, վախնան, աս կողմերուն անձամբ այցելութիւն ընելու շհամարձակին եւ կարող չըլլան եղած հարստահարութիւնները քննել, իրենց աչքովը տեսնել ու յանցաւոր պաշտօնատէրները պատճել:

Հոստեղաց սահմանապահ Խաղախները զուարթ ընկերակցութիւն մը չունենալով՝ շատ տիսուր կ'ապրին, բայց ասոր վեասը կը հանեն՝ մաքսէ ապրանք փախցընողներուն հետ շահաւետ առուտուր մ'ընելով։ Պարսկաստանի մաքսանենգները՝ որ անդղիական ապրանքները հակերով (Քենիերով) Դավթէժէն Երասխ գետին վրայ կը դնեն եւ Ռուսի Հայաստան կ'անցրնեն, սովորաբար Խաղախներու եւ մաքսաւորներու հետ բանը նախ կը յարմարցընեն, եւ վաճառներն անխափան իրենց Կաւկասեան վաճառակիցներուն ձեռքը կը հասցընեն։ Աս սահմաններուն վրայ փախցուած ապրանք բռնելը քիչ տեսնուած է. իսկ մաքսանենգ մը բռնել ու դատաստանի մատնելը լսուած բան չէ։ Խաղախը միշտ կարեկից կ'ըլլայ ու կը գթայ, երբոր փայլուն ռուպլիին՝ ձայնը լսէ։ Եթէ մաքսանենգ մը յառաջագոյն Խաղախն ու անոր պաշտօնակալը գոհ չըրած՝ ձեռք կ'իյնայ, անվեաս պրծելու համար՝ քանի մը արծաթ ռուպլի հերիք է։ Ուստի թէպէտ հոս Խաղախներուն կեանքը ախտոր կ'երեւայ, բայց անոնցմէ ամէն մէկը հսկից իր հայրենիքը դառնալու ատեն՝ իր կաշէ քսակը փայլուն դրամով լեցուցած կ'ըլլայ։

Այսէն գեղամեան իշխանն ու Ալի Բեկ իմ երկրաբանական ու տնկաբանական զննութիւններուս վրայ այնչափ հոգ մը չէին ցուցըներ, իրենք ազուոր բազէով մը որսորդութիւն կ'ընէին ու անով կը զը-

ւարձանային։ Օր մը ես ալ աս տեսարանին ներկայ՝ դժոնուեցայ, թէպէտ նոյն անդամուն բազէն այնշափ քաջութիւններ չըրաւ, ինչու որ աս թռչուններն ալ օր ու ժամ ունին, երբեմն անխոնջ կ'ըլլան ու որսին վրայ մոլեգին կը խոյանան, երբեմն ալ թոյլ ծոյլ ու անյօժար կը կենան, եւ նոյն իսկ պարարտ լորամարդի (ՊԵՐԵՐԻՆԵՆՔ) մը տեսքը իրենց արիւնուուշտ բարքը չիզարթուցաններ. երբեմն ալ ազատութիւննին մոլքերնին գալով՝ կը թռչին ու կը փախչին, բայց շատ հեղ նորէն կը բռնուին, ինչպէս գեղամեան իշխանին բազէին ալ դիպեցաւ. իշխանը բազէն կաքաւի (ՔԵՐԱԿԻՆ) մը վրայ արձակեց. խեղճ կաքաւը տեսնելով որ թռչելու մէջ իր սոսկալի թշնամւոյն հետ գլուխ պիտի չկրնայ ելլել, յանկարծակի ինք զինքը վար թռղուց որ թփերու մէջ պահուըտի. բայց բազէական աշուրներէն չկրցաւ փախչիլ. քիչ մը ետքը անոր սուր մագիլներուն (ՔԵՆԱՀՆԵՐՈՒՆ) ու կտուցին տակ արիւնլուայ եղած մեռած էր: Տէրը երկրորդ անդամ ուրիշ թռչուններու տարմին (ՔԵՐԵԲԻՆ) վրայ խաւրեց, բայց անիկա նախ դէպ ի փոքր Մասիս փախսաւ, ետքէն վար իջաւ կեցաւ, եւ մօտ կայնող ձիւաւորները ձիերնին բոլոր ուժով վազցուցին ու հասան եւ նորէն բռնեցին զբազէն։

Թմէպէտ արեւելքի աս մասին մէջ բազէով որսորդութիւնը յառաջուան շափ շատ ծախքով չ'ըլլար, այսու ամենայնիւ գեռ մեծին ու պղտիկին գլխաւոր զբօսանքներէն մէկն է: Պը. Գոլենադի՛ որն որ իմ աս կողմերը պարտած ժամանակս Ռուսի Հայաստանը պարտեցաւ ու աս որսորդութիւնը տեսնելու շատ անդամ առիթ ունեցաւ, անոր վրայ ազէկ ծանօթութիւններ կու տայ, զորսնք հոս դնելը հարկաւոր կը սեպեմ: Աշնան ու գարնան երբոր բազէները ճամբորդ թռչուններուն ետեւէն կ'իյնան, կաւկասի բնակիչները վարմ (ԱՆ) կը ձգեն, մէջը կը

կապեն լորամարդ կամ սալամբ¹ եւ կամ ուրիշ անանել թռչուն մը, որուն վրայ բազէները յօժարութեամբ կը յարձակին . իրենք շուանը բռնած կը պահուին, ու բազէն վարմին մէջ գալուն մտնելուն պէս՝ շուանը կը քաշեն ու բազէն վարմի մէջ կը մնայ : Ասկից ետքը կը թելու կը սկսին . նախ կը քննեն կը նային որ բազէն սեւաշեայ (Ք-Ք- իւշ) շըլայ, վասն զի՞ ինչպէս տեղացիք կ'ըսեն, սեւաշուի բազէներն այնպէս սրատես չեն, ուստի եւ միայն խարտեշաշուիները (Ելո իւները) աս որսորդութեան յարմար կը դատին : Աս ընտրութիւնն որ կ'ըլայ, բազէին աշտրներուն կոպերը (Ք-Ք- իւները) մածոցիկ նիւթով մը իրարու կը կոցընեն, եւ կամ աւելի յաճախ՝ մէկ երկու անդամ ասեղ անցրնելով՝ իրարու հետ կը կարեն, եւ երեք օր անանկ կը թռողուն ու կ'ըսեն որ առ կերպով բազէն կ'ընտանենայ կամ իր վայրենութիւնը կը մոռնայ . առ կից զատ՝ սղանգ² ըսուած խոտին եփաջրովը կը լուան, որպէս զի՞ վրայի տիզերն ու ոջիլները սատկին : Բայց բազէն պիտանի ընելու համար զլխաւոր պայմաններուն մէկն ալ աս է որ իրեն քիչ ուտելիք տալու է : Դարձեալ ոտուըներուն շղթայ՝ այսինքն երկըթէ օզակներ կ'անցընեն, եւ կաշիով մը զանոնք իրարու կը կապեն, վրան ալ զլան մը կը հաստատեն : Ասոնք ըլլալէն ետքը բազէավարժը կենդա-

¹ Սալամբ բուն հայերէն բառ է, եւ սև (քար) բառէն ելած կ'երեւայ, ինչպէս որ Փարագեցւոյն աս թռչնոյն տուած մակդիրներն ալ ըստ մասին կը ցուցընեն, “Առապարասէր, վիմասոյզ, սորամուտ երամն կարաւացն եւ սալամբացն” : Խակ ըստ նշանակութեան տեսակ մը կաքաւ (Ք-Ք- իւշ) է, ասոր տաճկերէն Զիւ կ'ըսեն պրս . Թէ-հա- հա-լ . որոնց հետ նոյն կը համարուի լու . Tetrago Frans- colinus, եւ արար . Տէ-ք-ք-ն (Թէ-ք-ք-ն) ըսուած թռու- չունը . մէնք հայերէն Ս-լ-ս-բ բառը վերջինին տեղ դրած ենք : Մադիստրոսն ու Երզնկացին աս բուն պարսկերէն Թէ-հ-ա-լ եւ բուն արարերէն Տէ-ք-ք-ն բառերը իրրեւ ա- րեւելեանց հասարակ բառ ենթադրելով՝ հայերէնի պէս կը բանեցընեն ու կ'ըսեն Դ-հ-ա-ն եւ Դ-ս-ս-է-ն :

² Լու . Aristolochia . պրս . Զիւ-լ-ի-ու :

նւյն աշուրները կը բանայ, եւ գլանին վրայ երկայն առասան (սինէ) կապելով բազէն ծառի մը վրայ կը թոցրնէ, ու զա - ի - զա - ի - պոռալով՝ զանիկայ իր քովն ունեցած հաւին վրայ կը կանչէ կ'իջեցրնէ: Աերջէն ձեռքը մսի կտոր մը կ'առնէ, ու զանիկա շարժելով՝ բազէն կը հրաւիրէ, որն որ բազէակալին ձեռքին վրայ դարւ նստելու վարժելուն պէս՝ անիկայ կը սկսի առանց մսի փորձել ու վարժեցրնել:

Երբոր կատարեալ կը կրթուի, կը սկսին որսորդութեան գործածել. բայց որսէն յառաջ պէտք է որ բազէն անօթի մնայ: Բազէակիրը մաշկեղէն հաստ ձեռնոց մը կը հազնի ու բազէն ձեռքին վրայ կ'առնէ: Բազէով որսորդութիւն ընողները հասարակօրէն ձիով՝ թփուտ ու մացառուտ տեղեր կ'երթան, հետերնին ալ խումբ մը թառամազ քերծէ: (որսի շուն, նոր) կ'առնեն. ամէն մէկ շան վրան թաղիք (+էլ) կապուած է որ փշերու մէջէն անցնելու ատեն շվիասի: Որսորդները շարունակ քերծէները կը գրգռեն որ թռչուններու տեղը գտնեն, եւ անօթի բազէն միօրինակ չորս դին կը նայի: Թռչուն մը երեւան ելլելուն պէս՝ որսորդը կ'արձակէ բազէն, որն որ կամ անմիջապէս թռչունը կը բռնէ, եւ կամ անդուլ անդադար անոր ետեւէն կ'իյնայ, մինչեւ որ խեղճ թռչունը թփի մը մէջ կ'երթայ կը պահուըտի, բազէն ալ կ'իջնայ նոյն թփին վրայ կը նստի: Ծները կը ցատքեն ու թռչունը նորէն դուրս կը հանեն, բազէն կը յարձակի կը բռնէ նէ, զինքը վարձատրելու համար՝ որսին ըղեղն ու աշուրներն անոր կու տան: Բայց բազէին բռնած թռչունները թանգարաններու ամենեւին չեն յարմարիր, վասն զի երբեք թռչունն ամբողջ ու անարատ շիմնար: Թռչունը բռնուելէն ետքը միշտ բազէին ու որսական շներուն մէջ սասաիկ կոիւ մը կը բացուի. երբեմն բազէն շատ կը կատղի, ան ատեն բազէակիրը մսի կտոր մը շարժե-

լով՝ կը սկսի շայ-էւ պռուալ ու զանիկա կանչել. բազէն թէ քաջակիրժ է, նաեւ (ռուսի) մզոն մը հեռու տեղէն կը դառնայ ու բազէակալին ձեռքին վրայ կու դայ կը կենայ: Ծատ անգամ բազէին յառաջուան ազատութիւնը միտքը կու դայ ու կը փախչի, բայց սովորաբար դէշ վախճան մը կ'ունենայ, վասն զի կամ ստուբներուն կաշիները տեղ մը փաթթուելով կը մնայ ու սովատանջ կը մեռնի, եւ կամ մերձաւոր գեղորէից հաւերուն մէջ մանելով՝ կը սկսի զանոնք գիշատել, ուստի եւ հրացանով կը սպաննուի: Թամթարները կորսուած բազէն շատ հեղ օրերով կը վինտուեն, վասն զի երբեմն բազէն ամենալաւ ձիէ մ'ալ յարդի է իրենց. թէպէտեւ շատ կը յարդեն շոյտ ու տոկուն ձին ալ, որովհետեւ ո՛լեզի հաց կը բերեռ կ'ըսեն, այսինքն աւազակութիւն ընելէն ետքը փախչելու ատեն իրենց ազէկ կը ծառայէ: Իսկ բազէն անոր համար յարդի է, վասն զի իրենց հելուն պարարտ ու ազնիւ թռչուններ, ինչպէս վասեան, կաքաւ ու սալամբ կը բերէ: Քաջավարժ բազէ մը 25 մինչեւ 50 արծաթ սուպլի կ'արժէ:

Պլ. Գոլենազի շատ ծիծազելի եղանակ մ'ալ կը յիշէ, որով Հայաստանի թամթարները սովորաբար կաքաւ կը բռնեն: Երբ որ, կ'ըսէ, Գերմանացի գաղթականի մը տունն էի, կին մը այլայլած ու շուարած վազեց եկաւ ըսելով որ անապատի մէջ մարմնացած սատանայ մը տեսայ: Աս որ լսեցի, աճապարելով զուրս ելայ որ ես ալ անձամբ նոյնը դիտեմ, եւ հեռուանց տեսայ հրեշային կենգանի մը, որն որ երկու կանգուն ականջներ, եղան եղինուր եւ երկայն պոչ մ'ունէր, ու երկու ոտքի վրայ՝ գէպ ի լարուած ցանց մը մեղմաքայլ կու դար, եւ առջեւը երամ մը կաքաւ առած՝ մէշ մը մէկ ականջով, մէշ մ'ալ մէկալով զանոնք գէպ ի ցանց կը քշէր: Ասոր մեկնութիւնն ասէ: Թամթար հովիւներն իրենց վերարկուին երկայն

թեւերուն մէջ զաւազաններ կը դնեն, զանոնք ա-
կանջի պէս վեր կը տնկեն, զորոնք ձեռքով՝ ուղած-
ներնուն պէս կրնան շարժել. նաեւ իրենց վրայ եղան
մորթ մը կ'առնուն: Աս բնելէն եաբը վարմը (աւը)
կը լարեն, ու մէջը ձագարաձեւ (իսունի ձեւով) տու-
որակ մը կը դնեն. իրենք կը հեռանան կ'երթան
թփաւաներու (աւը ւըտւակ) մէջ, եւ կաքաւները
տեղերնէն հանելով՝ կը քշե՛ն ու ցանցին կը բերեն:
Սաիկա կ'ընեն, վասն զի փորձիւ զիտեն թէ կաքաւ-
ներն եղան տեսակ եղջիւրաւոր կենդանիներէն չվախ-
նալով՝ չեն թռչիր ու փախչիր, հապա շարունակ ե-
տեւնին կը նային, ու քանի որ եղջիւրաւոր կենդա-
նին կը մօտիկեայ, իրենք ալ նոյն շոկոթեամբ յա-
ռաջ կ'երթան, եւ այսպէս կոյր զկուրային կու զան-
թակարդի մէջ կը մանեն, եւ կը կարծեն որ հոն
իրբեւ ապահով տեղ մը պահուած են:

Աս կողմերն եկող յառաջուան ճամբորզներուն
զրուածոյը մէջ ամենեւին մէկունը այնչափ յօժա-
րութեամբ չեմ կարգար, ինչպէս ծերունի բուսա-
քաղ դրառնրֆորին: Թէպէտ զանիկայ շատ անձիչ
ու վեր ի վերոյ զրող մը կը սեպեմ, այսու ամենայնին
իր պատմելու կերպն այնպէս սիրուն ու ախորժ է,
ինչպէս հին ժամանակները Գաղղիայի աղնուականի
մը խօսակցութիւնը: Բաց ասկից՝ իր շափազանց ու
անօտոյզ մասերուն քով՝ նաեւ շատ շիտակ զիտո-
ղութիւններ ու սքանչելի ծանօթութիւններ ունի:
Մասնաւորապէս զուարձալի է Արարատ կենալուն
պատմութիւնը, որ լեռան վրայ՝ ինչպէս կարծեմ:
իրմէ յառաջ որիշ Եւրոպացի մը տաք կոխած չեր:
Թէեւ ինը Արարատայ վրայի ձիւներուն սկիզբը հա-
զիւ թէ հասած է, ի վերայ այսոր ամենայնի իրած
նեղութիւնները զարհուրելի կերպով մը կը նկարա-
զրէ, եւ կըսէ որ "Տնկարանութեան մարտիրոս" ըսուելու
արժանի Եղայ: Ինը բոլոր բոլոր երկու նոր տե-

սակ բոյս գտեր է, այս ինքն Արեւելեան գէսն¹ եւ
Արեւելեան շողավարդ², բայց բարի ծերը դեռ քանի
մը տեսակ բոյսեր աս ջրհեղեղեան լերան վրայ ինծի
թողուցած էր, թէպէտ իմ հոս կենալուս գլխաւոր
նպատակը՝ Արարատայ 1840ին հրաշնչութենէն ծած-
կուած տեղերուն վրայ երկրաբանական զննութիւն
ընել ըլլալով՝ հոսակաց բոյսերը քննելու երկայն
ժամանակ շունեցայ: Իմ գտած նոր տեսակներս էին
Ոսկեծիլ³, Խստոր կոճատերեւ⁴, եւ որիշ նոր տեսակ
բոյս մը, զորն որ Կոիզէնպախ տնկաբանը Արարա-
տան քարագեղ⁵ անուանեց: Արարատայ կողերն
ու ստորոտն աւազով ծածկուած են, որուն մէջ յա-
ճախ կը բուսնի զարմանագեղ Հիրիկ կամ Լուրջ
շուշան⁶ որն որ հայկեան լեռնադաւառաց ամենա-
շուշ զարդատունին է, եւ գուցէ հիրիկին մինչեւ հի-
մա ծանուցեալ տեսակներուն ամենէն գեղեցիկիր:
Կ'երեւայ որ Դուռնը փոր աս չքնաղ ծաղկէն ամե-
նեւին ժողված չէ: Ինք կ'ըսէ որ Արարատայ կողմե-
րը նաեւ վազր ու յովազ գազաններն ըլլան, բայց
աս կողմերն անանկ կենդանիներու յարմար չէ, եւ
ոչ ալ անոնց հետքը տեսնուած է: Հոս գլխաւորա-
բար կան ջրային թռչուններ: Մասիս լեռը հիմակ
ամայի է եւ ան ամեն կենդանիներէն զրկեալ, որոնք
երբեմն Նոյեան տապանէն ելլելով՝ ասկից վար իջան:

Ուուսաց հարիւրապետ մը բարեկամութեամբ զիս
Սեւջուր գետակին մօրուտ ակունքը տարաւ: Սեւ-
ջուրը խորուկ տեղէ մը մեղմով կը բխէ, եւ ամե-
նեւին եռացում մը չիցուցըներ. ասով կը խախտի

¹ Լո. *Geum orientale*, Բժշկական օգտակար տունկ մըն
է: ² Լո. *Lychnis orientalis*, Ծատ սիրուն ծա-
ղիկ մըն է, ու պարակղներու զարդերէն մէկը կը համարուի:

³ Լո. *Alchimilla*, Յառաջուան ոսկե փոխները կամ սառ-
ըին մետաղներն ոսկի ընելու ջանացողները կը կար-
ծէին որ աս խոտին վրայ նոյն զօրութիւնը կայ: ⁴ Լո.
Allium veratrifolium. ⁵ Լո. *Petrocallis araratica*.

⁶ Լո. *Iris*, տճկ. մակ շահում:

բառողին ենթադրութիւնը, որ կ'ըսէ թէ Սեւջուր գետակը ան հալած ձիւներուն ջրերէն կը գյանայ, որոնք Մասիսու պատառուածներէն վար կը վազեն: Աս աղբերականց շըջակայ տեղուանքը երկրաբանական հայեցուածով մատադրութեան արժանի շատ բաներ ունին: Հոս ամենէն ահազին հրաբխային նիւթերու հեղեղները կը տեսնուին, որոնք ատեն մը Մասիսու հիւսիսոյին կողմէն դէպ ի գաշտ վազեցին: Արարատայ աս կողման լուն ծակոտիէն ու աղտոտէ, եւ իր մութ գունովը շատ կը զանազանի ան լուսին, որն որ լերան հարաւային, ու հարաւային արեւելեան դին դէպ ի Պայտազիտ ժամանակաւ վազած է:

Հոստեղաց սեւ լուն Ետնա հրաբուխ լերան նոր լուսին կը նմանի: Չորս կողմը կանաչութենէ բոլորովին մերկ է, վասն զի ժամանակ մը հոս հրեղէն հեղեղներ վազելով՝ ամենայն ինչ այրած տոշորած ու ալպառած կտրած է: Բայց լուսի բլուրներուն մեծութիւնն ու ընդարձակութիւնը աս լերկ լեռնադաշտին ահեղ ու մեծվայելուչ կերպարանք մը կուտան: Հին ու նոր աշխարհին բոլոր հրաշունչ լեռներուն մէջ խիստ քիչերը կան, որոնք իրենց վառարանէն աս աստիճանի ամբաւ քարի զանգուածներ գուրս նետած ըլլան, ինչպէս աս Հայ հսկայ լեռը: Ամէն մէկ երկրաբան Սեւջուր գետակին բոլորտիքը միանգամ միայն նայելով՝ անմիջապէս կը տեսնէ, որ ինչպիսի հրային զօրութեամբ դուրս ելած է Արարատն ու ինչչափ երկայն ատեն իր հրաբխական գործողութիւնը շարունակած է:

Քաջ որարդ մը հոս ջրային թռչուններէն հարուստ աւար մը կը գտնէ: Ասոնց տեսակները թէպէտ շեն, բայց բազմութիւնն ահազին է: Ես քիչ ատենուան մէջ աղբերականց քովերը խել մը բարձրաբեաց (երկայնոտուի, երկայնասրուն) ջրային

թռչուններ զարկի, որոնք հոս այնչափ խրչան (իռ-
ւը) չեն ու մարդու շատ մօտ կու գան: Գորշ ճայ
(հոբին), թռւի քաջահաւ, շատակեր ու մեծակտուց
հաւալուս¹, արծաթագոյն ճայ, ծաղկալից ճայ², հա-
սարակ կռունկի, փոր կամ կարապ (իօյ քուշո), շատ
տեսակ բաղ եւ ուրիշ ջրային թռչուններ խիստ յա-
ճախ են: Կաեւ աքար³ ըսուած զարմանատես թռո-
չունը իր երկայն սրունքներովը շատ մօտ կու գար,
զորն որ ես հիւսիսային Ավրիկէի մէջ կապարընկէցի
(քուշուն ունինէի) մը չկրցայ բերել: Հրացանին շա-
շիւնը զասոնք քիւ մը վախցուց ու փախցուց, բայց
քանի մը բոպէւնն նորէն եկան ու մեր գլխուն վրայ
խեղճ ճայներով կռչելու եւ կարկաչելու սկսան:

Պիր. Վակներին աս գլխոյս մէջ զբանները մեր
Փարպեցւոյն Արարատ գաւառին վրայ տուած ստո-
րագրութեանը հետ այնպէս զարմանալի եղանակաւ
մը կը միաբանին որ կամ Փարպեցին՝ “Հայ Վակներ,”

¹ Կ'երեւայ որ Փարպեցւոյն նոյն կողմերը դրած Սուբ բա-
ռը աս թռչունը նշանակէ, եւ տաճկերէն անապատի մեծ
Սուբա քուշուն կամ Գուշունը ըսուած թռչունը հետ
նոյն ըլլայ:

² Լու. *Ardesia stellaria*, դդ. *butor*. Հայաստանի մէջ
հուշի հաւ ըսուածը գուցեաս թռչունն է:

³ Եւրոպացի բնապատութերն աս թռչունը յունարէն բա-
ռով կ'անուաննեն *Himantopus melanopterus*, որն
որ կը նշանակէ Փոկուն արջնաթեւ (կաշխառուի եւ
սեւաթեւ թռչունն մը): Մեզի շատ հաւանական երեւ-
ցաւ ասոր տեղ Փարպեցւոյն Աւոր բառը գնել, որով-
հետեւ ինչպէս Եւրոպացիք զլսաւորաբար աս թռչունըն
այլանդակ ու երկայն բարակ կաշեայ ստուըներուն միտ
գնելով՝ նոյն յատկութիւնը բացատրող անունն մը դրած
են, նմանապէս կ'երեւայ որ թռչունն աս արտարոյ
կարգի ձեւը Հայոց աշքին աւ ամենէն աւելի զարնելով՝
Աւոր անուն դրած ըլլան, որն որ ուրիշ բան չէ, բայց
եթէ հայերէն Ա+ (-ու+, -ուն+ բառէն) եւ ու մասնը-
կէն ածանցեալ բառ մը, այնպէս ինչպէս որ ածանցեալ
են Մոլ-որ, Փառ-որ, Արդ-որ, Զարդ-որ-ել, Գա-
տահ-որ եւ ուրիշ բազմաթիւ բնիկ հայերէն խիստ հին
բառեր:

կամ Պլր. Աւելիները՝ “Գերմանական Փարապեցին, պէտք է անուանել: Կարծենք թէ ընթերցողներուն հաճելի բան կ'ըլլայ հոս Փարապեցւոյն հատուածն ալ դնելը, որպէս զի ուզողը դիւրաւ կարող ըլլայ աս երկու՝ Հայ ու Գերմանիացի մատենագիրներն իրարու հետ բազգատել ու անձամբ տեսնել թէ ի՞նչպէս աս հեղինակներն առանց իրար տեսնելու: Արարատայ բերրի ու որսաշատ գաւառին վրայ աս աստիճանի միաբան գրեր են, եւ թէ Հայաստանի աս տեղերն ի՞նչչափ կրնան ծաղկիլ, եթէ աղեկ հողացուին:

“Եւ խորհելով զայս ամենայն Արշակ թագաւորն ի միտս իւր՝ լքեալ մերժեալ թողոյր զբարի եւ զբնիկ ժառանգութիւն նախնեաց իւրոց, զգաւառն Արարատու, զհոյակապն եւ զհոչակաւորն եւ զականաւորն, զամենաբոյն, զամենալին, զամենազիւտն ի շահս եւ ի գարմանս մարդկային պիտոյիցս, կենաց, վայելութեան եւ սթափութեան, զգաշտս մեծամեծս եւ որսալիցս, զլերինս շուրջանակի գեղեցկանիստս եւ պարարտարօտս, զհոծեալս երեսվքն կճղակաբաժնիք եւ որոճայնովքն եւ այլովք եւս բազմօք ընդ նոսին, յորոց ի վերտուստ ի կատարածէն ջրոց հոսմաւնք՝ անկարօտ ոռողման արբուցանելով զգաշտու մատակարարէ անբաւ բազմութեամբ յոստանն կանամիք, արամբք եւ ընտանեզք զանոշահոտ, զմեղրահամբ քաղցրութիւն բանջարացն, եւ զզանազանութեն իւղարուխ սերմանցն:

Խոկ ի լանջակողմանսն կամ ի սարահարթ տեղիս դիպեցուցեալ զհայեցած նորոգատեսիլ մարդոց՝ հանդերձս ինչ, եւ ոչ ծաղկաբոյս գոյնս կարծեցուցանեն սփռեալքս պարարտարօտովք եւ պարարտարօտք պարարտահամբ, որոց թանձրախիտ աճմունք խոտոցն զանթիւ արօտականս ընտանի իշանց եւ զանհամբոյր բոյլս վայրենի երեսոցն յագեցուցեալ՝ թանձրաթաղանթս, առողագաւակս, սոնքացեալս գիրու-

թեամբ զբնաւ մարմինն ցուցանեն։ Խոկ սաստկաբռւրումն անուշահոտ ծաղկանցն՝ զարանցն քաջաց որսասէր նետողացն եւ զհօտարած բացօթեգացն ընձեռնելով առողջութիւն, զօրացուցանեն զզգայութիւն խելացն եւ նորոգեն։ Անդ գտանին եւ աղդի ազգի արմատք բռւսոց ի պէտո օգտակարութեան գեղոց ըստ ճարտարագէտ ճանաչուութեան ստուգահմուտ բժշկացն յօրինուածոց, երազահաս ախտահալած սպեղանիք, եւ կամ արբմամբ՝ յերկարեւոցն ի ցաւս պատահացուցանեն առողջութիւն։

Խոկ գաշտացն ամենալրութիւն զկամն աշխատասիրացն կորդելով յինքեանց իրեւ բանիւ, եւ առլցեալ որ զինչ է եւ բարով՝ եւս առաւել փոթանակի առ ինքեանս հրաւիրեն միանգամացն, որք ոչ միայն երեւելութեամբ ցուցանեն վերաբերեալ զշահաւորութիւն օգտից մարդկան, այլ առաւել յորդորախոյզ աշխատողացն զառինդերկրաւ ծածկեալ օգուտ ուսուցանեն՝ զանձել անձանց զշահօպյոր աշխարհիս ի մեծութիւն թագաւորաց եւ ի հաստատութիւն հարկահանաց, զոսկի եւ զպղինձ եւ զերկաթ եւ զպատուական քարինս, ընկալեալ արուեստող ձեռաց՝ զարդարեն զթագաւորս մեծատեսիլ զարդեօքն յօրինուածովքն, զոր ի խոյրսն եւ ի թագսն եւ ի հանդերձոն ոսկեհուռս պաճուճեալս ընդելուզանեն։

Այլ եւ մածմամբ ջրոց՝ համածին¹ անուշութիւնս մատուցանեն զխորտկացն որոշուութիւնս։ Նա եւ զարմատս եղեգնասեր բռւսոցն ոչ ընդունացն անուցանէ յինքեան ամենալաղձ դաշան Արարատոց, այլ եւ ի նմանէ ծնեալ որդունս ի զարդ կարմրատեսիլ զունոց ընծայէ օգտասիրացն շահս եւ շքե-

¹ Համագիշ բառը հոսչէ թէ Համ (կից, մէկտեղ) մասնըկէն կ'ելքէ, հապա Համ (ճաշակ, լեռնել) բառէն բարդուածէ, ու Համ բառը կը նշանակէ։

դութիւնս. Եւս եւ զետոցն գնացք բազմակերպ ձկամբք մեծամեծօք եւ փոքումբք, զանազաննեալ համովք եւ այլեւայլ տեսովք ուրախացեալ լցուցանէ զնորհք ընչից եւ յագուրդ որովայնից ժրացելոցն եւ անվեհեր ջանացողացն:

Անուցանէ յինքեան երկիրն ջրովք արուեստիւք եւ զառառ ելութիւն հաւուցն յուրախութիւն եւ ի սթափումն որսատենչ ազատացն. զիրկջաճայն, քաղցրաճայն, առապարասեր, վիմասոյզ, սորամուտ երամս կաքաւայն եւ սալամբացն, եւ կամ զեղեգնաբնակ թփամուտ, մացառազօղ, պարարտամարմին, զանուշահամ ազգ աքարացն վայրենեաց. այլ եւ զջրասուզակ մամուախնդիր ... մեծանձունք եւ յաղթամարմինք հաւքն՝ փորն եւ թանձրն եւ սագն եւ կամ այլ բազում եւ անհամար ցամաքայնոցն եւ ջրայնոցն ջոկք թռչնոցն:

Իսկ թակարգացն շրջափակութեամբք, երագազիւքն եւ գահողովքն ելեալ ի յորս զունդք նախարարացն որդւովքն ազատացն, ուր սմանք զհետցուցն եւ այծեմանցն արշաւելով՝ զիսիզախական եւ զաղեղնային եւեթ բարբառեսցին, եւ այլք զհետբուլից եղերուացն եւ եղանց ձիարձակ եղեալ՝ զգործկորովածիգ արանցն ցուցանեն, եւ կեսք սուսերօք իբրեւ զմենամարտիկս՝ զաստիկանդամ երամս վարազացն զլորեցուցեալ սպանանեն: Եւ շատք ի մանր մանկանց նախարարաց որդւոցն՝ դաստիարակօք եւ ծառայիւք զայլեւայլ սերս ի թռչնոցն որսացեալ բազայիւք դարձեալ բերիցեն ի յաճումն ընթրեացն ուրախութեան, եւ այսպէս առլցեալք իւրաքանչիւր որսով՝ գնան ուրախութեամբ: Որոց դէտ ակն կալեալ ըստ հանապազօրեայ սովորութեան ջրայոյզ ջրածուք ձկնորսացն մանկունք ընթացեալք ի յառաջ եւ բազմազան վայրենի հաւուց ձագս, եւ ձուս ի կզզեաց զետոցն

բերեալ՝ մատուցանեն ընծայս իշխանացն, յորոց ընկալեալ մասն ինչ նախարարացն ըստ կամի պարգեւեն եւ նոցա յիւրեանց բերոցն ըստ առաւելապէս բաւականի՝ ընծայաւորաց, եւ հասեալք լի ամենայն բարութեամբ յիւրաքանչիւր յապարանս՝ շնորհեն եւ անպարապիցն մնացելոցն ի տան զամբիծսն, առաւելապէս եւ առ օտարան. եւ տեսանել է յամենեցունցն ընթրիս որպէս շեղջակոյսո ինչ ի վերայ միմեանց զէրէոցն բազմութիւնն...:

Ի Ն Ա Ե Բ Ո Ր Դ Գ Լ Ո Ւ Խ

Արարատայ վերջին բռընկելուն վրայ ռուսերէն աղբիւրներուն ձեռքով տարածուած լուրերուն անձգութիւնը։ Ականատես Հայադդիներուն պատմութիւնը։ Ակոսի գեղին յառաջուան ծաղկեալ վիճակն ու բնակչաց թիւը։ Մասիսու ահագին հաշնչութեան ստորագրութիւնն ու տուած վեասին հաշիւը։ Երկրաշարժին տարածութեան սահմանն ու աղբիւրներու վրայ ըրած ազգեցութիւնը։

ԵՐԻ ՈՐ Մասիսու ստորոտը բնապատմական պատյաներս ըրի լիրնցուցի, միտքս դրի որ բնակութիւնս Արարատայ բարձր մէկ տեղը, այս ինքն Առորբ Յակոբայ կիրճին (նեղ անցքին) վրայ հաստատեմ, որն որ դաշտէն 2500 սանաչափ բարձր է։ Հան վրանս (շտաբ) կանգնել տուի ան քարակոյտներուն ու պնդացեալ մոխրի զանգուածներուն մէջ, որոնք 1840ին Արկուսի գեղն ու Ս. Յակոբայ կիրճը ծածկեցին ու քանդեցին։ Սուլթան-Գեղամեան իշխանն ու Ալի Ռէկ Քիւրոր հետերնին խել մը խազախ ու Թամթար ձիուոր առած՝ մէկտեղ եկան, բայց իրիկունը տեղերնին դարձան եւ Թամթարներն ու Խաղախները միայն քովս մնացին։ Կեցած դիրքս այնպէս յարմար էր որ վերէն մինչեւ դաշտ ու հրաբխային մոխրի մէջ թաղուած բոլոր տեղուանքք մէկ հայեցուածով կրնայի տեսնել։ Հոս օրերով ամէն կողմ պարտեցայ։

Իսայց յաւալի բանն աս է որ երբ որ ժամանա-

կին իմացուեր է թէ Արկուռի՝ Նետպոլսի մէջ եղած Հերկուլան ու Պոմպէի քաղաքներուն պէս թաղուեր կորսուեր է, Պետրուրդի գիտութեանց ճեմարանին ձեռքը միջոց մը չէ տրուեր որ իսկոյն իր անդամներէն մէկը Արարատ խաւրէ ու հօն առ գժբախտ դէպքը տեղն ի տեղը քննել տայ : Ան ատեն ասիկա շատ գիւրին էր, բայց հիմա խիստ գժուար . որովհետեւ ան ամէն քարի կտորուանքներն ու սառած ահազին մոխրակոյտը, որոնք Մասկու մէկ զին ու հին բերանը լեցուցած էին, ամէն զարնան վերէն վար վազող հեղեղներուն (սէլքրուն) զօրութեամբը շատ կերպարանափոխ եղած են . ասկից զատ՝ նոյն ազեւալի արկածէն պրծող մարդիկներուն շատն ալ մինչեւ հիմա վախճանած է : Իսկ ան Քիւրտ հովիւներն որ նոյն ատենները Հայոց քովը կը ծառայէին, հիմա Տաճկաստանի սահմանն անցեր են : Կը յուսայի որ աս բանիս մանր պարագաները Խջմիածին կրնամ իմանալ, սակայն վուճ : Տփղիս ընդհանուր կուսակալին դիւանին մէջ եղած ասոր վերաբերեալ ամէն յիշատակարաններն ինծի ցոյց տուին : Ասոնց մէջ ամենէն երեւելին Վոսկոբյոյնիկով հազարակետին սուսերէն գրածն էր . միայն թէ ասիկայ ինծի շատ ծուռ երեւցաւ : Ինչու որ ամենէն աւելի ծանրակշիռ պարագաները չէին յիշուած, եւ բոլոր պատմագրութիւնն այնպէս անորոշ, այնպէս մուժէր որ ասոր ձեռքովը՝ պատահած աղէտքին մասնաւոր գէպքերուն ու պատճառած վակախութիւններուն վրայ պայծառ գաղափար մ'ուննալն անկարելի էր : Ինծի բուն զարմանալին աս երեւցաւ որ Վոսկոբյոյնիկով հազարակետը եւ ոչ մէյ մը մտածեր է թէ Արկուռիի բնակիչներուն մէջէն կենդանի մնացողի մը բան հարցընէ, ուր որ միայն ասոնք էին որ ան զարհուրելի պատահարին ականատես եղան : Ուստի իր պատճութիւնը միայն հեռուանց

լսողներուն վկայութեանը նայելով գրուած է եւ ստոյգ պարագաներէ զուրկի: Երիւանի մէջ աս ալ կը հաստատէին որ նոյն հազարապէտը ճամբռ ստակը խաղի մը մէջ կորսրնցընելով՝ Մասիսու կողմերը չե գայեր. հապա Երիւանի բնակչացը հարցընելով՝ եր մէկհատիկ պատմութիւնը շարադրեր է:

Պը. Առոկորժնիկով աս բոլորովին սխալ կարծիքն ունի որ Արկուռի գեղն ու Ս. Յակոբայ վանքը ծածկող զանգուածը՝ գետնաշարժով մը լերան բարձր տեղէն փրթած ու գլուրելով նոյն տեղուանք զարկած ու ճզմած եւ վերջէն գաշտի վրայ տարածուած ըլլայ. աս կարծիքը բոլոր Կաւկասի կողմերը ծաւալած է: Բայց ամեն ականատեսներն ասոր գեմ կ'ելլն, ինչպէս նաեւ ճիշդ ու նախապաշարմանէ ազատքննութիւն մը նոյն կարծիքը կը հերքէ: Աս քարերն ու զանգուածները չե լերան ծայրէն ինկան, հապա Ս. Յակոբայ կիրճին մէջ եղած Մասիսու հին հրաբխային բերնէ մը շոգիներուն եւ օգերուն սոսկալի ուժովը վեր նետուեցան: Աս կիրճին մէկ ծայրէն մինչեւ Ս. Յակոբայ վանքին քովվերը ժայռը պատռելով՝ ահազին ճեղքուած մը բացուեցաւ, որն որ քարի եւ հողի հեղեղ մը ժայթքեց, եւ մինչեւ հիմա լերան մէկ կողն ու շատ լայնատարած տեղ մը ծածկած է: Ուստի ասիկա հրաբխական ժայթքում, հրանչութիւն մըն էր գետնաշարժով մէկտեղ, եւ ոչ թէ սասանութեան մը պատճառաւ լերան փլչիլը: Կատարեալ միաբանութեամբ այսպէս կը վկայեն Հայ, Թամթար ու Քիւրտ ականատեսները, որոնք նոյն տաեն Ս. Յակոբայ կիրճէն վեր տեղ մը կեցած՝ ոչխարինին կ'արածէին, որով եւ նոյն սրկածէն ալ ազատեցան: Ես աս ականատես մարդիկներուն ըստածը քովէ քով բերելով ամբողջ ստորագրութիւն մը կու տամ: Բայց ասոր ամենէն ընդարձակ եւ ստուգիւ ամենէն աւելի հաւատարիմ


պատմութիւնը հազորդեց ինձի Սաղաթիէլ Խոջայեան¹ Հոյազգին, որն որ պատուական ծերունի ու հանագարտ եւ յստակ մտաց տէր մարդ մին էր. ասիկայ ան Արկուռեցի Ստեփան աղային եղբայրն է, զորն որ Բառոդ ու Տիւպոս յաճախ կը միշեն եւ որն որ հիմակ աւերակներու տակ թաղուած մնացած է: Տուած ստորագրութիւնս անմիջապէս պատմողին բերնէն լսելով Արարատայ քովը նստած գրած եմ: Դժբախտութեան պատահած օրը Սաղաթիէլ Խոջայեան Արարատի վրայ արօտի տեղ մը դացած էր, եւ հրաշնչութեան ու հողային զանգուածին դուրս ելած ատենը հաղիւ թէ նոյն տեղէն 2 սուսական մղոն (35 ըսպէ) հեռու էր: Ասոր բոլոր պատմածներն ուրիշ երկու Արկուռեցի Հայ ալ Նասիր Մկրտիկեան ու Յովհան Յովհաննէսեան² հաստատեցին, որոնք Արարատի վրայ միշտ իմ հեռա էին: Ասոնց պատմածը թարդմանելու ատեն ոլր. Արովեանին պէս կրթեալ ու լեզուագէտ մարդէ մը օգնութիւն գլունելուս համար ինք զինքս երջանիկ կը սեպէի:

Արկուռի գեղը Մասիսու մէկ ձորին մէջն էր՝ Երասին գետին փոսէն գրեթէ 2800 ստնաչափ բարձր: Ասիկա Հայաստանին ամենէն գեղեցիկ ու մեծ գեղերէն մէկն էր: Տիւպոս ասոր բնակչաց թիւը կը դնէ 1000 հոգի, իսկ աներուն թիւը 200: Բայց աս շատ քիչ է: Արկուռի գրեթէ 1600 Հայ բնակիչ ունէր. բաց առկից՝ շատ քիւրտեր հոս իրրեւ վարձուոր Հայոց քովը կը բանէին: Արագած (Ալշիշ) լերան տակ եղած Պազարձուգ գեղէն ետքը՝ Երիւանին պինդ մարդաշատ ու բարեկեցիկ շենն էր Արկուռի: Իր գիրքը թէպէտ այսչափ բարձր է, բայց բոլորտիքը կը բուռնէին ցորեն ու գարի. Հունձքը վրայէ վրայ հաշտելով՝ ցանուածին քառակատիկն էր: Արկուռին

¹ Sahatel Chotschaisell.

² Nassib Megertschikoff. Chowan Awanesot.

պարտէզներուն մէջ, որոնց խիստ քիչ մասը աւերէն ազատեցաւ, բարեխառն Եւրոպային դրեթէ ամէն պաղատու ծառերը կ'աճէին: Առողջար (Եօնձոն) շատ աղեկ կը յաջողէր. իսկ Արարատայ դարվար տեղերուն ու ստորոտին վրայ ոչխարներն Ապրիլէն մինչեւ Օգոստոս բաւական ճարակ կը գտնէին: Հոս առատ աղբիւր մը կը բխէր, որն որ բնակչաց աղեկ խմելու ջուր կը մատակարարէր, ու պարտէզները կ'ոռոգանէր: Չիներուն հալած ատենը վտակ մը կը ձեւանար, որ ձոր ի վայր Աեւջուր գետը կը վազէր:

Ըստ աւանդութեան Հայոց՝ Նոյ ջրհեղեղէն ետքը տապահէն ելլելուն պէս Արկուռի գեղը շինեց: Առաջին որթատունկը  ինք տնկեց¹. ասով աշխարհիս ամենէն հին գեղն Արկուռին է: Մէկ ռուսական մղոն Արկուռին վեր կար Ս. Յակոբայ վանքը, ուր Բառուդ Արարատի վրայ եղած ատենը բնակեցաւ: Իր այդեստանները շատ անուանի էին: Մրգատանները մինչեւ հիմակ ալ Ս. Յակոբէն վեր կը համնին. թանձր խոտեր գետինը կը ծածկէին: Զրին զօրութեամբը հոս Մասիսու հրաբխային քարերն աւելի փիսրած ու հող դարձած էին քան թէ ուրիշ կողմերը: Չորին վերի ծայրը խորունկ տեղւոյ մը մէջ մեծ ձիւնահորներ ու սառնարաններ կային: Սաստիկ տօթագին ամառներն ալ առ ձիւնակոյտները բոլորովին չեին հալեր, ուստի հաւանական կ'երեւայ որ ասոնք շատ խորութիւն կամ թանձրութիւն ունեցած ըլլան: Արարատայ Մոայլ ըսուած ձորակը կրնայ ըլլալ որ ի սկզբան լերան բռնկելու եւ պատռելու ատենը ձեւացած ըլլայ: Դարերէ ի

¹ Աս մարտվ կը ստուգաբանուի Արկուռի բառը՝ Արկուռի իր թէ Նոյ հոն անկեց ուռ (առաջի ճիւղ), բայց առ աւ ստոյդ որ աս Արիստու ուղղագրութիւնը նոր է, որովհետեւ հիները Ակոռի կը գրեն: Մեր աղդային պամագրաց մէջ աս գեղն ամենէն յառաջ յիշած է Ղազար արպեմիցին. „Բանակեցան ի գեօղն Մասեաց, որում անուն է Ակոռի.. Երեւ 215:

վեր ասոր հրային զօրութիւնը թմրած կեցած էր ու միայն գետնաշարժներով կ'իմացուէր։ Անոր համար Ռայնէկս ճամբորդին պատմութիւնը թէ 1785ին Յունուարի 3ին ու Փետրուարի 22ին Արարատ ծուխ ու բոց ժայթքած ըլլայ, սուտ է։ Տեղայն ամենէն ծեր բնակիչներն ալ, որոնց մէջ 100 տարին անցնող մարդիկ կան, ասանկ հրաշնչութիւն մը չեն յիշեր։ Սազաթիէլ Խոջայեան բառ որ 4Ես 68 տարիէ ի վեր Մասիսու քով կը նստիմ, եւ իր սարէն ծուխ երբեք չեմ տեսեր, նաեւ մեր հայրերն ու պապերն ալ ամենեւին հրաշնչութիւն մը չէին պատմեր։ Աս գետնի տակ եղած վառարանն որ իր հրաշէկ շանթերովը ժամանակ մը հին ցամաքին ամենէն զօրաւոր հրաբուխ լեռը դուրս հանած է, այնչափ դարերու հանդարտութենէն ետքը՝ նորանշան ու սարսափելի բորբոքմամբ մը դարձեալ իր ոյժը ցուցուց։

Յամի 1840 Յունիսի 20ին (Յուլիսի Զին) արեւան մարը մոնելէն կէս ժամ յառաջ, երբ որ երկինքը բոլորովին պարզ ու վճիտ էր, Հայաստանի բնակիչները որոտածայն բոմբիւնով մը զարհութեցան, որն որ Մեծ Մասիսու մօտերն ամենէն ուժզին ու սոսկալի կը հնչէր։ Մէկ կողմանէ հողը գրեթէ երկու մանրերկրորդ (առնիյէ) կոհակածեւ (տալույի ձեւով) շարժելով՝ սկսաւ Արարատէն դէպ ի արեւելք ու արեւելեան հարաւ հոսել եւ զլատորաբար Ծարուրայ ու Կախջւանի կողմերն ահազին աւեր ու կործանում պատճառեց։ մէկալ կողմանէ Արկուսիէն վեց ռուսական մզնն վեր՝ Մռայլ ձորին ճովթը մեծ ճեղքուած մը բացուեցաւ, ուսկից խիստօդ ու շոգի կ'եւլէր, որոնց սաստիկ ուժովը դուրս նետուած քարերն ու հողերը լերան վրայէն դէպ ի դաշտ կ'արձրկուէին։ Հրաբխին բերնէն ելած շողեղէն ամպերը շոտով մը Մասիսու կատարէն ալ աւելի վեր բարձրացան, որոնց մեծ մասը ստուգիւ ջրային գոլորշի էր,

որովհետեւ նոյն զիշերը դրեթէ միայն լերան չորս զին տարափ (առջևնունք) եկաւ, ուր ամառուան ժամանակ անձրեւելը խիստ ցանցառ բան է:

Ըստին դուրս պոռթիկալու ատեն գոյնզգոյն կ'երեւար, կարմրագոյնն ու կապոտագոյնը պինդ սաստիկն էր: Ականատեսները շիրցան որոշ ըստէ թէ աս ճայթման ատեն բոց չկար, վասնզի ինչպէս ըսինք, Ելած մլուերը կարմրկել գոյն մ'ունեին: Սակայն սացզդէ որ ամենեւին շտեսնուեցան անանկ լուսաւոր հրային (չէ թէ իրօք բոցեղէն) սիւներ, որոնք հասարակօրէն հրաբուխներուն բռնկած ժամանակն անոնց բերնին վրայ ու վաղած լուսակն հետ մէկտեղ կ'երեւան: Գիշեր ըլլար նէ՝ գուցէ կը տեսնուէին, ինչու որ նաեւ Վեսով ու Ետնա լերանց դուրս տուած նիւթերուն հրաշել կարմրութիւնը միայն մութ ատեն տեսանելի է: Գոլորշոյն կարմիր ու կապոյտ գոյնը շուտով մը մութ սեւ դարձաւ, եւ անմիջապէս օդն ալ վերջին աստիճանի անախորժ ծծրմբային հոտով մը լեցուեցաւ: Առը շարունակ կը թնդար, ու դետինն անդադար որոտումներով կը սասանէր. երկրի տակ եղած մանչական ու դղրդական ճայներուն հետ մէկտեղ յայտնի ու որոշ կը լսուէր օդի մէջ ցատքածքարերուն շառաչիւնը, որոնք սառմբի պէս կը սուլիին: Աս նետուած ժայռերուն մէջ անհաւատալի մեծութեամբ կտօրներ կան որոնցմէ ևս անտարակոյս 100 կենդինարէն աւելի կշռով քարեր տեսայ: Նոյնպէս լերան ներսի դիէն ելած որոտական թնդիւնը կրցեր են յոտակ զանազանել ան ճայթմանէն, զորն որ օդի մէջ թռած քարերն իրարու զարնուելով կը պատճառէին: Աս խոշոր քարերն ուր որ կ'իյնային, հասարակօրէն հան կը մնային. լերան ստորոտը խիստ քիչ ծռութիւն ունենալով քարեղէն զանգուածները չեին կընար այնշափ զլուրիլ: Աս ժայթքումը կատարեալ ժամ մը տեւեց: Երբոր գո-

լորշիները փարատեցան, ու քարե եւ հողէ անձրեւը դադրեցաւ, եւ ոչ փոքր նշմարանք մը կ'երեւար ան մեծ ու հարուստ Ակոռի գեղէն. աներեւոյթ եղած էր հոչակաւոր վանքն ալ, նոյնպէս ծածկուած էին ան ամէն դաշտերն ու պտղատու ծառերն՝ որոնք հոս այնչափ տարի անվրդով ու խաղաղ կ'աճէին, եւ ասոնց հետ մէկտեղ բոլոր այն բարեշէն ժողովորդն որ աս պարտէզները տնկած ու մշակած էր, դուրս նետուած քարեղէն ու մոխրական կոյտերուն տակ թաղուեցաւ: Արկուորի գեղին բնակիչներէն 1500 հոգւոյ շափ Հայազգիք անհետ եղան, իսկ վարձուոր Քիւրտերէն 400, Ա. Յակոբայ վանքէն 8 անձինք: Տեղացիներէն միայն 114 մարդ կենդանի մնաց, որոնք կէս մը գիւղական գործքի համար շրջակայ տեղուանք դացեր, կէս մ'ալ ճամբորդութեան մէջ էին: Արարատի կողմերն եղած ատենս նոյն դժբախտ ժողովը դեան աս պկտիկ մնացորդը Երասխայ դաշտերուն վրայ ցրուած ու դառնադառն թշուառութեան մէջ կ'ապրէր. եւ Կոյեան լեռը գարձեալ այնպէս տիսուք ու ամայի կ'երեւար՝ ինչպէս ջրհեղեղին հոն ամէն կենդանի ջնջած ատենը:

Արարատայ աս հրաշնչութեան հետ մէկտեղ կործանիչ երկրաշարժ մըն ալ կար, որն որ ընդարձակ դաշտին վրայ մեծամեծ աղդեցութիւններ ըրաւ: Երասխ ու Սեւջուր գետերուն եղերքին մօտ շատ ճեղքուածներ բացուեցան, որոնցմէ ուժով դուրս ելած օդերը՝ գետոյն ջուրն ու աւազն ու հողի կտորուանքը քանի մը կանգուն վեր նետեցին: Ուրիշ պատառուածներէն ալ դուրս ջուր պղպջակեց: Երասխ գետին յատակը շատ տեղեր պղտիկ բերաններ բացուեցան, որոնց գոլորշւոյն զօրութեամբը ջուրը կարկաջելով վեր կ'ելլէր, այնպէս որ գետին վրայ վերէն ի վար կարդ մը զարմանալի ջրբուխ կամ շատրուան կը ձեւանար, իսկ ուրիշ շատ տեղեր ջուրը գետին

եզերքէն վեր ելաւ ու զանազան կողմերը կոխեց : Ճեղքուածներն առհասարակ 8 ոտնաշափէն աւելի բացուած չէին . ասոնց մեծ մասը գետնաշարժէն ետքը դոցաւեցաւ , բայց շատերն ալ շարաթներով բաց մնացին , եւ մինչեւ Օգոստոս դեռ կը տեսնուէին , մանաւանդ Երասխայյատակը , ուր շատ տեղեր ջուրը միշտ խոխոջալով վեր կը ցայտէր , քանի մը տեղ ալ յորձանաւոր պայտ մ'ընելէն ետքը կը վաղէր կ'երթար : Ասիկա շատ նմանութիւն անէր ժահաշնչութիւն (mousette) բառած երեւութին հետ , որ Վեսովիլերան բոլնիելէն ետքը հասարակօրէն շորս դին կը տեսնուի . բայց ասով կը տարբերի որ Արարատայյ մերձակայ տեղուանքը շարժը դադրեցաւ , ուր Վեսովիլին քովերը օրերով , երբեմն ալ ամիսներով կը տեւէ : Մասիսու արեւելեան ու հարաւային կողմը պատահած աւերները հիւսիսային դին եղածէն անհամեմատ աւելի ահազին էին : Երիւան քաղաքն որ մօտաւոր է , մինակ մէկ քանի աներ քիչ մը վեաս քաշեցին , իսկ Կախիջեւան , պարսկական Հայաստանին Մակու քաղաքն ու Տաճկաստանին Պայազիս քաղաքը բազմաթիւ աներ հիմնայատակ եղան : Պաշտօնական (բէսէ) հաշիւներուն նայելով՝ Կախիջեւանի , Շարուրայ եւ Աստապատի (Էրտէ-Պատի) կողմերը վիած աներուն թիւն է 6000 : Խիստ շատ մարդիկ կը կորսուէին , եթէ գետնաշարժը քանի մը ժամ ուշ պատահէր , վասն զի բնակիչները հոնտեղաց ամառուան սովորութեանը համեմատ՝ իրիկուան զով օդը վայելելու համար իրենց աներէն ելած գայած էին ու բարեբախտութեամբ դեռ տուն չէին գարձեր : Փլած աներուն տակը մնացող մարդիկներուն թիւը համեմատութեամբ քիչ է :

Որչափ որ մարդուս միաբը կը յիշէ , յառաջակողմեան Ասիան եւ մանաւանդ Հայաստանը քան-

գող երկրաշարժներուն մէջ 1840ինը ամենէն սոսկալի ու ամենէն տարածեալ գետնաշարժներէն մէկն ըլլալով՝ սասանութեան սահման կամ անոր տարածութեան շրջանակն ալ ըստ պյում կրնար որոշուիլ: Հումքով մեծանուն բնափայտն Ասիայի մէջ սասանութեան երեք սահման կը դնէ, որոնք երեք գլխաւոր հրաբխային վառարան ունին կամ հրաբուխներու երեք խումբ են, եւ որոնց հրանչութիւններն ու երկրաշարժներն աւելի իրարու քան թէ ուրիշ տեղ պատահած նոյնօրինակ երեւոյթներու կը նմանին: Հումքով Ասիայի արեւմտեան կողմը սասանութեան շրջանակ կը դնէ ան հրաբխային սահմանը՝ որն որ կը պարունակէ Աստրապատական գաւառը, Հայաստան, Կասպից ծովին եզերացը վրայի Ապուշերան թերակղզին ու Կաւկասը: Արարատ աս հրաբխային սահմանին գրեթէ կենդրոնն է. եւ կ'երեւայ թէ աս ընդերկրեայ շարժման գլխաւոր կայանն ըլլայ: Տփղիսինձի ցուցուած պաշտօնական գրուածներուն մէջ գժբախտութեամբ միայն ան տեղերը յիշուած էին, ուր գետնաշարժը վնաս մ'ըրած էր. իսկ ան դեհերն ուր որ սասանութիւնն իր քանդիչ ազդեցութիւնը չէր ցուցուցեր՝ համբաւած չէին: Բայց բնակչաց վկայելովն իմացայ որ հիւսիսային կողմերը գրեթէ բոլոր Արաստանի մէջ ու Կաւկաս լերանց մինչեւ հարաւային ոտքը սասանութիւն ու երեր տեսնուեր է, իսկ Կաւկասի հիւսիսային կողմը չէ հասեր: Բայց Պարսկաստանի ու Քիւրուխիսթանի (այս ինքն Պարսկական ու հարաւային Հայաստանի գաւառներուն) մէջ գետնաշարժը շատ յառաջ գացեր է:

Աս երկրաշարժին՝ աղբիւրներու վրայ ըրած ազդեցութիւնը ուշադրութեան արժանի բան է: Արարատի վրայ եղած “Առքը Յակոբայ անուանի աղբիւրը”, նոյն ատենէն իր ընթացքը փոխեց, ու հիմա լեռնէն գուրս նետուած քարերուն ու հողերուն մէջ

ուրիշ տեղէ մը կը բխէ։ Ակոռիի քովի աղբիւրն՝ որ
յառաջազդյն յստակ ու ախորժ ջուր մըն էր, հրա-
շնչութենէն ետքը պղտոր է ու անպիտան եւ ծծրմ-
բային համ մ'ունի։ Կախիջեւանի բոլորտիքը գրեթէ
երեսուն աղբիւրներու ջուրը խել մը ատեն կտրեցաւ,
մէկքանի վճիտ աղբիւրներ ալ սկսան պղտոր ու կաթ-
նազդյն ջուր մը բխել, որոնց նախընթաց համն ալ
փախուած էր։ Քանի մը աղբիւրներու ջուրն ալ շատ
յորդառատ վազելու սկսաւ, զոր օրինակ Սարդարակ
գեղին մօտ Խշանակ ու Սեւջուր աղբիւրները։ Կ'ե-
րեւայ թէ ան յառաջուան երկրաշարժներուն մեծ
մասն որ Հայաստանի այնչափ աւեր պատճառեցին,
աղբիւրներու վրայ նոյն տեսակ աղդեցութիւններ ու-
նեցած ըլլան։ Առ եղանակաւ էր որ 1827ին
երկրաշարժէ մը ետքը Կումրիին հիւսիսային կողմը
Գրշլակի մօտ աղուոր հանքային ջերմուկ (ֆուլցի-
բացուեցաւ, որն որ ածխային թթվու (acide carbonique), լուծիշ աղ ու երկաթ ունի, բայց ասանկ գե-
ղեցիկ աղբիւրը գործածող չկայ։

ՏԱՄՆԵՐՈՐԴԻ ԳԼՈՒԽ

Արարատայ երկրորդ սարսափելի արկածն ու տղմուտ ջրոց հեղեղը՝ Դուրս նետուած հողերուն ու քարերուն բնութիւնը՝ Սուրբ Յակոբայ վանիքին տեսքը՝ Ձմերուն ու գեթիւնն կաւին վրայ զննութիւն։ Աւերակաց թանձրութիւնն ատարածութիւնը՝ Արարատի վլած լըլլալուն նորանոր ցՄ-ը եր՝ Հրարուխ լերանց վրայ ծանօթութիւններ։ Արարատայ ներքին ամրաւ ջրերը, արտարին փայլուն երեսը, վերին ծայրն ու բնապատմական վիճակը՝ Արագած ու Արարատ լերան բազմատութիւնն ու Արագածին անհամեմատ գեղեցկութիւնը։

ԱՐԵՐԵՏԻ ՆՈՐԱՆՆՇԱՆԻ ՀՐԱՇՆՀՄԹԵՆՔՆ ՀՈՐՄ ՕՐ ԵՄ-ՔԸ ԺԹՅՈՐԴԵՑ ԵՐԿՐՈՐԴ ԱՂԷՄՔ Մ'ԱԼ, ՈՐՆ ՈՐ ԼԵՐԱՆ ԱՄՈՐՈՈՒԻՆ ՎՐԱՅ ԱւԵՐՆ ՈՒ ՔԱՆՈԳՈՒԹԻՆ ԱւԵԼԻ ԵՎԱ ԺԱ-Ա-Ա-Ջ ՏԱՐԱւ։ ԵՐԲ ՈՐ ՀՐԱՐԻՍԻ ԱՆ ԲԵՐԱՆՆ, ՈՐԱ-ԹԱՆՃԸ ԳՈՂՈՐԾՅԻՆՆԵՐՆ ՈՒ ԱՀԱՊԲԻՆ ՊԱՆԳՈՒԱԾՈՎ ՔԱ-ՐԵՐՆ ՈՒ ՀՈՂԵՐԸ ՊՈՒՐՍ ՆԵՏՈՒԱԾ Է.ԻՆ, Պ-Ո-ՋՈՒԵցաւ, մի եւ նոյն տեղը ձեւացաւ խորունկ աւաղան մը, ուր անձրեւը, հալած ձիւներուն ջուրն ու վերէն վա-զող մէկալ վտակիները լեցաւելով՝ պղտիկ լիճ մ'ե-զող մէկալ վտակիները դիզուած մեծամեծ քարերն ու զաւ։ Ասոր քովերը դիզուած մեծամեծ քարերն ու կաւային հողը զօրաւոր թռումք մը կը լային, եւ լի-կաւային հողը զօրաւոր հողին, պէս շորս դիաց կը պատէին, ճը հրարիսի բերնի մը պէս շորս դիաց կը պատէին, բայց ժողվուած ջրաշեղին ծանրութեամբն ու ճը-շելովը խախտեցան ու բացուեցան։ Նոյն ատեն ան շելովը խախտեցան ու բացուեցան։ Նոյն ատեն ան տղմալից ջուրը հեղեղներով ու սոսկալի ուժով դար վաղեց, դաշտը կոխեց եւ Աւելջուր գետակին մէջ մանելով՝ շատ տեղ անոր ճամբան գոցեց, այն-պէս որ Աւելջուրին ընթացքը փոխուեցաւ։ Նոյն մօ-րուտ հեղեղն Ակոռի գեղին՝ հրաշնհմթեան վնաս-ներէն աղատած պարտէզներուն մէկ մասը բոլորովին ապականեց, ծառերը, խոշօր ժայռերու կտորներն աւ փլատակներու տակ մնացած մարդիկներուն մար-միններն առաւ տարաւ, կէս մը դաշտի վրայ գլուր-ցուց տարածեց, կէս մ'ալ Աւելջուրին յատակը քշեց նետեց։ Աս աղմուտ հեղեղը Յունիսի 24ին (Յուլի-սի 6ին) սկսելով՝ երեք հեղ կրկնուեցաւ, եւ ամէն

մէկ անգամուն նաեւ գետնի տակէն գոռում զում ալ կը լսուի եղեր :

Այսպէս պատմեցին մօտաւոր բնակիչները, բայց առջի վտանգէն ազատովներուն մէջ աս գէպքին ալ ի մերձուստ ականատես եղող մարդ մը շկար։ Ըստ հաւանական է որ աս վերջի աւերումներն ալ Մասսիսու հին բերնին հրաբխային ճիգերէն յառաջ եկած ըլլան։ Աս անդքնդպյին խառնարանը¹ դեռ բոլորովին գոցուած չէր, եւ նորէն նորէն ժայռ ու գայու դուրս կը ժայթքէր, ուստի դիզուած ամբարտակին մէկ մասին փլշին ալ ուրիշ բան չ'երեւար, բայց եթէ ներքին հրաբխային գործողութենէ պատճառած ու անոր ընկերացած երեւոյթ մը։ Ըստ կը ցաւիմ որ աս երկրորդ աղետքին ճիշդ ստորագրութիւնը մէկէ մը չկրցայ լսել Աստահելու մարդ մը չդտայ որ ինծի որոշ ցոցքնէ թէ աս առեղծական² տղմուտ հեղեղներն ուսկից վազեցին։ Ակոռի զեղին բնակիչներէն կենդանի մնացող քանի մը անձինք՝ որոնք առաջին բոլնկելուն մօտ ու ականատես եին, անոր կրկնուելէն լախանքիով հեռաւոր հովհանները քաշուեր են. իսկ ան թափառական քիւրտերն որ աս հարուստ գեղին կործանումը լսելուն պէս՝ մեծագին բաները փլատակներու մէջէն հանելու համար աճապարած եկած էին, իրենց կողոպուտ ժողվելու ատենը վար գլուրած զանգուածներէն զարնուեր մոռեր են։ Երկայն ժամանակ հոս տեղս անգնալի մնաց, որովհետեւ ան լուծեալ կաւոտ հողը լերան ձորին վերի ծայրէն մինչուկ դաշտ լայնատարած ճահիճ մը շիներ է, այնպէս կակուղ ու խորունկ

¹ Ի հնուց ի վեր բնախոյզները հրաբուխ լերանց բերանները իւրաքանչ (քրատիք, cratèrē) կ'անուանեն, իբր թէ ասոնք Հեփեստոսս ստորերկրեայ դարրին շաստուածոյն բաժակներն եղած ըլլան։

² Énigmatique, հանելի պէս ծածուկ ու դժուարաց մէկնուելու։

որ նյժն իսկ թռչունները չեին յանդզներ վրան գալու կենալու, բայց վերջէն կամաց կամաց չորցեր է, ու հիմա բարակ եւ բաց թռուխ հողի մը դարձած է շատ հաւանական է որ աս նիւթը շողիներուն զօրութեամբը փշած արաստոյ քարէ¹ գոյացած բլայ, ինչու որ աս ալ Ամերիկայի Կիդոյ (Quito) գաւառին հրաբուխներէն դուրս նետուած նիւթին (տօնայ) պէս՝ գլխաւորաբար խճային ու կաւային հողէ բաղադրուած է, որոնք արաստոյ քարին բուն էական մասունքն են:

Արարատի վրայ եղած ատենս ժամանակիս մեծ մասը զոհեցի աս տեղերուն դիտողութեանը, որոնք նետուած քարերէն ու տիղմերու հեղեղէն այնչափ աւեր ու ապականութիւն կրեցին: Դուրս ցատքած քարերուն մեծ մասը արաստոյ քարին այլեւայլ տեսակներն են, որոնց մէջ նաեւ ակնվանի (cristal, պէտք բայց բայց) եւ ուրիշ ապակենման նիւթեր ալ կան: Ասոնք շողիներուն ուժովը լերան վրայէն 8—10 ուռասական մզոն հեռու նետուած են: Արարատի բերնէն երբեմն ահազին յորդութեամբ լուսայի պէս վազած պղպջակաւոր ու փրփրանման ունեկակ քարը նոր փլատակներուն մէջ ամենեւին շկայ: Հիմակուան արաստոյ քարերուն մէջ աւելի ծծմբախիճ² կը գտնուի, որն որ շքեղ ու փայլուն գունով՝ աւերա-

¹ Արաստոյ կամ տրաքիտ քարին վրայ Տես Բնական պատմութիւն, Վիէննա 1842—1844, Բ. Հատոր, Երես 187:

² Գղ. Pyrite sulfureuse. գրմ. Schwefelkies, որն որ ծծմբէ (+ի-+ի-ր-րէ) եւ կայծքարէ կամ խճէ (լուսայի) բաղադրուած է. գոյնն ու տեսքը ոսկիի կամ արուրի (իրինէի) կը նմանի, ու անկիւնաւոր խճի պէս հատ հատ կ'ըլլայ: Որոնք շատ անդամ իրարու քով դաշտով կը միանան եւ մեծամեծ բազմահատ ու ոսկեփայլ զանգուածներ կը կազմեն, զորն որ շմանշողները շատ հեղ խարսելով՝ սսկեղէն կամ ոսկեխառն հանք կը կարծեն: Ասիկայ ամէն տեսակ լեռներու մէջ ու ամէն կարծեն: Ասիկայ ամէն տեսակ լեռներու մէջ ու ամէն կարծեն: Կը գտնուի եւ գլխաւորաբար մէջէն ծծումբ հանելու կը գործածուի:

կը շատ տեղ կը զարդարէ . նոյնպէս քարերուն վրայ
կապած գյոնզգյոն կեղեւներ կը տեսնուին , որոնք
Արարատի յառաջագյոն դուրս տուած ժայռերուն
վրայ չկան :

Իմ Հայ ուղեցոյցներս Ս . Յակոբայ վանքին տեղն
ինձի ցուցուցին : Ասոր արեւելեան կողմը վերէն վար
վազող տղմալից հեղեղը վլատակիներու մէջէն իրեն
ճամբայ մը բացած էր , որն որ գրեթէ 20 ստնաշափ
խորովթիւն եւ երեսուն ստնաշափիւն աւելի լայնու-
թիւն ունի : Հիմակ հոսկից կը վազէ պղտիկ վտակ
մը ազտոտ ու դեղին ջռով , որն որ հալած ձիւներէն
կը գյանայ : Աս վտակն ալ՝ որ Մասհոին դուրս նե-
տած ժայռերուն մէջէն կ'անցնի եւ երեք տարիէ ի
վեր շատ մը հող ու քար առած տարած է , սաս-
տիկ ծծրմբային համ մ'ունի , այնպէս որ ջուրը զրե-
թէ խմելու բան չէ : Բայց լերան վերի գիերը , ինչ-
պէս ես ալ խմելով փորձեցի , ամենեւին ծծրմբի համ
շկար : Նմանապէս մէկալ ջրշեղջներն ալ՝ որ Արարա-
շին ժայթքած զանդուածներուն մէջ ժողվեր ու
լճացեր են , անոնց մէջ եղած ծծրմբուտ մասունքն
ընդունելով՝ ժանու ու ծծրմբահոտ ճաշակ մ'ունին :
Աս լճակներուն յատակը դեղին ու դեղնակարմիր
թանձր ծծրմբի մրուր (Թօրեն) կայ : Վանքին տեղը
հիմա պղտիկ հարթ ու դիւր տափարակ մըն է . ա-
սոր հակառակ վանքին պարտէղին ու դերեղմաննո-
ցին վրայ վլատակիները բարձր բլուր մը ձեւացուցած
են : Գուցէ վանքը՝ վրան նետուած զանդուածներուն
զօրութեամբ ճղմուելէն ու փլւելէն ետեւ՝ տղմալից
հեղեղը վազած ատեն՝ բոլորը մէկտեղ առած քշած
ըլլայ : Վանքին մէջ եղող խեղճ անձինք՝ որ աս Նոյ-
եան լերան մարդաբնակ մասերուն ամենէն բարձր
տեղը բարեպաշտութեամբ կ'ապրէին , աս աւերակաց
վիհերուն մէջ սոսկալի գերեղմաննին գտան : Նաեւ
մասնաւորապէս հարցուցի Կարապետ վանահայրը ,

զորն որ այնպէս գեղեցիկ ու սրտաշարժ կը ստորագրէ թառող : Ասիկա աշխատասէր ու զուարժ ծերունի մըն էր, եւ գերեզմանը յառաջուրնէ փորել ու որմել տուած էր. թէպէտ Պարսիկներէն շատ տառապանք կը կրէր, բայց միշտ նշյի լերան պահապան կը կենար: Ինք Արարատայ հրաշնչութենէն յառաջ մեռած էր, բայց աւերակներու տակ իր գերեզմանն աներեւոյթ եղած է: Ակոռի գեղին ալ եւ ոչ ամենափոքր նշմարանքը կը մնար, և թէ յափշտակասէր Քիւրտերը դժբախտութիւնը լսելնուն պէս՝ բան գողնալու համար մէկքանի տեղեր շուտ մը եւ կած ճամբայ բացած շըլլային: Զանազան տեղուանք՝ ուր քարերն ու հողերը շատ ծանր շըլլալով շէնքերը բոլորովին փլցուցած չեն նէ, ծակեր ու խոռոշներ կը տեսնուին, որոնցմէ դուրս ելած են ասդին անդին տներուն յարկի գերանները: Մենք ցուրտ գիշերները բացօթեայ եղած ատեննիս՝ աս գերանները կը վառէինք: Իրիկուն մը տեսայ որ ինձի հետ մէկտեղեկող Հայերուն մէկը վերջին աստիճանի տիսուր դէմքով գերան մը կրակը կը դնէր. “Ասիկա իմ տանս մէկ գերանն է,, ըստ դժբախտ մարդն ու աշտըներն արցունքով լեցուեցան: Իր տնէն 23 հոգի կորսրնցոցեր է, կին, զաւակ ու թռոռունք. ինք ունեւոր ու երջանիկ է եղեր, բայց հիմակ իր ծերութեանն ատեն մինակուկ մնացած էր ու ամենադառն աղքատութեան մէջ կը տառապէր:

Վարդ քանի որ Մռայլ ձորէն վեր կ'ելլէ, աւերակաց տեսքն ալ այնչափ աւելի տիրական ու քըսամնելի կ'ըլլայ: Հոս քարեղին լեռներ դիզուած են, անոր համար ալ վեր ելլելը դժուար ու տաժաննելի է: Գրեթէ մինչեւ Ս. Յակոբայ աղքիւրը կըցայ ձիով ելլել, բայց անկէ անդին ստիպուեցայ ձին թռողութ ու ոտքով քալել: Ան տեղերն ուր որ շոգիները գետինը պատռելով Արարատի վրայ բերան բացած են,

զիզուած քարերուն ձեւը վարիններէն տարբեր է . Հոս վերի կողմերուն քարերը յաճախ բոլորակ ձեւով կեցած են եւ իրենց մշջուեղը ջրով լեցուած խորունկ տեղեր կան : Աս Ծակներուն քով մօտիկցովը մեծ վտանգի մշջ կ'իյնայ , որովհետեւ դետնին կաւը սաստիկ կակըցած է , եւ ինչ որ վրան կու գայ նե , անմիջապէս կ'ընկղոփի կը թաղուի . Աս կաւին վրայ մեծամեծ քարերնետեցի , եւ իսկոյն ամենքն ալ աներեւոյթ եղան : Հաւանական է որ ասոնք յառաջազդյն աւելի մեծ ու միանգամայն աւելի խորունկ եղած ըլլան , ինչու որ ամեն տեղ կը տեսնուի թէ վազած ջրերուն զօրութեամբը մինչեւ հիմա շատ փոխուած են : Աբարատայ Մոռոյլ ձորը ծածկող զանգուածին թանձրութիւնն իմանալը միայն ան ատեն կարելի էր , երբ որ մարդ աս կողմերը յառաջուան վիճակին մշջ տեսած ըլլար : Տեղացւոց ստորագրութենէն հետեւ ցընելու որ ըլլամ , զանազան տեղերուն նայելով 20էն մինչեւ 200 ոտնաշափ թանձրութիւն կրնամ սեպել : Թէ դուրս նետուած եւ թէ հեղեղներով վար ըերուած ու տարածուած քարեղէն ու կաւային զանգուածները 25 մընէն աւելի երկիր կը ծածկեն :

Պր . Վուկոբոյնիկովին կարծեացը համեմատ՝ Աբարատայ վերի ծայրէն մեծամեծ ժայռերու կառուանք փլած ըլլային նէ , հիմա լերան ձեւը փոխուած եւ իր ահագին ապառաժներուն մէկ երեւելի մասը կորսուած պէտք էր ըլլալ , ինչու որ անոր վրայէն այսշափ ամբաւ նիւթ վար եկած կ'ըլլար : Աս գժբախտութիւնը պատահէլէն ետքը Պետրուրդի լըադիրներուն մէկէն առնուած լուր մը կարդացի , որուն մշջ կ'ըսուեր թէ սոսկալի զետնաշարժով մը Մասիսու ձեւը փոխուեցաւ . իր երեք կատարները քովէ քով եկան միացան ու հարթ տափարակ եղան : Աս լուրն ալ սուտ գտայ : Պր . Աբովեան ըստ որ լերան ձեւը միշտ այնպէս է , ինչպէս որ 1829ին

բառողին հետ միջին կատարին վրայ ելած ատենն էր : Ամէն Հայերն ու Թաթարներն որոնց հարցուցի, միաբերան հաստատեցին թէ Արարատայ ձեւը նոյն արկածէն ետեւ ըստ ամենայնի այնպէս մնաց , ինտոր որ յառաջագոյն էր : Աղջաթիէլ Խոջայեան ծերունին կարծելով որ ես իր ու իրեն հայրենակիցներուն ըստածին վրայ կը տարակուսիմ , ջերմութեամբ մը ասանկ խօսեցաւ . “Տղայութենէս ի վեր Մասիսը միշտ աչքիս տակն է , անոր վրայ եղած մանր փոփոխութիւնն ալ աչքէս չէր փախչեր ,” Դարձեալ եթէ առ զանգուածը ստուգիւ Արարատայ վերի ծայրէն փրբեած ու ձորին մէջ ինկած ըլլար , Այնչափ (գրեթէ 10,000 ստնաշափ) բարձրութենէն վար իյնալուն զօրութեամբը նոյն տեղը պէտք էր որ կենար մնար ու մէծ լեռ մը ձեւացընէր : Բայց եթէ ըսուելու ըլլայ որ գետինը ծուռ ըլլալուն համար՝ ինկած տեղը չկեցաւ ու գարվար մինչեւ Ակոսի գլտորեցաւ , ան տան գեղին բնակիչները ժայռին փրթելուն որոտումը լսելէն եաքը՝ կրնային դիւրութեամբ փախչելու ժամանակ գտնել , որովհետեւ վար գլտորած խոշոր կտորաւանքը իրենց համնելու համար՝ հինգ ուսւական մղոնէ աւելի երկայն ճամբայ պիտի ընէր , եւ ան ալ քիչ ծռութիւն ունեցող տեղոյ մը վրայ : Մտածելու բան մըն ալ աս է որ ինչպէս 30 ստնաշափ բարձրութեամբ ու 40 ստնաշափ երկակտրով (տրամագծով) խոշոր ու բոլորովին խորառւբորտ ժայռերը կրնան գրեթէ 15 սուսական մղոն գլտորելով երթալ անանկ գետնոյ մը վրայ , որ շատ տեղեր ամենեւին ծռութիւն չունի : Առ քարերը լերան մէջէն հեռու նետուելուն ու վար իյնալուն ուժովը , նաև իրենց սեպհական ծանրութեամբը հողին մէջ խորունկ մտած են :

Օքարմանալի բան մըն է որ աս աւերակներուն տեսարանին մէջ քանի մը տեղուանք բոլորու

վին անվիսաս մնացեր են, ինչպէս Ակոռիեն վեր պարտէզի մը պղտիկ մասը։ Հոս գեռ 14 հատ պտղատու ծառեր կային, որոնց տակ իմ տաղաւարս կանգնած էին, եւ էի խոսն ու առաջար գետինք ծածկած էին, եւ նոյն իսկ պարտէզին տկար ցանկորմը տեղը կեցած էր։ Պարտէզին աս մասը խորունկ ալ ըլլալով՝ անկարելի էր որ վերէն վար վազող հեղեղներուն հոսանքէն ազատէր։ Ասիկայ ուրիշ կերպով շիկրնար մեկնուիլ, բայց եթէ ասով որ դուրս ցատքած քարերն ասոր բոլորտիքը թումբը մը ձեւացրնելով թող տուած պիտի շըլլան որ հեղեղները պարտէզը մտնեն։ Հիմակ Արարատի վրայ ասանկ կանաչազարդ տեղերը Ափրիկէի լայնասարած անապատներուն մէջ եղած Ավաներուն¹ պէս նորանշան տեսք մ'ունին։

Վեծն Մասիսու 1840ին երեւյշթները շատ տարբեր են անսնցմէ, որոնք գեռ շմարած հրալեռներուն բոլնկելու ատեննը կը տեսնուին։ Հոս ոչ կրակի սիւներ երեւցան, ոչ ալ յատուկ լուս վազեց, այլ դուրս նետուած նիւթերն էին միայն քարային ու հողային զանգուած, ու տեղ մը հրային ու տաք հոսանք չկար։ Ան մեծ բնախոյզը (Հումորդ), որ Ամերիկայի հրաբուխներուն վրայ սքանչելի ծանօթութիւն մը կ'ընէ. հրաւաւ, շատ ճահաւոր գիտողութիւն մը կ'ընէ. հրաբային զօրութիւնները, կ'ըսէ, երկայն ատեն հանգ շելէն ետեւ իրենց նոր ճամբայ բանալու որ ըլլան, անանկ մասնաւոր գործքեր յառաջ կը բերեն որ նախ-

1 Ովաս (Oasis, oasis) խպտերէն բառ կը համարուի ու կը մեկնուի Հանդրան, Ծին-Եյր, Բաստ-Լյու։ Հին ատեններն ասիկայ իրրեւ յատուկ անուն դործածուելով կը նշանակէր Եղիպտոսի արեւմաեան դին եղած անականին մէջի մէկ պղակիկ գեղն ուր հասարակօրէն աքպատին մէջի մէկ պղակիկ գեղն ուր հասարակօրէն աքպատին իրկուէին. իսկ հիմակ առջինին նմանութեամբ ան ամէն տեղերուն կ'ըսուի, որոնք ահազին անապատներուն ու ամայի աւերներուն մէջ ջուր, դալարիք, մշակեալ երկիր եւ քիչ շատ բնակիչ ունին, կարիք, մշակեալ երկիր եւ քիչ շատ բնակիչ ունին, կարաւաններու հանգրուան կ'ըլլան ու իրրեւ թէ աւագանգներու ծովու մէջ կանաչաւէտ կղղեակներ են։

ընթաց կամ ապագայ ժամանակներու ժայթքում
ներուն հետ ամենեւին չեն կրնար բաղդատուիլ: Դա-
րերէ ի վեր Հայոց լեռնագաւառներուն հզօր հրա-
բուխներն իրենց կենդանութիւնը նշանով մը չեին
ցուցրներ, բայց չէր կրնար ալ բառիլ որ բոլորովին
մարած են: Ուրիշ շատ հրաբուխներու վրայ ալ տե-
սած ենք որ խիստ երկար ժամանակ հանգիստ կընեն,
դարերով անգործ կը մնան, ու յանկարծակի իրենց
հին ուժգնութեամբը կ'արթըննան եւ իրենց աւեր-
ները նորէն կը սկսին: Այսպէս Աեսուվ մինչեւ Քրիս-
տոսի թուականին 79երորդ տարին պատահած մեծ
հրաշնչութեան ատենը բոլորովին մարած կ'երեւար,
ու մինչեւ իր կատարը ծառերով զարդարուած էր:
Ստրաբոն նոյն լերան արտաքին նշաններէն միայն
հետեւցուց որ անիկա յառաջուան ատեններն ալ
կրակ արձակած ըլլայ, բայց պատմական գեպքով մը
շկրցաւ ցուցրնել: Խոկ Ալիկտոր Աւքեղիոս նաեւ որո-
շակի կ'ըսէ որ Աեսուվ 79ին բոլնկելու ուսու- : Նոյն-
պէս կը համարուէր Ետիա հրաբուխն ալ մինչեւ Քրիս-
տոսի 40երորդ տարին: Ամերիկայի մեծամեծ հրա-
բուխները հասարակօրէն 100 տարւան մէջ միանգամ
կը բարնկին: “Հրաբուխներուն կենդանութիւնը, կը բաւ-
չումբոլդ, իրենց՝ երկրին ներսի կողմերուն հետ ու-
նեցած կապակցութեան կերպէն ու տեւողութենէն
կախում ունի: Շատ հրաբուխ լեռներուն վերաշն-
չութիւնը ժամանակ ժամանակ կը հանգչի, ու ան ա-
տեն կը դադրի իրենց գործողութիւնը, երբոր միջնոր-
աբին՝ երկրիս ներսի կողման հետ ունեցած հաղորդա-
կցութեան միջնորդ եղող խողովակը կը դոցուի:

Այսպէս նաեւ կրնայ ըլլալ որ Հայաստանի Եր-
կայն ատեն հանգչող հրաբուխները նորէն արթըն-
նան, ու Արարատի նորատեսիլ գեպքը յետադայ
մեծագոյն հրաշնչութեանց գուշակ ըլլայ: Հոս այն-
շափ յաճախ պատահած աշխարհաւեր գետնաշարժ

ները, որոնք բուն ներքին պատճառին նայելով՝ հրա-
բիսային զօրութեանց հետ ըստ ամենայնի նոյն երեւ-
ոյթներն են, կը ցուցընեն թէ ան հին վառարանը՝
որմէ խիստ յառաջ ժամանակաւ Հայաստանի հսկայ-
ական հրաբուխները դուրս ելած են, գեռ ընդեր-
կրեայ տեղուանք կենդանի է. թէպէտեւ վառարանին
հիմակուան ուժդնութիւնը չիկրնար ամենեւին հա-
մեմատուիլ ան յառաջուան ժամանակիներուն զօրու-
թեանը հետ, որ ատեն Արարատ, երկնաբերձ Արա-
գածն ու գեղամայ ծովակին քովի հրալեռներն իրենց
բորբոքեալ ծոցէն ամբաւ լուսէ հեղեղներ հոսեցին:
Երկրին տակի կրակը շատ հազարաւոր տարիներէ ի
վեր երթալով սաստիկ խորունկ տեղ իջաւ, ուստի
դուրս բորտկալու համար ըրած ճիղերը թէպէտ
գետինը սասանելով քաղաքներ կը քանդեն, բայց
ինք շատ անգամ վրայի հողին թանձրութիւնը չի-
կրնար պատռել ու ելլել: Դարերէ ետքը 1840ին ա-
ռաջին անգամ տեսնուեցաւ որ ստորերկրեայ օդերն
ու շողիները հողը պատռեցին ու բռնութեամբ իրենց
ճամբայ բանալով դուրս ելան:

Աս գէպին ընկերացած երեւյթները քիչ շատ
կրնանք մեկնել նոյն խոկ Արարատայ ներքին որպի-
սութենէն: Շատ նշանաւոր բան է որ այսպիսի բարձր,
մեծ ու ամբաւ ձիւներով ծածկուած լեռնէն այսչափ
քիչ ազրիւր ու միայն քանի մը ձիւնաջրի վտակ կը
բխէ: Բոլոր մեծ Մասիսու վրայ միայն երկու ազրիւր
կայ, իսկ վոլոր Մասիսու վրայ եւ ոչ մէկ հատ, որ
Արագած լեռնէն՝ որ ամենեւին անանկ սաստիկ ձիւ-
նադէղ չունի, քառամնէն աւելի յորդառատ աղ-
բխւր կը վաղէ: Զիւներուն հալելու մկան ատեն
Մասիսու վրայէն վազած քիչ վտակները վերջին
սատիճանի սակաւաջուր են, ուր Ահմանկան հրաբուխ
լեռնէն, որ մեծութեան կողմանէ ամենեւին չիկրնար
Արարատայ դիմայն ելլել, այնչափ վտակներ ու աղ-

բիւրներ կ'իջնան, որ Աեւանայ մեծ լիճը կարող կ'ըլ-
լան լեցընել, մանաւանդ թէ լօնին գոլորշի դարձած
ջրէն շատ աւելի կը բերեն։ Բառոդ՝ ինչպէս ուրիշ
անդամ աւ ըսինք, կարծեց թէ Մասիսու ստորո-
տին մօտ եղող Աեւջուր գետակն ան ջրերէն դյանայ,
որոնք ձիւներուն հալելու ատեն գետնի տակէն ճամ-
բէ մը անցնելով՝ Աեւջուր գետակին ակոնքը գան։
Քանի մը պարագաներ ուս ենթադրութեան գէմ
կ'ելլեն։ Նախ՝ Աեւջուր գետակին աղբերակոնքն ա-
մառը (ձիւներուն բուն հալած ժամանակը) քիչ ջուր
կը բխէ։ ասոր հակառակ ձմեռը շատ աւելի առատ
ջուր կու տայ, որ ատեն բոլոր Արարատ թանձր ու
պինդ սառցյներէ բովանդակ պատած ըլլալով՝ ա-
մառներին ձիւնաջուր չ'ունենար։ Գայրձեալ՝ Աեւջուր
գետակին ջուրը Մասիսու այնչափ բարձրութենէն
իջնալու որ ըլլար, բոլորովին տարբեր ուժով ու ցայ-
տելով մը պէտք էր գետնէն դուրս բխել, որն որ
Աեւջուրին աղբերականց վրայ երբեք շիտեսնուիր,
ուր եւ ոչ փոքր պղպջակ կամ եռացք մը կայ։

Ուստի անտարակոյս կ'երեւայ թէ Արարատ լերան
մջ ահագին ջրամբարներ կան, ուր ձեան ու ան-
ձրեւի ջրին մեծ մասը պղտիկ ճեղքուածներէն վա-
զելով կ'երթան կը ժողվին։ Կրնայ ըլլալ որ ընդեր-
զելով կ'երթան կը ժողվին։ Կրնայ ներսի պարապ միջոցները
կրեայ լիճ մը Արարատայ ներսի պարապ միջոցները
լեցընէ, որոնք՝ ան յաղթամարսին հրաբխին ուսե-
լեցընէ, որոնք՝ ան յաղթամարսին հրաբխին ուսե-
լեցընէ, ուստի երկրու ելլելու ատենը՝ ներսի գիէն դա-
լով երկրէն դուրս ելլելու ատենը՝ ներսի գիէն դա-
տարկ մնալով ձեւացած ըլլան։ Աս գնելու որ ըւ-
լանք, 1840ին աղետալի դէպքերը, մանաւանդ Արտ-
ևատէն բորտկացած անչափ ջրերը պարզ կերպով
մը կրնան մեկնուիլ։ Արարատայ հրաբխային վառա-
րանը շատ խորունկ՝ ուստի եւ ջրերու ժողովներէն
աւելի վար պիտի ըլլայ, արդ երբոր անոր վրայի ա-
հաղին ջրերը ճամբայ մը բանալով՝ ներքին հրային
վառարանին վրայ թափելու կը սկսին նէ, անմիջա-

պէս անհնարին շողի կը գոյահայ, որն որ իթ ուժ-
դին ու անընդդիմոկաց տարածութեամբը զետինը
շարժելով ու սասանեցընելով՝ բռնի դուրս ելելու
ճամբայ մը պատռելու բանալու ճիզ կ'ընէ: Քայց ո-
ճամբայ մը պատռելու բանալու ճիզ կ'ընէ:

Ե՞ս Արարատի հիւսիսային կողմանէ դար վեր ելայ
ունչեւ ձեան զանգուածներուն սկիզբը, ուր ձիւնը
սաստիկ հալելու սկսած էր: Հսո ծովին երեսէն 7000
ոտնաշափ բարձր տեղուց վրայ բովանդակ աւերածք
կը տեսնէի, որն որ հոգմահարի (ԵԵՒ-ՇՀ) մը ձեւով
գեպ ի վար տարածուած էր: Իմ վերեւս ամենա-
ուրղ երկնքի տակ ջրհեղեղեան լերան ճերմակ ու
հոկայտական զլուխը կը շողար: Հսո մարդուն աշքը
Մասիսու բարձրութեան վրայ զարմանալի կերպով
մը կը խաբուի: Արարատայ միջին կատարը հասնելու
համար իզմէ վեր գեռ ամբողջ 9000 ոտնաշափ կար,
այսու ամենայնիւ ինծի անանկ կ'երեւար որ շուտ մը
պիտօր հասնիմ: Թէպէտ ամէն լերանց ձիւսապատ
կաղը կամ զլուխը բնակունէն շատ աւելի ցած կ'ե-
րեւայ, բոյց հայաստանին ասանկ չոր ու վճիռ օդին

մէջ ասիկայ աւելի եւս շատ է, քան թէ մէկալ հիւ-
սիսային լերանց վրայ: Հոս ան սառաիկ ու սքանչելի
պայծառութիւնը հեռաւոր առարկաներն ու լերանց
ճերմակ կատարները շատ կը մօտիկցընէ, բաց առկից՝
ձիւներուն երեսը շկան անանկ առարկաներ, որոնք
տեղւոյն բուն հեռաւորութիւնը շիտակ հաշուելու
նեցուկ ըլլան: Աչքը բոլորովին ասոր հակառակ կը
խարուի, երբոր մարդ պղտոր օդի մէջ անձիւն ու ան-
դալար եւ մուժ լուսով ծածկուած լերան մը վրայ
ելլէ, որն որ իրականէն շատ աւելի հեռու կ'երեւայ:
Մեծն Մասիսու հիւսիսային կողմն անանկ ունպ ու
ցից է որ մազլելով ելլելն ալ շատ գժուար է: Իսկ ա-
րեւմտեան ու հիւսիսային արեւմտեան կողմանէ լերան
զլուխն ելլելու համար ուրիշ գժուարութիւն շկայ,
բայց եթէ ահագին բարձրութիւնը: Հին ճամբորդները
պատմեցին որ Մասիսու վրայ ելլելն անկարելի է,
սակայն ասիկա ստոյգ չէ եւ միայն հարեւանցի քննու-
թեան մը հետեւանքն է: Թէպէտ Մայիսի վերջերը
դեռ անհուն ձիւն կար, ի վերայ այսր ամենայնի կը
յանդգնեի վեր ելլել, եթէ շափելու գեղեցիկ գոր-
ծիքներս կորսրնցուցած ըրպայի, որոնց պակասու-
թեամբը լերան կատարն ելլելս գիտնական օգուտ
մը չէր ունենար: Բայց համոզեալ եմ որ ժիր ու
պնդակազմ լեռնադնաց մը երկու գիշեր ցուրտ լերան
վրայ մնալը յանձն առնելէն ետքը՝ նոյն իսկ հիմակ
կրնայ կատարը համնիլ: Բառողին պատմածներն
ինձի բոլորովին ճիշդ կ'երեւան: Մարդ ստուգիւ-
գժկամակութիւն կը զգայ, երբոր տեսնէ որ սմանք
նախանձէ շարժելով՝ առ ճշմարտառէր ու արդիւնա-
շատ բնախուզին՝ առաջին անգամ Արարատայ գլուխն
ելլելու պարծանքը տարակուսական ընելու կը ջանան:
Մասիսու կողերուն վրայ մտադրութեան արժանի
երեւոյթ մըն է՝ ժայռերուն շիպշիտակ ողորկ ու փայլուն
երեսը, որն որ չէ թէ միայն 7000 սանաշափ բարձր տե-

զեր, հաղանաեւ ցածագոյն կողմբն ալ կը տեսնուին : Արեւոն ճառագայթներն աս ողօրի մակերեւութին վրայ զորնելու որ ըլլան, այնպէս կը փայլին որ հեռաւանց շատ անգամ կը կարծէի թէ սառուցով ծածկուած ըլլան : Աս ողօրիութիւնը, ինչպէս որ կը համարուի, սառնալեռներէ^{*} պատճառած է նէ, պէտք է որ յուսաջագոյն Հայաստանի մէջ բոլորովին տարբեր բարեխառնութիւն եղած ըլլայ, որ առեն նաեւ ցածկեկ տեղուանիք ալ սառնալեռները կը գտնուին եղեր : Հիմակ ամենէն ցած սառնալեռները կը ոկտին 9 կամ 10 հաղար սառնաշափ բարձր տեղեր : Նոյն մայլուն ողօրիութենէն զատ՝ ապառաժներուն վրայ ամէն տեղ կը տեսնուին ուղղաղիծ քերուածքներ, որոնք՝ ինչպէս Ազատիկ կ'ըսէ, սառցցներուն հետմէկտեղ վար ինկող կարծր քարերէն պատճառած պիտօք ըլլան :

Անդանեաց իոդմանէ Արարատ լեռն աղքատ է, բայց մասնաւոր բաներ ալ ունի : Կաթնաստ կենդանիներէն ես միայն հասարակ նապաստակ տեսայ սակայն կ'ըսէն որ գայլ ու բորեան (Աբովյան) եւ Երասմի մօտ տեղուանիք նաեւ յովազ կայ եղեր : Իսկ

* **Սառնալեռ** (գլ., glacier, գերմ. Gletscher) կ'ըսուին լերանց ձորերուն ու կիրճերու մէջ դիզուած սառոցներու կողմերը, որոնք նոյն իսկ տաք ատեններն ալ չեն հանիլու : Առոնք զիստորարար ան ժամանակը կը գոյանան, երբոր լերան վերի դիէն վար շատ ձիւն կը գլասորի և կամ սաստիկ ձիւն գալով լերան շատ ցած տեղերն ալ գանուող ձորերը կը լեցընէ, ու ցորեկուան արեւուն ապուութեամբը քիչ մը հալելու սկսելէն ետեւ գիշերուան ցրուութեամբ կը սաստի կը մեայ, եւ շատ անգամ ալ վերի ծայրին վրայ նորէն ձիւն նստելով ու սառնալեռի Սառնալեռն ալ դէպ ի վեր շատ կը մեծնայ : Առոնք շատ հեղ քիչ մը հալելով կամ վերի ծանրուութեան ձեւնելով սաստիկ ծայրմամբ կը վիլլին, ու լերանց խորտակնելով սաստիկ ծայրմամբ կը վիլլին : Ըստ անուրուտ տեղերն ալ մէկտեղ վար կը բերեն : Ըստ անգամ երկու կամ բազմաթիւ սառնալեռներու մէջ սառնապատ տափարակ տեղեր կ'ըլլան, որոնք կ'ըսուին Սառնագալու : Սառնահավիտ Ասոնց ամէնը մեծ գիտերու զուրը կը մատակարարեն :

թռչնոց մէջէն Արարատայ բոլորտիքը շատ եւ դպրուակիւտ տեսակներ կային։ Որոր կիրճին մինչեւ կէսը շատ առատ է. բայց անկից վեր փետրազարդ բնակիչները կը գաղրին կը լմբնան, քիչ անգամ կը պատահի որ թռչուն մը լերան մինչեւ կէմն ելլէ։ Մարախները սպաննելուն համար անուանի եղած թռչունն է վարդագոյն տարմահաւը (Sturnus roseus, ռւսական՝ սպաննելուն է), որն որ թթերը հասուննալուն պէս՝ երեւան կ'ելլէ։ Ժաղված միջատներուս վրայ շատ գոհ էի։ Լերան կողերուն աւազուտ հողին վրայ (որն որ յայտնապէս հրաբխային մոխրէ յառաջ եկած է) աւազին ծովեղներու եւ գետեղներու մէջ եղած միջատները կը գտնուին. հոս բազմութեամբ արջնատարը (mélosome, ուր մարմինն ունեցող) միջատներէն բռնեցի։ Իսկ թիթեռներուն մեծ մասը միջին ու հարաւային եւրոպայիններուն նման են։ Տնկերէն ալքանի մը գեղեցիկ բաներ ժաղվեցի։ Եկոսի գեղին հաւասար բարձրութիւն ունեցող տեղերուն վրայ կ'երպ կ'երպ լուրջ շուշան (բառի ռաբուծիկ) բուսած էր, որոնց մէջ բնչպէս կարծեմ, գեռ մինչեւ հիմա շստորագրուած՝ հաղուազիւտ մեծութիւն ու շքեղութիւն ունեցող տեսակ մը կար, զորն որ Հայաստանին ուրիշ կողմերը չգտայ։ Փոքր Մասիսին վրայ ծառերուն սահմանը՝ Բառողին շափածին նոյելով՝ ծովին երեսէն վեր մինչեւ 7800 ստնաչափ բարձրութեան կը համնի։ Կաեւ մեծ Արարատին հիւսիսային արեւմասեան կողմը նոյնչափ բարձրութեան վրայ խումբ խումբ թխտենի (bouleau, ռաբուծիկ) տեսայ։ Ընդհանրապէս խօսելով՝ Հայաստանի բարձրագագաւառին մէջ թէ լեռնազաշտներուն եւ թէ լերանց կողերուն վրայ վայրենի ծառ քիչ կը գտնուի։ Բայց կ'երեւայ որ անտառաներու պակսութիւնն ոչ երբեք հողին որպիսութենէն կամ Հայաստանի բարեխառնութենէն յառաջ եկած բլայ։ Բանի մը տեղուանք՝ որ հիմա

ծառէ բոլորովին զուրկ ու լերկ են, հին բնակիչներէն լսեցի որ յառաջագոյն անտառը կայ եղեր: Հում-բորդ իրաւամբ կը հերքէ անոնց կարծիքը, որոնք կը բանեն թէ ծառ շունենալը հարաւային օդաբաժին-ներուն (կլիմաներուն) բնաւորութիւնն է. Անսիկա ըսողները հարաւային կողմանց բնակիչներուն շատ յառաջ արթքննալը կը մոռնան եւ չեն յիշեր թէ մարդկային աղջր քանի որ քաղաքական կրթութիւն կը ստանայ նէ, անտառները կը ջնջէ, եւ մարդիկներուն այլափոխիչ հոգին հետզետէ երկրին այն զարդը կը յափշտակէ, որն որ հիւսիսային կողմերը կը զուարձացընէ զմեզ, եւ ամեն պատմութիւններէն աւելի կը ցուցընէ թէ մեր բարյական կրթութիւնը գեռ նոր ու երիտասարդ է,,:

Վեծ ու փոքր Մասիսն որ Հայաստանի հին Արարատեան գաւառին կենդրունն է, զորն որ Ռիդդէր աշխարհագիրն ալ “Հայկական լեռնագաւառին պատմական միջավայրը”, կ'անուանէ, գրեթէ զատ ու ինքնագլուխ լերանց խումբ մը կը կազմէ, որն որ միայն Կարնոյ (Էրշիքոսմի) հիւսիսային արեւմտեան կողմանէ ելլող հրաբուխներու շղթային հետ կապակցութիւն մ'ունի: Խոկ Աեւանայ ծովակին քովի ապառաժուտ լեռներէն ու Արագածէն բոլորովին բաժնուած է: Արագած Մասիսէն ետքը Հայաստանին պինդ մեծ լեռն է. ասիկա Մասիսի գիմացն ու Երասխ գետին հիւսիսային եղերացը վրայ գեպ ի վեր կը բարձրանայ: Իր բարձրութեան շափն է ըստ բառողի 12.766 ոտնաշափ: Աս երկու հին հրաշունչ լեռները զարմանալի ու իրարմէ տարբեր հանգամանքներ ունին: Արագած աւելի հովիսաներ ու սարահարթ տեղեր ունի, եւ իր ժայռերն այնչափ մերկ ու անծածկոյթ մնացած չեն, որչափ Արարատինը: Արագածին քարն աւելի սեւկակ ու աւելի ածզացեալ է եւ շատկեկ ալ կաւային հող ունի քան թէ

իր գրացին։ Մայիսի մէջ ձիւներուն հալելուն
 չետ սկսած յորդահօս ազրիւրներն ու վտակները
 լեռան կողերը, բարձր դաշտերն ու դարաստավները
 (terrasse, լեռան կողերուն վրայ տէնի պէս բնդարձակ
 ու տափարակ տեղերը) գեղեցիկ կը ծաղկեցընեն ու
 գշնդոյն կը զարդարեն։ Ասանկով Արագածի վրայ
 քարերն աւելի փշտած ու հող գարձած են քան թէ
 Մասիսի վրայ։ Տնկերուն արմատները շարունակ
 թժուռութիւններ դուրս տալով ու միանգամայն
 օդին եւ ջրին գործակցութեամբը քարերը միշտ կը¹
 լուծեն ու կը փխրեն։ Ես Արագածի լոյնատարած
 լեռնադաշտին վրայ ալ քանի մը որ կեցայ։ Հոս եթէ
 ձմեռն այսչափ երկայն չտեւեր ու աս աստիճանի
 փայտի պակսութիւն շըլլար նէ, Հայաստանի հար-
 րաւային կողմերէն (Քիւրտիսթանէն) ասդին անցնող
 Հայերուն ունեցած գեղեցիկ ու քաղցրախառն օդը
 նախանձելու բան էր։ Աս լեռնադաշտին վրայ եղած
 ամառէն աւելի մեղմ ու սիրուն բան մը մարդ չիկըս-
 նար մտածել։ Դրացի երկիրներու (Արաստանի ու
 Պարսկաստանի) դաշտերուն ու հովիտներուն մէջ
 ամսուռան խեղդիչ տաքութիւնը բնակիչները շար-
 շարած ատեն՝ հոս մարդ կը զգայ որ զով ու անուշ-
 օդ լեռնակզղիի մը վրայ կեցած է, ինչպէս որ ՈՒիդ-
 գէր Հայաստանի լեռնադաշտոր յարմարութեամբ
 կ'անուանէ։ Արագածի վրայ եղած վանքերուն ու
 գեղերուն բազմութիւնը մարդը կ'ապշեցընէ. անանկ
 շատուոր ժողովուրդը, բնութեան գեղեցիութիւնը,
 առ հին հրալերան վրայ բնակողներուն զուարթ կեան-
 քը, այնչափ տներուն, ցորենի արտերուն եւ խա-
 շանց տեսքը, զանդակներուն ձայնը, կատարեալ բնդ-
 դիմապատկեր (contraste) մըն է ան ամայի ու անա-
 պատական լուռթեան, որն որ Ակոռի գեղին աւեր-
 մանէ ետքը Մասիսու վրայ կը տիրէ։ Հիմակ Արարա-
 տի պինդ մօտ բնակութիւնն ալ անկից 20 ռուսական

մղոն հեռու է : Արարատի կողմերը կեցած բոլոր ժամանակս թափառական քիւրտերուն եւ ոչ մեկ փոքր նշանարանքը տեսայ : Երբոր (ուղեկիցներս վարը մնալով) եօ միայն Մասիսու Մռայլ ձորին վերի դին առանձին կը կենայի, աս զարհուրելի ամայութեան զգացմոնքը զիս կը նոււաճէր : Ոչ թռչնոյ ճիշ, եւ ոչ ուրիշ կենդանւոյ կոիշ հոս կենդանութիւն մը կը յիշեցրնէր : Արարատ աս վիճակի մէջ հիմակուան ճամբորդի մը աշքին շատ աւելի սոսկալի կ'երեւայ քան թէ ՞նոյի տապանին բնակիչներուն եւ մէկալ կենդանիներուն, որոնք ջրհեղեղէն ետքը դուրս ելելով՝ Արարատէն վար կ'իջնային մեռեալ աշխարհքը կենդանացընելու համար :



ՄԱԿԱՐԵՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ֆ Հ Ա Յ Օ Ս Ս Ա Դ

ՄԱԿԱՐԵՒԹՅՈՒՆ

ՃԵՇՎԵՐՀԱՐԴԱՏԹԻՒԽԵ

ԵՎԸՆԸՆԵՐՈՐԴԻ ԳԼՈՒԽ

ՄԵՏԱՍԱՆԵՐՈՐԴԻ ԳԼՈՒԽ

Արագած լեռան գեղեցիկ դիրքը, դարաստավիճերը, ջուրը, բոյսն ու միջամաները: Կեցն լեռան մէկ կատարին վրայ երկրաբանական դիտողութիւն: Ակրջին աստիճանի սիրուն ու աշրելի դիրք:

ՅՈՒԼԻՄ 1/ն Երասխայ մեծ լեռնահովիտը թող տուի, ուր ալ չէր կրնար մարդ կենալ արեգական տապէն: Ժանտախտէն ու մօրական տենդէն, փառք Աստուծոյ, ազատած էի, բայց տօթագին արեւուն շողը սաստիկ յաւեր պատճառած էր երեսիս վրայ: Արեւակէզ մորթը պատառ պատառ բլալով երեսսի վար կախուած էր, եւ ուռած պոկոնքով որչափոր շատ հնդկանչի¹ եղով օծէի, խափշիկի մը շրթանց կը նմանէին: Ամենայն ուժով կը փափաքէի բարձր լեռանց զով օդին, ասոր համար լեցուն օր մը ձիով ճամբորդութիւն ընելով՝ Էջմիածնէն Արագած (Ալշիշ) լեռան առաջին դարաստավին² վրայ եւ լայ, որն որ Երասխէն գրեթէ 2000 ոտնաշափ բարձր է: Արագած լեռանց խումբը Հայաստանին գրեթէ անծանօթ կողմերէն մէկն է մինչեւ հիմայ, զորն

¹ Հնդկանուշ. Տասօ.

² Գուրգուրտ բառը հայերէն յիշաստակագիրներու մէջ կը գտնուի եւ Ալբանց Խովրուն կամ Դուչէր Դուչրուն Քայ Դուչրուն Դուչրուն Դուչրուն կը նշանակէ, ինչպէս որ բարդութիւնն ալ յայտնի կը ցուցինէ. ասիկայ շատ ընտիր բառ է, եւ նախնեաց կանոնին համեմատ (Տես Տաւարածատափ, Թառեացտափ Եւայլն). ու շատ յարմար կու գայ Գաղղիացւոց Terrasse կամ Խոալացւոց Terrazza բառերուն, որոնք այլէւայլ նշանակութիւններէն զատ՝ վերը զրուցածնիս ալ կը նշանակեն:

որ Եւրոպացի ճամբորդի մը գրիչը դեռ ստորագրած չէ: Բառող ու Գոխ աս լերանց միայն ստորոտէն՝ Ապարանի հովտին մէջէն անցողակի ճամբայ ըրած են, ոչ անոնց զառիվերներուն վրայ ելլելով, ոչ աւ ներքին կողմերուն կանաչ լեռնահովիտներն ու դարատափները մտնելով: Քարթուն՝ որ քիչ մը ժամանակ Աբագածի վրայ կեցած էր, իրեն հոն բնակելուն նկատմամբ բան մը շհրատարակեց: Հոս բոլորովին չքննուած երկիր մը կոխելուս եւ գրեթէ անվտանգ պտրտել կրնալուս հաճոյական յոյոր՝ այրած շրթանցու տանջանքը զգալ չէր թողուր, եւ առաջին օրուան սաստիկ ճամբորդութեան մեծ աշխատանքն ու ցաւերն ըստ մասին կը մոռցընէր: Ոխրալի ու շքեղ հրաբուխներուն տեսքն ու հաղուագիւտ տնկերու եւ ճճիներու առատ հաւաքումն ալ զիս շատ զուարթացուցին: Կաեւ ուղեկիցներս ալ սաստիկ կը բաղձային որ գաշտերու տապագին օդէն փախչին, եւ անսովոր արտուրանօք մը կը ծիավարեին, ու քանի որ զիս կը տեսնէին թէ ազուոր ծաղիկ մը փրցընելու կամ դցզնագիւտ ճճի մը ասեղի անցընելու համար ծիէն յաճախ վար կ'իջնամ, յայտնապէս տժգոհութիւն կը ցուցընէին: Բոյսերուն ազուորաթիւնն ու հետաքրքրական ճճիները ցաւելով թողուցի, որովհետեւ շուտով յառաջ երթալու բաղձանքիս արդելք կ'ըւլային: Բաց ամկից՝ նոյն օրը Թամթար երիվարի մը վրայ նստած էի, որն որ հաւաքիչ բնախուզի մը ամենեւին յարմար չէր, ինչու որ ճամբու վրայ տունկ փրցընելու ժամանակս չէր ուղեր կենալ, եւ ինձի մեծ տաժանմունք կու տար աս կրակոտ կենդանին՝ երբոր առանց խաղախիս օգնութեանը նորեն հեծնել կ'ուղէի: Թէպէտ հոստեղաց ձիերուն ցեղը շատ գերազանց, ընթացքնին թեթեւ, եւ շարժուածքնին սիրուն ու հաճոյական է, այսու ամենայնիւ շատ հեղ

կը նզովէի զանօնք իրենց հրային արեան համար, եւ
բերբերիայի հեղ ու համբերող ձիերուն, նաեւ դրե-
թէ Խազախներու դանդաղ դրաստներուն ալ կը
բաղձայի, որոնք թէպէտ հեստ ու անսաստ խառ-
նուածք ունին, բայց սովորաբար հնագանդելու կըը-
թուած են, զորոնք մարդ աւելի դիւրաւ կրնայ կեցը-
նել, քան թէ աս լեռնաստանին սեղ ու խրոխտ եւ
քաջազդի ձիանքը, որոնց միշտ ճշմարիտ ուրախու-
թիւն մը կը բերէ սար ու ձոր վազելն ու արշաւելը:

Առաջին մեծ գեղն, ուր որ նոյն օրը հասանք, Աշ-
տարակ կ'ըսուի, եւ Հայոց հիմակուան մեծապատի-
ու ծերունի Ներսէս կաթուղիկոսին ծնընդեան գեղն
է. ինք, ինչպէս նաեւ իր նախորդներուն մէկքանին
աղքատ գեղացիներու զաւակ էին: Աշտարակ՝ ազուոր,
երեւելի եւ քրիստոնէաբնակ գեղ մըն է, որուն բո-
լորտիքը շատ պարտէղներ կան: Աս գեղին դիրքը
հարաւային Արագածոտին վրայ այնչափ բարձր շրւ-
լալով՝ շատ բարեխառն օդաբաժին (կլիմայ), բերրի
երկիր եւ առատ ջուր ունի, եւ ամէն կերպ ցորենե-
զէն, պատուղ ու խազող կը բուսցընէ: Պլ. Աբովեա-
նին մէկ հին հայազդի բարեկամք՝ Ատեփան Ազա՝ զմեղ
հոս հիւրընկալեց եւ ամէն տեսակ կաթնեզէն ու հառ-
կըթեղէն աղնիւ կերակուրներով զմեղ պատուեց:
Գեղին բնակիշները չափաւոր բարեկեցիկ են եւ իրենց
վիճակին վրայ գոհ: Աւելի բարձր գեղերուն մէջ երկրին
պաղարերութիւնը կը սկսի պակսիլ, եւ ժողովրդեան
բնակութիւնն ու կեանքը կը ցուցընէ թէ երթալով
աւելի եւս աղքատ են ու հացապակաս:

Արագած Հայաստանին մէկալ լեռներէն գրեթէ
բոլորովին զատուած եւ ինքնազլուխ լերանց խումբ
մըն է, չորս դլխաւոր կոնաձեւ կատար ունի, եւ իրեն
կերպարանքը՝ ունեցած հովիտներուն ու դարաստափ-
ներուն շատութեամբը Մասիսէն շատ կը տարբերի:
Մարդ իբրեւ թէ աստիճան աստիճան անոր գա-

բատավիները կ'ելլէ , մինչուկ որ ամենէն մեծը հասնի , որն որ շքեղ լեռնադաշտ մըն է , եւ Փարփղի 6400 ոտնաշափի մօտ ծովին երեսէն վեր կը բարձրանայ , որով նաեւ Կարնոյ լեռնադաշտէն ալ բարձրագոյն է : Արագածին չորս կատարներուն վրայ ալ ասանկ լեռնադաշտներ կան թէ արեւմտեան եւ թէ հարաւային կողմանէ : Հսո ամէն դի հրաբխային ապառաժները շատ աւելի փիսրած ու հող դարձած են քան թէ Արարատի վրայ , եւ գետինն ալ աւելի բուսաւէտ ու արգաւանդ է : Աս երեւութին պատճառը ոչ Արագածի ժայռերուն տեսակէն եւ ոչ ալ անոնց աւելի հնութենէն է , այլ աղբիւրներու առաջառութենէն ու դարաւափիներու եւ լեռնահովիտներու շատութենէն , որոնց վրայ հալած ձիւներուն , անձրեւին եւ աղբիւրներուն ջուրը կը ժողվի , եւ լուծիչ օդին հետ միանալով գետնին վրայ աւելի կ'ազդէ : Տիւպուա , որ Արագածի վրայ ելած չէ , սիսալանօք կը պատմէ թէ ասոր վրայ ալ Արարատի պէս ջրի պակսութիւն կայ : Բայց անոր հակառակ Արագած՝ աղբիւրներու կողմանէ այնչափ հարուստ է , որչափ որ Մասիսու երկու լեռներն աղքատ են , թէպէտեւ առ աղբիւրներուն մեծ մասը Ցորեիսուն - լլի - ը են , ուրոնք միայն հալած ձիւներէն կը սնանին , բայց այնպէս որ ջուրը լեռան ծակոտ քարերուն մէջէն վար կ'իջնայ , կը զտի ու կը ժողվի , եւ դարաւափիներու վրայ կը սկսի ցայտելով գուրս բխել :

Արագածի կողերը ծածկող սեւ ու ջրարբի հողին վրայ աս ամսուուան ատեն սքանչելի գեղեցկութեամբ ծաղիկներ կը բուսնին : Ասոնց մէջ գեղին գոյնը , ինչպէս հրանունին է , խիստ շատ էր , տեղ տեղ կար նաեւ լեռնային պերճ ու շառագոյն կակաչներ (լուկ) , բոգ¹ , զանգակիկ² եւ լուրջ շուշան³ կերպ

¹ Gentiana. աճէ . Ճենիկան , Կէ-լու :

² L.^{or.} Campanula.

³ L.^{or.} Iris. աճէ . Մ-է-է շ-դ-ո-դ :

կերպ կապոյտ երանգներով։ Արագածի վրայ աս ալ-պեան բյուերը Մայիսի վերջերը կը սկսին ծաղկիլ, եւ Աեպտեմբերի ետքերը ձիւնով ծածկուած կ'ըլլան։ Աեւանայ ծովին բոլորտիքը գտած ճճիներուս մեծ մասը հոս դարձեալ տեսայ։ Արագածի վրայ ժողված միջատներուս մէջ ամենէն երեւելին էր Գեղուժիկ¹ բսուածը, որն որ միայն Հայաստան կը գտնուի, կապոյտ փայլուն գոյն եւ արտաքոյ կարդի ձեւ մ'ունի, շատ բարձր տեղուանքն եւ հասարակօրէն մշտընջենաւոր ձեան քովերը կ'ապրի, ու կ'երեւայ թէ 4000 ոտնաչափէն վար շիջնար։

Այսոց Պազարձուկ գեղն օր մը կեցայ, որովէս զի ասկից Արագած լերան հարաւային արեւմտեան կատարն ելլեմ, որն որ մեծ դարաստափին վրայ իբրեւ ժայռ մը ցցուած է։ Գետորով՝ որն որ աս կատարին բարձրութիւնը Երասմի դաշտին վրայէն եռանկիւնաշափօրէն շափեց՝ 12,766 ոտնաչափ կը գնէ։ Քարթուոն՝ որ Ռուսի ծառայութեան մէջ բովոց պաշտօնատէր էր, Ախուրեան գետին (Արքա Հային) կողմը դարձած կատարին վրայ ամբողջ մնացած խոռնաբան (Հրաբխի բերան) մը գտաւ, որն որ 35—40 ոտնաչափ երկակտուր (տրամագիծ) ունէր։ Ան ահագին սեւ մարմորի լուսն, որ Արագածին ստորոտը կը գտնուի, աս խառնաբանէն վազած կ'երեւայ։ Հոսպինդ նշանաւոր երկրաբանական դեպքերէն մէկը դիտեց Քարթուոն, այսինքն հրաբխային արաստոյ ապառաժին մէջ ամբաւ հատաքար² տեսաւ, որն որ առջինէն յառաջ գոյացած բլալով՝ կ'երեւայ թէ արաստոյ ապառաժը հրաբխային զօրութեամբ վեր նետուելու առեն՝ հատաքարն ալ պատռած, փրցոցած ու մէկտեղ վեր բերած է։ Ան ժայռերու ճեղքուածին մէջ, ուր մազլցի ելայ, շատ ձիւն կար, իսկ ժայռին կատարն աւելի քիչ։ Հայ բնակչաց պատմածին նայեաւ։

¹ Callisthenes. ² Φ. Ζ. Granit. աճկ. գուշակը Բ-125.

լով՝ Արագածին հարաւային կատարներն Օդոս-
տոսի վերջերը ձիւնէ բոլորովին ազատ կ'ըլլան, բայց
ճեղքուածներու մէջէն ձիւն երբեք չխպակսիր:

Վարագածի մեծ դարատափէն Ապարանի խորածո-
րին վրայ եղած տեսքը վերջին աստիճանի նկարա-
գեղ է: Աս սոսկալի ու վայրենի դիրքը Յովհաննավան-
քէն ամենէն գեղեցիկ կը տեսնուի: Աեւ խայտակու-
ճը (աշահէ Հրամէ), որ հոս վրայէ վրայ շարուած է,
ահագին բարձրութեամբ վերէն ի վար խորածորը
կիշնայ գրեթէ պատի պէս շիտակ. աս սարսա-
փելի խոր անդունդը վահքին բնակիշներուն ոտքին
տակ կարծես թէ գժոկքի մը բաց բերան է: Ասոր
հակառակ՝ անմիջապէս մօտ տեղուանքը կը տեսնես
սաստիկ սիրուն երկիր մը զանազան բոյսերու անպատ-
մելի հարստութեամբ: Ասանկով հոս մարդ երկու ի-
րարու բոլորովին հակառակ պատկեր կը գտնէ. մէկը
օրհնութեան ու շինութեան երկիր՝ դալար արօտով,
ծաղկըներով, ոչխարներով, գեղերով, մատուռնե-
րով, հեշտալուր զանգակներով, ուր ամենայն ինչ
այնչափ քաղցր ու զուարթ է, որչափ որ Ալպեան
երկրի մը վրայ կարելի է. իսկ քանի մը քայլ ան-
դին զարհուրանաց երկիր մը, բնութիւնը սարսափե-
լի վայրենութիւն մը վրան առեր, խորին անդունդ
մը մերկ ու պատառեալ ժայռերով, որոնցմէ դուրս
լեռնային գետերը սաստիութեամբ ու խոխոջանօք կը
բխեն: Ասանկ թէ սիրուն եւ թէ ահեղ ու վայրե-
նի պատկերէն բաժնութիւն ինծի գժուար եղաւ: Մար-
դիկներու մինչեւ առաջին օթեւան խաւրեցի, իսկ ես
իմ ձիս վանքին պարտիզին ցանկը կապեցի, եւ ժամէ
մը աւելի աս նկարչական դիրքը կեցայ զննեցի, որն
որ ստոգիւ արժանի էր որ վարպետի մը ձեռք նկա-
րէր իմ հայրենակիցներուս համար, որոնք չեն կրնար
անձամբ դէալ ի հայտատան ճամբորդութիւն ընել:

ԵՐԿՈՉԱՍԱՍԻՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Պազարձուկ գեղին Հայ բնակչացը վրայ տեղեկութիւն :
Տեղւոյն բերքն ու հարկը : Հայ թիկնապահ մը :

ԱԱՅԱՔԱՐՃՈՒԿ գեղին Հայազգի բնակիչները 1829ին
Պայազիսի կուսակալութենեն Որուսի սահման անցած
էին . բայց իրենց աս բնակագոխութեան մէջ շահով
շելան : Սայդ է որ իրենք Տաճկաստանին նոյն կող-
մերը շատ կուսակալներուն կեղեքելէն եւ Քիւրտե-
րուն յափշտակելէն խիստ նեղութիւն կը կրեին , այ-
սու ամենայնիւ անանկ գետնի մը վրայ էին , ուր
տղայութենէ սնած , մեծած ու վարժած էին , ուր
օդն աւելի բարեխառն էր , եւ Երկիրը մշակութեան
աշխատանքն աւելի առատ կը վարձատրէր քան թէ
Արագածին բարձր ու լեռնային դաւառը : Իրաւ հի-
մակ հոս ամէն բան սքանչելի ու գեղեցիկ կ'երեւար ,
արեւը հեշտ կը տաքցընէր , ամէն կողմ կանաչա-
զարդ էր , այնպէս որ մարդ կ'ուզեր միշտ ասանկ Ալ-
պեան արեգջեր դարաստափի մը վրայ կեանք անցը-
նել , ասանկ համեմահոս օդի մէջ , ասանկ գետնի
մը վրայ , զորն որ ամենաբոյր բոյսերն ու դոյնագոյն
ծաղիկները կը զարդարեն : Բայց ասիկայ շատ քիչ
կը տեւէ , ինչպէս բարի գեղացիներն աւ Երբոր լսե-
ցին որ աս տեղւոյն գեղեցիկութեանը վրայ զմայլեր
մնացեր եմ , ըսին :

«Է , պարսն , ուր է որ հոս միշտ հիմակուան պէս
ըլլար . եթէ կը հաճիք՝ մէյ մը ձմեռը մեզի հրամայ-
եցէք , ան ատեն կը տեսնէք որ ձիւներու կոյտին
մէջ զրեթէ թաղուած ենք , կրակ վառելու փայտ
չունինք , հազար ստիպուած ենք չոր աթար (Ռեշէ+)
վառել , որն որ կընայ եփել քիչ մը բան , բայց չի-
կընար խոց մը տաքցընել : Եօթն ամիս ձիւնը կը
պատէ զմեզ ձողաշափ բարձրութեամբ , եւ հազիւ
թէ Մայիսին մէջերը կը հալի կ'երթայ , սակայն ան-

կից ալ մինչեւ Սեպտեմբեր շատ հեղ ժամանակը հերիք չըլլար գարին հասուն ընելու : Քիչ անդամ կը պատահի որ հունձքը ցանուածին կրկնապատկէն աւելի տայ . շատ անդամ բոլորովին կը կորսուի կը փշանայ , ան ատեն մենք ալ կը ստիպուինք՝ մեր ամենէն ընտիր դուարը (ոչխար , եզ , եւ այն) մորթել եւ միօր ձմեռուան համար աղել , եթէ չենք ուզեր անօժիոթենէ մեռնիլ : Ամառուան կարճութիւնն ալ թող չիտար մեզի որ շատուոր դուար սնուցանենք , ինչու որ այնչափ երկայն ձմեռուան համար բաւական չոր խոտ չենք կրնար դտնել ու պահել : Բայց ասիկայ Ռուս հարկահանը (տուբք ժողվողը) չիհամկրնար , եւ մեր վրայ այնչափ բեռ կը դնէ , որչափ Երասխի քով դաշտաբնակ գեղացւոց վրայ , որոնք ցորենեղէն , բամբակ ու պտուղ առատութեամբ կը քաղեն , ուր որ մենք ամենէն բերրի տարիներն ալ՝ անխոնջ աշխատելէն եւ սակաւապէտ կեանք անցընելէն ետքը՝ ան բարձր տուրքերը վճարելու կարողութիւն չունինք : Թէպէտ կամօք եւ ուզելով Ռուսաստանի մեծ կայսեր հպատակ ենք , որովհետեւ ինք քրիստոնեայ իշխան է , մեր կրօնը , մեր եկեղեցիները կը յարգէ , մեր եկեղեցականները կը պաշտպանէ , եւ աղեկ ու հայրաբար կը հոգայ . եւ թէպէտ Քիւրտերէն այնչափ կը վախնանք , ի վերայ այսոր ամենայնի աւելի յօժարութեամբ կ'ուզենք մեր առաջին բնակութեան տեղուանքն ըլլալ , ուր անօժիոթիւն չեինք զգար , ուր երկիրն այսպէս ապերախտ չեր , ուր օդը նուազ խստութիւն ունէր , եւ մենք հարկահանները կրնայինք գոհ ընել , ու ծեծ սւտելէն վախ շունեինք , ինչպէս հոս Ռուսաց մէջ ունինք , եւ ընդհանրապէս անանկ դառն թշուառութեան մէջ չեինք , ինչպէս հոս , :

Ահաւասիկ թէ Պազարճուկի բնակչաց եւ թէ Արագածի վրայ ապրող մէկալ Հայ գեղացւոց ըրած

տրտունջներուն էական իմաստն ասիկայ է: Առ դառն
քանիքատները կէս մը իրենք իրենցմէ բրին, կէս մ'ալ
ես իրենց վիճակին վրայ տեղեկութիւն խնդրելով՝
կրցայ իմանալ, բայց ան ալ երկայն ատեն հարցը-
նելէս ետքը, ինչու որ անոնք ասանկ օտարական
հիւր մը մէջերնին տեսնելով՝ ի սկզբան կարծեցին,
որ Ռուս պաշտօնատէր մըն եմ, սակայն իրենց հետ
յաճախ ընտանեբար կենակցելովս՝ առաջին վախն ու
բնական անվատահութիւնը կորսընցուցին ու բացուե-
ցան: Առ բարի մարդիկներն իրենց լեռնական առան-
ձնութեան մէջ Երասխայ Թամթարներուն պէս չէին
գիտեր որ աշխարհքիս վրայ Ներշէէ ազգ ու երկիր
կայ: Ինչպէս կ'երեւայ, Տրապիզոնէն անդին Ներշես-
տանէ եւ ոչ անունը կը լսուի: Խաչակրաց ատեն
գերմանացոց կայսրներուն Փոքր Ասիայի մէջ գոր-
ծածները, Եւգինէոս զօրապետին յաղթութիւները
զրեթէ անհետ ու անյիշատակ եղած են: Սակայն
զիս աւելի ան զարմացուց որ Արագածի Հայերն եւ
ոչ Անդլէներուն անունը գիտէին, որոնց համբաւը
հիմայ բոլոր արեւելք բռնած է: Առ գեղացիները
միայն Ռուսը, Տաճիկն ու Պարսիկը կը կարծէին որ
ինքնազգութիւններ են: Զանացի որ ասոնց
սխալը շիտկեմ, որն որ ինծի շատ դժուար եղաւ:
Պի. Աբովյանին բերնով Եւրոպայի տէրութեանց
վրայ երկայն բարակ ստորագրութիւն մըրի, եւ
շատ ճգնեցայ որ իրենց գաղափար մը տամ գերմա-
նիայի գեղեցկութեան, երկրագործութեան ծալ-
կեալ վիճակին, քաղաքներուն փառաւորութեան ու
ասոնց նման բաներուն վրայ: Բայց այսչափ խօսքե-
րէս ետքը՝ դժկամակութեամբ նոյնը լսեցի, զորն որ
Երասխայ քովի Պարսիկ խանն ալ բռնած էր. “Այ
դու, եթէ քու տեղդ այդչափ գեղեցիկ է, եթէ հոն
անանկ երջանկութեամբ կ'ապրի մարդ, քու հայրե-
նիքդ ինչո՞ւ չես մնար, ինչո՞ւ մեզի կու դաս, ինչ

բան զքեզ կը հրաւիրէ առ մեր անապատը, առ աղ-
քատութեան ու կարօտութեան երկիրը»:

Պազարձուկի բնակչաց Եւրոպայի վրայ գաղա-
փար չունենալուն համար աւելի եւս զարմացայ,
Երբոր Հայազգի երիտասարդ մը տեսայ, որն որ ժա-
մանակաւ Պասկեւիչ իշխանին արեւելքան թիկնա-
պահներուն մէջն է զանուեր, եւ իր փառաւոր բայց
հինցած նշանազգեստը գեռ կը հագնէր: Ասիկայ
նոյն խմբին մէջ երկու տարի ծառայեր է, Աւրշաւի
մէջ Եւրոպական կեանք տեսեր է, եւ իր հայրենա-
կիցներուն ալ շատ բան կը պատմէ եղեր, սակայն՝
ինչպէս ծեր մը զրուցեց, լսողներն ամենեւին չեն
հաւտար ու վրան կը ծիծաղին եղեր: Ասոր պատ-
ճառն ան էր որ աս երիտասարդը զինուորական ծա-
ռայութենէ գարձած ատեն՝ մէկքանի Եւրոպական
մոլութիւններ ու թուլութիւններ ալ հետն է բե-
րեր, որով բոլոր համարումը կորսրնցուցեր է, եւ ինչ
որ կ'ըսէ նէ, սուտ ու մեծաբանութիւն կը սեպեն
եղեր. ուր որ եթէ աղեկ ու ըստ պատշաճի վար-
մունք ունենար, բոլոր գեղին մէջ ինք կ'ըլլար հրա-
մայող: Ես ասոր հարցուցի թէ վլարշաւ չէ նէ Արա-
գած աւելի կը սիրէ, ինք անկեզծութեամբ պատաս-
խան տոււաւ թէ «Մարդ հայրենեաց մէջ աւելի յօ-
ժարութեամբ կը կենայ քան թէ օտար երկրի մէջ.
ստոյդ է որ ապրուստս ու հագուստս այնպէս աղեկ
ու փառաւոր չեն, բայց հոգ ալ չունիմ հրացանս
փայլեցընելու եւ թիկնոցս մաքրելու. կանչող թմբու-
կին ձայնը չեմ լսեր, եւ ծեծէ ալ վախ չունիմ,
երբոր իմ անակս ուշ կու զամ»:

ԵՐԵՔ ՏԱՐԱԾՈՒՅՆԵՐՈՒՄ ԴԱՎԻԴԻՆ

Պարսկաստանէն ու Տաճկաստանէն Ռուսաստան գաղթող Հայերուն պատմութիւնը։ Արագած Լեռան վրայ բնակած Հայոց թիւն ու վիճակը։ Արագածի անհամամատ զեղեցիկ դիբքը։

ԱՐԱԳԱՉՆԸ ԼԵՐԱՆ ԱՋԼԵՐԱԿ ԴԱՐԱՄԱՎԻՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ 24 ՀԱՅԱՐԴՆԱԿ ԳԵՂ ԿԱՅ, ՈՐՈ՞Դ ՄԵջ ԳՐԵԺԵ 1700 ԸՆԹԱՆԻՔ ԿՐ ԲՆԱԿԻՆ, ՍԱԿԱՅՆ ԱՍՈՆԳՄԵ ՊԱՄ՝ ԿՐ ՄԵԶՆ ՆՈՒԲԻՆՆԱԵւ ՀԱՄ ԼՔԵՄՈԼ ԳԵՂԵՐՈՒ Եւ ՎԻԼԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԱԼԵՐՈՎԻՆԵՐ։ Աս ՀԱՅԱՊՊԻՆԵՐՈՒՆ ԳՐԵԺԵ ԲՈԼՈՐՆ ալ Տաճկաստանէն ԵԿԱԾ ԵՆ, ՈՐՈ՞Ք ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱռԱՎԱՐՈՒԹԵԱՆ յայտնի ՀՐԱՍԻՐԱՆՔԵՆ ու ՃՄՐԴՈՇՐԱՆՔԵՆ շարժելով ետ գարձող ՌՈՒՍ ԲԱՆԱԿԻՆԵՐՈՒՆ ՀԵԹ ՃԱՄԲԱՅ ԵԼԱՆ, ՈՐՈՎՀԵԿՈԵւ ՌՈՒՍՆ աս ՎԱԽԱՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՄԱՆԹԵԱՆ ՊԱշանց մեջ գնել տուած էր որ Տաճկաստանի ան կողման քրիստոնեայ ՀԱՊԱՄԱԿ-ՆԵՐՆ աղատութիւն ունենան ուղած ատեննին ու- րիշ տէրութեանց ԵՐԿԻՐՆԵՐԸ գաղթականութիւն ը- նելու։ Հիմայ բոլոր Արագած ԼԵՐԱՆ ԴԱՐԱՄԱՎԻՆԵ- ՐՈՒՆ եւ ձորերուն մեջ ԲՆԱԿՈՂ գաղթականաց թիւը 5—6000 ընտանիք կր հասնի։ Ասօ՞ք հոս մանաւանդ իսկըսան շատ նեղութիւն կրեցին, ինչու որ ԵՐԿԱՅՆ ՃԱՄԲՈՐԳՈՒԹԵԱՆ մեջ իրենց գուարին մեծ մասը ջըն- ջուած էր։ Արագածի վրայ ոչ պատրաստ ԲՆԱԿՈՒ- ԹԻՒՆ կար՝ որ ան սաստիկ ձմեռուան մեջ զիրենք պատսպարէր, ոչ ալ ուտելիք կար՝ որ իրենց սնունդ պատսպարէր, ասիկայ անանկ կարօտութիւն մըն էր որ ա- ըլլար։ ասիկայ անանկ կարօտութիւն մըն էր որ ա- մենէն դառն ու խեղճ ստորագրութիւնն ալ իրակա- նէն շատ վար կը մնայ։ Կայման գրագէտը ՀԱՅԱՊՊԻ ՀԱՊԱՐԵՎ զօրավարին առաջնորդութեամբ Պարս- կաստանէն Ռուսաստան գացող ՀԱՅՈԳ պատմութեան մեջ անոնց կրած նեղութիւններն ու գժբախտու- թիւններն յիշած է, եւ շափազանց բան մըրսած չէ հաստատելով, որ Երիւան եւ Կախիջեւան Եկող

Հայազգիներուն կէոր խեղճութենէ ու անօթիութենէ մեռաւ : “Նայման ինծի հետ մէկտեղ Արագած գալու ըլլար , իր հետաքրքրական պատմութիւնը կատարելազործելու առաստ նիւթ կը գտնե՞ր՝ աս գաղթականներուն պատմածները լսելով , որոնք ինչպէս ըսինք , ըստ մեծի մասին Տաճկաստանէն եկած են , իսկ Պարսկաստանէն եկողները Կախիցեւանի ու Երիւանի կողմերը բնակութիւննին հաստատեցին :

Առուսաստան՝ գրեթէ միայն Լազարէվ գնդապետին (Ժբալյան) ջանքովը Պարսկաստանէն եկած այնշափ բազմաթիւ մարդիկը ստացաւ . որոնք իր աւերեալ ու ամայի սահմանակողմերը՝ ճարտար , ջանասէր , խաղաղասէր , օգտակար , հաւատարիմ քրիստոնեայի հպատակներով շենցուցին : Լազարէվ՝ որ նաև Պատկեւիչ զօրապետին հրամանատարութեանը ներքեւ իրբեւ զինուորական , եւ ետքէն Ռուսաց եւ Պարսից աէրութեան մէջ իրբեւ քաջ խօսնակից երեւելի եղաւ , իրեն Պարսկաստան բնակող ազգակից եղբայրներուն (Հայոց) Ռուսի դրօշին պաշտպանութեան ներքեւ մտնելը անոնց համար ամենէն երջանիկ բախտ ու վիճակ կը սեպէր : 1828ին Մարտի մէջերը հաշտութեան դաշնուքն երկու արքունիքն ալ վաւերագրելէն՝ ետքը՝ Ռուսաց զօրքն Ատրպատականի մայրաքաղաքը թողուցին ելան : Աս նահանգէն , որ Պարսկաստանի ամենէն գեղեցիկ ու բերրի երկիրներէն մէկնէ , սկսաւ Հայոց գեղերուն գաղթականութիւնը , եւ կերթար դէպի ի Ռուսաց Պարապաղ սահմանադաւառը , որուն մէջտեղը կար Շուշայի ամսուր բերդը : Պարսից պաշտօնատէրները զարհուրեցան , երբոր իրենց կարծեացը դէմ ամբողջ գեղերուն ու քաղաքներուն պարզուիլն ու անմարդի ըլլալը տեսան Հայք Լազարէվի իրենց ազատիչը կը կանչէին ու լիարերան

¹ Ratifier. Թագաւորական կողմանէ հաստատել . պաշտօնական կէրպով ստորագրել եւ ընդունիլ :

կը գովելին, եւ աս գաղլթականութիւնը տիեզերական պատմութեան մէջ միակ գէպք եւ սրտից ու հոգւոց միաւորութիւն կ'անուանէին։ Աբաս Միրզա որբայրդին, որուն առջեւ իր կեղեքիչ ու արիւնարբայրդին, որուն առջեւ իր կեղեքիչ ու արիւնարբայրդին, որուշտ պաշտօնատէրները միշտ այնպէս կը պատմէին, որ հպատակները Պարսից իշխանութեան տակ երածանիկ են, ինք իրմէ ելաւ։ Զեռքի տակէն զանազան հնարքներ եղան՝ աս գաղլթականներն իրենց ճամբէն արգելելու համար, որոնց վրայ ընդարձակ կը խօսի Ելի Սմիթ իր Խոսչաբէննեն+ է Հայոսութեած¹ ըսուած մէջ։ Իսկ Պարսիկները Ռուսաց վրայ աս պատրիարքին մէջ։ Իսկ Պարսիկները իրենց վրայ աս պատակներուն արգելեց, որով հողատէրներուն շատերը ստիպուեցան մնալ, ոմննք ալ իրենց ամէն սոսացուածն ու բարեկեցիկ վիճակը թող տուին ելանքուր վատահութիւննին իրենց նոր տիրոջը վրայ դնելով, բայց գաղլթականներուն շատութիւնը շուտով լով, բայց գաղլթականներուն շատութիւնը կողմերէն որոնք Վարազայի քովերը Քիւրտիստանի կողմերէն համբէն հետ միացան, բայց աս վերջիններէն կ'ածներուն խմբին հետ միացան, բայց ան ականնեցին, որոնք գիշակեր անասուններուն պէս սպաննեցին, անցնելու շէ թէ միայն շմեզմացաւ, զին անցնելու ետքը սովը շէ թէ միայն շմեզմացաւ, պապական առաջանացաւ ալ. կայորմէ եւ Լազարէվին առայլ սպատկացաւ ալ. կայորմէ եւ Լազարէվին առաջանացան քսակէն վեհանձնութեամբ տրուած

Ամենէն գէշն ան էր որ Պարսից կառավարութիւնը՝ գայող Հայերուն անշարժ ինչքը զնելն իր հպատակներուն արգելեց, որով հողատէրներուն շատերը ստիպուեցան մնալ, ոմննք ալ իրենց ամէն սոսացուածն ու բարեկեցիկ վիճակը թող տուին ելանքուր վատահութիւննին իրենց նոր տիրոջը վրայ դնելով, բայց գաղլթականներուն շատութիւնը շուտով լով, բայց գաղլթականներուն շատութիւնը կողմերէն որոնք Վարազայի քովերը Քիւրտիստանի կողմերէն համբէն հետ միացան, բայց ան ականնեցին, որոնք գիշակեր անասուններուն պէս սպաննեցին, անցնելու շէ թէ միայն շմեզմացաւ, զին անցնելու ետքը սովը շէ թէ միայն շմեզմացաւ, պապական առաջանացաւ ալ. կայորմէ եւ Լազարէվին առայլ սպատկացաւ ալ. կայորմէ եւ Լազարէվին առաջանացան քսակէն վեհանձնութեամբ տրուած

¹ Researches in Armenia.

դրամոց գումարը գելթ վերջին աստիճանի զգալի կարօտութիւնները հոգալու ալ ամենեւին բաւական չեր։ Գաղթականաց 5000 ընտանիք ունեցող առաջին բաժինը 1828ին Ապրիլի 28ին Երասխէն անդին անցնելու առեն՝ արդէն օկտան չքաւորութիւն զգալ նաւու, ձիու, բնակարանի եւ հայի կողմանէ։ Հայերը թողուցին Որմիայ ծովակին բերրի ու աղեկ մշակուած բոլորտիքն ու Խոյ գաւառը, եւ անանկ երկիր մը գացին, որն որ գեռ նոր պիտի մշակուէր, ուր զիրենք ընդունելու համար բան մը հոգացուած չեր։ 8000 ընտանեացմէ աւելի մարդիկ 3¹/₂ ամսուան մէջ Երասխէն անդին անցան, ասոնց նպաստելու համար միայն 14,000 դրեմ սոկի տրուեցաւ։ Եղի Սմիթիբեւ Գավրութի Հայ Եպիսկոպոսին բերնէն լած՝ կը հաստատէ որ բոլոր Ատրպատական գաւառէն 9000 ընտանիք ելան գացին, 2500ի չափ անուոր մնացին եւ 50—60 ընտանիք ալ նորէն ետ գարձան։ Ասանկով Երասխի հիւսիսային կողմը կարգադրելի նոր Հայաստանը գրեթէ 40,000 քրիստոնեայ հպատակներով լեցուեցաւ, որոնք Ռուսի սահմանին վրայ օգտակար ու ամուր պատռար մը կը կազմէին, եթէ իրենց թիւը մահուամբ երեւելապէս չպակսէր։

Տարի մը ետքը Տաճկի Հայաստանէն, այսինքն՝ Պայտիսի, Թօփրագ գալէի, Կարսի, Կարնոյ ու Վանայ կողմերէն եկող գաղթականներն ալ որոնց թիւը Գոնթան կը գնէ 14,000 ընտանիք կամ 90,000 հոգի, մի եւ նոյն թշուառութեան մէջ ինկան։ Նաեւ ասոնցմէ շատերը զոհ եղան Երկայն ճամբորդութեան մը տաժանումներուն, Քիւրտերու սպանութեանց, շքաւորութեանց, սովոր եւ անօթիութեան, մանաւանդ Ռուսաց Երկիրը մանելէն ետքը, ուր Երկայն ժամանակ անպատճարան մնալով՝ կէս մը Արագած լեռանց վրայ, կէս մալ Ախուրեան գետին բոլորտիքը կը թափառէին։ Առ մարդիկները թէպէտեւ պղտի-

կուց քիչով զոհ բլարու , գէշ խրճիթներու մէջ բնակելու , հարստահարութեանց , կարօտութեանց եւ ամէն կերպ շարժարանաց վարժած են , ի վերայ այսր ամենայնի սիրտ ձմբելու խօսքերով ինձի ստորագրեցին թէ առջի տարիներն ինչ նեղութիւններ կրեր են եւ թէ ինչ վշտաց ու դառնութեանց մէջ կ'իյնան եղեր տեսնելով իրենց զաւկըներուն , եղբայրներուն եւ բարեկամներուն վերջին աստիճանի խեղճութեամբ մարիլու մեռնիլը : Դժբախտութեամբ Որուսաց ստորին պաշտօնատէրներն ալ՝ իրենց կառավարութեան բաղձանաց եւ կամացը դէմ՝ առանկ արտասուելի թշուառութիւնը մեղմելու համար բան մը չըրին . մանաւանդ թէ անոնցմէ շատերն ան աստիճանի անամօթացան որ քիչ մը շարժական ինչք ունեցող քանի մը գաղթականաց ձեռքէն՝ նոյն փոքր մնացորդն ալ կողոպտեցին առին : Առ բարի , անմեղ ու գործասէր Հայազգի գեղացիները 14 տարի Արագածի վրայ բնակելէն ետքը գեռ չկրցան քիչ մը հոգի առնել , եւ շատ անգամ հեծոց անյաջողութեան հանդիպելով՝ ծանր տուբքերու տակ կը հեծեն եւ ողբալի վեճակի մը մէջ են : Ստուգիւ արժանի են ասոնք որ Տփղիսի ընդհանուր կուսակալն անոնց գտնուած վիճակին վրայ մինչեւ հիմակ եղածէն աւելի հոգ ու խնամ տանի :

* այստան իմ տեսած Ալպեան երկիրներուս մէջ Արագածի մեծ գարատափը պինտ գեղեցիկն է : Որուսի կաւկասին վրայ չկայ ուրիշ տեղ մը , որ ծաղկըներուն պէսպիսութեամբն ու շատութեամբը , աղբիւրներուն առատութեամբն ու ամառնային օդին քաղցրութեամբը հաւասար ըլլայ Արագածի : Հայաստանին երջանիկ ատենները մեծամեծ մարդիկ , եկեղեցականներն ու ժողովուրդն աս սիրուն տեսոքին եւ զով ու զօրացուցիչ օդին յարդն աւելի աղէկ կը ճանչնային : Շատ ամայի վանքերն ու շատ գեղերու

աւերակները կը ցուցընեն թէ ժամանակաւ հոս ի՞նչ
խիտ բազմութիւն կար : Պարսիկ կուսակալներն ալ
հոս սիրուն գիւղական բնակութիւն մառնէին, ուր
ամառուան սաստիկ ատենները կը փախչէին, երբոր
երասխայ դաշտերուն վրայ Յուլիսի տապի ամեն տըն-
կերը կը չորցընէր եւ Երիւանի բոլորտիքն ալ տենդ
կը յաճախէր : Աս լերանց օգարաժինը վերջին աս-
տիճանի առողջ է, եւ ձմռուան խստութեան վրայ
այնպէս աժգոհացող գեղացիներն ալ իրենց բնա-
կութեան աս պարծանքը յիշատակելու շմացան :
Հոս ոչ տենդ կայ, ոչ ժանտախտ հասած է երբեք
աս բարձրութեան եւ ոչ ալ ուրիշ տարափոխիկ
հիւանդութիւններ : Թէպէտ ամենքն ալ անանկ խիստ
պահք կը պահեն ու այնչափ ողորմելութեան մէջ
են, այսու ամենայնիւ զօրաւոր ու ջղոտ տեսք ունին :
Ինծի գժուար եղաւ աս առողջ, զով ու ամառուան
մէջ ասանկ զուարիթ ու ծաղկեալ լեռնագաւառը
թողուլ եւ նորէն իջնալ Արաստանի հովիտներուն
մէջ տապագին օդ շնչելու :

ՉՈՐԵՔ ՏԱՍԱՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Արագած լեռներէն մինչեւ Կումրի երկրաբանական զննու-
թիւն : Նոր Կումրի կամ Աղէքսամնդրուպոլիս քաղքին ստո-
րագրութիւնն ու բնակչաց թիւը : Կումրիի բերդին ամրու-
թիւնն ու մեծութիւնը : Գլխաւոր տեղեաց իրարմէ ունե-
ցած մշնական հեռաւորութիւնը : Դարձ ի Արաստան : Կում-
րիի մօտ երկրին բոյսերը, փայտի պակառութիւն : Համամլը գեղ-

Արսգևածնի դարատափին հիւսիսային կողմէն վար
իջայ դէպ ի Կումրիի լեռնագաշտը, բայց աս ահա-
գին լեռնաստանին պյլեայլ գեղեցիկ տեսքերը դի-
տելու համար շատ տեղ կը կենայի : Ստոյդ Արագած
հրաբխային լերանց զատ խումբ մըն է, սակայն հիւ-
սիսային արեւմտեան կողմանէ տկար կապակցութիւն
մունի ան լերանց գօտուցյն հետ, որն որ Ախալցիխէ
(Ախալցի) քաղքէն սկսեալ զանազան շիտկութեամբ

յառաջ կու գայ եւ Արագածի պէս ան լեռանց հետ
կը միանայ, որոնք Սեւանայ ծովը կը պատեն: Արա-
գածի վերջին ծայրերուն ու Սեւանայ ծովին լեռան-
ցը մէջ միայն Ապարանի ձորը կայ, որն որ նեղ ու
բարակ սահման մը կը կազմէ: Կումրիի լեռնադաշ-
տէն Արագածու միայն երկու հիւսիսային կոնաձեւ
կատարները կ'երեւան, որոնցմէ Ախուրեան գետին
կողմը գարձածը փոքր Արարատին կը նմանի: Առոր
տափարակ կատարը Յուլիս ամսոյս մէջն ալ գեռ-
թանձը ձիւնեզէն վերարկու մը ծածկած էր, ուր որ
Արագածի մէկալ կատարներուն վրայ ամէն տեղ
մերկ ու մոխրագոյն արաստոյ քարը ճերմակ ծած-
կութին մէջէն գլուխը դուրս հանած կը նայէր: Հրա-
բխային ահեղ կազմութիւնները մինչեւ Կումրիի լեռ-
նադաշտը կը տարածուին, ու շատ զարմանալի կեր-
պով երեւան կ'ելլեն Ախուրեան գետին քովերը, ուր
շատ ահազին վազած ու ծածկած է խայտակուճը
(սօմակի ճերմերը), որն որ Արագածը, ինչպէս նաև Հայաստանի ամէն լեռանց գօտիներն ու նոյն իսկ
Կումրի քաղլքին յատակը լեցուցած բռնած է: Կում-
րիի գաշտերուն հողը շատ բերրի է, իսկ վրայի բլուր-
ներուն նիւթն է հրաբխային փշրաքար¹, ասոր
վրայ շինուած է նաև Նոր Կումրի կամ Աղեքսան-
դրուպոլիս քաղաքը հոյակապ բերդովը, որուն պա-
տերը, Ռուսաց ազուոր եկեղեցին եւ քաղլքին բոլոր
շենքերը նոյն փշրաքարէն շինուած են: Յայտնի կ'ե-
րեւայ թէ աս նշանաւոր փշրաքարը ջրի զօրութեամբ
ճեւացած է եւ կամ հրաբուխներէն վազած տղմա-
լից հոսանքները բերած են, որովհետեւ իր գլխաւոր
նիւթն է փշրած որձաքար²: Թէ որ հոս աս դիւրու-
կոփելու եւ շենքի շատ յարմար փշրաքարը չգտնուեր,
Ռուսաց խիստ գժուար ու վերջին աստիճանի բաղ-

¹ Գ. Դ. Տիֆ. ամէկ . Այտք Բուլը:

² Գերմ. եւ Գ. Ֆeldspath:

ժածախ կ'ըլլար՝ Աղեքսանդրուպոլսին անանի հյակասպ բերդը շինել, ինչու որ սեւակուճ կամ երկաթակուճ՝ արաստոյ եւ ուրիշ խիստ ապառաժ քարերը կոփելն ու գործելը շատ գժուար է։ Արարատի ու Սեւանայ ու գործելը շատ գժուար է։ Արարատի ու Սեւանայ ծովին քովերն առ փշրաքարին եւ ոչ փոքր նշանքը տեսայ։

Պատոյաներու լմբեցընելէն ետքը՝ ինձի բաւական հանգստեան տեղ եղաւ նոր կումրի կամ Աղեքսանդրուպոլիս, ինչպէս որ Ռուսերն ուղեցին անուագուստիս, ինչպէս որ Ռուսերն ուղեցին անուագուստիս։ Ասիկայ միայն պատերազմի նկատմամբ երեւելի եւ ամուր դիրք է, բայց վաճառականութեան եւ արուեստից կողմանէ նշանաւորութիւն մը չունի, եւ Ռուսաց նոր քաղաքներուն կը նմանի, այսինքն կատարեալ կանոնաւորութիւն, ուղղագիծ եւ ընդարձակ փողոցներ, զօրանոցներու նման շենքեր, մեծամեծ հրապարակներ, եւ ամենայն ինչ օդբանուկ, բաց ու միակերպ։ Բնակչաց թիւն է գրեթէ 6000 հոգի, որոնց մեծ մասը կը կացուցանեն Տաճկաստանէն գաղողող Հայազգիները, որոնք հոս ձեռագործէ ու խութպահութենէ կ'ապրին։

Կաւկասի ասդիի ու անդիի կողման նահանդներուն մէջ Ռուսաց շինած բերդերուն ամենէն երեւերուն ու հրաշակերար կումրիինն է։ Սեւ ու կասպից լին ու ծովերուն եղերաց վրայի բերդերն ամրութեան եւ ծովերուն եղերաց վրայի բերդերն ամենեւին չեն կրնար ընդարձակութեան կողմանէ ամենեւին չեն կրնար ասոր հետ համեմատուիլ։ Ասիկայ փշրաքարէ բլրի մը վրայ շինուած է, քաղքին վրայ կը տիրէ. իսկ իր բոլորտիքն եղած ժայռերը թէ կէս մը պատի տեղ կը բռնեն, եւ թէ անոր բնական ամրութիւնը տեղ կը բռնեն, եւ թէ անոր բնական ամրութիւնը տեղ կը տեղը նեն։ Հոս մարդ կը տեսնէ ընդարձակ եւ հաւկ'աւելցընեն։ Հոս մարդ կը տեսնէ ընդարձակ եւ հաւկ'աւելցընեն։

1 Գ. Հ. Basalte.

պէս Աերաստուպոլիս (Աեռուտուբնը) քաղցէն զատ՝
ինչ որ Որուսաց պատերազմական շէնք տեսայ նէ,
Կումրիի բերդէն շատ վար կը մնայ: Պօնտոսի քով
Որուսաց ամրոցներուն վրայ տեսնուած անհոգու-
թիւնը ու վերիվերյ գործելը չխտեսնուիր Ախուրեան
սահմանաբերդի ճարտարապետին վրայ: Հոս շէնքը
հանգստեամբ գործուեցաւ եւ կամաց կամաց յառաջ
գնաց. 1846ին լմբնցած պիտի ըլլար, ու թնդանօթ-
ներով եւ ամէն պատերազմական մժերով լեցուած:

Աս Ախուրեան բերդը 60,000 հոգւոյ բանակ կը բ-
նայ ընդունիլ, եւ յանկարծական պատերազմի կամ
յարձակման ատեն բոլոր քաղցին ու գեղերուն բնակ-
չացը համար ալ բերդին մէջ տեղ կայ: Բերդին բնա-
կան ու արուեստական սաստիկ ամրութեանը նայե-
լով՝ քանի մը հազար բերդապահներ ալ բազմա-
գունդ թշնամեաց դէմ երկայն ատեն կրնան պաշտ-
պանել: Որուսի Հայաստանին մէջ ասոր հետ մէկ-
տեղ ուրիշ երկու երեւելի դիրք ալ կայ, որ պատե-
րազմի ատեն իբրեւ դուրս ելելու դուռ կրնան մտա-
ծուիլ, այսինքն Ասրդարապատի կիրճը Խոշավանքի
վրայէն, եւ Արարատին այն կիրճն որ Պայազիաի
հիւսիսային կողմն է:

Դամբորդներուն գիտութեանն ու դիւրութեանը
համար հոստեղաց ու Տաճիկի Հայաստանին քանի մը
երեւելի տեղերուն իրարմէ ունեցած հեռաւորու-
թիւնն ալ գնելն աղեկ է: Կումրիէն մինչեւ Կարս
է 65 ռուսական մզն (Աէրութ, որն որ հասարակ
քալելով զբեթէ 17—20 ռոպէի ճամբայ է). Կար-
սէն մինչեւ Քէթէնլի 25 ռուս. մզն: Ասկից երկու
ճամբայ կայ՝ Երասխայ քովի Կերպիկեւ ըստած տե-
ղը համնելու, որոնց մէկը կ'երթայ Տէլի-Մուսա-
Փէրունին վրայէն եւ 80 ռուս. մզն է, մէկալը 2ի-
րիքի վրայէն 100 ռուս. մզն: Աս երկու ճամբան
ալ Կերպիկեւ կ'երթան կը միանան. հոսկից մինչեւ

Հասանգալէ 15 ռուս. մղն. ասկից ալ ինչուան Կարին (Լուկրետ) 40 ռուս. մղն. աս մղններուն ամենը մէկտեղ այսինքն՝ կումբիէն մինչեւ Կարին կընէ 225—245:

Կումբիի եւ Տփղիսի մէջ Ռուսերը դեռ շխտակ կառողի (կառք անցնելու համար լայն ճամբայ) շենած շեն: Ով որ կ'ուզէ օթեւանով (Անուշէլ) ճամբորդութիւն ընել, կը պարտաւորի ճամբէն շատ շեղի ու Տիլիշան կրծին վրայէն երթալ, ուր Երեւանի արահետը կը հասնի: Բայց ես կէս մը՝ պարտած Երկիրներս մէջ մ'ալ տեսնելու յօժարութիւն չունենալով, կէս մ'ալ Ռուսաց սայլակառքին (Անուշէլ) ահաղին ցնցումներէն սոսկալով՝ ձէլալ-Օլլոյին ու Լալուար լերան վրայէն Վրաստան դարձայ: Աս վախճանաւ կումբի հինգ ձի բռնեցի եւ առատուանց կանուխ ճամբայ ելայ Ռուսաց աս սահմանաքաղչքէն, որն որ թէպէտ առողջ օդ ունի, բայց Ռուսապաշտօնատերներէն իբրեւ աքսորանաց տեղ մը կտուի, ինչու որ ձմեռը սաստիկ ու Երկարատեւ է եւ փայտ գտնելն ալ դժուար: Աս լեռնադաշտն ամառ կը զարդարուի պարարտ խոտերով եւ սիրուն ծաղկլներով, սակայն առ հասարակ անտառ կը պակտաւնին իսկ մշակեալ եւ ընտանի ծառերուն միայն ան տեսակները կրնան ձմեռն անվիաս անցընել, որոնք ծովին երեսէն գրեթէ 5000 ստնաշափ բարձր տեղեր կ'աճին եւ 25—30 Ռէ. ցրտութեան ասսինանին կընան դիմանալ: Աս ծառերու պակտաւթիւնն ու գետնին մերկութիւնը կումբիէն մէկ օրուան ճամբայ հեռու ալ կը շարունակէ:

Ատոյդ է որ ամէն տեղ հիւթալից խոտերուն կանաչ եւ գցնզգցն ծածկոյթն ու գեղեցիկ ալպեան ծաղկներն աս լեռնադաւառին երեսն ու բոլոր լեռանց կողերն ու հովիտները շքեղ ու զուարձ կը զարդարեն, ամառնային արօսն ալ շատ ընտիր

եւ սքանչելի է, սակայն պարապ տեղ մարդուն աշ-
քը կը վնասու բարձր ծառերու անտառ մը հողմա-
շարժ ու վարսաւոր ճիւղերով, որուն տեղը չեն կը բ-
նար բանել ամենագեղ ալպեան ծաղիկներն ալ. նոյն
իսկ վայրենի վարդի թփերն անգամ, որոնք հաղիւ
թէ գետնէն վեր կանգուն մը կը բարձրանան, դժուա-
րագիւտ են: Իսկ ցած ու կարճ տնկերուն կ'երեւայ
թէ հըաբիսային փշրաքարին հողը շատ օգնութիւն
կ'ընէ, ինչու որ ասիկայ օգին, ջրին ու տնկոց հիւ-
թերուն աղդեցութեամբ շուտով կը փխրի ու կը
մանրի, եւ փատած բյուերուն հետ խառնուելով՝
մուժ ու պարարտ հող կ'ըլլայ: Աս փշրաքարը կում-
րիէն մինչեւ Համամը գեղէն անդին կը տարածուի:
Բայց կ'երեւայ որ հոս անտառ շղտնուելուն աւելի
պատճառ եղած է մարդիկներուն քանդիչ ու պա-
կանիչ ձեռքը քան թէ օդաբաժնին խստութիւնը:
Համամը գեղին մէջ ծերունի մը ինծի պատմեց որ
իր տղայութեան ատեն հոս բարձր եղեւին (Ն. Ե.) եւ
ոփի (Քայը Շահ) ծառերու շքին ներքեւ կը խա-
ղայ եղեր. զորոնք հետզհետէ շենքի ու վառելու
դործածելով՝ ընդարձակ տեղւոյն բոլոր անտառներն
ալ ջնջեր ու արմատաքի են խլեր: Աս պղտիկ Հա-
մամը գեղին բոլորտիքը արտաքոյ կարգի ձեւերով
ժայռեր կան: Կումրիէն ելլելէս ետեւ առաջին գի-
շերօթս հոս ըրի, ուր եկեղեցական մը տեղւոյն ա-
ռողջ օդը շատ գովելով՝ հաստատեց որ իրենց մէջ
110 եւ անկից ալ աւելի տարւան ծերեր շատ կ'ըւ-
լան, ու բնակչաց մեծ մասը կը տեսնէ իր երրորդ մին-
չեւ շորրորդ սերունդը:

ՀՆԳԵՑԱՍՏԱՆԵՐՈՒԹԻՒՆԻ ԴԱՐԱԿԱԽ

Հոստեղաց ձիերուն գերազանցութիւնը։ Գըշլախ գեղն ու անտառները, հանքային լուրը։ Տէրգէր գեղն ու Լալուար լերինք։ Որուսի հայաստանին բնակչաց թիւը։

Ես տեղուանք ձիով ճամբորդութիւնը մարդուս ստոյգ բերկութիւն կը բերէ։ Կումրիի քաղաքապետին գրով տուած հրամանը մեզի ամէն տեղ պատրաստ ձիանք ճարեց. ասանկով միշտ կանուխիեկ կը հասնեինք ան տեղն ուր որ զիշերօթել կ'ուզեի, և չմթքնցած՝ երկրաբանական մուրճը, անկացոյցն ու միջատ բռնելու ցանցը հետո առնելով՝ չորս գին մէջ մը պտրտելու ժամանակ կ'ունենայի։ Կումրիի եւ Վրաստանի մէջ եղած լեռնագաւառին ձիերուն ցեղը շատ աղնիւ էր, եւ նոյն իսկ Գարապաղին ուժեղ ձիերն ու Երասխայ գաշտին կրակուտ երիվարներն ալ արտաքին գեղեցկութեամբ, շուտութեամբ ու տոկացողութեամբ կը գերազանցէ։ Ամենէն ողորմելի գեղերուն մէջն ալ բուն հասարակ զրաստներն անգամ ձեւերնուն կողմանէ անանկ զարմանալի աղուսրութիւն ունին, եւ անանկ սէդ, աղնիւ ու ամէն մէկ շարժման մէջ սիրուն են եւ միանգամայն այնպէս զօրաւոր, խրոխտ եւ վառվուուն՝ որ կարծեմ թէ նոյն իսկ Ծմութկարթի տիեզերահռչակ արքունի ձիաստաններուն մէջ Հայաստանի աս կողման գեղացւոց ձիանքն ալ շատ աղեկ կը վայլէին։

Ինձի կ'երեւայ որ Գերմանացի ձիավաճառի մը համար գէշ առուտուր չէ՝ հոսկից ձի տանելու փորձ մ'ընել։ Նոյն իսկ Կումրիի մէջ խիստ գեղեցիկ որձ ձի մը քիչ անգամ 60 արծաթ ռուբլին (Ք-ը բանաշնչեն) աւելի կ'արժէ։ Անկից մինչեւ Տրավիզոն 16—18 օրուան մէջ ձին հանդիսա կրնայ բերուիլ. ասկից ալ ինչուան թորեստ զրեթէ նոյնչափ տանուան մէջ շոգենաւով կը հասնի։

Առամբիեն ելլելէս երկու օր ետքը Հայոց Գրչւախ
գեղին քով առաջին անտառներուն տեսքը զիս շատ
ուրախացուց : Ով օր երկայն առեն մերկ ու լերե
լեռնաստանի մը վրայ կեցած է նէ, կրնայ իմ ու-
րախութիւնս իմանալ : Ծուտ մը չուն կեցուցի, բե-
սերը վար առնել տուի, եւ աղուոր ոփի ծառի մը
շքին ներքեւ բարձր խոտի վրայ հանգչեցայ : Մար-
դիկներս խոիւ ու չոր ճիւղեր ժողվելով՝ ուրախա-
րար խարոյի մը վառեցին, որուն ծփեալ բոցերն ու
ճայթիւնը մեծ զուարձութիւն տուին ինծի : Բայց
իմ իւան Խաղախս փայտին ճայթող բոցերն այնչափ
չզուարժացուցին, որչափ կաթսային մէջ շառա-
չող եղն ու ֆելտն ու հաւը : Աս զով շքին մէջ
հանգչելէն եւ կերակրով կազդուրելէն ետքը՝ նորէն
ճամբայ ելանք Տերդէր հասնելու համար : Եւ որով-
հետեւ աս կողմերը խումբ մը թաթար աւաղակներու
պատճառաւ վտանգաւոր կը համարուեին, Խաղախ-
ներուն մօտաւոր պահականոցէն (Էռալլունին) ուղե-
կիցներ առի : Գրշախին Հայազգի բնակիչներն ալ
քանիքատեցին որ շատ հեղ իրենց զեղը կու դան կը
կողոպտեն, այսու ամենայնիւ տեղւոյն Ռուս վերա-
կացուն հրաման շիտար որ իրենց ապահովութեա-
նը համար քովերնին հրազէն պահեն :

Հարասի¹, ոփի ու ցախի (Պէլլուսուս) ծառոց
անտառակներու քովին ճամբանիս յառաջ տանե-
լով՝ Բամբակ ըսուած կրծէ մը անցանք ու կա-
մաց կամաց վեր ելանք մինչեւ ալպեան գտառ-
ներու բարձրութեան, ուր ծառերը կը սկսին ցան-
ցառ երեւալ եւ երթալով կարճաբերձ կ'ըլլան, եւ
հետզետէ բոլորսվին կը դադրին, ու անոնց տե-
ղը կը յաջորդեն պարարտ ալպեան բոյսեր : Հոս գե-
ղեցիկ տունկ մը դտայ, զորն որ Բարալինդ բնապա-
տումը Հինայ Վաղներեան (Alcanna Wagneri) անուա-

¹ Bouleau. Պէլլուսուս:

նեց . ասիկայ հռո 6000—6500 ստուաչափ բարձրութեան վրայ առատ կ'աճի : Արճեն վեր ելլելու առեննիս հանքային ջուր մը տեսայ՝ Սելթերսեան¹ ջրին նման , սակայն աւելի հաճոյական , սիրուն ու ազն ալ քիչ , բայց ստուգիւ ածխոյ թթուն ալ նուազ : Մեր Հայ ուղեցոյցը հաստատեց որ աս աղբիւրը 1827ին գետնաշարժէն ետքը բիսելու սկսաւ . յառաջազդոյն աս կողմերն ասանկ հանքային ջուր եւ ոչ գիտեն եղեր : Տփղիսի մեծամեծներուն ամառուան չոր ու տպք ատեն աս աղբիւրը թէ իրեւ զովութեան եւ թէ առողջութեան միջոց կրնայ ծառայել :

Տերգէր անուն պղտիկ գեղին մէջ զինուորականներ բնակութիւննին հաստատած են , ասկից քանի մը ժամ ձիավարելով՝ մարդ կը հասնի Ճելալ Օզլու ըսուած գեղեցիկ հովիտը , որն որ բամբակի կրճին հիւսիսային կողմն է : Հոս լեռնաբնակ աւազակ թաւարներուն յարձակման վախր կը դադրի , անոր համար ես ալ հետո եղած զինուոր ուղեկիցներուն ճամբայ տուի չնշին պարզեւ մը տալով : Աս Տոնաւիսեան խաղախները հասարակօրէն իրենց ծառայութեան փոխարէն շնորհակալութիւն կամ վարձք ընդունելու տեղ՝ խիստ ու նախատական խօսքեր լսելու անանկ վարժած են , որ ամենէն փոքր պարզեւն ալ զիրենք շատ կ'ուրախացընէ եւ խոնարհական շնորհակալութիւններ ընելու կը շարժէ : Ճելալ Օզլու հովահն քովերը դարձեալ ուրիշ գաղթականութիւն մը կայ , ուր սպասաւարտ (ծառայութիւննին լմբնցուցած) զինուորները կը բնակին . ասոնք Տերգէր բնակողներէն աւելի բազմամարդ են , եւ երեւութիւն նայելով՝ վեճակնին ալ աւելի հանգիստ ու բարեկեցիկ է : Մենք

¹ Սելթերս Գերմանիայի մէջ Նասսաւի գրասութեան մէկ գեղն է , ուր շատ անուանի ջերմուկներ կան , որոնք ամեն տարի $1\frac{1}{2}$ միլիոն շիշ հանքային ջուր ասդին անդին կը խաւրեն :

հոս տեղւոյն ամենէն ունեւոր Հայուն քով օթե-
վանեցանք, որն որ Աահակեան կանուանուէր եւ մեզ
մեծ հիւրընկալութիւն ցուցուց:

Ճ'ելալ Օղլուէն ճամբաս շիտակ դէպ ի Վրաստան
ուղղեցի, եւ առանց տեղ մը կենալու օրուան մէջ
երկայն ատեն կը ձիավարէի: Աս վերջին օրերը
գրելու բան մը չպատահեցաւ: Քաթարինէն-փելտ
(Կաթարինեայ դաշտ) ըսուած գերմանական գաղթա-
կանութեան հարաւային կողմը կան Լալուար Լերինք,
որոնց ամենէն բարձր կատարին վրոյ Վրաստանի
տնկերուն պինդ վերին սահմանը կամ Ալպեան¹ գա-
ւառը հասայ: Հոստեղաց տնկերն ու միջատները
Հայաստանին ալպեան գաւառիններուն հետ նոյն են.
բայց կաւկաս լերանց այսչափ բարձրութեան վրայ
ուրիշ տեսակներ կան: Լալուարին անծառ կատա-
րէն շուտ մը տերեւաբեր տնկերու անտառները հա-
սանիք իջանք, ուր ամէն կողմ կանաչաղարդ ու ծաղ-
կաւետ էր, օդն ալ համեմահոտ բուրմունքով լի:
Հարաւային երկիրներու մէջ ասկից գեղեցիկ տնկոց
աճում չէի տեսած: Լալուարին կողերն ու անոնց
կից լեռները Վրաստանի բնակչաց համար գեռ դա-
րերով փայտի պաշար ունինու բայց երկրիս աս շքեղ
նախանտառներուն ալ, որոնց մէջ շատ յաղթ ու եր-
կնաբերձ հացի, ոփի ու թեղոշ ծառեր կան, կու գայ
ջնջուելու ժամանակ, երբոր Որուս փայտահարներուն
(անտառ կտրողներուն) տապարը կուր գետին քով
եւ Տփղիսի հիւսիսային դին ալ աւրելու եւ կտրելու
բան չիգտներ: Ասկից ես Տփղիս իջոյ հանդէցայ
բնապատմական հաւաքումներս կարգի դնելու եւ Հայ-
աստան ըրած ճամբորդութեանս պատմութիւնը գրե-
լու համար:

* Լերանց վրայ Ալպեան գաւառը կը սկսի ծովին երեսէն
6000—10.000 ոտնաշափ բարձրութեան մէջ, ուր ծառե-
րը կը պատիկնան ու երթալով կը ման թուփ, խոտ ու
մամուռ:

Հոս կը դնենք Պլր. Աւակոնէրին Որուսի Հայաստանի բնակչութիւնը, բայց՝ ինչպէս յայտնի է՝ Որուսաստանի Հայերուն միայն մէկ պղտիկ մասը Որուսի Հայաստանի մէջն է. իսկ իրենց բուն բազմութիւնն է անկից գուրու, այսինքն Արաստանի կողմերը, Խորլու, Լեհաստանէն Որուսի ձեռք անցած գաւառներուն մէջ, Տոն կամ Տօնաւիս գետին քովերը (Նոր Կախիջեւան), Աժտէրիսան եւ Որուսաց Կայսրութեան ուրիշ ներքին կողմերը, որոնց ամենը մէկանց 500,000ի մօտ կը համարուի:

Որուսի Հայաստանը Երեք գլխաւոր նահանգ ունի, որ են՝ Երիւան, Կախիջեւան եւ Որդուպատ կամ Աստապատ. ասսոց մէջ 1841ին կար 164,450 հոգի. որոնցմէ 122,968 հոգի Երիւան նահանգին կ'իյնայ, 30,507 Կախիջեւանին, 10,975 Որդուպատին: Կրօնական կողմանն նայելով՝ առ բնակիչները գլխաւորաբար Երկու կը բաժնուին, այսինքն 82,377 քրիստոնեայ, եւ 81,749 մահմետական. իսկ Եղիսիներն են 824ի շափ. Հրեայ ամենեւին չկայ: Եղիսիները 67 թափառական ընտանիք են, մահմետականաց մէջն կայ 1344 թափառական ընտանիք, եւ 14,734 ընտանիք հաստատուն բնակութիւն ունին. իսկ քրիստոնէից ամէնն ալ հաստատաբնակ եւ ամէնն ալ Հայազգի է: Աս Հայազգի բնակչաց թիւը յառաջազդոյն էր 4428 ընտանիք՝ 25,151 հոգւով. բայց 1828ին եւ 1829ին Պարսկաստանէն 8036 ընտանիք 35,560 հոգւով եւ զրեթէ նոյն ատենները Տաճկաստանէն ալ 3682 ընտանիք՝ 21,666 հոգւով՝ եկաւ. ասով Հայազգի բնակչաց առաջին թիւը զրեթէ Երեքպատիկ եղաւ:

¹ Աս հաշիւը Որուսաց Խոսպին պաշտօնատէրը կու տայ, իսկ Ֆանթան՝ որ ան կողմերը դացող բանակին մէջն էր, կը դնէ 90,000 միայն Տաճկաստանէն եկած Հայազգի. նոյնպէս ոմանկը Պարսկաստանէն եկածները մինչեւ 80,000 կը հանեն. առ վերջին հաշիւներով Որուսի Հայաստանին

Առ բնակիչներէն 20,377 անձինք մայրաքաղաքաց
մէջն են, այսինքն 11,463 Երիւանին, 2599 Կախի-
ջեւանին եւ 3444 Որդուպատին մէջ. աս վերջին նա-
հանգական մայրաքաղաքը նոր դրուեցաւ: Խոկ 24,906
տուն աս երեք նահանգին մէջ Երկրագործութեան կը
պատազին: Յառաջ հոստեղաց բնակիչներն եին
10,413 քիւրտ, 6807 Այրումը, 1935 թաթար, 1000
Մուղանը, 6473 Խանչերլի, որոնք իրենց խաժ աշխալն
ու խարտեց մաղովը շատ նշանաւոր են. ասոնցմէ զատ
կային նաեւ զանազան ազգաց մնացորդներ: Չինկեա-
նեներէն 157 տնուորի չափ կար, ոմանք քրիստոնեայ
(որոնք Հայոց մէջ բոշայ կ'ըսուին), ոմանք ալ մահ-
մետական: Բայց Հայաստանին աս մասը Ուուսի ձեռք
անցնելէն ետեւ՝ աս խառնիճաղանձ ազգերը կամաց
կամաց ուրիշ տերութեանց Երկիրներ քաշուելով՝
պակսեցան եւ դեռ կը պակսին, որով քրիստոնեայ
բնակչաց թիւը միշտ կը շատնայ:

Հայազգի բնակչաց թիւը շատ կ'աւելնայ, բայց գուցէ
Խոսկին այնչափ հազարներով մեռածներուն թիւը հա-
նած ըլլայ:

ԱՅԾԱՍԱՐԱՆԵՐՈՒԴԻ ԳԼՈՒԽԻ

Լերանց գեղեցիկ տեսարան։ Գոռող, Սուկաւ, Շաղկէոյ ու Տանտուռակ լերինք։ Ասոնց հրաբխային նիւթերը։

Աշուստ Հայաստանը 1843ին գարնան պտղտելու ատենս՝ կ'ուղէի Տաճկաստանի ու Պարսկաստանի մօտաւոր սահմաններն ալ տեսնել, բայց զանազան պարագաները, մանաւանդ վերջին աստիճանի տիսուր ու երկայն քառասնօր (Քառանինա) պահելու վախր զիս արգելեց։ Զրհեղեղեան լերան միայն հիւսիսային կողմը քննած էի, ու հոն շաբաթ մը կենալէս ետքը՝ նորեն դէպ ի հիւսիս դարձայ որ քիչ մը ատեն Արագած լերան վրայ կենամ, վասն զի ասիկայ իր դրացւոյն (Արարատին) համեմատութեամբ խիստ քիչ քննուած էր։ Ասկից տարի մը վերջը Պերլինի թագաւորական ձեմարանին ձեռնտուութեամբը կարող եղայ նաեւ Օսմաննեան Հայաստանին ալ այցելութիւն մ'ընել եւ Մասիսը մինչեւ հիմակ անծանօթ եղած հարաւային կողմաննէ զննել։ Ուստի 1844ին Ցունիսի 17ին վաճառականաց կարաւանի մը հետ Կարինէն (Կըլբը-Խն) ճամբայ ելայ որ Պայազիս քաղաքն երթամ։ Կարաւանը ծանր ճամբօրդութիւն կ'ընէր, եւ հասարակօրէն առտուան Ցերորդ ժամուն կը հանդ-

¹ Պիր - Վակնէր իր գրքին մեջ աս ու վերջէն եկաղ երեք գլուխները մետասաներորդ զլիսէն յառաջ անցուցած է ան մուածմամբ որ թեպէտ աս վերջին լորս զլուխները տարի մը ետքն եղած ճամբօրդութեան ստորագրութիւնն է, բայց իրենց նիւթը 9-10 գլուխներուն մեջ գրուած Արարատայ զննութեանցը կը վերաբերի, ուստի եւ քովէ քով գրուելով աւելի դիւրաւ կընայ ունեցուիլ ամրող ու ամփոփ տեսութիւն մը Արարատի վրայ. բայց մենք պատմութեան թելը չկտրելու համար՝ վերջէն եղած բանը մեջը խառնել չուզեցինք, ուստի եւ ամենէն ետքը թողուցինք։ Կարծենք թե աս փոփոխութիւնը Մասիսու կազմութեան վրայ ամբողջ դաղափար ունենալ ուզող ներուն արգելք մը չելլար։

շէր, ասով առատ ժամանակ կ'ունենայի երկրաբանական մուրճը (չե+ինը) ձեռքս՝ պարտիլ Հայոց լեռներուն վրայ եւ եռացման կետին միջնորդոթեամբն այլեւայլ բարձրութիւնները չափել:

Ոմանք կ'ըսեն թէ Տէլի Պապա գեղին քովերէն Արարատ լեռը տեսնուելու իր սկսի, բայց սայոդ չէ, որովհիետեւ Սուկաւ լերան (Քէօսէ ուսչն) չորս դին եղած բարձր լեռնները Տէլի Պապային արեւելեան կողմն իյնալով՝ Արարատաց կատարներուն տեսքը իր գոյեն: Ես Տէլի Պապայէն 7 ժամ դէպ ի արեւելք Երթալէս ետքը՝ Մասիսու մէկ կատարը տեսայ, որն որ Սուկաւ լերան մօտերէն կ'երեւար: Մովթ եւ անձիւն լերանց ետեւէն ան հին սառած հրալեռը իբրեւ ահագին ճերմակ բուրդ մը իր բարձրանար կ'ելլէր յատակ, անամպ ու անծուխ օդի մը մէջ եւ մարդուս աշուրներուն պէրճ տեսիլ մը իր պարզեւէր: Հոս սկսաւ սիրտա ուրախութեամբ բաբախել, ինչպէս կը պատահի հին սիրելի բարեկամ մը տեսնելու ատեն: Աս՝ 30 ժամէն աւելի հեռաւորութեան մէջ Արարատ միայն՝ իր բարձրութեանը հասնող նախանձաւոր մը շունենալով՝ ճերմակ հսկայ զլուխը կը վերցընէ եւ աւելի շրեղ կ'երեւայ քան թէ երիւանի քովէն: Աս հեռաւորութենէն՝ կատարեալ կանոնաւոր կոնի մը կը նմանի մի միայն սուր ծայրով մը, եւ իր այլշեւայլ կատարներուն լայնութիւնը չիտեսնուիր: Նշանաւոր տեսք մը աս ե՞ որ Սուկաւան շղթային լեռները քանի որ Արարատաց կը մօտիկնան, այնչափ յած կ'երեւան, եւ ամենէն յած երեւցածին քով մեցած կէն ի մէկ յառաջակողմեան Ասիային պինտ հղօր հսկան (Արարատ) ինք զինքը ցուցընելով՝ «քանչելի ընդդիմապատկեր մը կը ձեւանայ:

Յունիսի 22ին կարաւանը Թօփրագ դալէ քաղաքն իջաւ: Հոս լերանց ընդարձակ ու գեղեցիկ տեսարան մը կը բացուէր: Մեծ Արարատին ճերմակ բուրդը

նաեւ ճամբուն վրայ ալ կը տեսնուէր . “Մասիս նայեցէք”, պոռացին կարաւանին ձիապանները , որոնց աշուլներն ուրախութենէ կը փայլէին աս սուրբ լեռ տեսնելով՝ զորն որ մեծապէս կը յարգեն : Հարաւային դին իր արծաթափայլ գլուխը կը ցուցընէ Գոռող¹ լեռը (Սեյդոն Դաշլը) , որն որ Վանայ ծովին՝ բարձր լւսատու աշտարակ մը կ'ըլլայ : Ասիկա Թօփրագ գալէին հարաւային կողմն եղած սարահարթ լերանց վրայ կը բարձրանայ , եւ յայտնապէս ան միագոտի լերանց շարունակութիւնն է , որն որ նաեւ կարնոյ լեռնագաւառին հարաւային կողմը կը պատէ եւ ասկից կ'երթայ դէպ արեւելեան հարաւ : Գոռողը լեռը հոս չօրս կողմանէ զատուած կ'երեւայ . իր կոնի ձեւը Մասիսու երկու կատարներուն չափ ճիշդ չէ , ծայրը շատ լայն ու տափարակ է , եւ ամբաւ ձիւնագէզ ունի վրան : Իր ձեւը նման է Ամիրիկէի Ասլաս լերանց Ճուրճուրային : Մինչեւ հիմա միայն Պլանիդ՝ Անդզիացւոց կարնոյ հիւպատոսն եղաւ , որ Գոռող լերան վրայէն Պլանիդին բերած քարի տեսակներն էին արասույ սեւազանգ² , չեչաքար եւ միրախառն լուս : Անտարակոյս կ'երեւայ որ Գոռող լեռն ալ ժամանակաւ Արարատի պէս գործունեայ հրաբուխ մ'եղած է , բայց իր բերանը Վանայ ծովին բուլօրաիքը պատահած քանդիչ երկրաշարժներով փլած ու գոցուած պիտի ըլլայ : Պոնտոսէն մինչեւ Երասխայ հովիսար Հայաստանի բարձրագաւառին բոլոր լեռներուն մէջ Գոռող լեռը Մասիսէն ու Արագա-

¹ Աս Սեյդոն լուս Հայաստանի զարմանալի լեռներէն մէկն է իրեն ձեւովը . բարձրութեամբը , վրան ունեցած լճերովը եւայլն : Եւրոպացիք աս լեռը քննած են եւ գեռ կը քննեն ու տաճկերէն անուամբ Սեյդոն Դաշլը կ'անուանեն . մեր քննութիւններն անանկ ցուցուցին որ ասիկայ Գրիգոր կամ Նեբրաւայ լիրոնց մէջ Գոռող լեռն եղած ըլլայ :

² Mélaphryg.

ծէն ետքը ստուգիւ ամենէն վեհ լեռն է, եւ Պօնա-
տոս ծավին երեսէն առ նուազը 12,000 ստոնա-
շափ բարձր եղած պիտի ըլլայ: Բայց բարձր չայսա-
տանին աս երկու սահմանապահ վսեմ լերանց շբեղ
տեսարանէն զգացած ուրախութիւննիս դժբախտու-
թեամբ երկայն ատեն չտեւեց, ինչու որ քիչ մը
վար իջնալնուս պէս՝ մօտաւոր լերանց գօտիները
զանոնք ծածկեցին:

Թօփրագ գալէի լեռնադաշտը Հասանդալէի լեռ-
նադաշտէն կը զատուի լերանց գօտիով մը, որն որ
կարնոյ, Հասանդալէի ու Թօփրագ գալէի հիւսիսային
կողմը կը շրջապատէ: Առ կողմնական գօտւոյն վրայ
եղած ամենէն բարձր անբյու լերան անունէն առնե-
լով՝ հիմա բոլոր գօտին աշխարհացոյցներուն վրայ
քէօսէ ուղղը (Սուկաւ Լեռ)՝ կը կոչուի: Առ գլխաւոր
գօտիէն ուրիշ աւելի ցածկեկ լերանց ճիւղ մալ
կ'երկրնայ, եւ Թօփրագ գալէն կը բաժնէ Պայա-
զիտի լեռնադաշտէն, որն որ մինչեւ Մասիսու հա-
զաւային սաքը կը տարածի կը հասնի:

Դիւրտերուն Տիատին գեղին մօտ Եփրատայ ա-
րեւելեան ճիւղին քավին գէպ ի վեր գացի ու նոյն
գետին աղըերակունքը մօտիկցայ, որն որ ճիւնաւէտ
գաղկաց լերան (Ալ-Ռաշդէն) ստորոտին վրայ է:
Առկից ետքը մէկ Տաճիկ վարոցաւորի (Ք-Ն-Հ-ո-է) ու
երկու Քիւրտ ճիւտորի ուղեկցութեամբ Պայազիտի
լեռնադաշտը հասայ, երբոր կարաւանը գեռ Տիատի-
լեռնադաշտը հանդչէր: Տիատինին մօ-
նէն ժամ մը հեռու կը հանդչէր: Տիատինին մօ-
տերը Եփրատայ երկու կողման եզերացը վրայ սաս-
տիկ առատ կիր (Ք-Է-Է-Զ) կայ, որն որ մինչեւ Ատրպա-
տիկ առատ

² Առ լերանց Քէօսէ ուղղ անունը ոմանք իրենց քարց ու
լերկ ըլլալէն տրուած կը կարծէն, բայց Հայ բանասէր-
ներն աւելի յարմար կը սեպէն՝ աս Քէօսէ անունը Սու-
քիասանց Քօլէշ անունէն յառաջ բէրել: Որոնք աս լե-
րան վրայ բնակեցան:

տական կը հասնի։ Պայտագիտին արեւելեան կողմը 2
ժամ հեռու բուն առաջին մեծ լուսից զանգուած-
ները կ'երեւան։ վասն զի թէպէտ ԱԵւ ծովէն մին-
չեւ Ատրպատական գաւառը զանազան նշաններէն կ'ի-
մացուի որ հոս երկայն ատեն հրաբուխ լեռները գոր-
ծած են, բայց բուն հրաբիփերք ինչպէս են մրրա-
խառն լուս, վանակատ, ճերմակ չեչաքար եւացլն,
խիստ քիչ կը գտնուի։ Խոկ հոս Օսմանեան
Հայաստանին աս վերջին լեռնագաշտին վրայ մէ-
կէն ի մէկ սխրալի մեծովթեամբ երեւան կ'ելլեն
Երկայն ատեն բոլոնկող հրաբուխներուն ահազին բեր-
քերը, եւ կը ցուցընեն թէ ան հօկայ հրաբուխը (Արա-
բատ) յօտ է, որն որ վերջին գժբախտութեան օրը
դաշտին վերջին ծայրը կեցած ու իր արծաթի կա-
տարը ճերմակ ամպերու մէջ ծածկած էր։ Հոս լուս-
ները վրայէ վրայ գիզուած են ու զանազան մեծու-
թեամբ բլուրներ կը կազմեն։ ամենէն բարձրները 200
ոտնաշափէն աւելի են։ Քանի որ մարդ նոյն լեռնա-
գաշտին վրայ յառաջ կ'երթայ, լուսի սեւ բլուրնե-
րուն տարածութիւնն ու բարձրութիւնը կ'աւելնայ։
Բայց լուսի հոսանքը Մասիսէն չէր, հապա Տան-
տուռակ ըսուած բարձր լեռնէն, որ Մասիսէն գէպ ի
հարաւ 6 ժամ հեռու է։ Տանտուռակ ան հինգ մա-
րած հրաբխներէն մէկն է, որոնք աս կողմանէ Հայաս-
տանի բարձրագաւառին սահմանը կը պատեն։ Աս
լեռը երկու կատար ունի. բարձրագոյնը սրածայր է,
իսկ ցածագոյնը տափարակ ու հրաբիփ բերնի ձեւով։
Լեռան բոլորակիքը կան ամբաւ հրաբխային նիւթեր,
մանաւանդ մրրախառն լուս, ձիւթաքար եւ աղտոտ
ճերմակ գունով չեչաքարի բլուրներ։ Կարաւանի Հայ
ճամբորդները չեչաքարէն խել մը առին իրենց դա-
նակներն ու հրացանները մաքրելու եւ փայլեցընելու
համար։ Հոս լուսի քարերն անանկ մէծ են որ ջրե-
րու հոսանքները չեն կրնար առնել տանիլ ու դաշ-

տերու վրայ տարածել։ Բայց Պայտղիտ քաղքէն գրեթե ժամ մը հեռու աս լույսի բլուրները կը դադրին։ Նշնպէս Արարատայ լույսն հոսանքն ալ Պայտղիտ քաղքին տեղը հասած չէ։

ԵՕԹՆԵՏԻՏԱՄՆԵՐՈՒԴԻ ԳԼՈՒԽ

Պայտղիտ քաղաքը։ Լեռանց կիրճ ու երկրաբանական որպես սութիւնը։ Աւազակ Քիւրտերու վրայ մէկքանի ծանօթութիւններ։

ՈւկՊէտ այսօրուան օրս Պայտղիտ քաղաքը փլած ու աւերած է, թէպէտ իր կէս Հայ ու կէս Քիւրտ բնակիչները վերջին աստիճանի խեղճութեան մէջ են, պյու ամենայնիւ ճամբորդներու համար տեսնելու արժանի քաղաք մըն է։ Սեպ ու ժայռուտ գահաւանդի (աւագուստի) մը վրայ ունեցած ահեղ ու նկարակերպ դիրքը, և կեղեցիներուն եւ բերդերուն աւերակները, իր լեռնաբերդը¹, որն որ յանդուգն ու հրաշակերտ շէնք մըն է այնպիսի տեղերու վրայ հաստատուած, որ բազէներն ու անգղները (ա՞դուդները) հազիւ թէ իր համարձակին բոյն դնելու, զարձեալ բռնակալ Մահմուտ փաշային շքել՝ բայց անբնակ մնացած պալատը, որուն՝ մեծութեան, հարրստութեան ու գեղեցիութեան կոզմանէ՝ հազիւ թէ նմանը իր գտնուի բոլոր Օսմանեան տէրութեան մէջ, աս ամէն բաները, կ'րուեմ, խիստ նշանաւոր են ու բազմօրեայ զննութեան մը արժանի։ Երկրաբան մը քաղքին մօտակայ տեղուանքը արտաքոյ կարգի զար-

¹ Ասւլթան Մուրատէն շինուած աս լեռնաբերդին ստորերկրեայ բանտերէն մէկուն մէջ գեռ ան սոսկալի խոռոչը կը տեսնուի, որուն մէջ Մահմուտ փաշան Պարոն Ժաուէր (Jaubert) Գաղղիացին երկայն առեն արգելեց, որպէս զի Կարուէսնէն Պարսից թագաւորին խաւրսւած ընծաները կարող ըլլայ իրեն սեպհականել։ Բայց երբոր Մահմուտ ու իր յաջորդը ժանտախտէն մեռան, Պր. Ժաուէր իր բանտապանին մեծանձնութեամբը նորէն ազատեցաւ։

մանալի բնական նիւթեր կը գտնէ, որոնց քննութիւնը մարդը լիով կը վարձատրէ, թէպէտ աս անպատճելի տխուր քաղքին մէջ երկայն ատեն կենաւու պարտաւորած ըլլայ: Թօփրագ գալէին ու Տիատինին քով երեւան ելած բաց գունով կիրը (Քէթէնը) նաև Պայտղիտի քով Արարատին դիմացը կարդ մը ահազին կրային լեռներ կը ձեւացընէ, որոնց մէջ շատ քարացեալ կենդանիներ կան: Աս կրաքարը հասարակօրէն շատ պինդ, գորշ (Պէշ), ճերմակ, խեցուտ եւ զերմանական յուրացեան¹ խիտ կրին շատ նման է:

Հատ տեղեր աս կիրը կարմրկեկ է ու մարմորի նման, որն որ Պայտղիտի անանկ անշուք խրճիթներուն աղեկ նիւթ կը մատուցանէ, բայց ակսո՞ս որ գործածուած չէ: Աս խիտ կրին մէջ եղած քարացեալ կենդանիները գլխաւորաբար են առատ կտին կամ սանտրակ², նետարդ³, ծակափոր⁴ եւ ուրիշ խեցեւոր ժժունք: Կիրը սասատիկ պինդ ըլլալով՝ աս քարացեալներն հանել ժողվելը թէպէտ ըստ ինքեան խիստ զժուար է, բայց աւազակ քիւրտերն ալ աւելի եւս վտանգաւոր կ'ընեն: Աս կողմերուն քիւրտերն աւելի վայրենի ու յելուզակ են քան թէ կարնոյ մօտ բնակողները: Օգոստոսին վերջերը երբոր Պարսկաստանէն Արարատի հարաւային կողմերն եկայ՝ երկայն ժամանակ հոն կենաքու համար, երկրաբանական պայտը մ'ըրած ատենս երեք քիւրտ աւազակներ վրաս յարձակեցան: Ասանկ պարագաներու մէջ քարացեալներու հարուստ հաւաքում մը կարելի շէր: Աս կիրը խիստ շատ տեղ շիտակ ու խաւ խաւ (Քանի

¹ Բոլը երկրաբանութեան մէջ շատ երեւելի է Յարոյեան կիրը կամ Յարոյեան յօդինութը, որուն անունն առնուած է Զուիցցերիի ու Գաղղիայի մէջ եղած Յուրա լեռնէն: Ասոր վրայ տես Բնական պատմութիւն, Բ. Հատոր, Այէննա 1844, Երես 198:

² Լու. Pecten. անկ. Թուրագ: ³ Գլ. Bélemnite. ⁴ Գլ. Térébratule.

է, որն որ ասանկ հրաբխային երկիրներուն մեջ շատ զարմանալի է։ Խաւերուն հաստութիւնը զանազան է, որոնք հասարակօրէն իրենց կարգը պահելով մէկ կողմանէ ծուռ վեր վերցուած են. տեղ տեղ ալ խաւը բոլորովին աւրուած անկանոն եղած է։ Ասոնք վեր վերցընող ցժը Մասիսէն եկած կ'երեւայ։ Կոյն կրային նիւթը Մասիսու արեւելեան ու արեւմտեան ծայրերուն քով՝ Ռուսաց, Պարսկաստանի ու Տաճկաստանի սահմանակից եղած տեղերուն վրայ ալ կ'երեւայ. կ'ըսուի որ նաեւ Կախիչեւանի բոլորտիքը շատ թանձութեամբ ու տարածութեամբ կայ։ Բայց զարմանալին աս է որ Արարատայ հիւսիսային

¹ Երկրիս ներքին կազմութիւնը գլխաւորաբ երեք կ'երպ պով շինուած է, որոնց մէկը Պաշտառ-ի-ա-ն (Հրային), մէկալը Պա-է-դա-ն-ի-ա-ն (Ջրային) ու երրորդը Հ-է-ն-ի-ա-ն (Հրաբխային) կ'ըսուի։ Պինտ յառաջ Պղուտոնեան կամ հրային կազմութիւնը գոյացած է՝ երկրիս վրայի հալած ու տաք նիւթերը պաղելով, սառելով, կեղեւ կասելով ու քարանալով։ Պոսիդոնեան կամ ջրային նամբով գոյացած կազմութիւնները ջրերուն դիրուը կամ բարակ տիղմը խաւ խաւ իրարու վրայ նստելով՝ ձեւացած են. բայց որովհետեւ ջրերուն ունեցած կամ բերած դիրուը ժամանակէ ժամանակ այլեւայլ կ'ըլլայ, անոր համար խաւերուն նիւթն ալ միշտ մի եւ նոյնը շնչալով՝ կը փոխուի, եւ ամէն նոր տեսակ նիւթեր գալուն՝ իրարու վրայ կարդաւ նորանոր խաւեր կը նստին։ Աս խաւերուն կամ շարքերուն մէջ նաեւ ամէն մէկ ատենուան գործարանաւոր մարմիններուն (այսինքն տնկոց ու կենդանեաց) քարացեալ մնացորդները պահուած են, իսկ Հեփեստեան կամ հրաբխային կազմութիւնները ձեւացած են երկրին ներքին կողմանէ հրաբխային հալած նիւթերուն վեր ելլելովն ու ետքէն սառելով։ Ասոնք նախընթացին պէս կանոնաւոր խաւ կամ գործարանաւոր մարմիններու մնացորդ չունին, եւ ջրային յօրինուածներուն շարքն ալ ծակած, տակն ու վրայ ըրած ու տեղ տեղ ալ վեր վերցուցած են։ Հեփեստեան զօրութեամբ երկրիս մէջէն վեր ելած ու վերջէն սառած նիւթերը զանազան հրաբխային քարեր ու մետաղներ են։

կողմը եւ Երասիսին բնդարձակ դաշտին վրայ տառ
եւ ոչ փոքր նշանակութիւն կր տեսնուի։ Արարատ
պարտող բնախոյզները, ինչպէս են Գուռնրիոր, Բա-
ռոդ, Պեհակըլ եւ Տիւպուս նոյն կողմերը քարա-
ցեալ մը չդտան։

Արարատայ աս երկրորդ անգամ այցելութիւն բ-
նելէս քանի մը ամիս ետքը երբոր Որմիոյ ծովակին
կողմանէ Սալմաստին վրայէն Տաճկաստանի ուահման-
ները գարձայ, աւազակ Քիւրտերուն վտանգն աւելի
սաստկացեր էր։ Հունձքը կտրուած դաշտերուն ա-
րօտք ճարտկուած լմինցած ըլլալով՝ Քիւրտ հո-
վիւները լերանց վրայ կը թափառէին ու կարաւան-
ներու եւ ճամբորդներու գարանակալ կ'ըլլային։ Պար-
սից վերջին տեղւոյն վերակացուն Գուլ Խան առա-
զակներու վրայ չափազանց պատմութիւններ պատմե-
լով՝ զիս աւելի վախցընել ուզեց, որպէս զի հետո
շատ զօրք առնելու ստիպուիմ ու իրեն ալ մեծկակ
պարզեւ մը տամ։ Բայց ես միայն քանի մը զինեալ
ձիւոր մէկաեզ առնելով՝ նեղ ճամբէ մը ոկոսյ
յառաջ Երթալ, որն որ շիտակ Պայազիտ կը տանէր,
եւ ուսկից որ Երբեք կարաւան անցած չէ։ Լերան
տափարակ ու գեռ կանաչազարդ գլխուն վրայ ձիա-
վարելով գացինք խել մը սեւ վրաններու (չորս-
ներու) առջեւէն, որոնց մէջ հոստեզաց ամենաչար
Քիւրտ աւազակները կային։ Ասոնք յառաջազոյն գիտ-
նալու ըլլային, որ աս՝ Եւրոպացւոց գեռ շկոխած
ճամբուն վրայէն մենք կու գանք, հաւանական է
թէ իմ ու իմ քիչուոր պահապաններուս վրայ կը
յարձակէին։ Մեզմէ ժամ մը հեռու ձիւոր ու սպա-
ռազէն Քիւրտերը կարաւանի ճամբուն վրայ դարա-
նած էին, որոնց ընկերները հոս լերան գլուխը վրան-
ներն ու ոչխարներն արօտի վրայ կը պահպանէին։
Իրենց ձիերը լերանց գարվար տեղերուն վրայ ցրուած՝
խոս կ'ուտեին. զանոնք ժողվելն ու թամբելը գոնէ

մէկ ժամու զործք էր . ասոր համար մեր ետեւէն իշնալու խորհուրդը մէկդի թողուցին : Երբոր ամենաբարձր կատարը հասանիք ու անկից գէպ ի Պայտագիտ կ'իշնայինք , մեր առջեւը լերանց սիրալի տեսք մը բացուեցաւ : Հոս քառորդ մը կեցայ՝ լերանց ասպերճ ու մեծվայելուշ տեսարանին մէջ աշուքներս պարարելու համար . սակայն հարիւր ոտնաշտի մը վար իշնալէն ետքը՝ նոյն նկարական գեղեցկութիւնը կորուրնցուցինք :

Երկայն ատենուան աշխատանքէն ու աւազակներու վախէն առողջութեանս վիճակն այնչափ աղեկ չէր , անոր համար մեծ Աստիսին հարաւային զառիվայրը քննելու այնչափ յօժարութիւն չէի զգար : Սակայն հանգստեան ատենները երբոր Ռիդդէրին երկրագրութեան մէջ Արարատայ ստորագրութիւնը կը կարդայի , տեսնելով որ աս մեծ աշխարհագիրը զօրաւոր խօսքերով նոյն լերան հարաւային կողման դեռ չքննուած ու անծանօթ ըլլալը կը ցուցընէ , ինծի նորէն քաջասրաւոթիւ բան է Անձանօն երիքը մը պարտիլ , անանկ տեղւոյ մը մէջ շարժիլ ուր մարդ կարող ըլլայ ըսել . Հոս ես առաջինն եմ որ եկայ իզմէ յառաջ հոս զիտուն ճամբորդ մը կամ աշխարհաշրջիկ մը դեռ ամեննեւին ոտք կոխած չէ : Աս պատճառաւ ես ալ իմ տկարութեանս միտ չդնելով՝ քաղքին վաշային աղաչեցի որ ինծի մէկքանի ուղեկից զինուոր տայ . եւ իրմէ ընդունեցայ երկու հատ քաջ , վարժ ու նոյն կողմերուն հմուտ Քիւրտեր , որոնք որոշեալ օրը սպառազինած ու գեղեցիկ ձիերու վրայ հեծած՝ բնակութեանս առջեւն եկան կայնեցան : Ես ատրճանակներս աղեկ մը լեցուցի , որովհետեւ Քիւրտերուն վերջին յարձակումը զիս աւելի զգոյշ եւ կասկածու ըրած էր . նոյնպէս Յովհաննէս Սարեմպա Լեհ ծառաս թամբի վրայ չե-

լած՝ իր կրկնափող հրացանը քանի մը անդամ լեցուց պարզեց ցուցընելու համար որ ամէն բան պատրաստ է։ Իսկ Պիլոց մեր հայազգի ձիավարը հանգարտ ու անզէն մեզի հետ կու գար՝ պատահական յարձակման մը ատեն մեր զէնքերուն վրայ վստահելով։ Հետո ասկից աւելի բազմութիւն առնելն այնչափ խոհեմական բան չսեպեցի, ինչու որ շատ Քիւրտերու մէջ կրնայ դիւրութեամբ դանուիլ նաեւ այնպիսի չարասիրտ մէկն ալ, որն որ աւելի՝ ճամբորդին բոլոր ինչքը քան թէ անոր տալու պարզեւը ձեռք բերելու բազմալով՝ մտքին մէջ սպանութեան խորհուրդ մը դնէ եւ մէկաներն ալ իրեն դործակցութեան հրապուրէ։ Իզմէ յառաջ աս զարհուրելի կողմերը պարտողներուն դժբախտ դէպքը կը մտածէի, ինչպէս Ժոպեր, զորն որ իր բազմաթիւ Քիւրտ ուղեկից զինուորները Մահմուտ փաշային։ գաղտնի հրամանաւը յարձակելով բանեցին, կապեցին, եւ լեռնաբերդին խաւարչուտ բանտը նետեցին. դարձեալ Շուլց ու Պռաւն, որոնց երկուքն ալ իրենց պահապան Քիւրտերէն դաւաճանութեամբ սպաննուեցան։ Երկու Քիւրտի դէմ ես ու Լէհ ծառաս կրնայինք պատերազմիլ. իսկ աս երկուքին հաւատարիմ մնացած ատենը աւելի մեծագոյն խմբէ, մը վախնալու բան շունեինք։ Քիւրտ աւազակները ճամբորդի մը վնաս չեն ըներ, երբ որ կը տեսնեն թէ անոր ուղեկիցներն ու պաշտպանները Քիւրտերն են։ Հին առակը կ'ըսէ։ Ազուա զագուաւու աչս ոչ բրէ։

ԱՆԹԵՒՏԱՄՆԵՐՈՐԴԻ ԳԼՈՒԽ

Մուրատաշիր գետակ : Մասիսին հարաւային կողման քարերը : Քրդաց ամառուան ու ձմեռուան կեանքը : Արարատայ վերջին ժայթմանը վրայ նորէն քանի մը ծանօթութիւն : Արարատայ փորն ու վրայի ամայութիւնը :

ՊԱՅԱՋԻՏԻՆ ՀԻՒՍԻՍԱՎԱՐԻՆ ԿՈՂՄՐ ԺԱՄ ՄԸ ԵՐԺՄԱԼԷՆ ԵՄՔԸ ՄՈՒՐԱՏԱՇԻՐ ԳԵՏԱԿԻՐ ՀԱՍԱՆՔ, որն որ Արարատի հարաւային կողման ստորոտը պատելէն ետեւ՝ գեղարեւելք կը վազէ ու Մակու գետին հետ կը խառնուի : Մուրատաշիրին վրայ բաւական հաստատուն կամուրջ մը կայ, որն որ լուսայի քարերէ շինուած է եւ շատ հին կ'երեւայ . գոնէ քիւրտերը չկրցան ինձի տեղեկութիւն մը տալ անոր շինուած ժամանակին վրայ : Հոս Մասիսին դուրս տուած հրաբխային քարերուն հարաւային ծայրնէ, որոնք միաշար բլուրներ կը ձեւացրնեն . ասոնց մէջի քարի շառաշիղները կամ հատօրները մինչեւ 100 ոտնաշափ ու աւելի ալ կը հասնին եւ Տանտուռակ լերան հրաբխային քարերուն շատ նման են, միայն առ տարբերութեամբ որ Մասիսի լուսին բուն զանգուածը սեւակում կամ երկաժակում ¹ է, եւ մէջն ալ շատ տեղ վանակին կամ ակնվանի ² ցատքած է, իսկ Տանտուռակին հրաբխային նիւթերն աւելի փրփրանման ու պղպջակառու են եւ վանակին ալ չունին : Հաւանական է որ Տանտուռակ լերան լուսն աւելի սաստիկ տաքութեամբ եւ աւելի հեղուկ վաղած ըլլայ քան թէ Արարատինը . չեշպարն (Քուհու Բաշը) ալ Տանտուռակին քով Մասիսին ունեցածէն շատ աւելի է : Կաեւ յայտնի նշաններ կան որ ժամանակաւ հոստեղաց հրաբուխները հեղեղներով աւագ ու տիղմ ալ դուրս են տուեր, զորոնք լերան վրայէն վաղած ջուրը հետք վար բերած է : — Արարատայ բոլորտիքը ջրհեղեղի ժամա-

¹ Գ. լ. Basalte, աճկ. այսահ հերմէր :

² Գ. լ. Cristal, աճկ. Ակչեք :

նակեն քարացեալ նիւթեր կամ գործարանաւոր մարմնոց մնացորդներ դեռ գտնուած չեն :

Մուրտաշիրն անցնելէն վերջը լերան հարաւային արեւելեան ստորոտը ձիով պտղտեցայ, ու Քիւրտերուն Քանիիկուրդ, Զիթլիք եւ Տէմիրզափը լքեալ ու անբնակ գեղերուն այցելութիւն ըրի, որոնց խեղճութիւնը խելքէ մտքէ դուրս բան մըն է : Պղտիկ տնակեները միայն չորս պատ ունին, զորոնք լուսյէ կտորները վրայէ վրայ դիզելով շինած են, եւ որոնց մէջ միայն ձմեռը բնակութիւն կ'ըլլայ : Քիւրտերը նոյն ատեն զրեթէ սողալով ասոնց մէջ կը մտնեն, պատերուն ծակերը տղմով եւ ապաւառով կը ծեփեն ու կը գոցեն, վրանին իրենց ոչխարենի մորթերը կ'առնուն, եւ ամժարէ ալ կրակ մը կը վառեն՝ ցրտէն պահպանուելու համար, որն որ հոս սաստիկ է, եւ Փետրուարին մէջ սովորաբար 20—25 աստիճանի կը համնի : Պուարը (ՊաՀարը) ձմեռուան ժամանակ պէտք է որ ձեան տակէն իր ճարակը փնտռէ գտնէ, որովհետեւ Քիւրտերը խար (շոր խոտ) կամ ոչինչ կամ քիչ կը պահեն . իսկ ձիանք քիչ մը գարի կ'ընդունին : Յայտնի է որ առանկ պարագաներու մէջ Պայտիսի (Արևիվանցի) Քիւրտերն այնչափ խաշնաւէտ չեն կրնար ըլլալ : Արարատի շրջակայ տեղերուն ձիւները հասարակօրէն Մարտի վերջը հայելու կը սկսին . ջուրը լերան տափարակ կատարին մէկ մասը կը կոխէ, վտակներն ու գետակները շատ կը բարձրանան, եւ Մակու գետին առատ ջրեղէն ընծաներ կը խաւրեն : Բայց նիշարացեալ ու կարօտ դուրար հազիւթէ Ապրիլի վերջը գեղեցիկ կանաչ արօտը կրնայ վայելել : Կոյն միջոցները սովորաբար գարի կը ցանուի : Քիւրտը ցորեկ ատեն իր ծխալից քարէ խրձիթէն կ'ելլէ, որպէս զի ոչխարները հեշտ արեւու մէջ ամենէն ընտիր արօտներու վրայ արածէ : Պարնան զով օդը հոս աւելի շուտով ամառուան կիզիչ

տապին կը փոխուի քան թէ կարնոյ լեռնադաշտին վրայ: Յունիսի վերջերուն մօտ Մասիսու բոլորտիքն եղած խոտերը կատարեալ այրած ու տոչորած կ'ըլլան: Քիւրտն աս ատեն իր ձմեռուան բնակարանը բոլորովին կը թողու, իր ոչինչ ախումախը ձիերու վրայ կը գնէ, կնոջմով, տղոցմով ու դուարով սահմանակից լերանց ծայրը կ'ելլէ. հօն թափառելով կը պտրափ, եւ լեռնամեջի մը խոտը լմիննալուն պէս՝ իր սեւ վրանը կ'ամփոփէ՛ ուրիշ տեղ կ'երթայ: Արարատ ամառը՝ հնձոց ժամանակը դուրս հանելով՝ բոլորովին ամսոյի ու անմարդի է. իր ստորոտին ու զառիվայրին վրայ երկու օր պտրտեցայ ու Քիւրտ մ'ալ շտեսայ: Հասարակօրէն Սեպտեմբերին կէսէն ետեւ անձրեւները կը սկսին. աս ատեն չորցած կանաչեղնեները նորէն կը զուարթանան: Քիւրտը Հոկտեմբերին կահով ու ընտանեօք իր ձգած խրճիթը կը դառնայ. ձիւնն ալ կանոնաւոր կերպով մը աս ամսոյն մէջ կու գայ: Ասանկով Արարատայ օդային հանգամանքն ընդհանրապէս հիւսիսային գերմանիայի հետ կը միաբանի, թէպէտ աս երկու երկիրներուն մէջ 16 լայնութեան աստիճանէն աւելի տարբերութիւն կայ, այսինքն Արարատ հիւսիսային գերմանիային 16 աստիճան աւելի դէպ ի հարաւ է. միայն գերմանիայի մէջ ան ամառուան չորութիւնը չկայ:

Արարատայ հարաւային արեւմտեան ստորոտը գարձեալ Քիւրտերուն քանի մը պղտիկ ու անրնակ գեղերուն այց ելայ, որոնք կ'ըսուին Ծոզու, Ֆելայ, Օրտուլու, Կորական, Տակիլք եւ Գարագուլադ: Վերջին գեղին մէջ որն որ Ռուսաց սահմանէն միայն երկու ժամ հեռու է, ձմեռը մէկքանի Քիւրտեր կը բնակին, որոնք յառաջադցն Ակոսի գեղին հայաղդի բնակչացը քով իբրեւ հովիւ կը ծառայեն եղեր եւ 1840ին վտանգէն պրծեր են: Աս Քիւրտերուն մէկուն Պայտաղիտ քաղցին մէջ հանդիպեցա,

Եւ անոր բերնեն Ակոռիի կործանման ընդարձակ պատմութիւնը լսեցի, որն որ էական բաներու մէջ Հայազգի Աաղաթիէլ Խոջայեանին նկարագրութեանը համաձայն էր։ Քիւրտը՝ Տիրոջս ոչխարները լերան վրայ արածելով՝ Ա. Յակոբայ ձորին արեւելեան կողմը կեցած էի, ըստու, մէջ մ'ալ անդիէն սոսկալի բոժքին ու որոտում մը ձորէն գուրս թնդաց, ահազին կարմրաշոգի ամպ մը վեր ելաւ, եւ վարէն օդի մէջ սաստիկ խոշոր քարի կտորներ կը նետուէին, որոնք վանքն ու գեղը ճզմեցին ու ծածկեցին եւ անկից ալ անդին գեսպ ի գաշտ կը թռչէին։ Ներքին գլորդիւնը, շոգիներուն վեր բուրելը, քարերուն, հողին ու տղմին նետուիլը բնան ժամ մը տեւեց, անկից ետքը ամենայն ինչ հանդարտեցաւ։ Քիւրտը խոստովանեցաւ որ Ակոռի գեղին ու իր տիրոջը կորուստը սատոյդ իմանալուն պէս՝ ոչխարներն առաջածիկ սահմանն անցուց ու իրեն սեպհականեց։ Ասքանիս ևս իրաւունք ալ ունէի, կը բարեկանի ամսուան վարձք պարտական էր եւ բնական ժառանգ մը շունէր։

Հոս տեղերը ձիւնաջրէ յառաջ եկած սակաւաջուր վտակ մը կայ, որն որ պղտիկ ջրվէժ (լուսան) մը կը ձեւացընէ. ասիկա 30 սոտնաշտի բարձրութենէն ու առաջի սեւ քարերու վրայէն կը հոսի. քովիններուս հոս կենալ ու վրանս կանգնել տուի։ Քիւրտ ուղեցոյներս աս տեղը Զիրք անուանեցին։ Արարատի վրայ տեսած մի միայն ջրվէժս աս է։ Արարատի ինչպէս հիւսիսային կողմը, նմանապէս հարաւային կողին ու սատրոտին վրայ ալ աղբիւրի պակութիւն կայ. ասիկա նշանաւոր երեւոյթ մըն է, զորն որ արդէն յառաջազդյն յիշեցի։ Ասով հաւանական կը տեսնուի թէ աս ծեր հրալերան ներսի պարապ միջոցը ձիւնաջրով լեցուն բլայ, եւ հրարխային կերպով լեռնէն գուրս օդ ու շոգի բորտկալը շատ դիւրաւ կը

մեկնուի՝ Ենթադրելով որ աս ջուրը բուն խորունկ
հրաբխային կրակին մէջ հոսած ըլլայ։ Արագած,
Ահմանկան եւ Ծաղկաց լեռներն ու Կեավուր տաղըն
Արարատի պէս ապառաժ խայտակուճ քարե բաղկա-
ցած են, բայց խիստ շատ ազբերակունք ու վտակ ու-
նին, թէպէտ իրենց կատարին վրայ այնչափ առատ ձիւն
ալ չկայ։ Ասկից դիւրաւ կ'իմացուի թէ Արարատին
ամառն անբնակ կամ անբնակելի ըլլալուն պատճառն
է անջրդութիւնը, որով նաև բոյսերը չեն կրնար
յառաջ գալ։ Արարատի ինչպէս հիւսիսային, նոյն-
պէս հարաւային կողմն ալ երբ որ մինչեւ լերան վրայի
ձիւներուն սահմանն ելայ, աս ամպյութեան երեւոյ-
թը վրաս տիսուր զգած մունք մը բերաւ։ Հետո եղած
մարդիկներուն երեքը, այսինքն Վեհը, Հայն ու Քիւր-
տը ջրվեժին քովը մնացին ճամբու ախերով, իսկ
երկրորդ Քիւրտը հազար սանաշափ մը անսնցմէ վեր
ձիուս քովը կը կենար, որովհետեւ անկից վեր չկրը-
ցայ ձիով ելլել։ Հոս քստմնելի լռութիւն մը չորս
զին կը տիրեր, եւ նոյն իսկ թռչունները կ'երեւայ
թէ կը փախչին աս տեղէն, ուր հազիւ թէ ամենա-
նուազ սնունդ մը կրնան գտնել։ Լերան կէսէն աւելի
վեր ելայ ու չորս կողմը յայտնի կը տեսնէի։

ԽՍՆԵՒՏՏԱՄՆԵՐՈՐԴԻ ԳԼՈՒԽ

Արարատ ճշմարիտ հրաբուխ է։ Լերան գլուխն ելլելու փա-
փար։ Արարատայ հարաւային կողման ծաղկիները, ծառերն
ու կենդանիները։ Պայազվատի քովէն Հայտատանի լերանց ան-
համեմատ աշեղ տեսքը։ Հայտատանի հին ու նոր հրաբխային
վիճակին վրայ խորհրդած ութիւններ։

ՈՐԴԻԴԻԵՐ անուանի աշխարհագիրը կը կարծէ որ
Արարատ հրաբխային սկիրդէ յառաջ եկած չըլլայ,
հապա երկրիս ներքին հրային զօրութեան հանդարտ
ընթացքովը կամ որ նոյն է՝ Պղուտոննեան ճամբով
դպաւորած ըլլայ, որովհետեւ, կ'ըսէ, Արարատի վրայ

ոչ խառնարան (հրաբիսի բերան), ոչ ալ ճշմարիտ լուսայի հոսանք գտնուած է։ Այսու ամենայնիւ կոնաձեւու զատակաց Արարատին հրաբուխ ըլլալն այնպէս ստոյդ է, ինչպէս վեսուվ ու Ետնա լեռներուն գեռայսօրուան օրս հրաբուխ ըլլալը։ Մասիսին ստորոտներուն չորս գին անանկ քարի տեսակներ կը գըտնուին, որոնք մեայն հրաբուխներէն կ'ելլեն։ Դարձեալ յայտնի կ'երեւան ան կողմնական խառնարաններն, որոնցմէ լուս վազած է։ Բայց լերան կատարին վրայ եղած մեծ խառնարանին մնացորդները հաւանական է որ մշտնջենաւոր ձեան տակ ծածկուած ըլլան։ Խոկ եթէ լուսայի հոսանք փնտուենք, լերան ռուսական ու օսմանեան կողմանցը վրայ ակներեւ ու ամբաւ կը գտնենք։ Հոս լուսայի ամենամեծ հոսանքը վազած է գեպի ի պարսկական Հայաստանին Մակու քաղաքը. մէկ մասն ալ գեպի ի Պայազիտ մինչեւ Մուրտաշիր վտակը։ Պլր. Պեհակը գերմանացին կարծեց որ նոյն իսկ Ա. Յակոբայ կիրճը՝ զորն որ ինք Արարատայ 1840ին ժայթքումը չեղած տեսաւ, Մասիսու մէկ խառնարանին մնացորդն ըլլայ։ Բայց անտարակոյս կ'երեւայ որ ինչպէս գրեթէ ամէն հրաբուխներուն, նոյնպէս Արարատայ ալ գլխաւոր խառնարանը բուն վերին կատարին վրայ եղած ըլլայ, ուր հիմա յաւեժական սպիտակ քողը՝ լեցուած անդունդին մնացորդը կը գոյէ։

Երկու սառնասար կամ սառնալեռ¹ տեսայ, որոնք լայն ձեղքուածի մը մէջէն գեպի ի հարակիջնէին։ Լերան վրայ կեցած ատենս՝ երբոր անոր

¹ Ասոր վրայ 102 երեսին ծանօթութեանը մէջ խօսած ենք։ միայն աս կ'աւելցընենք որ շատ անդամ սառնալերանց միայն յատակը հալելով՝ ձորերուն մէջ կը սկսին սահելով շարժիլ ու մղոններով յառաջ երթալ, եւ ձորին երկու կողման լերանց քարուտ երեսն ալ սաստիկ զօրութեամբ քսուելով կը շփեն, կը մաշեցընեն, կը փայլեցընեն ու նաև գիծ գիծ կ'ընեն։

Երկու երկնաբերձ գլուխներուն նայեցայ, որոնք իդմէ 8000 ոտնաշափ վեր դէպ ի վճիտ կապցոտ երկինքը կը բարձրանային, վրաս նորեն բոպէական փափաք մ' եկաւ որ մինչեւ գլուխն ելլեմ։ Պահճիւլ փաշան երբ որ դեռ Պայազիտի մէջ էի, ինծի ըստ որ Հայրս Մահմուտ փաշան շատ անգամ զանազան մարդիկներով նոյն գործքին ձեռք զարկաւ, եւ շկրցաւ յաջողցրնել. թէպէտ մէկուն մէկալին շատ ստուկ խոստացաւ, սակայն լերան կատարն ելլող մը շդանուեցաւ։ Բայց Ակոսիին բնակիչներն ալ արգէն բառողին ասանկ ըստած էին, որն որ աս խօսքով իր նպատակէն ետ չկենալով՝ պահծալի կերպով մը գլուխ հանեց։ Զիս ոչ դժուարութեանց վախը, ոչ ալ լերան անելանելի ըլլալը ետ կեցուց, ինչու որ թէպէտ ճամբորդութեան աշխատանքներէն տկարացած ու հիւանդագին էի, սակայն քաջասրբառթիւնը, համբերութիւնն ու հաստատուն յառաջագրութիւնը գուցէ ամէն բան կը յաղթէին. միայն թէ մաքիս մէջ ևս ինծի հարցուցի. ի՞նչ պարծակը, ու գիտութեան համար ի՞նչ օգուտ կը բերէ այնպիսի լերան մը ծայրն ելլելը, որուն կատարն արգէն ելած ու բարձրութիւնը թէ ծանրաշափօրէն եւ թէ երկրաշափօրէն իմացած են։ Միայն սնապարծութեան ու "Ես Մասիսու գլուխն ելած եմ", ըսել կրնալու համար՝ պէտք չէ առողջութիւնն ու կեանքը վտանգի մէջ ձգել։ Աս մաքով լերան կատարն ելլելու պարծանքն ուրիշ երրորդի մը թողուցի։

Արարատին աս կողմը ժողված տնկարանական ու կենդանաբանական հաւաքումս այնչափ երեւելի չէր։ Հրաբխային աւազին վրայ մինչեւ պղտիկ ջրվեժին բարձրութիւնը ստուգիւ շատ ծաղիկներ կը բուսնին, բայց տեսակնին այնչափ շատ չէ։ Ամառուան վերջերուն մօտ հաղարտերեւուկները¹ դեղին ծաղիկնին

¹ Լու. Achillea. աճկ. ճիշճ իւրչեմ։

բացած էին, քոսաբցոները¹ ճերմակ, եւ կերպ կերպ
բցյան ալ՝ կարսիր, որոնք ամենէն շատ էին: Այլ-
եւայլ տեղեր անանկ սակաւաջուր գետնին վրայ ծա-
զիկներու ամբաւ առատութիւնը տեսնելով ստուգիւ
ապշեցայ, բայց ասոնց ամէնն ալ նեղ տերեւներով
էին, ինչպէս որ աւազուտ երկիրներու վրայ կ'ըլ-
լայ: Սակայն առ ծազիկներու առատութեան քով
կենդանեաց համար խիստ քիչ խոտ կար, այնպէս
որ գոյնզգոյն ծազիկներն ամէն կանաչները ծածկած
էին: Առայդ է որ շատ տեղ կաւկասի ու նաեւ գեր-
մանական մարդերու վրայ ծազիկներու բազմազոյն
զլուխը՝ խոտերն ու բցյաներուն կանաչ մասերը կը դո-
ցէ, բայց երկրիս վրայ տեղ մ'ալ անանկ ընդարձա-
կութեամբ չտեսայ, ինչպէս Արարատ: Լերան առ
կողմը ծառ ամենեւին չկայ. ան ցարասի ծառե-
րուն որոնք պզտիկ Մասիսու վրայ անտառակ մը
կը կազմեն, հոս եւ ոչ նշմարանքը տեսայ:

Հայաստանի բոլոր անտառները, զորոնք Հայոց
լեռնագաւառին վրայ տեսայ, զլխաւորաբար ան ծա-
ռերն ունին, որոնք միջին ու հիւսիսային Եւրոպայի
մէջ կը բուսնին: Ոփի, կաղնի կամ թեղօշ, սղոցի
(Քաշունուր կամ Քէշուր Շղնձը), սօս (Ադ Բօշ Շղնձը),
հացի (Անդէպան Շղնձը), եղեւին (Անէլուէր Շղնձը)
եւ ուրիշ ասոնց նմանները պինտ շատերն են:
Իսկ հարաւային բցյան առ զով ու հողմուտ լեռ-
նաստանի վրայ երբեք չեն տեսնուիր. անոր հա-
մար բնախուզին մէկը շիտակ ըստ թէ Նոյայ տա-
պանին աղաւնին ձիթենուց շիդ մը գտնելու համար
Արարատէն խիստ հեռու² թժաած պիտ'որ ըլլայ:
Իսկ թփերէն երկու տեսակ գտայ, որոնք զարմա-
նալի կերպով մը լերան վրայի ձիւներուն սահմանին

¹ Լու. Scabiosa.

² Եւ սակայն ստոյդ է որ հարաւային Հայաստանի վերջին սահ-
մանները մէկալ հարաւային անկերէն զատ ձիթենի ալ կայ:

մօտ բուսած էին, այսինքն՝ Ցէրդ¹ ու Ալբիւլի զիեւ²: Ալպեան բոյսերը Մասիսու վրայ աւելի բարձր տեղուանք կ'աճին քան թէ կաւկասի վրայ, բայց բոյսերուն նկարագիրն ըստ ամենայնի նոյն է. Ալղեռն ասուլ³, Քարբէլի⁴, Կուխաւեռն առնէմն⁵, Ամենաքեզ ուերէտուէ⁶ բոյսերն ինչպէս կաւկասի, նոյնպէս Արարատայ ալ բարձր տեղերուն զարդերն են: Ընդհանրապէս խօսելով շկայ Արարատայ վրայ բոյս մը, որ Զուիցցերիի Ալպեան լերանց վրայ իր երեսփոխանք չունենայ: Մասիսու աս կողման մեծ ու պղտիկ կենդանիներն ալ միջին Եւրոպայիններուն կը նմանին:

Արարատի հարաւային կողին վրայ երկու օր կենալէն ետքը Պայյազիտ գարձայ, եւ անկից ալ շիտակ կարին: Առւկաւ լերան բարձրութենէն վերջին անդամ Կոյեան լեռը տեսայ, ու իմ մշտնջենաւոր հրաժարական ողջյուս տուի: Բարձր Հայաստանի սահմանագլուխներուն վրայ ընդհանրապէս բնական ձեւերը շատ վեհ ու չքեզ են, բայց Մասիսու մօտակայ բոլորտիքը նոյն նկարագեղ դիրքերն այնշափ բազմաթիւ չեն: Ապագայ ճամբորդներուն իբրեւ վերջին աստիճանի զարմանալի ու նկարելու արժանիկ կը յանձնեմ ան տեպքը, որն որ Պայյազիտի ու Քիլիսէ քէնթի մէջ եղած լերան բարձրութենէն կ'երեւայ: Թէպէտ շորս ամսէ ի վեր Հայաստանի ալպեան լեռներուն նայելէն բոլորովին կշտացած էի, այսու ամենայնիւ Արարատայ հոսկից երեւցած կողման անհնարին գաժան տեպքը վրաս անանկ ապշեցոցիչ:

¹ Լտ. Juniperus Oxycedrus, որն որ դի (—բազմ մակին մէկ տեսակն է:

² Լտ. Cotoneaster uniflora.

³ Լտ. Aster alpinus.

⁴ Լտ. Saxifraga.

⁵ Լտ. Pyrethrum caucasicum. աճէ . Կիւլուկ օլում:

⁶ Լտ. Centaurea pulcherrima. աճէ . (Ս-բ) Գ-անի-բէօն:

աղդեցութիւն մ'ըրաւ որ Երկայն ատեն չկրցայ նոյն տեղէն բաժնուիլ: Մարդիկներուս հրամայեցի որ կենան ու ձիանքը դարվար տեղերուն վրայ ճարակի թողուն, ես ալ վերին ապառաժին վրայ նստեցայ: Աս բանիս համար՝ հետո եկող Պարսիկ ձիաւորները խիստ կը զարմանային, որովհետեւ աւազակ Քիւրատերուն սահմանէն գեռ դուրս չեինք ելած, եւ տեղայիք ալ չեին կրնար ըմբռնել թէ ինչպէս կրնամ անանկ դիրքի մը վրայ ապշիլ մնալ, որն որ իրենց հանապազատես բան մըն էր: Մեր առջեւը գէպի վեր կը բարձրանային երկու ճաֆռատած, լերկ ու գորշ կրաժայոններ, որոնք Պայաղիտ քազքին վրայ կը նայէին. մեզմէ վար կը փայլէին լերան կարմիր մարմորի նման կողերը. աս երկու դոյներուն մէջտեղը կեցած էր զարմանալի քրզաքազաքը (Պայաղիտ) իր աստիճանաձեւ ու դար դար տներովը, որոնց վրայ բարձրէն կը նայէին Փաշային աշեղ դղեակն ու Մուրատին՝ լերան ճեղքուածին վրայ շինուած սքանչելի պալատը: Մեծն Մասիսէն քիչ մը հեռու սեւ ու բրդնաձեւ պզտիկ Մասիսը կար, որն որ թէպէտ իր բարձրութեամբը Զուիցցերիի Եռ'անկիւն (Կոյս) ըստած լերան կը հասնէր, եւ ծովին Երեսէն շափելով՝ Եւրոպայի ամենէն բարձր Մանուլան լերան գրեթէ կը հաւասարէր, սակայն իր հսկայ ու 16,000 ոտնաշափ բարձր դրացւոյն քով նկուն կերպարանք մ' ունէր: Հիւսիսային արեւմտեան կողմը Մեծ Արարատին ու իր գօտւոյն մէջտեղէն կը նայէր մութու մնայլ Արագած հրաբուխը՝ դլուխը չորս բաժնուած ժայռէ պսակ դնող հսկայի մը պէս: Հարաւային գին ամբարտակի պէս կ'ամբանային Տանտուռակ լերան վայրենի ու զըրեթէ անձիւն ապառամներն ու Ծաղկեց լեռը, որմէ Եփրատ կը բխէ, եւ որուն կատարին վրայ լայնատարած ճերմակ (Ճեան) դաշտերը հանգարտ նստած էին:

Մինչեւ հիմակ Եւրոպայի, Ափրիկէի ու Ասիայի մէջ ինչ ահեղ ու նկարագեղ դիրք որ տեսած էի, Հայաստանի աս լեռնային հոյակապ տեսարանին հետ երբեք չեն կրնար բազդատուիլ, եւ նոյն իսկ կաւկաս պէտք է որ ետ քաշուի: Աս ահազին լուսաց անապատին տեսոքը հիմակութնեւ սաստիկ աւելի պիտի եղած ըլլայ ան ատենները, երբոր ներքին հրային զօրութիւնները երկրին երեսը շարունակ կը պատռէին, խառնարաններուն որոտումը հիմակ ասանկ տխուր մնացած լեռնադաշտին վրայ կը մռնչէր, չորս դին հսկայաձեւ հրաբուխներուն անդունդներէն սեւ սեւ շոգւց սիւներ գուրս կը ժայթքէին, Արարատի բոցերը մշտնջենաւոր ձիւնն ու սառցը կը մերժէին, եւ այն ամբաւ ու հիմակ սեւ փրփրի նման սառած լուսաց զանգուածը սուլելով, գոռալով, ծխելով լեռն ի վայր գետի պէս կը վազեր, եւ բոլոր դաշտը կը դառնար կ'ըլլար մեծանիստ ու փայլուն հրածով մը: Ան հին վառարանը, որմէ հազարաւոր տարիներ յառաջ աս տիտանեան ու սրածայր լեռներն ելած են, գեռ կենդանի է, եւ իր գոյութիւնը ցոյց կու տայ յաճախ գետնաշարժներով, ընդերկրեայ բոմբիւններով, եւ ներսի օգերուն ու շոգիներուն դուրս ելլելու ջանալովը, որոնք խորին անդունդներու մէջ շըլթայի զարնուած կը մրմռան:

* այստանին աս կողմերը գետնաշարժէ պատճառած աւերները սոսկալի են. Պայազիսին կործանումն ալ ասոնցմէ կը կարծուի, վասն զի ասիկայ Արարատի ամենէն մօտիկ քաղաքն է: Հոս ամենէն հաստատուն ու հզօր շենքերն ալ մէկ օրուան ապահով գյութիւն չունին: Քանի մը տարի յառաջ Մահմուտ Փաշային վեհ զ զեակը կը դողդոջար, հաստ ու ամուր պատերը պատռեցան փլան, որոնց կործանման թնդիւնը հասաւ մինչեւ այն խոր զերեզմանը, ուր նոյն ծեր բռնաւորը ճերմակ փայ-

լուն մարմորներու տակ յաւիտենական քունը կը քնանայ : Բայց աս ներքին վնասաբեր զօրութիւնները հոս ալ ան յառաջուան կառագութիւնը չունին, որովհետեւ աւելի խորին անդունդներու մէջ քաշուած են, եւ լեռներն ու երկրիս պնդացած կեղեւն անանկ սաստիկ ուժով անոնց վրայ նստած են՝ որ ալ իրենց բոցերը չեն կրնար զոյտուած բերաններն յառաջուան պէս դիւրաւ ծակել ու դուրս ելլել . թէպէտ հիմակ ալ աս հրաբխային երկրին վրայ երբեմն երբեմն կրնան դուրս ելլել հրային շուդիներ, ինչպէս 1840ին, կրնան դեռ երկրաշարժներ պատահիլ ու ամբողջ քաղաքներ փլցրնել, նաեւ ժամանակ ժամանակ մասնաւոր հրաշնչութիւններ ալ անկարելի չեն, ինչպէս Ամերիկայի հին հրաբուխներու վրայ կը տեմնուի, որոնք դարերով թմրելէն ու քնանալէն ետեւ նորէն կ'արթըննան . բայց աս ամէն դէպքերը հազիւ թէ կրնան ըսուիլ տկար յիշատակ մը այն սարսափելի երեւոյթներուն, որոնք երբեմն աս անդնդոց հրաբորքոք զործարաններէն դուրս ելան : Այն դժոխային հին բերնէն երբեք չեն կրնար անանկ լւայէ հսկաներ նորէն դուրս ելլել, ինչպէս որ Արարատն է . այն առակաւոր ու մեզի մուժ մնացած ժամանակները, որոնց մէջ ստորերկրեայ հրային զօրութիւններն իրենց դուրս նետած նիւթերը սխրալի կերպով մը մինչեւ ամպերը հանեցին ու հաստատեցին, նաեւ Հայաստանի սառած հրաբխային երկրին համար ալ անցած զացած են :



ՅԵՒԼՈՒՄԾ

‘ՅԱԼՍ’

Ի ԲԵՐԿԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԲԵՐՁՐ ՀԵՅՄՈՒՄ

ՅԵՒՅԵԼՈՒԾԾ

ՆՊԱՍ

Ի ԲՆԵԿԵՆ ՊԵՏՄՈՒԹԻՒՆ

ԲԵՐՁՐ ՀԵՅՅՈՒՄԵՐ

Ա. ՕԴԻ ԲԱՄԵԽԱՌԱՌՆՈՒԹԻՒՆ:

Բարձր Հայաստանի օդին Միջազգետաց ու Պօնտոսի օդին հետ
բաղդատութիւնը : Տաքութիւնն ու ցրտութիւնը : Տարւոյ
եղանակները : Բերքերուն ու պատուղներուն հասնելու առեն-
ները : Տեղացմունք : Հայաստանի օդին առողջականութիւնը :

ԲԵՐՁՐ Հայաստանի օդին վրայ մինչեւ հիմոյ եր-
կայն ու ապահով զնութիւններ չեն եղած : Եւրո-
պացի բնախոյզները նոյն երկրին զանազան կողմերը
պարտեցան, բայց ամենէն նշանաւոր տեղերն ալ
հազիւ թէ մէկերկու ամիս մնացին : Ոչ Ռուս պաշ-
տօնաւելներուն, ոչ ալ Օսմանեան Հայաստանի քա-
ղաքները նստող Եւրոպացի հիւպատոսներուն մէջ
անանկ մարդիկ եղան, որոնք ասանկ դիտողներէանց
հարկաւոր գործիքներով մէկտեղ բաւական տեղե-
կութիւն եւ յօժարութիւն ունենային, որպէս զի
ծանրաշափին ու ջերմաշափին վիճակը, եղանակն ու
օդին խոնաւութիւնը, հովերուն ընթացքն ու ասոնց
նման բաները շարունակ քննեն : Ասիկայ շատ բազ-
մալի է, ինչու որ Հայաստանի լեռնագառառն իր
դրացի Վրաստանին, Պարսկաստանին, Միջազգետաց
եւ Պօնտոսի օդէն զարմանալի տարրերութիւններ
ունի : Եւ եթէ աս զնութելու բլայ, գուցէ ան ատեն
կը մեկնուին քանի մը տեղւոյն նորանշան տնկերը,
բռնուցն ու կենդանեացն աշխարհագրական տարաշ-
ծութիւնը, եւ մանաւանդ Աւե ծովուն աշխաղին

մրրիկները : Միայն Կարին նստող Անգղիացի Պրանդ հիւպատոսն եղաւ որ Տրավիզոնի հիւպատին հետ մէկտեղ քանի մը ամիս օդի վրայ համեմատական դիտողութիւններ բրաւ, եւ ասով Կարնոյ լեռնադաշտին բարձրութիւնն առաջին անգամ ճիշդ գտաւ : Ս. Պետրոսրդի ճեմարանը Ռուսի Հայաստանի մէջ առ բանիս համար հաստատուն տեղ մը չորոշեց, ինչպէս որ տերութեան ուրիշ կողմերը կան, որոնք այնշափ օդերեւութական երեւելի դէպքեր չունին, որշափ Արարատայ կողմերը : Ես Երիւանի, Կարնոյ, Պայազիտի, Կումրիի, Գանձակայ կամ Եղիսաբէթուպոլսի եւ ուրիշ քաղաքաց հիւպատներէն եւ բժիշկներէն միշտ ասոր վրայ տեղեկութիւն տոի, սակայն աս ծանօթութիւնները բնաբանական գործիքներով շարունակ դիտուած ու հաստատուած չեն, անոր համար մենք ալ միայն ընդհանուր ծանօթութիւններ կու տանք :

Իարձր Հայաստան շատ խիստ ու ցուրտ օդ ունի, բոլորովին հակառակ է տաք Միջազետին ու մեղմ Պոնտոսին, որոնց մէջ ինք իրեւ լեռնակղզի մը կը բարձանայ : Ապրիլին Մուսուլէն ելելով՝ Տիգրիսի վրայէն դէպ ի վեր եկող ճամբորդն օդի ու երկրի վրայ մեծ փոփոխութիւններ կը տեսնէ : Նախ Մուսուլիքովերը կը թողու երկինքը վճիռ ու պայծառ, դաշտերը կարճ կարճ եւ արեւուն տապէն այրած ու տօչորած խոտերով : Երկու օր ճամբորդութիւն ընելէն ետքը՝ երբոր Հայաստանին լեռները կը մօտենայ, ամենայն ինչ կերպարանափոխ կ'ըլլոյ : Միջազետաց գաշտերուն խեղդիչ տաքութեան տեղ կը գտնէ դեռ ձմեռնային ցրտութիւն . Երկինքը դեռ ամպոտ, օրուան մէջ արեւը միայն մէկ երկու ժամ գլուխն ամպերէն դուրս կը հանէ . ինք երեսը ծածկելուն պէս ցուրտ ու յորդահօս անձրեւ կը տեղայ . աս ատեններն օդն ալ շատ փոփոխական կ'ըլլոյ, այնպէս որ երբեմն ճամբորդը կէսօրուան արեւէն ինք

զինքը պատոպարելու համար պէտք է հովանոց բանալ, ու քիչ մը վերջը ցրտէն պահպանուելու համար մուշտակի մը փաթթմուելու է։ Ապրիլի մէջ առ լեռնագաւառին բոյսերը Տիգրիսի վարի դաշտերուն նայելով շատ ետք են։ Ցորեն ու գարի հասարակօրէն Ապրիլին վերջերը կը ցանուին. պաղց ծառերը Մայիսէն յառաջ ծաղիկ չեն բանար. լեռնային անտառաց ոփիներուն տերեւները հաղիւ թէ ցցուելու կը սկսին, թեզօշները (Դշլները) գեռ անտերեւ են, գետինը կանաչ է, բայց խոտերը շատ կարճ. հասարամաբնակ Հայոց պաճարը զուարժ կը խայտայ արօտի վրայ, իսկ թափառական Քիւրտերը գեռ հարացային երկիրներու վրայ կը մնան։ Հայաստանէն մէկ քանի օրուան մէջ գէպ ի Պոնտոս դալով կը տեսնէ ճամբորդն որ նշենիները ծաղիկնին թափեր, անտառաց ծառերը կանաչազգեստ զարդարուեր են. Սեւ ծովուն հարաւային եզերաց ամենէն գեղեցիկ ծաղիկները՝ Պոնտոսի լեռնավարդն¹ ու Պոնտական վարդածառն² իրենց պերճ բաժակն են բացեր եւ ջերմաշափին տաքութիւնն է 18—20° կեղսիոսի³։ Ապրիլի մէջ Պոնտոսի Տրապիզոն, Կերասուն, Ախնոպ, Ամմասն, Հրիզէ քաղաքներուն բոլորտիքը բցւաերն ու ծաղիկները շատ յառաջ գացեր եւ շքեղ կերպարանք մը ստացեր էին, իսկ Բարերդ (Պայտաբերդ) քաղզինքն քովերը Մայիսի մէջ միայն անանկ տնկեր գտայ, որոնք դարնան առաջին սկիզբն ու օդոց քիչ մը մեղմանալը կ'աւետեն, այսինքն ևն լուրջ շուշան կամ թրաշուշան⁴, ձիւնածաղիկ⁵, հրանունկ, մկնասոխ կամ բծեծ⁶ եւ քրքում։

¹ Լու. Azalea pontica.

² Լու. Rhododendron ponticum.

³ Տես Օդերեւութարանութիւն, Երես 8—9.

⁴ Գլ. Iris. Glaieul. աճէ. Մ-Հ-Հ-Հ-Հ-Հ-Հ-Հ-Հ-Հ-Հ-Հ-

⁵ Լու. Primula. Գլ. Primevère.

⁶ Լու. Scilla. աճէ. Ար- օ-օ-

Առանկով Միջագետէն եկող ճամբորդը Մուսուլ
կը տեսնէ որ բնակիչներն ամառուան տօթագին տա-
պէն պատսպարուելու համար գետնափոք բնակարան-
ներ կը պատրաստէն . իսկ Կարնոյ փողոցներուն մէջ
թանձր ձիւն , պատուհանները պնդով խծկուած
(Խշեմուած) եւ բնակիչք գեռ վառարանին բոլոր-
աիքը ժողված : Եզնկայի լեռնադաշտին վրայ մին-
չեւ Ատրպատականին սահմանը քիչ անգամ կը պա-
տահի որ Մայիսէն յառաջ ցորեն ցանուի , իսկ Արա-
գածի բարձր դարաստավին վրայ եւ Աեւանայ ծովուն
կողմերը շատ հեղ արտերը Մայիսի կեսէն ետքը կը
հերկուին , ցորենին հունձքը հոն անսասոց բան մըն-
է , եւ տարի կ'ըլայ որ դարին չիհասուննար : Դուարն
ու պաճարը նոյն իսկ Ապրիլին իրենց չնչին ճարակը
ձիւներու մէջէն քերելով դուրս կը հանեն . ծառերը
գեռ կանաչութիւն չեն ունենար : Մկնառոխն որ
Հայաստանի մէջ պինտ յառաջ գարուն կ'աւետէ ,
միայն շատ տաք տարիներն Ապրիլի մէջ սիրուն
կապոյտ գունով հալող ձիւներուն քով գետինը կը
դարդարէ : Աս ատեն Միջագետաց բնակիչներն արդէն
հասուն կեռաս ու ծիրան կ'ունենան : Վերջապէս
եթէ մարդ Ապրիլին Պանասոէն դէպ ի հարաւ շու-
տով ճամբաց ընէ , միայն մէկ շաբթուան մէջ կրնայ
տարւոյ երեք եղանակներուն ուրախութիւններն ու
ծանրութիւնները զգալ : Սեւ ծովին քով կը թողու-
գեղեցիկ գարուն մը , դալար անտառներ ու ծաղ-
կաւետ մարդեր : Կարնոյ լեռնադաշտին վրայ կը դտնէ
խիստ ձմեռ մը , տիսուր ու լայնատարած տափավայրը
մը , ուր ամենայն ինչ ձեան ու սառուցի մէջ թա-
ղուեր է : Իսկ Միջագետաց արտորաններու վրայ կը
տեսնէ որ հասկերն արդէն ատոքացեր եւ խարտէշ
զոյն են առեր . գեղացին անդաստաններու մէջ ջրի
ճամբաց կը բանայ որ շըլայ թէ շոր տապը հունձքը
փշացընէ : Միջագետք Ապրիլի վերջը խոտերն այն-

պէս այրած կ'ըլլան , ինչպէս Առատանդնուպոլսի նեղոցին քով Յուլիսի վերջերը : Մուսուլի շուկային մէջ Ապրիլին արդէն սառոցց ծախելու կը սկսին : Այսափ քիչ տեղոյ մէջ նոյն երեք գրացի երկիրներուն այդշափ իրարու հակառակ բարեխառնութիւնը ստուգիւ զարմանալի բան է : Անտարակոյս աս է որ օդը փոփոխական կ'ընէ եւ ան փոթորիկները կը ծնանի , որոնք Սեւ ծովի վրայ նաւորդները միշտ մեծամեծ վտանգաց մէջ կը ձգեն :

Ի արձր Հայաստանի մէջ բուն ձմեռը հասարակօրէն ուժ ամիս կը տեւէ , այսինքն Հոկտեմբերէն մինչեւ Մայիս . գարունն ու աշունը մէյ մէկ ամիս էն : Իսկ ամառը մէկէն ի մէկ կը սկսի : Կարնոյ միջին բարեխառնութիւնն է Մայիսի մէջ 6—8⁰ կեղսիոսի . Յունիսին 16—18⁰ կ. , Յուլիսին 22—24⁰ կ. Բայց ասոնք ալ կը փոխուին : Ժողով Գաղղիացին անձամբ տեսնելով կը պատմէ որ Յունիսի 17ին կարնոյ մէջ առատ ձիւն կու գար : Ես ալ Յունիսի 12ին գետնի ջրերուն երեսը բարակ սառոցց կապած տեսայ , եւ բրիտանական հիւպատարանին մարդիկը տաք կրակարանին բոլորտիքը ժողված էին : Բայց Անդղիայի հիւպատոս Պրանդ հաստատեց որ Յունիսի մէջ սովորաբար ասանկ ցրտութիւն չ'ըլլար : Տապագին տաքութիւնը Յունիսի ցրտութեան շուտով կը յաջորդէ եւ արեւը գետնին մուժ սեւակուճներուն վրայ անանկ սաստիկ ազգեցութիւն կ'ընէ որ երկու ամսուան մէջ ցորենը կատարելապէս հասուն ու ատոք կ'ըլլայ : Երբոր ես կարնոյ լեռնադաշտը Յունիսի մէջ թող տալով գացի նէ , ցորենի ցօղուններն ու գարւոյ ոճերը հազիւ թէ երկու մատ բարձրացած էին , բայց Օգոստոսի 20ին Պարսկաստանէն դարձած ատենս՝ ամէն մարդ հնձելու պատաղած էր : Աս երկու ամառուան տաք ամիսներուն մէջ խիստ ցանցառ անձրեւ կու գայ , ուստի եւ գեղջուկ-

Ները կը ստիպուին իրենց արտերն առուակներով ջրել։ Առանց առ արուեստական ոռոգման բարձր Հայաստանին շատ կողմերը հունձք անկարելի կ'ըլլար։

Երասխայ քովի դաշտերը թէպէտ ըստ մեծի մասին բարձր Հայաստանին կը վերաբերին, բայց իրենց օդին բարեխառնութեան եւ տարւոյ եղանակներուն տեւողութեան կողմանէ զարմանալի տարբերութիւն ունին ան լեռնադաշտերէն, որոնք Եզնիայէն սկսած՝ մինչեւ Պարսկաստանի սահմանները կը հասնին։ Էջմիածնի դաշտն այնպէս բարձր գիրք (ծովին Երեսէն 2866 Փարիզի ոտնաշափ) ունենալէն ետքը գարունը բաւական շուտով կը սկսի։ Հոս կենդանիներն արգելն Մարտին անտառի մէջ աղէկ ճարակ կը դանեն։ 1843ին Մայիսի մէջ ջերմաշափը 22—26° կ. տաքութիւն կը ցուցընէր. խոտերն այրելու սկսած էին, եւ գեղացիք աղուդաներով Ապարան գետին ջուրն իրենց պառքեալ արտորաններուն կը բերէին։ Մի եւ նոյն ամսոյն մէջ Արագած լեռան դրացի ու բազմամարդ դարաստափին վրայ, որն որ Երիւանին լեռնադաշտէն 3500 ոտնաշափ բարձր է, ճիւները կը սկսին հալիւ. ես Յունիսի մէջ հոն դարւոյ բոյսերն առելի կարճ գտայ քան թէ մի եւ նոյն ատեն Կարնոյ քովերը։ Կումրիի լեռնադաշտն ալ կ'երեւայ թէ օդին բարեխառնութեան ու եղանակաց կողմանէ Կարնոյ հետ նոյն է։ Հոս Երիւանի, Կարնոյ ու Տրապիզոնի բարեխառնութիւնը կ'ուղենք իրարու հետ բազդատել։

Երիւան¹ Ապրիլ 12° կ. տաք, Մայիս 21° կ. տաք, Յունիս 25° կ. տաք։

¹ Տիւպոա Երիւանի օդին վրայ խօսելու ատեն կ'ըսէ. 1834ին Փետրուարի 22ին արեւադալի ատենը 12° ցրտութիւն կար, եւ հետեւեալ 18 օրերը ջերմաշափը միւս զրոյի եւ 6° ցրտութեան մէջ կ'ելէր կ'իջնար, Դավրէժ մի եւ նոյն ատեն ջերմաշափը զրոյի եւ 8° ցրտութեան մէջ էր. Խորմի Քէրէ քաղաքը 4—7° ցրտութեան մէջ։ Երիւանի ամենէն սաստիկ ցրտութիւնը 26° կը համարուի։

Ապրին Ապրիլ 4⁰ կ. տաք, Մայիս 10⁰ կ. տաք.
Յունիս 13⁰ կ. տաք:

Տրավիզոն Ապրիլ 14⁰ կ. տաք, Մայիս 18⁰ կ.
տաք, Յունիս 20⁰ կ. տաք:

Եւ ծովուն հարաւային եղերքն այնչափ ձմռու-
նային հովերուն դէմ շատ քաղցրախառն ու մեզմ
օդաբաժին մ'ունի, ուր ձիթենին ամէն տեղ յա-
ռաջ կու գայ, եւ Հրիզէին հովիտն որ հիւսիսային
հովէն պատսպարուած է, նոյն իսկ նարընջենի (1/2 տ-
նուալի ծառ) կը մշակուի, որն որ՝ ինչպէս յայտնի
է, 3⁰ ցրտութեան շիկրնար դիմանալ: Տրավիզոնի,
Կերասունի եւ Սինովի քովերը խիստ հին ձիթե-
նիներ կը տեսնուին: Առ կողմերուն ամենէն բաց ու
հողմուտ տեղն ալ ձմռուան սաստիկ ցրտութիւնը
Կեզսիոսի 6⁰ է. իսկ ամառուան ամենամեծ տաքու-
թիւնը 25⁰ կ: Երիւանի մէջ՝ որ Տրավիզոնէն մէկ
աստիճան աւելի հարաւային կողմը կ'իջնայ, ձմռուան
սաստիկ ժամանակները մնդիկը 20⁰ աւելի կ'իջնայ,
ինչպէս ամառն ալ Տրավիզոնին տաքութենէն 13⁰
աւելի վեր կ'ելլէ հարիւրաստիճաննեան ոանդզին վրայ:
Կարնոյ, կումրիի, Հասանդալէի մէջ Յունուարին եւ
Փետրուարին՝ ջերմաչափի մնդիկը միայն այնչափ վար
կ'իջնայ, որչափ Երիւանի ցած տեղուանիքը, բայց
Կարնոյ կողմերը ցրտութիւնն աւելի երկայն կը տեւէ
ու ձմռոն երեք ամիս աւելի կը մնայ: Կարնոյ փո-
ղոցներուն մէջ ութ ամիս կոյտ կոյտ ձիւն կ'ըլլայ,
իսկ Երիւան ամենէն խիստ ձմռուներն ալ ձիւնը հինգ
ամսէ աւելի չիմնար. Տրավիզոնի մէջ աս ճերմակ
քողը հազիւ թէ մէկ ամիս՝ քաղաքն ու դաւառը
կիւ գնդապէտը հաստատեց որ Երիւանի մէջ Յուլիսի
վերջերը պատահած սինստ սաստիկ տաքութիւնն է 38⁰
Կեզսիոսի: Տփզիսի ամենէն շատ տաքութիւնը, զօրն որ
Յուլիսի մէջ դիտեցի, էր 30⁰ կ. իսկ Դավրէժինը 33⁰
կ: Առ վերջին քաղաքն ալ Երիւանի պէս շատ խիստ
ձմռու ու շատ տօթագին ալ ամառ ունի:

կը ծածկէ : Երասխայ հովիտներուն վրայ ցրտի երես չբռնող տնկեր չեն գտնուիր, բայց ասոր հակառակ Երիւանի մէջ Օգոստոս ամսոյն կիզիչ տապը Պոնտոսի մեղմ երկինքէն լման ամիս մը յառաջ կը խայծէ, կ'եփէ ու կը հասունցընէ խաղողը : Բարձր Հայաստանի հարաւային կողմերը, ինչպէս Վան ու Մուշ, կ'երեւայ թէ Երիւանի հետ համացեղ օդավիճակ մ'ունին, վասն զի աս երկու երկիրներուն մէջն ալ խաղող, թութ եւ նոյն պտուղները յառաջ կու գան : Եփրատայ ու Երասխայ բխած երկիրներուն վրայ երկարատեւ ձմեռը վերցիշեալ պտուղներուն մշակութիւնն անկարելի կ'ընէ, ու միայն ցորենի վարուցան կը շնորհէ : Բայց Կեավուր տաղըն¹, որմէ արեւմտեան Եփրատը կը բխէ, իր հիւսիսային կողերուն վրայ մէկէն ի մէկ օդի մէջ մեծ փոփոխութիւն կ'ընէ : Կարնոյ պարտէզներուն մէջ պտուղ չ'երեւար, այլ միայն կարճ ու ազաղուն խաւարաներ եւ նեղատերեւ վարդեր . իսկ թորդումի ձորին մէջ՝ որ հովերէն պատսպարուած է, Յունիսի վերջերը կեռասենիք կարմիր պտուղներով կը զարդարուին, զորոնք Հայազգի գեղացիք՝ ինչպէս նաև ուրիշ շատ պտուղներ ու գեղեցիկ աղցաններ Կարնոյ վաճառանոցը կը բերէն :

Աս երեք դրացի երկիրներուն մէջ շրջող թռչուններուն դարնանային գալուստն ու ամառուան բնակութիւնը մտադրութեան արժանի է եւ նոյն երկիրներուն բարեխառնութեան հետ կը միաբանի : Ծիծառը Մուսուլի մէջ կ'երեւայ Մարտի սկիզբը, Տրապիզոն Ապրիլի սկիզբը : Իսկ Կարին առաջին գարնանաբեր ծիծառը հասարակօրէն Ապրիլի վերջերը կը տեսնուի : Ուստի կ'երեւայ թէ Ապրիլի սկիզբը հարաւէն հիւսիս եկող ծիծառները շուտով բարձր Հայաստանին վրայէն կ'անցնին ու չեն կենար :

¹ Կարձենք թէ ասիկա Հ-ՇՒ-Ռ լուն է :

Բարձր Հայոց տեղայմունքն (անձրեւ, ձիւն, կարկուտ) ալ Միջագետաց և Պարսկաստանին արտաքց կարդի երաշտովեան (չորտվթեան) համեմատովթեամբ շատ տարբեր է: Կարին Պր. Պրանդէն և ուրիշ հոն կեցող Նորապացիներէն լսածիս նայելով՝ աս կողմերուն տեղայման շափր նոյն աստիճանի ներքեւ դանուող ուրիշ երկիրներունէն շատ աւելի է: Սեպտեմբերի վերջն անձրեւի Եղանակ կը սկսի. իսկ Նոյեմբերէն մինչեւ Մարտ շատ թանձրու 3—4 ստնաշափ բարձր ձիւն, անանկ որ շատ հեղ հաղորդակցովթիւնը կ'արգելուի ու դրսէն ներս դժուարաւ բան կու գայ: Կարնոյ 40,000 կարծուած բնակիչները ձմեռը զրեթէ պաշարման վիճակի մը մէջ կը գտնուին. եւ փայտ, ածուխ, միս եւ ուրիշ պիտոյքը սովորաբար չորս ամսուան համար կը դնեն: Ամառուան տաեն ամենէն շատ կը փշէ արեւելեան ու հարաւային արեւելեան հով, գարնան՝ արեւմտեան հով, ու ձմեռը հիւսիսային արեւելեան հովեր ու հողմայցյղեր: Բարձր Հայաստանի ծառերուն գագաթը հասարակօրէն դէպ ի հարաւային արեւմուաք ծռած է, որմէ կը տեսնուի թէ այն ձմեռուան հիւսիսային արեւելեան սաստիկ հովերը՝ որոնք Կաւկասի եւ Ուրալի մէջէն կը փշեն եւ Ասիսյի ներքին անապատներէն գալով՝ առանց լեռնային արգելուքի մը հանդիպելու Սեւ ծովը տակն ու վրայ կ'ընեն, նաեւ բարձր Հայաստանի մէջ կը ցուցընեն իրենց ոյժը, եւ զօրովթեամբ ու տեւողովթեամբ մէկալ հովերը կը գերազանցեն¹:

Հայաստանի օդն ընդհանրապէս շատ առողջ եւ զօրացուցիչ է, միայն քիչ տեղերը դուրս հանեւ-

¹ Տիւպուա կը հաստատէ որ Երիւանի այն սաստկալունչ հովերն որ նոյն իսկ տները կը սասանեցընեն, հասարակօրէն Արագածի կողմէն (հիւսիսէն) գալով՝ Երասիսայ դաշտերը կ'իջնան եւ առողջարար կը համարուին:

լով, զոր օրինակ Երիւան¹ ու Երասխայ մէկքանի կողմերը, ուր ամառները շատ գէշ տենդ (սընա) մը կը տիրէ: Զարմանալի բան է որ Հայաստան պյնչափ բարձր դիրք ունենալէն ետեւ՝ ազատ շիննար զանազան տարափոխիկ տիեզերական ախտերէն, ինչպէս են ժանտախտ ու մաղձայցզ կամ թալկաթանչ (էջբար): Նոյն իսկ բարձրագիր կարնոյ մէջ ահագին կոտորածներ կ'ըներ ժանտամահը: Տեղացւոց հաստատածին նայելով՝ ժանտախտը միշտ Միջագետէն կու գար, եւ ոչ թէ Պարսկաստանէ կամ Ասորւցմէ կամ Պոնտոսէ: 1841էն մինչեւ հիմա Կարնոյ մէջ ժանտախտ պատահած չէ: Հնդկային թալկաթանչը նոր ատեններս Հայաստանի երկու անգամ սոսկալի այցելութիւններ ըրաւ. առաջին հեղ 1830ին ամառը զլիսաւորաբար Երասխայ քովերը սարսափելի մարդամահ պատճառեց. Երկրորդ անգամ 1847ին գարնան, ամառն ու աշնան: Առանձնական նամակ մը, զորն որ քանի մը օր յառաջ Երիւանէն ընդունեցայ, մաղձամահին ըրած ջարդն իրեւ ստուգիւ զարհութելի բան մը կը ստորագրէ, որն որ անոր համար աւելի զարմանալի է որ Հայք ընդհանրապէս սակաւապէտ կ'ապրին ու դրդոիչ խմելիքները շատ շափաւոր կը ճաշակեն: Առ կողմանէ Եւրոպայի ալպեան գաւառներն աւելի անվեաս մնացին. 1831էն մինչեւ 1837 Դիրու եւ Զուիցցերի մաղձայուղէն բոլորովին զերծ եւ ազատ էին: Ընդհատ տենդը², որ Սեւ ծովին քով, բոլոր Պարսկաստանի եւ Միջագետաց մէջ եւ մասնաւորապէս կաւեկասի կողմերը խիստ վեասակար ախտ մըն

¹ Երիւանի օդաբաժինը բոլոր յառաջակողմեան Ասիայի մէջ պինտ վատառողջներէն մէկն է: Հայք իրրեւ առակ կ'ըսեն. „Տփղիսի մէջ Երիւասարդները ծերերէն չեն զանազանուիր. Երիւանի մէջ կենդանիները մեռելներէն...”

² Գլ. Fièvre intermittente. աճէ. Արև վերէի սընա:

է, բարձր Հայտոտանի մեջ խիստ քիչ կը պատահի,
եւ զրեթէ միայն Երասիսայ դաշտերուն մեջ ամփո-
փուած է : Երիւանէն կումրի բերուած ջերմնոտները
շուտով կ'առողջանան : Կարնոյ լեռնագաշտին զլիսա-
ւոր հիւանդութիւններն են հոսացաւ ¹ եւ հար-
բուխ : Թողքացաւութիւն կամ հալեւմաշ (վէրէմ)
միայն անոնք կ'ունենան, որոնք տաք երկիրներէն՝
ինչպէս Միջագետէն՝ հոս կու գան կը բնականան :
Նշնպէս Խափշիկները կամ սեւամորթները Հայաս-
տանի խիստ, առողջ եւ զօրացուցիչ օդը չեն կրնար
վերցրնել . զրեթէ ամենն ալ հալեւմաշ կ'ըլլան ու
կը մեռնին . այսպէս ալ Արաբացիք : Կարին գտնուող
5000 Օսմաննեան զօրաց մեջ միայն 80 հիւանդ կար,
անոնք ալ իրենց յանցանքովն ախտաւորած էին : Տե-
ղացիք առ լեռնագաւառին մաքուր օդին մեջ շատ
պարարտ ծերութեան կը հասնին : Հարիւր տարւան
մարդիկ շատ հեղ կը գտնուին : Արագածի լեռնա-
գաշտին վրայ 110 տարւան Հայաղգի մը տեսայ,
որն որ դեռ բաւական առողջ էր եւ արօտի վրայ
դուար կ'արածէր :

¹ Գիշ. Rhumatisme. աճկ. բէհէ Բայեր:

Բ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈԲԸՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ:

Երկրի մը ձեւն իր լեռներէն է: Հայաստանի լերանց կառ-
կասի հետ բաղդատութիւնն ու նմանութիւնը: Հայոց լեռ-
ներուն լայնանիստ դիրքն ու լեռնադաշտերը: Ջրոց առա-
տութիւն: Հայ լերանց շիտկութիւնն ու կրծերուն բարձրու-
թիւնը: Ասլերէն մինչեւ խնուս լերանց շարս գօտի ու անոնց-
մէ բխած գետերը: Գետերուն իրարու հակառակ շիտկու-
թիւնը: Քիչ լեռնային լճեր: Հայաստանի լերանց վրայ
մշտնջենաւոր ձեան գծին բարձրութիւնը: Առանասար: Հան-
քային ազրիւրներու շատութիւն: Հայաստանի լեռնադաշ-
տերուն հորիզոնական շիտկութիւնն ու ծակոտիէն բնու-
թիւնը: Հրարխային լերանց նիւթը. Հատաքար. Խայտա-
կուծ. Կիր: Կիւմիւշանեի ու Բալշանոսի մէջ զարմանալի
երեւոյթ: Պաղպղի հող: Հրարուխներու երկարատեւ գործո-
ղութիւն: Ախճիկ զարմանալի լեռը: Տանտուռակի. Արարատ
և Ահմանկան լերանց հրարխային նիւթերն ու անոնց անհա-
մատ տարածութիւնը:

Երկրի մը կերպարանքն ու բնական որպիսութիւ-
նը կախում ունի զլիսաւորաբար ան լեռներուն շիտ-
կութենէն, շենքէն ու ձեւէն, որոնք նոյն երկրին
մէջ կան կամ անոր սահմանները կը պատեն: Այս-
պէս Խտալիա իր զարմանալի բնական ձեւն առած է:
Ապենեան լեռներէն, որոնք հիւսիսային արեւմտեան
կողմանէ սկսելով՝ գետ ի հարաւ կ'երթան եւ երեք
ծայր բաժնուելով կը դադրին: Ափրիկէի լերանց գո-
տիները ծովեզերաց քովեն շարունակ յառաջ երթա-
լով՝ անոր ձեւն ու սահմանը կ'որոշեն. նոյնպէս Ա-
մերիկա իր երկայնութիւնն ու շիտկութիւնը կ'առնէ
իր զլիսաւոր լեռնէն, որն որ հիւսիսէն սկսելով՝ գետ
ի հարաւ մինչեւ Հըռյ Երիք կամ Հըստուն¹ կը հաս-
նի: Նոյնը կրնանք ըսել թէ կաւկասեան պարանո-
ցին եւ թէ փոքր Ասիայի վրայ, որոն նշանաւոր
թերակղղիական ձեւը ճշգիւ կ'որոշուի Տաւրոսի եւ
Հայաստանի լերանց շարքովը: Տաւրոսի լերինք՝ որոնց
մէջ մենք Հայաստանի լերանց գօտիներն ալ կը համ-
րենք, ընդհանրապէս նոյն շիտկութիւնն ունին կաւ-
¹ Գլ. Terre de feu, անդղ. Fire - Land.

կասեան շղթային հետ, որն որ Շիրվանի դաշտաձեւ երկրին մէջ մէկն ի մէկ վեր բարձրանալով՝ հարաւային արեւելքէն գէպ ի հիւսիսային արեւմուտք կը յառաջանայ մինչեւ Աէրչի կիրճը։ Կաւկաս Վրաստանի լերանց հետ կը կապուի, որոնք կողմնական բազուկներով Հայաստանի ու Տաւրոսի լերանց հետ անանկ յայտնի կը միանան, որ աս երկու լերանց շարքն իրարմէ բաժնել ուզելն անձնակամ գործ մը կ'ըլլայ։ Հայաստանի ալպեան լեռներն ինչպէս շիտկութեան, նոյնպէս կազմութեան կողմանէ Կաւկասեան Ալպերուն հետ ակներեւ նմանութիւն մ'ունին։ Աս երկու գօտիներուն ալ գլխաւոր քարն է խայտակուծ (աշմաքի Աբրէ) զանազան հանքային բաղադրութեամբ եւ որուն մէկ էական մասն ալ է ապակենման որձաքար։ Մասիսու երեսի լաւային տակ մէջի պինդ ժայռը նոյն քարէն է, որմէ փրցուցած կտորներս հանքային բաղադրութեան կողմանէ ըստ ամենայնի կը նմանէին անոնց, զորոնք Կաւկասի լեռներէն առած բերած էի։ Միայն աս տարբերութիւնը կայ որ Մասիսու աս պայծառագոյն քարին վրան իրեւ վերարկու կը ծածկեն քանի մը տեսակ մթագցն քարեր, որոնք Կաւկասի երեսը մինչեւ հիմայ գտնուած չեն։

Կաւկասու եւ Հայաստանի լերինք մի եւ նոյն տաեն գյութիւն առած են, աս զանազանութեամբ որ Հայաստանի լեռները գետնին մէջէն գէպ ի վեր ելելէն բարձրանալէն ետքն ալ՝ իրենց ներքին հրաբխային վառարանը գեռ կենդանի մնացած ու գործած է, եւ խառնարաններ (բերաններ) բացած է, որոնցմէ մութ զանգուածներ՝ ինչպէս սեւակուծ վազելով՝ տակի պայծառագոյն ապառաժին երեսը ծածկեր է, ուր Կաւկասի վրայ կ'երեւայ թէ լեռները մէյ մը գետնէն դուրս նետուելէն ետքը՝ ընդերկեայ վառարանը գոյցուեր է, ինչու որ հոս (Կաւ-

կասի վրայ) մինչեւ հիմակ ոչ խառնարան եւ ոչ բռնը-
լութիւն հոսանք գտնուած է:

Հայաստանի լերանց մէկ երեւելի յատկութիւնն
ալ առ է որ աւելի տարածուած, տափարակ ու լայ-
նանիստ դիրք ունին: Ասոր պատճառն ան է որ Հայ-
աստանի գետնին մէջ բուն նախնական կազմութիւն-
ները պոսիդոնական¹ կամ ջրային ըլլալով՝ կակուզկեկ
էին, եւ ըստ մեծի մասին կիր (Քրէժ) ու սալաքար
կամ թերթասալ², ուստի եւ ետքէն գետնին տակէն
հրաբխային զօրութեամբ հալած զանգուածները դուրս
նետուած ատեն՝ ան յառաջուան կակուզ կազմու-
թիւնները դիւրաւ տեղի առին, եւ անոնց տարա-
ծուելուն օդնեցին. ուր Կաւկասի կողմերը յառա-
ջուրնէ պինդ քարեղէն գոյացութիւններ ըլլալով՝
հրաբխային նիւթերուն այնչափ տեղի չտուին, եւ
անոնցմէ այնչափ շատ չպատռեցան ու չմղուեցան,
ուստի եւ հոնտեղաց լեռներն ալ աւելի նեղ ու ցից
կերպարանք մը ստացան: Որիդղէր անուանի աշխար-
հագիրը շատ ճահաւոր ըստ թէ Հայ-Տաւրոսեան
լերանց գօտիներուն սեպհական նկարագիրն ան է որ
գրեթէ իրարու զուգահեռական են, եւ դար դար
ու աստիճան աստիճան կը բարձրանան ու շատ լեռ-
նադաշտեր ունին եւ ասով ալ մեծապէս կը տար-
բերին Կաւկասեան դրայի լեռներէն: Հայաստանի
մէջ երբեք չկան բոլորովին շելլուելու լեռներ, եւ
եթէ լերանց վրայ ցից ու սեպ տեղեր ալ կան նէ,
քիչ կը տեւեն, այլ ամէն տեղ կը տեսնուին ընդ-
արձակ լեռնադաշտ, դարատափ ու սարատափ,
նաև հովտէ հովիտ կամ լեռնադաշտէ լեռնադաշտ
անցնելու համար ամէն կողմ անթիւ կիրճեր կան,
որոնք մշակելի ու բնակելի տեղուանիքը միշտ իրարու
հետ հաղորդակցութեան մէջ կը պահեն: Առոյդ է

¹ Տես 143 Երեսին ծանօթութիւնը:

² Գլ. Ardoise. ամէ. Գոյալն Բուլը. Եռալը Դաւուր:

որ Հայաստան աս գարատափներու եւ աարատափներու կողմանէ Պարսկաստանի, Աիլիկիայի ու Փոքր Ասիայի լեռանց հետ նմանութիւն ունի, բայց անսնցմէ ալ բոլորովին կը զանազանի իր ջրին ու գետերուն առատութեամբ, որոնք լեռները պատռելով՝ իրենց ճամբայ կը բանան ու կ'անցնին, ամէն կողմէ կ'արձակուին եւ ամէն հովիտներն ու դաշտերը կ'իջնան, որով կ'ըլլայ Հայաստան բազմաճիւղ ու բազմանդամ երկիր մը եւ ամէն մասն իրարու հետ կապուած եւ դիւրաւ հազորդելի:

Ասիայի մէջ լեռանց ընդհանուր ընթացքն ու շիտկութիւնն է հարաւային արեւելքէն դեպ ի հիւսիսային արեւմուտք, այսպէս է Հիմալայա, այսպէս են Երկնից լերինք, Հնդուկուշ, Ելազուրս, Կաւկաս եւ ըստ Հումբողդայ նաեւ Ալգայի: Հայ-տաւրոսեան լեռանց գօտիներն ալ ըստ ամենայնի մի եւ նոյն շիտկութիւնն ունին: Հումբողդ աս զարմանալի երեւոյթը տեսնելով ան կարծեայ միտեալ է որ հիւսիսային ու հարաւային Հայաստանի եւ Ատրպատականի լերինք շարունակութիւն մը եղած ըլլան երկրիս ան ճեղքուածին, որմէ դուրս ելան Հիմալայա ու Հնդուկուշ լերինք: Իսկ Աւրալ լեռանց գօտիներն ու Մալապարեան լերինք վերիններուն հակառակ շիտկութիւն ունին, բայց կ'երեւայ թէ ասոնք Հիմալայայէն ու Հայաստանի լեռներէն ետքը գոյացած են: Հումբողդ կը կարծէ որ Հայաստանի լեռանց բարձրանալու ատեն՝ Ասիայի արեւմտեան ծայրը վարիչած եւ ընկղմած ըլլայ:

Հայաստանի լեռնազառառը թէ Պոնտոսի, թէ Վրաստանի եւ թէ Պարսկաստանի կողմանէ ելլելու համար եղած կիրճերը (լեռանց մէջի անցքերը) զարմանալի կերպով դրեթէ մի եւ նոյն բարձրութիւնն ունին, այսինքն 6—7000 ոտնաշափ: Ասոր հաւասար են Հայաստանի ներքին լեռանց կրճերուն բարձրու-

թիւնն ալ, որոնք արեւմտեան Եփրատին աղբերակունքէն մինչեւ Ատրպատական եղած լեռնադաշտերն իրարմէ կը բաժնեն : Կարնց քով Սուկաւ (Չիլդրուսի, Քեսաէ Պալլ) լերանց կիրճը, ուսկից կարաւանները կ'անցնին՝ Հասանգալէն Թօփրագգալէ երթալու հտմար, ես եռացման ճամբով 6400 ոտնաշափ բարձր գտայ: Ուրիշ կիրճ մը, որ Սուկաւ լերանց քովին կ'անցնի ու Մոլլա Սիւլէյման գեղէն շիտակ Տէլի պապա կը տանի, առջինէն 200 ոտնաշափ ցած էր: Նոյնպէս ուրիշ տեղուանք ասոնց նման գտայ: Հայաստանի լերանց կրճերուն բարձրութիւնը լերանց բուն բարձրութեան հետ բաղդատելու ըլլանք, Պիւրենեան լերանց նման կը գտնենք: Հայոց լեռնագաւառին ան մասին մէջ, ուսկից որ Եփրատ, Երասխ եւ Ճորոխ գետերը կը բխեն, լերանց միջին բարձրութիւնը, կիրճն ու կատարը հետեւեալ կերպով իրարու հետ կը համեմատին: Միջին բարձրութիւն 7—8.000 ոտնաշափ.

Աերին բարձրութիւն կամ կատար, ինչպէս Բիւրակնեան (Պիւրենէլ)	9.500—10.000	"
Եւ Ծաղկաց (Ալտաւլ) լերանց վրայ	6—7.000	"

Հայաստանի լերանց մէջ չիտեսնուիր կենդրոնական գօտի մը, որուն ամէն մէկալ լեռները վերաբերին, ինչպէս որ ուրիշ տեղեր (Կաւկասի, Պիւրենեան լերանց վրայ) կը գտնուի, այլ զրեթէ $1\frac{1}{2}$ աշխարհագրական աստիճան միջոց ունեցող Սպեր եւ Խնուս գաւառներու մէջ չորս լերանց գօտի կայ, որոնք գրեթէ իրարու զուգահեռական են եւ չորսը մէկտեղ Հայաստանի մեծ ջրաբաշխը կը կազմեն: Թէ աս չորս գօտիներէն որն է ամենէն բարձրը, յայտնի չէ: Նոյն չորս գօտիներուն կատարն ալ մշտնջենաւոր ձիւնը կը ծածկէ, որոնց առաջնը կամ պինտ հիւսիսայինը կ'իյնայ Կարսի եւ Սպերի մէջ, հարաւային արեւելքէն դէպ ի հիւսիսային արեւ-

մուտք կ'ընթանայ եւ Հայաստանը Լաղերուն երկրէն կամ հին Խաղտեացմէ կը բաժնէ։ Առ լերանց գօտուցին հիւսիսային Երեսին վրայ ամենէն բարձր կատարին մօտ կը բխէ Կուր գետ, որն որ գէպ ի հիւսիսային արեւելք քալելով՝ Վրաստանէն կ'անցնի Ես աս գետին բխած տեղն անձամբ չտեսայ։ Վրաստանի մէջ բաւական մեծ ու սրբնթայ գետ է, ջուրն ալ հասարակօրէն ազտոտկեկ, բայց առողջ ըլլալուն համար՝ աւելի սիրով կը խմուի Տփղիսի մէջ, քանի թէ հորի տենդաբեր ջուրը։

Առւր գետին աղբերակունքէն կէս աստիճան մը գէպ ի հարաւ կը բարձրանայ Հայաստանի Ալպեան լերանց երբորդ գօտին, ուր Եփրատայ խանձարուրքը կան։ Կարնոյ հիւսիսային կողմն ու հիւսիսային արեւմտեան դին աս գօտուցին պինտ բարձր լեռներն են Շողալար, Սարչամ, Սեպուհ, Կեավուր տաղը եւայլն։ Ինչպէս նախընթաց գօտուցին, նոյնպէս ասոր ալ ամենաբարձր կատարներուն վրայ եւ վիշերուն մէջ մշտնջենաւոր ձիւն կայ։ Եփրատ (Ֆիրան առաջ)՝ որուն սկզբնական վտակիր Սեւ ջուր (Գ. արև սառ) կը կոչուի, Կեավուր տաղը յին հարսացին դուռը ունի վրայ կը բխէ, որ Սեւ ծովին Երեսէն 7510 ստնաչափ բարձր է։ Թէպէտ աս հսկայ գետը զանազան վտակներուն իրարու հետ խառնուելէն կը շատնայ, բայց գլխաւորն է Սեւ ջուր, որն որ իր բխած տեղէն գրեթէ գահավէժ կը վազէ կ'իջնայ Կարնոյ լեռնադաշտը, ու Զովուկ ջերմուկի (Սովոր ջերմուկի) մօտ մէկէն ի մէկ կը խորունինայ ու հանդարտահետ կը լըլլայ, ջուրն ալ կը պղտորի։ Հոս այլեւայլ կողմերէն ջըեղէն հիւրեր կ'ընդունի եւ մանաւանդ Սարչամայ գետը, որն որ թէպէտ Սեւ ջրէն աւելի ջուր ունի, բայց մինչեւ Սեւ ջուր քալած տեղը շատ կարծ ըլլալով՝ Եփրատայ ակունքը չիկընար ըստով, ինչպէս Անգղիայի ճամբորդ մը սխալմամբ կը հաստա-

տէ, ուստի եւ Եփրատայ ակնավտակը կը մնայ Սեւ ջուր, որն որ Արշամու գետն ընդունելէն ետքը դարձեալ ընթացքը կը շուտցընէ, եւ Կարինը թող տալով՝ կը մտնէ Եզնկայի լեռնագաշտը։ Եփրատին բխած լեռան հակառակ կողմէն ուրիշ ջրեր ալ կը բխեն, այս ինքն Աեալուր տաղը յին հետեւյալն ուսուցիչն վրայ կը բխէ Թորդումայ ջուրը (Թորդումայ սույս), որն որ ազնիւ ու ակնավճիտ ջուր եւ համեղ ձկունք ունի, ուր որ Եփրատայ սկիզբը միայն ճախնային ու շամբային ձկունք կը բերէ։ Թորդումայ ջուրը գեղի ի հիւսիս կը հոսէ, ճամբուն վրայ պղտիկ լիճ մը կը լեցընէ, որուն վրայ աշխարհացցցները յիշատակութիւն մը չեն ըներ, եւ նոյն լճէն գուրս ելելու ատեն յառաջակողմեան Ասիային ամենէն շքեղ ջրվէժը¹ կը կազմէ, որն որ իր նկարչական գեղեցկութեամբը մեր եւրոպական ամենէն հռչակաւոր ջրվէժներն ալ կը յաղթէ։ Կարճ ընթացքէ մը ետքը կը մտնէ Ճորոխ ըսուած մեծ գետը, որն որ մի եւ նոյն երկրորդ գօտուցն Կոփ տաղը լեռնէն կը բխէ, Հայոց ու Խազակեաց լեռանց ճեղքուածէն իրեն ճամբայ կը բանայ եւ արշաւելով Պանտոս կը հասնի։ Ճորոխին Սեւ ծով մտած բերանը խիստ ջրաշատ է եւ իր աղտոտ դեղին դշնը կէս մզոնէն աւելի ծովան կը հաղորդէ։

Արնոյ լեռնագաւառին հարաւային ծայրը կը բարձրանայ լեռանց երրորդ գօտին ալպեան բարձրութեամբ, որուն արեւելեան շարունակութիւնն են Հասանգալէի, Թօփրագգալէի եւ Պայազիտի լեռնագաշտերը մինչեւ Ատրպատական։ Աս երրորդ գօտուցն ամենէն բարձր լեռն է Ծաղկաց կամ Ծաղկեց լեռան (Ալ բաշ), որուն հիւսիսային արեւելեան 8300 ոտնաչափ բարձր դարատափէն արեւելեան Եփրատը (Մուրտ Հայլ) կամ Արածանի կը բխէ ու

¹ Գ. Գ. Cataracte, Chute, անկ. 2-ը լուսան։

վար կը թափի : Աս աղբերակոնքը Տիատինէն քունի մը մղն դէպ ի հարաւ կ'իյնայ : Ես կարաւանով գլարսկաստան գացած ատենս Ծաղկաց լերան բարձր ձիւնապատ դարատափին այցելութիւն մ'ըրի : Արածաննւոյն աղբիւրներն աւելի բազմաթիւ են քան (արեւմտեան) Եփրատինը . նմանապէս Արածանի Տիատինի քով իր նեղ ձորէն աւելի յորդաջուր կ'ելլէ , քան թէ նոյն երկուորեակ գետին մէկալ բազուկը , որուն խանձարուրը Կեավուր լերան վրայ է : Արածանի մէկքանի ժամու ընթացքին մէջ շատ ձիւնավտակներ ընդունելով՝ անանկ վայրագ , արշաւասոյր ու խորին կը լսայ , որ բոլոր տարւան միայն երկու ամենէն երաշտ (Օդոստոս ու Սեպտեմբեր) ամիսներուն անվտանգ կրնայ անցնուիլ : Արածանի Թօփրագգալէի լեռնադաշտէն սուր ու ծուռ ընթացքով հարաւային արեւմուտք կը դիմէ , երբեմն երկայն ձորերուն մէջէն կ'անցնի , երբեմն ալ լերանց ճեղքուածէն ահազին խոխոջանոք կը վազէ ու վերջապէս կապան Մատէնի ըստած անուանի բովին քով արեւմտեան Եփրատին հետ կը միանայ :

Այսաստանի լեռնադաւառին չըրրու ու ամենէն աւելի հարաւային գօտւոյն պինտ բարձր լեռներէն մէկը կ'երեւայ թէ Բիւրակնեան (Պնիկէալ) լեռն է : Ես աս լեռն անձամբ չելայ , այլ բարձր տեղէն դիտեցի , եւ որովհետեւ Բիւրակնեան լեռը կարնոյ քովի Շեյթան տաղըյէն երեւելապէս վեր է , կարծեմ թէ իր բարձրութիւնը 10,500 ոտնաչափ պիտի եղած ըլլայ : Աս չորրորդ գօտին կողմնական բազուկներով երրորդ (Ծաղկաց լերան) գօտւոյն հետ կը կապուի , նմանապէս Վանայ ծովուն հիւսիսային կողման լեռներուն՝ այսինքն Գրգուռ լերանց (Նէրուդանին) ու աւելի զատ կեցող Գրոսող լերան (Սէյդան բանակն) հետ կը միանայ . եւ մանաւանդ թէ արեւելեան սահմանին վրայ կարծես թէ իր զատու-

թիւնը կը կորսընցընէ։ Ուստի Հայ-Տաւրոսեան լեռանց շաբքը՝ Հումբոլդտին ստորագրութեան նպյելով՝ Ամերիկայի Անտեան լեռանց պէս անկանոն է, այսինքն երբեմն երեք գօտի ունի, երբեմն չորս, երբեմն հինգ ու ամէնն ալ նեղ կողմնական բազուկներով իրարուհետ միացած։ Յիշեալ ազրիւրաշատ Բիւրակնեան լեռն ուրիշ զլխաւոր եւ բուն Հայ գետի մըն ալ՝ որ է Երասմսայ՝ գոյութիւն կու տայ։ Զարմանալի երեւոյթ մըն է որ աս գետը Սեւ ջրէն կամ Արեւմտեան Եփրատէն կէս աստիճան աւելի հարաւային կողմն իյնալով, անոր բոլորովին հակառակ շիտկութեամբ կ'երթայ՝ յառաջ գեպ ի հիւսիս, վերջէն հիւսիսային արեւելք, եւ երկու հիւսիսային լեռանց գօտիները թափանցանց պատռելով՝ իր ճամբան յառաջ կը տանի։ Հասանգալէի լեռնադաշտին վըայ՝ ուր Երասխ լեռանց գօտուց մը ճեղքուածէն անցնելէն ետքը կու գայ, գեռ անանկ պզտիկ գետակ մըն էր, որ ձիով կրնայի անցնիլ, բայց ասկից անդին Երասխ կը սկսի սրավար ալիքներով արշաւել, եւ Տէլի պապային հարաւային կողման գօտին ալ ծակելով՝ Երբոր հսկայ Արարատին առջեւը կ'ելլէ եւ զանիկայ իր կարկաջներովը բարեւելով կ'անցնի, արդէն հզօր գետ մը ճեւացած կ'ըլլայ։

Ո՞ինչեւ հոս նշանակուածներէն յայտնի կը տեսնուի որ Հայաստանի լեռանց չորս գօտիներուն ամենեւին մէկը շիկրնար զլխաւոր ջրաբաշխ ըսուիլ, ինչու որ անոնց ամէն մէկէն այլեւայլ գետեր կը բնեն ու իրարու հակառակ շիտկութեամբ կը քայեն։ Եփրատին երկու բազուկներն անանկ գօտիներէ կը յորդեն, որոնք Բիւրակնեան լեռնէն աւելի հիւսիսային կողմն են, այսու ամենոյնիւ ճամբանին հարաւային կողմը կը շիտկեն, ուր Երասխն որ ամենէն աւելի հարաւային գօտիէ մը կը բխէ, նախ դեպ ի հիւսիս ու ետքէն արեւելք կ'ընթանայ։ Գետերուն

շիտկութեան առ նորանշան անկանոնութեանը քով
կաւկաս ճիշդ ընդդիմապատկեր մը կը ցուցընէ: Հոս
մեծ ու պարզ կենդրունական գօտին անդրդուելի
թումբ մը կ'ըլլայ եւ գետերուն սահմանը վերջին
աստիճանի որոշ իրարմէ կը բաժնէ: Իր հիւսիսային
արեւելեան կողերուն վրայ բիած ամէն ազրիւթներն
ու վտակները դէպ ի Ռուսաց տափաստանը¹ կը վա-
զեն, իսկ հարաւային արեւմտեան կողմանէ եւածները
կաւկասու ասդիի կողման գետերը կը մեծցընեն:

Այս տաւրոսեան բայնատարած լերանց այսափ
բազմութիւ գարատափներուն ու լեռնահովիտներուն
վրայ բնականապէս շատ լեռնային լճեր ալ ըլլալու-
էին, բայց անանկ չէ: Վանայ ու Աւեանայ ծովակնե-
րէն զատ՝ Հայաստանի մէջ ուրիշ քիշ լեռնային
լճեր կը գտնուին: Առոր պատճառը յայտնապէս ան-
է որ գետերն ամէն կողմ լեռները ծակելով՝ ճամբայ
կը գտնեն ու գիւրութեամբ Աեւ ու կասպից ծով
եւ դէպ ի Միջազետ կը վաղեն կ'երթան: Իսկ Վա-
նայ ու Աւեանայ խորին ծովակներն ալ հրաբխական
զօրութեամբ կազմուած են, ինչպէս որ իրենց եղեր-
քը քննելով՝ կ'իմացուի: Եւրոպական Ալպերուն
ստորոտին վրայ եղած այնչափ լճերը՝ Հայաստանի
լերանց հիւսիսային ու արեւմտեան ստորոտներուն
վրայ բոլորովին կը պակսին, վասնզի դէպ ի ծով
մէկէն ի մէկ ցից ու շեղ վար կ'իջնան կամ գէթ-
ընդարձակ դաշտերով՝ ծովեղերքէն չեն բաժնուիր:
Իսկ հարաւային կողմը թէպէտ տափարակ Երկիրնե-
րու կը հանդիպի, բայց զոյդ մը Երկուորեակ գե-
տերն ամէն մեծ ու պզտիկ ջրերն իրենց հրաբիրե-
լով՝ շատ լճեր դոյանալը կ'արդելեն. ասոնք են Ե-

¹ Ըստ ընդարձակ, տափարակ ու անապատի նման երկիր-
ներուն կ'ըսենք, որոնց մէջ միայն խոս կամ արօս ու
առ առաւելն քիշ մը թուլփ կը բուսնի: Առոնց Գաղ-
ղիացիք Lande կ'ըսեն. Գերմանացիք՝ Steppre.

փրատ ու Տիգրիս¹: Եւրոպայի Ալպերուն քով թէ՛ հարաւային եւ թէ՛ հիւսիսային կողմը շատ տափարակ դաշտագետիններ բլազով եւ միանգամայն լայն ուխոր ձորեր չգանուելով՝ երեւելի լճեր կը դցանան, զո՞ր օրինակ հարաւային դին Լուսոյ Մահմատէ (Աւագ լիճ), Գոմոյի, Կարսայի ու Լուկանոյի լճերը. իսկ հիւսիսային կողմն են Ճինեւրայի, Նեօշամելիի, Ցուկի, Ցիւրիքի եւ Պոտրնի լճերը: Կաւկաս տմբնեւին լեռնային լիճ չունենալուն՝ շատ նշանաւոր է:

Իսասոդ Արարատի վրայ մշտնջենաւոր ձեան սահմանը 13,300 Փարիզի ստոնաչափ բարձր գտաւ: Ասիկա սիրուալի ցցցք մըն է: Պետրուրդի ճեմարանին անգամներէն մէկը կ'ըսէ որ Արարատի վրայ ձեան սահմանին Կաւկասի համեմատով թեամբ այսչափ աւելի բարձր բլազով չենք կրնար այնչափ իր հարաւային դիրքէն մեկնել, որչափ իրեն զատ ու առանձին դիրք ունենալուն: Բայց այնչափ շիտակ չ'երեւար նոյն զիսնականին մէկալ ըսածն որ իրը թէ Արարատ հրաբուխը գեռ կատարեալ մարած չըլլալով՝ ներքին տաքութիւնը լերան երեսին ալ աղդէ ու ձիւնը մինչեւ երեւելի բարձրութեան աստիճան մը հալեցընէ: Արարատայ երեսին ասանկ ստորերկիրեայ կրակով տաքնալուն կամ ներսէն գուրս տաք շողիներ շնչելուն եւ ոչ մէկ նշան կայ: Անյիշատակ ժամանակներէ ի վեր Վասիս իր հրաբխային գործունէութիւնն ամենեւին շարունակած չէ, այլ միայն իր ներքին զօրութեան գոյութիւնը որն որ նոյն

¹ Պլր. Աւելներ գուցէ հոս գլխաւորաբար մեծ Հայաստանի հիւսիսային լերանց ու անսնցմէ բիսած գետերուն վրայ խօսելուն համար՝ Հայաստանի մէկալ երկու երեւելի գետերուն վրայ մասնաւոր յիշատակութիւն մը չէ ըրած, այսինքն Են Եփրատի պէս Երասրուսէ Տիգրէն՝ որ Բիւրակնեան լերանց հարաւային մասէն կամ Արդուաց լեռներէն կը բխէ, եւ Ալիս հետ (Գուշլ ըշհակ)՝ որ փոքր Հայաստանի կամ առաջին Հայոց գետն է:

տիտանեան հոկան ժամանակաւ վեր վերցուցած է, երբեմն կը ցուցընէ երկրաշարժներով կամ շուշոքար ու փրփուր եւ տիղմ ժայթքելով, ինչպէս 1840ին : Կարելի է որ Մասիսու ձիւներուն մինչեւ այնշափ բարձր տեղ հալելուն պատճառ ըլլայ իր քարերուն հանդային որպիսութիւնն ու իր երեսին սեւագոյն լուս, որն որ արեւին տաքութիւնը ներս կը քաշէ ու իրեն հետ կը կապէ, նաև իր շեշտայանդ կամ կոնաձեւ դիրքը, որն որ թէ արեւուն ճառագայթներն ամէն կողմանէ կրնայ աղէկ վրան ընդունիլ եւ թէ ձիւնաջուրն ալ դիւրաւ վար կ'իջեցընէ : Ասոնցմէ զատ յայտնի է որ Հայաստանի առ կողման աճառուան տաքութիւնը սաստիկ ու կաւկասէն շատ աւելի է: Բառոդ առ վերջին լերան ձիւնասահմանը 9890 Փարիզի ոտնաշափ բարձր գտաւ: Փոքր Մասիսն որ ծովուն երեսէն 12,284 ոտնաշափ բարձր է, Օգոստոսի մէջ ձիւնէ բոլորովին ազատ տեսայ: Ա'երեւայ թէ իր սեպագոյն դիրքն ու մաքուր շեշտայանդ ձեւը ձիւներուն շուտ հալելուն իր լայնանիստ մեծամարմին դրացիէն (աւագ Մասիսէն) աւելի կ'օգնէ: Հայոց միջնաշխարհին ալպեան լեռներէն շատերը մշանցնենաւոր ձեան սահմանէն վար են, միայն Բիւրակնեան լերան վրան միշտ ձիւնապատ կ'ըլլայ եղեր: Ինչպէս Արարատայ կղզիական դիրքը, կոնաձեւութիւնն ու քարերուն սեւ գոյնը ձիւներուն հալելը կը դիւրինցընէ, նմանապէս Վանայ ծովակին հիւսիսային կողմն ինկող Գոռոզզ լերան (Սէյդ-Դաշտ) վրայ մտածելու է, որն որ այնշափ (12,000 ոտնաշափիէն աւելի) բարձրութիւն ունենալին ետեւ՝ տաք եղանակներուն իր կատարին սառնեղէն զրահը կը մերկանայ: Արագածի 12,766 ոտք բարձր հարաւային ծայրերէն ձիւնն աներեւոյթ կ'ըլլայ, բայց կիրճներուն, խոռոշներուն ու վիճերուն մէծ զանգուածով կը մնայ: Կարնոյ հիւսիսային կող-

յը կեալուր տաղըյին, Աարչամայ եւ իրենց ընկերուն կատարները 1844ին Աեպտեմբերին բոլորովին անձիւն գտայ, բայց լեռնամեջները լեցուն էին, որոնք անշուշտ այնշափ արտաքոյ կարդի շատ աղբիւրները կը սեռցաննեն: Հայաստանի ձիւնասահմանը նաեւ Եւրոպայի հետ բազգատելով՝ շատ բարձր է: Սաւոյայի Ալպեան լեռներուն վրայ 8800 ոտք բարձր կը սկսի ձեւան գիծը, Դիրու 8200, Ատիրիա ու Սալցպուրկ 8000, Պիւրենեան լերանց հարաւային կողմը 8600, հիւսիսային կողմը 7800:

Հայաստանի մէջ սառնասար¹ այնշափ շկայ, եղածն ալ գլխաւորաբար կը տեսնուի Վանայ ծովուն հարաւային դին ջուլամերիի քով Կեստորականաց ու Հաքքեարի Քիւրտերուն բնակած կողմերուն լերանց մէջ: Բայց տարակոյս շկայ որ ժամանակաւ Հայաստանի մէջ սառնասարներ կային ու շատ տեղուանք ալ կ'իջնային. շատ լեռներուն յղկուած ու փայլուն ժայռերն ասիկա բաւական կը ցուցընեն: Հայաստանի ցուրտ աղբիւրներուն մեծ մասն է Ա-օթեայ ողբեր, այսինքն անանեկ աղբիւր որ քիչ խորութենէ կը բնէ ու ձիւներուն հալելէն յառաջ կու գայ: Աս լեռնադաւառին մէջ իմ տեսած աղբիւրներուս ամենէն աւելի զովին էր Կեալուր տաղըյին վրայ արեւմտեան Եփրատին ակունքն որ $2^2/10$ աստիճան Կ. ցրտութիւն ունէր: Հայ-տաւրոսեան լերինք հանքային ջրերուն զանազանութեամբ ու շատութեամբ բոլոր ինծի ծագանազանութեամբն ու աս հարստութիւնը կ'երեւայ թէ աս լեզանց, ու աս հարստութիւնը կ'երեւայ թէ աս լեզանց արեւելեան կողմերն աւելի կը շատնայ: Ասոնց իւել մը մասն է ջերմուկ կամ ջերմացուր, որոնց մէջ առատ ածխաթթու կիր, աղ, երկաթ, ծծումբ եւ ուրիշ ասոնց նման հանքային նիւթեր կան: Պոնտուրիշ

¹ Տես 102 եւ 152 Երեսին աս նիւթին վրայ եղած ծագութիւնները:

սի կողմերէն Հայաստան մանող ճամբօրդը մէկէն ի մէկ կ'ապշի կը մնայ ամէն կերպ հանքային ջրերուն արտաքոյ կարգի առաստեթիւնը տեսնելով։ Տրապիզոնի ու Կարնոյ մէջ 60 հանքային ազրիւրէ աւելի կայ, որոնց մէծ մասը խայտակձի մէջէն կը վազէ, եւ երբեմն ալ կրի, հատաքարի ու թերթասալի մէջէն։ Աս ջրերէն շատերուն բոլորտիքը շատ հաստ կիր դիրափի պէս խաւ խաւ նստած է, մանաւանդ կիւմիւշխանէի քով ու Բաբերդի արեւելեան կողմը։ Աս հանքային ջրերն ըստ մեծի մասին Տաճիի Հայաստանին մէջն են, որոնց տարրալուծական (քիմիական) քննութիւնը բարձրագոյն գրան մեծապէս միտ գնելու բանն է թէ իր զօրաց եւ թէ ժողովրդեան օգտին համար։ Վասնզի քանի որ անոնց կազմիչ մասունքը կամ բժշկական ազգեցութիւնը ծանօթ չէ, աւելի վեաս քան թէ օգուտ կրնան գործել։ Տաճկաստանի մէջ իւրաքանչիւր հիւանդ ամենէն մատ ջերմուկն ըստ բախտի կը դործածէ թէ ներքին թէ արտաքին դեղի համար՝ անստոյդ յուսով մը որ անով իր ախտը կը բժշկուի կամ կը մեղմանայ։ Տղէտ ու անխիղճ ստանուն բժիշկներն ալ որ նոյն ջրերուն բնութիւնը հիմնովին չեն ճանշնար, իրենց ախտաժէտներուն կը հրամայեն որ անոնց մէ խմեն։

Հայաստանի ազրիւրներուն առաստեթիւնն ու իր հրաբխային հողին տաքութիւն պահող եւ դիւրափշուր բնութիւնը բուսոց վրայ շատ ազգեցութիւն ունին։ Աեւակած¹ ու արաստոյ² քարերէն յառաջեկած հողը խոտերուն ու ցորենեղէններուն մեծապէս օգտակար է, որուն հոս մասնաւորապէս կ'օգնէ քարերը լուծող ու փշրող ջրերուն յորդութիւնը, եւ ասոնցմէ կը ծնանի Հայաստանի լեռնադաշտներուն ու լեռնահովիտներուն ալպեան բուսոց ու ծաղկանց հարուստ ծածկովիքը, որն որ թափառական

¹ Գլ. Basalte. ² Գլ. Trachyte.

Քիւրտերու ալ պարարտ արօտ կը մատուցանէ։ Ապիս Պետրուրդի գիտութեանց ճեմարանին տուած տեղեկութեանը մէջ երկու բան շատ շխտակ նշանակեց, մէյ մը Հայաստանի լեռնագաշտներուն Շահենար կամ հորիզոնին վերէսնէնը, որով ձմեռուան ձիւնն ամէն մէկուն վրայ հաւասարապէս կը բաժնուի ու հաւասար կը դիզուի. Երկրորդ նոյն լերանց քարերուն ծովագին բնաւիննէնը, որով ջրին մէկ մէծ մասը ծածկուելով ու գոյ ճամբաներէ վար քալելով իրեն միայն մէկ փոքր բաժինը նորէն շոգի գառնալով օդ կ'ելէ, ուր որ ցից դիրք ու խիտ քար ունեցող լերանց ջուրը բոլորովին երեօր մնալով աւելի շուտ կը գոլորշանան ու կը շորնան։ Հայաստանի մէջ շատ տեղուանիք ասանկով ու բոլորովին հանդարտ կերպով առատ ջրեր կը բնեն, զորոնք բնդ հանուր անուամբ Աւագուր կրնանիք անուանելը Աւագուր ըստած գետակները նոյնպէս գոյանալուն համար։ Ասոնք երբեմն երեւելուպէս բարձր տեղեր դուրս կ'ելեն ու կը լճանան, եւ երբեմն գէպի տափարակ գաշտը կը վազեն։ Աւանայ ծովակն որ ծովէն 5500 սովք բարձր է ու 1126 ոռուի քառակուսի մղան երես ունի եւ զանազան եղանակներու մէջ Երասխայ գաշտին վրայ այնպէս աղէկ աղդեցութիւն կ'ընէ, ասանկ լճերէն մէկն է, որ հարաւային ու արեւմտեան կողմանէ զինքը միաշար պատող հրաբուխներէն կը սնանի։ Երիւանին առջեւէն անցնող Զէնկի կամ Հրազդան գետը չնշին վտակ մը կ'ըլլար, եթէ իր հարիւրմղնեան ընթացքին մէջ Ահմանկան լեռնէն եկող ասանկ ջրերու հիւրընկալ ու ասպնջական չըլլար։ Երասխին ընդունած երեւելի հսունքները, զոր օրինակ Ախուրեան, Ապարան, Գառնոյ ջուր, Նախճանի վտակ, Մրտանայ վտակ, Մակուայ ջուր Եւայլն, նոյն հրաբխային ճամբան յառաջ եկած ու լերանց ծակերէն վար իջած ու ժողոված եկած ու լերանց ծակերէն վար իջած ու ժողոված

ված Աեւջուրներ են։ Ահա աս գետերն են Երաս-
խայ արջնահող դաշտին ծաղկաւէտ, բուսական
եւ աճեցուն կենաց ու պտղաբերութեան բուն ե-
րակները։ Աս յորդառաստ ջրամբարները հրաբուխ-
ներուն անդիր ժամանակներու մէջ ունեցած ժրու-
թեան մէկ պարզեւն են։

*այ-տաւրոսեան լերանց եղերքը քարերուն կազ-
մութիւնը կերպ կերպ է ու խառնաշխովթ եւ գժուա-
րաւ ձանչցուելու, քանի թէ ներքին կողմերը, բայց
երկրաբանական նկատմամբ աւելի գերազանց ու հե-
տաքրքրական են նոյն բնական բերդերուն առաջին
աստիճանները։ Ծոսվի կողմանէ սկսեալ՝ Պոնտոսէն
մինչեւ Միջերկրական ծով նոյն լերանց կողերուն
վրայ կը տեսնուին խաւ խաւ ընդարձակ ու թանձր
կազմութիւններ. իրենց քարերը զանազան ժամա-
նակներու կը վերաբերին ու տարրեր տեսակնե-
րով են, թերթասաւլ, սոր կամ կոսիճ (Սէլլիուս),
շեղջայող¹ ու կիր, որոնց ամենուն մէջն ալ բռնի
փոփոխութիւններու ու խառնակութիւններու յայտնի
նշաններ կան։ Ինչու որ առոնց հնագոյն պասիդո-
նեան կամ ջրային կազմութեան մէջն ամէն տեղ
պինդ ու վանակնային² ժայռեր կ'երեւան, որոնք
ընդհանրապէս խայտակուճ են զանազան հանքային
մասերով ու զանազան գոյներով։ Աս խայտակուճը
բոլոր փոքր Ասիայի, Աեւ ծովի, Արքիպեղագոսի ու
նաեւ Միջերկրական ծովու եղեցքն ալ ամէն կողմը
կը տեսնուի, ամէն տեղ հին ջրային կազմութիւն-
ները պատռած վեր ելած է, ու կ'երեւայ թէ ինքն
է զանոնք խառնակովն ու տակնուվայ ընող։ Նոյն
երկու կազմութիւններու վրայ նորագոյն ջրային շար-
քեր նստած են, ինչպէս մառն, կաւ, կիր, փշա-
քար եւ աւազ։

¹ Գլ. Conglomérat.

² Գլ. Cristallin. աճի. սէլլիուս։

Խնչալէս վերն ըսինք, երկրին աս յեղափոխութեանց յայտնի նշանները կը տեսնուին։ Տրապիզոնի քով կաւային թերթաքարներուն հորիզոնական շարքը չէ թէ միայն վեր վերցուած ու ցից տնկուած, տեղ տեղ ճաթռտած, տեղ տեղ ալ մէջէն խայտակուած անցած է, հապա նաեւ շատ անդամ ալ բոլորովին խառնուած ու անձանաչելի եղած է։ Ասիկայ մանաւանդ Տրապիզոնէն Կիւմիւշխանա երթալու ճամբուն վրայ աղէկ կը տեսնուի։

Հին Պղուտոնական կամ հրային կաղմութիւններէն՝ որոնց պինտ գլխաւոր քարերէն մէկն է հատաքարը, ծովուն քով նշան մը չգտայ, այլ ծովեզերէն 15—20 ժամ հեռանալէս ետեւ՝ առաջին հատաքարի լեռները Կիւմիւշխանէի մօտ՝ Տրապիզոնին ու Կարնոյ մէջ եղած ճամբուն կէսին տեսայ, ուր որ առատ պղինձ ու արծաթ կայ. բայց երկայն տենէ ի վեր պակասաւոր կերպով հանուելով՝ Դրան երեւելի օգուտ մը չիբերեր։ Լերանց տեղ տեղ դուրս ցցուած, մերկ ու կարմրկեկ սեպ կողերն աս հատաքարէն են։ Գերմանիայի մէջ նոյն պնդակազմ քարին ունեցած կորկեկ գմբեթաձեւ կատարը Հայաստանի մէջ շատ ցանցառ կը դանուի։ Կիւմիւշխանէ քաղաքը նոյն լերկ հատաքարի լերանց ցից ու առևեփ կողերուն վրայ շինուած է։ Ասոր հարաւային կողմը հատաքարը շարունակ կը զօրսնայ ու բոլոր ուրիշ տեսակ կաղմութիւնները կը մերժէ։ Իր մէջը կայ գլխաւորաքար որձաքար ու պտկարդ¹. իսկ փայլար² խիստ քիչ։ Կարծր հատաքարը խայտակձէն աւելի երկայն ժամանակ օղին քայքայիչ զօրութեանը դէմ կը դնէ, անոր համար ալ երեսն այնշափ փիրած չէ, ու վրայի բյուր շատ ողորմելի է։ Միայն հատաքարի լերանց հովիտներուն մէջ, որոնց վրայ վերէն

¹ Գերմ. եւ Գլ. Quarz. աճկ. Ճեղվաբար և ականական։

² Գլ. Mica. Գերմ. Glimmer.

վաղող ջրերը պաղաբեր հող դիղած են, անկերը խիստ զուարձ ու աճեցուն են, եւ գեղեցիկ մրգաստանները կարկաջահոս վտակներուն եղերքը կը զարդարեն: Հատաքարը մինչեւ 7000 ռար բարձր կ'ելլէ, ինչպէս որ Կարինէն Տրապիզոն դառնալու ատենս Արծաթալերան (Ամ-Դ-Ն-Լ-Լ- Պ-Ղ-Բ) վրայ տեսայ: Բայց Հայաստանի բոլոր քարերուն մէջ կ'երեւայ թէ հատաքարն ամենէն քիչ տեղը կը բռնէ: Կիւմիւշխանէն 5 ժամ դէպ ի հարաւ երթալով՝ նոյն քարն աներեւոյթ կ'ըլլայ եւ իրեն տեղ կը սկսին երեւան ելլել խայտակում, թէրթասաւ ու կիր: Հայաստանի արեւելեան սահմանին վրայ Որմիոյ ծովակին եւ զերքը՝ որ համայ Պարսկաստանի կը վերաբերին, Կիւմիւշխանէն աւելի առատ հատաքար դառյ: Տաճկի Հայաստանի հատաքարին իր քովի քարերուն հետոնեցած գիրքը չկրցայ աղեկ զննել, բայց հօս Ատրպատականի մէջ Որմիա քաղքէն 8 ժամ դէպ ի հիւսիս տեսայ որ նոյն հատաքարը յառաջուան կիւրը պատռած, կարգերն ու շարքերն աւրած եւ պատիպէս ցից վեր վերցուցած է: Ուր որ հատաքար կայ, հոն խայտակումն աներեւոյթ կ'ըլլայ: Անտարակյա խայտակումն որ ժամանակաւ հատաքարէն ետքը դոյացած է, զլիսաւորաբար ջրային կազմութիւններուն՝ այս ինքն թէրթաքարի ու կիր մէջէն իրեն ճամբան բացած է, դուցէ անոր համար որ առ մեծատարած խայտակումը չկրնալով կուռ ու պինդ հատաքարը պատռել ու դուրս ելլել, ջրային կազմութիւններն է ճշղքեր, որոնք աւելի կակուզ են:

Հայաստանի լերանց հիւսիսային ու արեւմտեան ծայրերուն կիրն ու թէրթաքարը կ'երեւայ թէ քարացեալ (քար կտրած կենդանեաց ու տնկոց մնացորդ) չեն պարունակեր: Ոչ Տփղիսի եւ ոչ Սեւանայ ծովուն մէջտեղի պայծառադոյն կիրը, ոչ Տրապիզոնի թէրթաքարները, եւ ոչ ալ Զմիւռնիայի

քովի ահազին կիրը քարացեալներու նշան մը կը ցուցընէին, թէպէտ եւ շատ վնառեցի, եւ չեմ զիտեր որ արդեօք ուրիշ երկրագիտաց զննութիւններն աւելի բախտաւոր եղած են: Աս կողմերը յաճախ տեսնուած պայծառազոյն կիրը մեր Ալպերուն կրին համաձայն է, որն որ նմանապէտ քարացեալ չունի: Բայց Պարսից Նախիջեւանի մօտ սահմանին վրայ, Արարատայ հարաւային կողմը, Պայտագիտի ու Թօփագդալէի լեռնադաշտերուն մէջ, ինչպէս նաև Տիատինի հովիտն եղած թանձր կիրը, զորն որ խոյտակուճը պատռած ու մէջէն անցած է, բաւական հարուստ է քարացեալներով: Ամենէն շատ քարացեալ ան կրալեռը գտայ, որն որ Տաճկաց ու Պարսից սահմանին վրայ Պայտագիտի լեռնադաշտը Քիլիսէքէնթէնէն կը բաժնէ: Սակայն գժբախտութեամբ Ասիայի պինդ վասնգաւոր աեղերէն մէկն է աս կողմն, ինչպէս նաև Պայտագիտի բոլորտիքը, որոնց երկրաբանական զննութիւնը խիստ օգտակար է ու հետաքրքրական: Վայրագ ու աւազակ Քիւրտերն առ վայրենի ու լերկ լերանց վրայէն ապահովութիւնը բոլորովին կը վերցընէն: 1844ին Օդոսառափ 12ին երբոր Պայտագիտի քով աղուոր կտին կամ սանտրակ (Խ-բա՛) մը ժայռէն փրցընելու կը ջանայի, անդիէն Յ Քիւրտ վրաս յարձակեցան եւ միայն դիպուածով մը մահուընէ պրծայ: Աս վատաբախտ դէպէտ միավոր ու անոր վրայ եկած հիւանդութիւնը զիս սահպեցին, որ Արարատի հարաւային կողման զըննութիւններուն միտքս գրածէս աւելի շուտով վերջամաս: Գտնուած քարացեալ ժժմուկներուն զրւխաւոր տեսաւիներն են նետարդ, սանտրակ եւ ծակորդ կամ ծակափոր: Արաժայուը կարծը եւ ժողվելու ժամանակս կարճ ըլլալով՝ քիշ բան կրցայ ձեռք բերել: Պայտագիտի քով դտնուող կրալերանց շարքերուն քննութիւնը մեծ մտագրութեան ար-

ժանի է, ինչու որ հրաբխային զօրութեամբ վեր ելած խայտակուճն այլեւայլ տեղ նոյն պայծառաւ զցն ու խեցեշատ կիրը ձեղքած ու թափ անցած ըլլալուն՝ ով որ հրաբխային քարերուն կրի վրայ դըպշելու ատեն ըրած ազգեցութիւնը քննել ու իմանալ կ'ուզէ նէ, հոս կրնայ յայտնի տեսնել։ Պայտագիտի վերի կողմանց լեռներուն կարմրկեկ ու ծիրանեցին երեւցիթը կարելի է որ երկամի ժանդը ծծելով տոգորուելն յառաջ եկած ըլլայ։ Հոս խայտակճեայ մարմնին հրաբխային զօրութեամբ վեր նետուիլը կ'երեւայ թէ մեծ սաստկութեամբ եւ ուժգնութեամբ եղած պիտ'որ ըլլայ, վասն զի կրերուն շարքն ու խաւը բոլորովին պատռեր, ապականեր է, ու քարացեալներու հետք մ'ալ չէ թողուցեր։

Խնտարակցս է որ Տիատինի ձօրն ու Թօփրագգալէի լեռնադաշտին մէջ գանուած բաց գունով կիրը, որն որ տափարակ խեցիներով կամ խեցեմորթներով լեցուն է, Պայտագիտի կրալերան կաղմութիւնն ունի. նոյնը հաւանականութեամբ կրնանք ըսել ճորիսի վերին ձորէն մինչեւ Բարերդ (Բայբառեր) գտնուած կրին համար։ Բայց ասկից բոլորովին տարբեր է ան կրի կաղմութիւնը, զորն որ Կիւմիւշիանէի ու Բալախոս գեղին մէջ 6000 ոտք բարձրութեան վրայ դտայ։ Հոստեղի լերանց կատարներուն վրայ պղտիկ սարատափիներ կան, որոնց կիրը բոլորովին թաթահարթ կամ հորիղոնական շիտկութեամբ խաւ խաւ շարուած է։ Շատ կը ցաւիմ որ տկարութեանս պատճառաւ աս առեղծական ու առակաւոր կաղմութիւնը չկրցայ ի մօտուստ քննել։ Բայց զարմանալին ան կ'երեւայ որ այսշափ բարձր տեղ հրաբխային խայտակճին վրայ նստող կիրը շարքի եւ կարգի կողմանէ ամենեւին խառնակութիւն մը չիցուցըներ, այլ ամէն մէկ խաւը կանոնաւոր մնացեր է ու իրարմէ ալ կրնայ զանազանուիլ, որպէս թէ խայ-

տակուծը հրաբխային զօրութեամբ այնչափ բարձր տեղ ելլելն ետեւ՝ աս ալպեան գօտին նորէն ծովը ծածկած՝ եւ հանդարտ կերպով իր զիբան ու մրուրը շարք շարք դիզած ըլլայ։ Հոս քիչ ատեն կենալով՝ շկրցայ քննել թէ աս զարմանալի կազմութիւնը քարացեալ ալ ունի, բայց ապագայ ճամբորդներուն ամենայն ուժով կը յանձեմ Հայաստանի աս մասին քննութիւնը։

Տիւպուա տը Մոնթեռէօ Հայաստանի հիւսիսային սահմանին վրայ Ախալցիսէի մօտ երկրիս երրորդական կամ վերջին կազմութիւնները¹ գտաւ, որոնց մէջ շատ քարացեալ խեցեմորթներ ալ կան։ Աս կազմութիւնները զրեթէ ընդապենեան² կազմութիւններուն կը նմանին եւ իրենց քարացեալներն ալ մանաւանդ տեսակ մը Ճամանչարզը³ նոր ու քննելու արժանի են։ Քարթոսն Գաղղիսացի բովագործը (Հանք Հանող, Տառէնճի)՝ որ Ռուսաց տէրութենէ խրկուելով՝ երկայն ատեն Ախալցիսէ գաւառը կեցաւ ու զննեց, ինձի ալ Հաղորդեց իր քննութեանց պատուղը։ Հայաստանի աս կողման հրաբխային կազմութեանց վրայ թէ երրորդական ժամանակի շարքեր ու թէ ալերեր⁴ հողեր դիզուած են։ Զանազան նիւթերէն զատ հոս կայ սաստիկ առատ պաղլեղի (շաղի) հող⁵ ճերմակ

¹ Երկրաբաններն երկրին կազմութիւնը գլխաւորաբար երեք ժամանակի բաժնելով՝ ամենէն առջինին կամ վարինին կ'ըսեն Առ-Շա-ի-ան կամ Ն-ի-ի-ա-ն (Primaire), միջինը՝ կ'անուանեն Երբեր-ի-ա-ն (Secondaire), ու վերջինը՝ Երբեր-ի-ա-ն (Tertiaire), որն որ ամենէն վերինն է։

² Գլ. Sub-apennin. Ապեննեան լերանց ստորոտին վերբերեալ։

³ Գլ. Radiaires. Ճառագայթաձեւ խեցեմորթներ են։

⁴ Ջրերուն, գետերուն, հեղեղներուն բերած ու դիզած հողին կամ աւաղին Երսուպացիք կ'ըսեն Terre alluviale, զորն որ մաք կրնանք շատ յարմարութեամբ Ալբեր Հու. Ալբեր երիբ անուանել։

⁵ Գլ. Alumine, Terre alumineuse.

եւ վերջին աստիճանի մաքուր ու գեղեցիկ։ Աս գիւտին վրայ Պը. Քարթռուն իրաւամբ զարմացեալ ու սքանչացեալ էր, որովհետեւ քիչ դժոնուելու նիւթէ։ Ինչ որ այնպէս հմուտ բովագէտ է, կը հաստատէ թէ երկրիս իրեն ծանօթ եղած տեղերուն մէջ ասանկ ընդարձակի, թանձր ու ասանկ մաքուր պաղեղի հող չիգտնուիր։ Քարթռունին աս զարմանալի հանքը դտած տեղն է Ախալցիինէն 15 ռուսական մզնն հեռու։ Քարթռուն Ախալցիինի քով նոյնը դիմեր է, ինչ որ ես Արարատի ու Արագածի վրայ, այսինքն լուս ծածկեր է լեռանց ամէն կտուցին ու կրային նիւթերուն երեսը, որոնք շատ տեսակ խեցեմորթ ունին եւ մասնաւորապէս տեսակ մը Աւականջ¹, որ մինչեւ հիմայ դեռ Կասպից ծովուն մէջ կ'ապրի։

Կայտակութք չէ թէ միայն Հայաստանի լեռնագտառն եւ Տարրոսի, այլ նաեւ Կաւկասի, արեւմտեան Պարսկաստանի ու բոլոր յառաջակողմեան Ասիայի մէջ ամենէն յաճախ ու տարածուած քարն է, բայց գուցէ ամէն տեղ մի եւ նոյն ատեն գոյացած չըլայ։ Եր բաղադրութիւններն ու զանազանութիւններն այնչափ են որ աս քարին ճիշդ հանքաբանական սահման մը տալը խիստ գժուար է։ Հայաստանէն բերած հրարիսային քարերուս հաւաքման մջ, զորն որ զանազան բազմահմուտ հանքաբաններու եւ տարրալցծներու առջեւ զրի սահմանելու եւ որոշելու համար, այլեւայլ կտորներն որ մի եւ նոյն ժայռին երեսէն էին, տարրեր կազմիչ մասունք ունէին։ ասոր հակառակ շատերուն ալ, որ իրարմէ խիստ

¹ Հայաստանի քանի մը կողմերը 21-ն - հանձ կ'ըսեն Միւրեյին, իսկ ուրիշ տեղեր նոյն խեցեմորթը Ուշինձ (պատիկ այծի ականջ) կ'անուանեն։ աս վերջին բարդը մեղի տւելի յարմար, վայելուլ եւ գործածելու աւտւելի դիւրին կ'երեւայ։

հեռու լեռներէն առնուած էին, բաղադրութիւնը բոլորովին իրարու նման էր: Աեւանայ ծովուն քովի ու կարնոյ լեռնաղաշտին իրարու կից ժայռերը զարմանալի կերպով իրարմէ կը տարբերին, ուր որ Տըապիգոնի եւ Զմիւռնիայի, Արարատայ ու Կաւկասու կողմերը ժողված խայտակուճո թէ արտաքին տեսքին եւ թէ ներքին բաղադրութեան կողմանէ իրարու անանի նման են որ մարդ չիկրնար զանազանեւ չումբոլդ առ քարերուն փոխուելուն, իրարու հետ խառնուելուն ու իրարու տեսակին մօտիկնալուն վրայ սատ օքանչելի կը զրէ: «Մի եւ նոյն քարը, կ'ըսէ, շատ համար երկրաբանի մը առջեւ նոյն քարը, կ'ըսէ, կրնայ իր բաղադրութեան կողմանէ փոխուած եւ կրւալ. կրնայ ըլլալ որ այլեւայլ էական մասեր իրմէ ելած ու նոր նիւթեր հետը միացած ըլլան, բայց ասոր համար երկրաբանի մը առջեւ նոյն քարը զատ անուն չունենար: Մէկ ինքնազլուխ կազմութեան նոյն ըլլալուն ամենէն էական նշանն է իր շարքը, դիրքն ու տեղը, զորն որ կազմութիւններուն ընդհանուր կարգին մէջ կը բոնէ:, Հրաբխային քարերուն յանկարծական փոփոխութիւնը շատ զարմանալի կ'երեւայ գունոսոի եզերքը, Թրակեան բնուպորսոն ու Կողքիւան ափունքը: Տրապիկոնի կողմերը կուռ ու խիս ժայռերը, որոնք թէպէտ իրարու հետ քովի քով են ու մի եւ նոյն ատեն՝ ստորերկրեայ վառարանէն դուրս ելած կ'երեւան, այսու ամենայնիւ բոլորովին տարբեր շարք ու տարբեր բաղադրութիւն ունին:

Հառաջակողմեան Ասիայի մէջ խայտակմի բարձր լեռնց գուրս ելլելով ներքին վառարանին գործողութիւնը չգոցուեցաւ: Ինչպէս շատ համացեղ կազմութիւն ունեցող լեռներուն՝ զոր օրինակ Անտեան գոտոյն մէջ, նոյնպէս հոս ալ երկայն տեւած է անաղդեցութիւնը, զորն որ մեր մնջրակին (երկրին) հրավառ սիրար ատեն ատեն իր սառած կեղեւին վրայ ցցց տուաւ: Ընդերկրեայ զօրութիւններն որ երկրին

երեաը բարձրացրելու եւ ոռոեցրնելու մեծամեծ եւ-
րեւոյթները պատճառած էին, ատեն ատեն կը փոր-
ձեին՝ իրենց կանգնած ահազին շենքը նորեն պայ-
թեցրնել եւ կործանել։ Աս փորձերը բարձր
Հայաստանին կենդրոնին մէջ, Կարնոց բարձրագաւա-
ռը պատող լերանց գօտիներուն վրայ յայտնապէս
կը տեսնուին առանձին մելքուածներէն, լուսակ նման
զանդուածներու հոսանքէն, թանձր փրփուրներու
դիզուածքէն եւ հրաբխի բերաններէն։ Հոս երկայն
ատեն կենալովս զանազան լերանց կատարն ելայ եւ
շատ անդամ տեղւոյն բնիկ ու չքնաղ կազմութիւն-
ներուն վրայ հիացայ մնացի. ասոնք յայտնի կը ցու-
ցընեն որ հոս լերանց գօտիները կերպաւորուելէն ու
լմբնալէն ետքը՝ հրաբխային գործողութիւնը գեռ
տեւեր է, բայց Երասխայ դաշտին, Ախալցիխէի ու
Ատրպատականի հրաբուխներուն շափ երկայն ատեն
չէ, եւ ասիկայ անկից կ'իմանանք որ Հայաստանի
միջին ու կենդրոնական լեռներուն վրայ վերջին հրա-
բուխներուն համեմատութեամբ շատ քիչ լուս ու
փրփուր կայ։ Երկրիս կեզեւը շարունակ թանձրանա-
լով՝ ներքին վառարանին շոգիներն ու օդերը չեին
կրնար ան յառաջուան զօրութեամբ լեռներուն սա-
ռած զանդուածք պատռել ու անցնիլ. աս բեռը
շիլցան ցնցել ու թօթափել, վասն զի ահազին էր.
բայց իրենց հրահալ նիւթերը լերանց գօտիներուն
կողերն ու եզերքը զարկին, ու հօն քիչ բնդգիմու-
թիւն գանելով՝ երեւան ելան։ Ասոնք Հայոց լեռ-
նազաւառին հիւսիսային արեւելեան ստորոտին վրայ,
ուր որ Երասխ լայնանիստ հովիտ մը կտրելով կ'եր-
թայ, կոնաձեւ երկնաբերձ հսկաներ կանգնեցին, ս-
րոնք իրբեւ զատ զատ խոշոր քարեր անկուեցան կե-
ցան, ու բարձրութեամբ Հայոց միջնաշխարհին լե-
րանց կատարներն ալ անցան։ Յառաջուրնէ նուազ
զօրութիւնն ալ բաւական էր լեռներն աւելի բարձր

հանելու, ինչու որ հրաբուխներուն կակուղ ու հոսանքներուն գանդուածները հնագոյն պինդ նիւթերուն հանդիպելով՝ չեին կրնար այնչափ տարածուիլ, այլ ամփոփ տեղուց մը մէջ մնալով՝ միօրինակ դէպ ի վեր կը բարձրանային։ Անոր համար ալ աս վերջին զատակաց լեռները շունին անանկ հովատաձեւ ճեղքուածներ, լայն ձորեր ու միաշար գոտիներ, այլ միայն արդէն եղած լեռներուն վերջին ծայրին քովի կօնաձեւ ելան եւ մինակ տկար բազուկներով յառաջուան խայտակձի լերանց հետ կը զուկներով յայտնել։ Ասոնք միայն ինքնազիւտ շարժներով կը յայտնել։ Ասոնք միայն ինքնազիւտ կարծիք չեն, այլ մեծ հաւանականութեան աստիճան կը ստանան, երբոր Ուստի Հայաստանի ու Ատրպագատականի հրաբխային սահմանը կենդրոնական Հայաստանի լերանց շարքերուն կազմութեանցը հետ կը բազզատենք։

Ապրնոյ հարաւային ու հիւսիսային կողման լեռներուն հրաբխային կազմութիւնները բնազնին մարդու մը անդադար կը յիշեցընեն Նեապոլի բոլորափիքը, որն որ նոյն եւ նման կերպով գցութիւն առած է. մանաւանդ Փլեզը ան դաշտերուն շրջակայքը։ Ինչպէս Նորալեռն¹ ու Փոցցուոլիի քով եղած խուժը², նմանապէս Հայաստանի աս դիերուն լեռներն ալ կանոնաւոր ու մանեկաձեւ (օղաձեւ) լճակներ ունին. իրենց խառնարաններուն մէկ մասը գեռ ամբողջ մնացած է եւ կը նմանի Նորալերան խառնարանին, որն որ 1538ին երկրէն վեր կանդնեցաւ ու արձանացաւ, եւ որուն կազմութիւնը նոյն ատեն ականատես վլայք ստորագրեցին։ Ասանկ գեղեցիկ կեր-

1 Monte nuovo.

2 Moute barbaro.

պով պահուած խառնարան մը կայ Կարնոյ հարաւային կողմը քաղքէն միայն քառորդ մը հեռու : Հայկական բարձրագաւառին առ մասին մէջ ամենէն մեծ հրաբխի բերանը կը ցուցընէ Ախճիկ, որն որ զարմանալի լեռ մըն է ու Կարնոյ քաղքէն շորտ ժամ հեռու հիւսիսային կողմը կ'իյնայ : Ասոր կատարն է կանոնաւոր բուրդ կամ յուրան¹ եւ ձեւով Ակսու վին խիստ նման : Աս գեհին բոլոր զլիսաւոր լեռներուն մէջ ինք անվեհեր ու զատակաց ձեւ մը կը ցուցընէ, որն որ Կարին եկած ատենս անմիջապէս աշքիս զարկաւ, Երբոր մօտաւոր բլրէ մը առ ձիւնակատար ու արեւէն ազօտ լուսաւորած լեռներուն շնաշխարհիկ տեսքը կը զննէի : Ասոր վրայ խելոյն առաջին օրերը գեղ ի Ախճիկ արշաւանք մ'ըրի . եւ Եւրոպացւոց մէջ առաջինն էի, որ աս հրաշակերտ լեռան փրփրեղէն (հրաբխային փրփուրներէ կազմուած) բրգան վրայ ելայ : Աս լեռը խառնարան մ'ունի Կորպակբան նման, բայց շատ աւելի մեծ եւ աչեղ, ինքն ալ անկից եռապատիկ աւելի բարձր : Ասիկա բարձրանալով վեր ելլելն ետքը գեռ քիչ մը ատեն հուր ու մոխիր է շնչեր : Ինչպէս Փուցցուոլիի քով նոր գոյացած լեռան լուսայէ պղտիկ հոսանքէն կ'երեւոյ թէ լեռը գետնի վրայ ուռելէն ու տնկուելէն ետեւ գեռ կարճ ժամանակ մը հրաբխային նիւթ ժայթքեր է, այսպէս նաեւ Ախճիկի հիւսիսային եղերաց լուսայէ պղտիկ հոսանքները նոյնը կը ցուցընէն : Ախճիկի կատարը կը ծածկեն պայծառագոյն, կարմրի զարնող ճերմակ ու հողային արաստոյ քարերու զլիսու մեծովթեամբ կտորուանք, որոնք այնչափ ծանր չեն կշռեր : Անդղիացի Պրանտ հիւսպատոսին Վանայ ծովին քովի Գոռող լեռնէն բերած քարի կտորները բոլորովին ասսնց նման էին : Ախճիկ լեռան կատարն է իմ եռացման ճամբով չափելուս նայելով՝ Կարնոյ

¹ Pyramide.

լեռնադաշտէն 3632 ստուաչափ բարձր, իսկ Սեւ ծովան երեսէն 9796: Հողին անհաստատութեան համար վեր ելլելը գրեթէ այնպէս դժուար է, ինչու պէս Աւսուվին վրայ: Ախճիկին բերանը մեծութեան կողմանէ Աւսուվինէն վար շիմնար, բայց իրենց արագին երեւյթը շատ տարբեր են իրարմէ: Աւսուվին ատենօք ժայթքած ու հիմայ սառած լուսայն եւ աւերակներուն անապատը կը ցուցընէ որ իր հրաշնչութիւնը խիստ երկայն ատեն եւ ուժգին շարունակեր է, իսկ բարձր Հայոց աս ամենամեծ խառնարանին բորբոքումը խիստ քիչ ատեն, եւ ան ալ ասկից խիստ շատ յառաջ, ինչու որ Ախճիկի վրայ միայն քանի մը տեղուանք դուրս հանելով՝ բոլոր լուսն քայքայած, փիրած ու փշուր փշուր եղած է: Ես Յունիս ամայն մեջ խառնարանին ներսի կողմը կանաչ ու գոյնսգոյն բուսերով եւ ծաղիկներով շքեղ զարդարուած տեսայ: Բարձր Հայոց միջնաշխարհին ուրիշ Եռաներն ալ Ախճիկի պէս խառնարաններ ունին, ու մասնաւորապէս Արքամ, եւ Հաւանական է որ նաեւ Քարտոր Լեռն ալ ունենայ:

Բայց թողունք բուն բարձր Հայաստանը, ան վերամբարձ ջրաբաշխը, որուն ձիւնեղէն կատարները կեանք ու գոյութիւն կու տան Եփրատայ, Երասխայ, Կուր եւ Ճորոխ գետերունք, եւ գառնանք հիւսիւսային արեւելեան սահմանին, Երասխայ Լեռնադաշտներուն, որոնք Կարնոյ, Հասանդալէի ու Թօփիրադներուն, արեւելի լայնադարառէն աւելի խորագոյն եւ աւելի գալէի լեռնադարառէն աւելի խորագոյն եւ աւելի կազմութիւններու կը հանդիպինք, եւ կը տեսնենք անանել մեկ Եփեսսեան ժրութիւն մը, որ խիստ երանակ ատեն տեւած եւ մինչեւ վերջի դարերը հակայն ատեն տեւած եւ մինչեւ վերջի դարերը հասած է: Երբոր մարդ Տիատինի նեղ հովիաը թողարկուի՝ գլայազիտի ընդարձակ լեռնադաշտը կ'ելլէ, կ'ապշէ կը մնայ տեսակ մը սեւ աշտոտ ու փըր-

փրաւոր քարի վրայ, որն որ ձոյլ ձոյլ ու հատոր հատոր դիզուած է եւ հսնաեղաց լայնատարած կիրը կը ծածկէ: Աս սեւակմեայ աղան ու փրփուրն ան ճշմարիտ լուսակի հսսանքին վերջին ծայրերն են, որն որ Տանտուռակ լեռնեն վաղած է գեղ ի գաշտ: Մարդ Հայաստանի աս կողմանէ գալու որ ըլլայ, առաջին բուն հրաբուխ լեռն է Տանտուռակ, որ Արարատի եւ Ծաղկաց լեր ան մէջ կ'ինայ, բարձր է ու բրդան ձեւ ունի, ու բարձր Հայաստանին աս կողման սահմաններէն եւ տիտաննեան հրաբուխներէն մէկն է: Խել երկու կատար ունի, բարձրագոյնը կոնաձեւ է, իսկ ցածագոյնը՝ տափակ եւ խառնարանի ձեւով: Քանի որ լեռան կը մօտենաս, իր ստորոտին բոլորտիքն եղած լուսակի մինչեւ 200 ոտնաշափ բարձրութիւն ստանալով՝ պղտիկ լեռանց կը նմանին: Հոստեղաց լուսն Արարատինեն սեւկակ է, բայց խիստ փրփրաւոր է ու ծակստ, երկրնեկ պղպջակներ ունի եւ շատկեկ կարծրութիւն: Պայաղիտ քաղլքին մօտ աս լուսակի մը մէջ, որուն վրայ մերձաւոր հրաշտնչլեռներուն ատրաշէկ հսսանքը խնայելով՝ չէ դպեր, ասիկայ զրեթէ ժամ մը կը տեւէ գեղ ի հիւսիս եւ ետքը կու գայ Մասիսու հրահսսանքին սահմանը, որուն մեծութիւնն ու ահեղութիւնը Հայաստանի բոլոր մէկալ հրաբուխները, ինչպէս նաև Խտալիայի գեռ կենդանի հրալեռները շատ կը գերազանցէ:

Արարատի սցլեւայլ կողման լուսները՝ զորոնք ժողվելով գերմանիայի ու Գաղղիայի հմատ երկրաբաններու ալ ցցց տուի, իրարմէ շատ տարբեր բնութիւն ունին: Մասիսու հին ու խորին լուսներն աւելի արաստոց քարի կը նմանին, որն որ նաև նոյն լեռան բուն դանդուածն ու կարծր մասն է. իսկ նորագոյն լուսները մութկեկ են եւ սեւակմէի նման. մէջերնին

տեսակ տեսակ ալ վանակն (նէճէֆ) ըլլալով՝ իրենց տեսքը խայտակիծի (սօմագի մէրմէրէ) երեւոյթ ունի: Դէպ ի Մակու քաղաք վաղած հրային հոսանքն այսպէս է. բայց գրեթէ նոյնչափ սաստկութեամբ դէպ ի Սեւջուր վաղածն որ ամենէն նորագցնը կ'երեւայ, ամենեւին խայտակիծի նմանութիւն շունի, այլ ոեւ է եւ փրփրաւոր՝ բոլորովին Տանառուռակի լուսական: Արագածն որ Արարատէն ետեւ աւաշակողմեան Ասիայի պինտ մեծ լեռն է եւ նոյնաշակին լուսական կողմանէ Մասիսու հետ շատ նմանութիւն ունի, այս ինքն իր հնագոյն լուսական արաստոյ քարի բնութենէ են, իսկ նորագցնները՝ ոեւակմի:

Ոււանայ ծովուն արեւելեան հրաբուխները, որոնց պինտ մեծն է Ահմանկան եւ հիւսիսային արեւմտեան հրաբուխները, որոնք գէպ ի Լազատան կը ձգուին, շարունակութիւն մըն են ան ամէն հին հրաբուխներուն, որոնց հսկայ նահապեան են Արագած ու կրկնակատար Մասիս: Ասոնց հետ կը միանան նաև ան հարաւային արեւելեան հրաբուխները, որոնք մինչեւ Ասրպատական կը հասնին, եւ իրենց շրջակայ տեղուանքը լուսական, փրփրով ու մոխրով ծածկած են: Աս լայնատարած եփեստեան գաշտը, որուն վրայ հրաբուխին զօրութիւնները սաստիկ երկայն տեսն գործելով՝ մինչեւ ամսկերը լեռներ հանած են, կը ձգուի Ոււ ծովուն քովերէն մինչեւ Գիլանի ու Մազանդարանի գաշտերը կասպից ծովուն մօտ: Աւ Մարտի լերանց գօտին ալ, որ Հայաստանի ու Կաւկասեան հրաբուխներուն հետ նոյն շիտկութիւնը, բարձրութիւնն ու կազմութիւնն ունի, կ'երեւայ թէ վերի հրաբխային շարքին մէկ մասն է եւ որուն ամենէն մեծ ու վերջին երեսփոխանն է Պրմբաւրնդ:

Ամանապէս բարձր Հայաստանի հարաւային սահմանին վրայ Վանայ ծովուն մօտ եղած հրաբուխները,

որոնց մէջ ամենէն բարձրն է Գոռող լեռը, յիշեալ հրաբխային գօտւոյն հետ կապակցութիւն ունին, եւ Արճիչի մեծ լեռան շիտկութեամբ մինչեւ Միջերկրական ծովուն քովերը կ'երկրնեան կը հասնին։ Ալ տարակուսիմ որ արդեօք երկրիս մէկ ուրիշ մասսին վրայ այսչափ տարածութեան մէջ առ աստիճանի հրաբխային զանգուած գոյացած է, ինչպէս բարձր Հայաստանի մէջ ու անոր Եղեգքը կը տեսնուի։ Իտալիայի գեռ կենդանի հրալեռները, ինչպէս են Ալսուվ, Ալժրոմազովի եւ Ետնա, Հայաստանի առ հսկայ հրաբուխներուն հետ բազգատելով՝ այնպէս չնշին կ'երեւան, ինչպէս Հռոմի պղտիկ Ալբանոյի հրաբուխները յիշեալ Խոտալական լեռնց քով։ Նոյն իսկ Ամերիկայի Անտեան ու Քորտիլերեան լերինք որչափ որ երկնարերձ բարձրութիւն ունին ալ նէ, այսու ամենայնիւ առ աստիճանի հրաբխային բերք ունեցած չեն, այլ միայն գայու ու հեռու տեղուանիք նետուած քարեր։ Մասիսու երկու մասէն ալ լուսայի յորդաշ հեղեղ հոսանքը չէ թէ բուն կատարին, այլ Ետնայի պէս՝ լեռան տկար կողերէն ճամբայ բացեր ու վազեր են։ Արագածին վրայ ալ նոյնպէս պատահած կ'երեւայ։ Հայաստանի պղտիկ հրաբուխներն աւելի իրենց կատարէն հուր ժայթքած են, իսկ մեծերը՝ կողերէն։ Արագածին հրաբխային բերանը բոլոր յաջակագման Ասիայի մէջ պինտ աղուոր ու մեծ խառնարաններէն մէկն է։

Հայաստանի բոյսերուն առատութեան պատճառները : Հան-
տեղի ծառերուն եւ բոյսերուն վերջին սահմանը, զլիսաւոր
անտառապայցին ծառերն ու անոնց գաւառները : Լեռնավարդ ու-
մբտավարդ : Հայաստանի բոււոց առատութիւնն ու զանա-
մբտավարդ :

ԲԱՐՁՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՅՍԵՐՈՒՆ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐՈՒՆ
որպիսութեան զլիսաւորաբար պատճառ կ'ըլլան զար-
մանալի զարատափներն ու լայնանիստ լեռնադաշտե-
րը, որոնց մեծ մասը ծովուն երեսէն 5000—8000 ֆա-
րիզի ստնաչափ բարձր է : Բայց աս յատուկ ձեւին
հետ մէկտեղ նաև ուրիշ շատ բնական եւ օդական
հանգամանքներ նոյն երկրին բոյսերուն առատու-
թեանը վրայ մեծ աղդեցութիւն ունին. ամէն բանէն
աւելի՝ իր գիւրափշուր եւ տաքութիւն պահող հրա-
բխային սեւ քարը, որ ներքին արաստոյ ապառաժին
երեսը վերարկուի պէս ծածկած է. առկից ետքը՝
ձիւնաջրէ յառաջ եկած անթիւ վտակներուն ու գե-
տերուն օրհնութիւնաբեր յորդութիւնը, որոնք լո-
ւաներուն մէջէն բխելով՝ մէկ կողմանէ նոյն քարերը
շարունակ կը փխրեն ու հող կը դարձրնեն, մէկալ
կողմանէ ալ ան սեւ զետնոյն վրայ արեւին աղդած
սաստիկ տապին գէմ հարկաւոր եղած խոնաւութիւնը
կը մատակարարեն : Աս ամէն աղդիչ պատճառները
ու մատակարարարեն : Աս ամէն աղդիչ պատճառները
ու գյնագոյն ծաղիկներով զարդարուած են, ուր որ
անտառներուն եւ անապատներու աւելի աճուն եւ
բարձր բոյսերը հասարակօրէն միագոյն կ'ըլլան, ինչ-
պէս Աեւ ծովուն եղերըն ալ կը աւստուի :

Այսաստան Աթարձր օդաւետ լեռնակղզի մըն էու, ինչպէս Ռիդդեր Գերմանացի մեծ աշխարհագիրը շատ շիտակ նշանակեց։ Դարաստափներուն ու սարաստափներուն միջին բարձրութիւնը ծառերուն վերջին ու վերին սահմանը հասնելով՝ իրենց վրայ անկերու զօրաւոր աճողութիւն կամ բարձր անտառ չկայ։ Միայն աղեկ պատապարուած տեղուանք՝ անտառ ըսելու չափ ծառերու բազմութիւն մը կըլլայ։ ինչպէս փոքր Մասիսու 7800 սոննաշափ բարձր տեղը կայ ցարասւոյ (Առևառանցը) անտառակ մը, նոյնպէս Սուկաւ լեռան 8200' բարձր մեկ հովտին մէջ ցարասի, երերուն կաղամախի (Առևառանցը), ուռի (Առայիւոր) եւ վարդենի անկերու անտառ մը։ Հայաստանի հիւսիսային եղերքն ու իր լեռներուն գեպի Վրաստան եւ բուսաւետ Կողդիս դարձած դին անտառաշատ է։ Երասխայ ընդարձակ դաշտերուն վրայ, որ Արարատայ արեւելքան կողմը կ'իջնան, անտառներուն ջնջուիլը կ'երեւայ թէ աւելի պատճառած է կանուխ մշակութենէ ու բնակութենէ, քան թէ դրից բարձրութենէ, որովհետեւ ան կողմերը ծառերուն վերջին ու վերին սահմանեն բաւական վարեն։ Երիւանի պարտէ վներուն եւ մզկիթներու բակերուն մէջ սօսիներն (Առարանցն) ու պտղատու ծառերը շատ աղեկ յառաջ կու գան, իսկ անտառային փայտերը նոյն տեղերէն բօլորովին աներեւոյիժ եղած են։ Կարնոյ, Հասանդալէի, Կումրիի ու Ախալցիխէի ցրտագոյն լեռնադաշտներն ու դարաստափները, որ իրենց խիստ օդին համար բաւական ծանօթ են, արուեստական խնամով ու մշակութեամբ միայն քանի մը տեսակ ծառեր կը բուօքընեն։ Կարին Քաղցին պարտէ վներուն մէջ միայն կաղամախիները շատ աղեկ յառաջ կու գան։ Խակ մրգաբեր ծառերը ճըռզած եւ վտիտ տեսք մ'ունին. իրենց պտուղները շատ քիչ անդամ հասուն կ'ըլլան, եւ իրենց հաշատ գարին անդամ հասուն կ'ըլլան,

սակը գետնէն 12—14 ոտնաչափ վեր բարձրանալուն պէս՝ կատարնին կը սկսի ծռիլ, որովհետեւ օդը նոյն բարձրութեան մէջ իրենց համար շատ ցուրտ է, աս պատճառաւ դարձեալ կը սկսին գեղ երկիր դառնալ, ուսկից որ բովանդակ տաքութիւնը վեր կ'ելլէ:

Սուկաւ լեռան 8200 ոտք բարձր հովտին ցարաւաներու անսառակիլ (որ հիւսիսային լայնութեան 40երրդ աստիճանին տակին է) Հայաստանի ծառերուն ամենէն վերին ու վերջին սահմանը համարելու ըլլանք նէ ալ, այսու ամենայնիւ խիստ շատ բարձր կը գտնենք՝ Հելուետիայի Ալպեան լեռներուն հետ բազդատելով, ուր 46—47 աստիճանի տակ՝ ծառերու ամենէն բարձր սահմանն է 5500 ոտնաչափ: Հելուետիա Սուկաւ լեռնէն միայն 6—7 աստիճան աւելի սահմանային կողմն իշխալով՝ իր ծառերու վերին սահմանը Սուկաւինէն 2700 ոտնաչափ վար ու պակաս է, ուր որ Կորուեգիայի 60—61 աստիճանի տակ գտնուած տեղուանքը Հելուետիային 14 աստիճան աւելի գեղ ի հիւսիս ըլլալով՝ իրենց ծառերուն պինտ վերին սահմանը Հելուետիայինէն միայն 2300 ոտնաչափի տարբերութիւն ու պակասութիւն ունի: Կարելի շափ տարբերութիւն ու պակասութիւն ունի: Ըստ սահմանին ալ անսառլոր բարձրութիւն մը տան: Ըստ անգամ զարմանալի են օդաբաժնին եւ տնկերու բարձր դիրքին մի եւ նոյն լեռան այլեւայլ կողերուն դարձրացընեն, ծառերուն պինտ վերին ու վերջին սահմանին ալ անսառլոր բարձրութիւն մը տան: Ըստ պաշտամակին վրայ մշտնջենաւոր ձեան գիծն այնպէս կը լեռանց վրայ մշտնջենաւոր ձեան գիծն այնպէս կը բարձրացընեն, ծառերուն պինտ վերին ու վերջին դարձաւագիներուն վրայ իրարմէ տնեցած տարբերութիւնները, զոր օրինակ Ալբագածի հիւսիսային բերութիւնները, զոր օրինակ 6300 ոտնաչափ բարձր լեռնակողմը Ախուզելուերէի դաշտին վրայ հազիւ թէ գարի կը հասնի, ուր որ դաշտին վրայ հազիւ թէ գարի կը հասնի, ուր որ դաշտին վրայ հազիւ թէ գարի կը հասնի, ուր որ դաշտին վրայ հազիւ թէ գարի կը հասնի, ուր որ դաշտին վրայ թաւլին եւ իշանակ գիւղաքաղաքներու զը՝ Հայոց թաւլին եւ իշանակ գիւղաքաղաքներու

¹ Տես Երես 182—183:

փլատակացը մօտ՝ ժամանակաւ շատ այդեստաներ
կան եղեր, ինչպէս որ գեռ այսօրուան օրս այդե-
պաններու խրճիթներուն մնացորդէն կը յայտնուի:
Աեւանայ ծովակին քովի ձորերուն մէջ, որ Ապիսիի
շափածին նայելով՝ ծովի երեսէն 5500 սահաշափ
բարձր են, ցորենեղէններէն միայն գարի կը բառնի,
ան ալ շատ տարիներ հասուն եւ ատոք չ'ըլլար:
Կարնոյ 6100 սովք բարձրութեան մէջ, ուր բնդարձակ
լեռնագաշտերուն պատճառաւ ամառը շատ տաք
կըլլայ, նոյն իսկ ցորենը կը հասուննայ Օզոստոսի
մէջ եւ առատ հունձք կու տայ: Վահայ ծովուն մօտ
եւ Բիւրակնեան լերան վրայ ցորենը 6500 սովք բարձր
տեղ ալ կը յաջողի եղեր: Աս ցորենի սահմանին
բարձրութիւնը միջին Եւրոպայի հետ համեմատելով՝
ծառերու սահմանին վերին բարձրութենեն շատ աւելի
զարմանալի է: Ալպեան լերանց հիւսիսային կողմերը
ցորենը կը յաջողի մինչեւ 3400 սովք բարձր տեղ ու-
անիցից վեր չէ. իսկ հարաւային դին 4500: Պիւրե-
նեան լերանց վրայ՝ որ Հայաստանի լեռներէն 3 աս-
տիճան աւելի գեղ ի հիւսիս կ'իյնան, հիւսիսային
կողմը ցորենին վերջին սահմանն է 4900, հարաւային
կողմը 5200: Հայաստանի մէկ քանի գեհերը, մա-
նաւանդ Վահայ ծովուն քով եւ Մասիսու Ս. Յա-
նոբայ ձորին մէջ այգիները մեր Եւրոպայի Ալպեան
լեռներուն վրայ եղածէն կրիին անդամ աւելի բարձր
տեղ աղէկ յառաջ կու գան, ինչու որ Եւրոպական
Ալպերուն հարաւային դին որթատնկոց (ամայի) վեր-
ջին սահմանն է 2500 սահաշափ բարձրութիւն:

Հայաստանի լերանց միայն հիւսիսային եղերքը,
այսինքն դեպ ի Արաստան ու Կողմիս գարձած կո-
ղերուն վրայ բարձրահաստակ ծառերու թանձր ան-
տառներ կան: Հոս 1000 սահաշափ բարձրութենէ
անդին տիրող ծառն է ոփիի: Ասիկայ ծովու քովե-

¹ Լու. Fagus. Գդ. Hélte. անդ. Գոյզ կամ Կէրին - Հանգ

ըր շոճւյ (շատ) տեսակներէն աւելի վար տեղեր ալ կամի, իր անտառները շոճիի հետ մի եւ նոյն բարձրութեան մէջ կը մնան: Պամասնի քով գեղեցիկ ոփիներ կը բուսնին դրեթէ անմիջապէս ծովուն քով. իսկ իբրեւ անտառ կը հասնին մինչեւ 1000—4000': Ասիկայ Շուվին հաստատածը կը ցըրէ, որ կ'ըսէ թէ շոճին եւրոպայի մէջ ցած տաշփարակներու վրայ շիգանուիր: Կոստանդնուպոլիսի մօտ Պելլորատ գեղին շոճիներն այնչափ բարձր դրից մէջ չեն, ինչպէս Շուվ սխալմամբ կը կարծէ: Ատցգէ որ շոճւյն ասանկ տեղ բուսնին խտալիայի մէջ բուսած դիբքին հետ շիհամաճայնիր, որ տեղ շոճին հօն կը սկսի, ուր երկրագործութիւնը կը դադրի: Ապրուցցոյի մէջ հիւսիսային լայնութեան 42—43 աստիճանի տակ շոճւյն գօտին 3000—5000 ստնաշափ բարձրութեան վրայ է: Աեւ ծովի հարաւային արեւելեան եղերքը գրեթէ մի եւ նոյն լայնութեան աստիճանին տակ անկից 2500 ստնաշափ աւելի ցած տեղեր ալ շոճի կը բուսնի, իսկ իր հասած վերջին բարձրութեան սահմանը Հայաստանի ու Կողքիսի լերանց կողերուն վրայ գրեթէ խտալիայինին պէս է, այս ինքն 5200 ստնաշափ, բայց շոճիներուն անտառները միայն սփիներուն հետ առ բարձրութեան սահմանն ունին, սակայն զատ զատ շոճիներ ասկից աւելի բարձր ու մինչեւ 6000 ստնաշափէն վեր եղած տեղուանք գտայ: Միայն թէ առ ալ հաստատուն է որ շոճիները բազմութեամբ ու անտառօրէն 3000 ստնաշափ բարձրութեան մէջ կը սկսին ու իրենց շատութիւնը մինչեւ վերջին բարձրութեան սահմանը գրեթէ մի եւ նոյն կը մնայ: Հայաստանի ու Արաստանի մէջի լերանց վրայ հացին (որէ շուրջ ու ու ու) ալ գրեթէ նոյն բարձրութեան սահմանն ունի (5200'): Սփիէն ետեւ Հայաստանի պինտ յաճախ ծառն է վայրի կաղնի կամ թեղօշ (թեղէ), բայց ասիկայ

միջին Եւրոպայի մէջ եղածին պէս զօրաւոր աճում
չունի, իր բունը նեղկեկ է, ու Վերմանիայինին կէս
բարձրութեանը հաղիւ կը հասնի: Առ աղնիւ ծառը
յառաջակողմեան Ասիայի անտառներուն մէջ աճուն
եւ ուժեղ ովիներու քով պղտիկ ու ճաղած երեւոյթ
մը կ'ունենայ: Կաղամախին (Քաղաքը) ոփիէ ու շոճիէ
աւելի բարձր տեղեր կը բուօնի: Կարնոյ 6100 ոտնա-
շափ բարձր լեռնագաշտին վրայ խումբ խումբ կաղա-
մախիներ տեսայ, որոնց բունը 2—3 ոտնաշափ եր-
կակտուր կամ տրամագիծ ուներ ու հասակին 30—
40 ոտք: Երերուն կաղամախիները գոյ լեռնահովիտ-
ներու մէջ 7000 ոտք բարձր տեղուանք ալ կ'աճին:
Ընդհանրապէս Հայաստանի մէջ ամենէն բարձր տեղ
բունող անտառային ծառն է ցարասի, զորն որ փոքր
Մասիսու վրայ 7800 ոտնաշափ բարձր տեղ տեսայ,
եւ Սուկաւ լերան վրայ 8200⁴. թէպէտեւ այսափ
բարձր տեղ իր աճումը կ'արգելուի ու թփային տեսք
մը կ'ունենայ: Հայաստանի հիւսիսային սահմաննե-
րուն անտառներն առհասարակ միջին Եւրոպայինին
կը նմանին: Կողքիսի հարաւային տնկերն որ են՝
դափնի կամ սարդենի, տօսախ (Աէմէր), շագանակ
եւ ձիթենի, շոճոյ գաւառին հասած՝ կը դադրին
եւ Հայաստանի լեռնագաւառին չեն վերաբերիր: Առ
տնկերէն անմիջապէս վերի սահմանը կամ դաւառը
կը զարդարեն ոփի, թէպօշ, ցախի (Անդէուս - Աշճը),
հացի, շոճի, շում կամ դավարս (Քըւըլչէտ - Աշճը),
ուռի եւ կնձնի կամ թէպի (Քորս - Աշճը). իսկ ամե-
նէն բարձր տեղ ցարասի, ուռի եւ երերուն կաղա-
մախի, թէպէտեւ շատ բազմութեամբ չէ: Փշատի¹
ծառն որ մասնաւորապէս Մասիսու ստորոտին եւ
Երասխայ դաշտերուն վրայ կը բուօնի, տեղ մ'ալ
անտառ չիձեւացըներ:

Տրապիզոնէն մինչեւ Բաբերդ շատ երեւելի եւ

¹ Լա. Elaeagnus. աճէ Իրտ - Աշճը:

տարածուած Են Պանդուիան լըունավորութ և Պանդուիան
հբութութ ։ սրոնք գարնան իրենց շքեղ ու սիրուն
ծաղիկներովը երկրին երեսը կը զարդարեն։ Երկուքն
ալ ծովին երեսէն 400—500 սանտաչափ բարձր տեղ
բաւնելու կը սկսին, թէպէտեւ տեղ տեղ աւելի
վար ալ ու մինչեւ ծովեզը կ'իջնան. իսկ դէպ ի վեր
մինչեւ 4000 սոտք բարձր տեղուանք աղեկ ու առատ
կ'աճին, ուսկից վեր մինչեւ 5000 կը սկսին ճռզել
ու ցանցառնալ, եւ անկից անդին կը դադրին ու
աներեւյթ կը լլան։ Ասոնք սփիներուն շքին մէջ
շատ աղեկ կ'աճին. իսկ ուր որ շատ շոճի կայ, հսն
ասոնք ալ խիստ կը քիչնան։ Առ երկու տունին ալ՝
որ իրարու անանջատ ընկեր Են, աւելի լերանց սեպ
տեղուանքը կը սիրեն, քան թէ տափարակ ու խո-
նաւ գարատափները։ Մինչեւ 3000 սանտաչափ բար-
ձրութեան՝ լեռնավարդն աւելի յաճախ է, իսկ անկից
վեր մինչեւ 4000՝ մրտավարդը։

Հայաստանի գետնին որպիսութիւնը անկոր չէ
թէ զանազանութեանը, հապա միայն առատութեանը
մէծ պատճառ կ'ըլլայ։ Գետին մը որչափ որ գիւրաւ
կը փիսի ու հող կը գառնայ, որչափ որ աւելի տա-
քութիւն կը կապէ իրեն հետ ու աւելի յորդ ջուր
տոնի, այնչափ առատ բոյս յառաջ կը բերէ։ Տեքան-
տու գաղղիացի բնապատումը տնկաբանական զննու-
թիւններ ընելու համար գաղղիայի մէջ եօթը տարի
պարտեցաւ, ու վերջապէս վճռաբար հաստատեց թէ
Ամէն գունի ամէն հողի մէջ իրայ անէլ։ Յառաջակող-
ման Ասիայի մէջ իմ ըրած երեք տարւան արշաւ-

¹ Եւրոպացիք ասոնց առջնին Azalea pontica կ'ըսեն.
Երկրորդին Rhododendron ponticum. որ բառ առ բառ
պահանջման համար է։ Կարծենք թէ Տրապիզոնի
կողմերը Հայոց Ալեքուանունը կամ Ալեքուանը անուանած
ծաղիկն առ վերջինը կամ անոր մէկ տեսակը կը նշանա-
կէ։ Եւրոպացի բնապատութեանը ամանք տարը նաեւ Զէ-
ն-Հէրու կ'ըսեն։

անքներս ալ նոյնը կը հաստատեն, միայն աւազն ունի՞ւը
դուրս հանելով : Հայաստանի ու կաւկասի կողմերը
հանքային աղբիւրներուն բերած կրային դիրտը նոյն
կարծեաց շատ կ'օգնէ : Տրապիզոնէն մինչեւ Պար-
սկաստանի լերինքն ու կաւկասէն մինչեւ Արարատ առ
ածխաթթու կրային դիրտը դեղ դեղ նստած է ու
դեռ մեր աչքին առջեւ կը նստի : Ի՞նչ տնկեր որ
հրաբխային քարերուն կոպճուտ հողին մէջ կ'աճին
նէ, ըստ ամենայնի նոյները կ'աճին նաեւ աս փխրան
նիւթին մէջ՝ ուր որ արեւն ու ջուրը բուսողութեան
կը նպաստեն : Ուրեմն Ասիայի աս կողմը տնկոց բնու-
թիւնն ու զանազանութիւնը գլխաւորաբար տաքու-
թեան եւ խոնաւութեան կը նայի, եւ ոչ թէ եր-
կրին որպիսութեան : Արարատ ու Արագած մի եւ
նոյն հրաբխային նիւթէ կամ քարէ են, բայց որով-
հետեւ Արարատ անջրդի է ու իր լուսն պինդ եւ
չփշող, իսկ Արագած ջրաշատ եւ իր դարաստավինե-
րուն վրայ հրաբխային քարերն ամէն տեղ քայլայած,
փառած ու հող դարձած են, ասոր համար երկրոր-
դին երեսն առատ ու աճուն բոյսերով զարդարուած
է, իսկ առաջինը մերկ ու բոյսերէ աղքատ : Նէտ-
պոլսի հրաբխային բոլորտիքն ալ նոյնը կը դիտուի :
Խաքիայի վրայ լուսակ հոսանքը, որ 1302ին վաղեց,
Երկ է եւ անբոյս, ուր որ Նորալերան 236 տարի վեր-
ջէն վաղող կակուղկեկ լուսն, ինչպէս նաեւ Ետնայի
եւ Վեսուվի անցած դարուն մէջ դուրս տուած լու-
սակ դալարազարդ ու կանաչազգեստ եղած են :
Հայաստանի բոյսերէն շատերն ուրիշ տեղերունէն
քիչ կամ շատ զանազանութիւն ունին, բայց միայն
Հայաստանի սեպհական եւ առանձին տեսակ կա-
ցուցանելու բոյսեր քիչ կան : Դառներփոր Գաղո-
զիացին Հայաստանի մէջ առհասարակ միջին Եւրո-
պայի անկերը գտնելուն համար շատ զարմացած ու
միանգամայն տաքցած էր : Հրաբխային գետինը բաւ-

ական խոնաւութիւն ունեցած ատեն՝ կրնայ աճեցուն բոյսեր, խիտ խոտեր եւ կանաչաւէտ մարգեր սնուցանել, բայց չիկրնար միայն իրեն յատուկ եղող բուսոց տեսակներ ծնանել։ Հատաքարը, կիրճ ութերթակաւը¹ ջրէն, մշտնջենաւոր ձիւնեն ու արեւէն հաւասար օգնութիւն կը գտնեն նէ, հրաբխային լեռանց վրայ եղած դարաստափներուն պէս բազմազդյն եւ պայծառագոյն ծաղիկներ յառաջ կը բերեն։

Առևն Հայաստանի բոյսերը քիչ պէսպիսութիւն ունին. ասիկայ ծովին շատ բարձր դիրք ունենալէն պատճառած է։ Խիստ զանազան տեսակ բոյսեր միայն երկիրներուն մէջ կրնան բլալ, որոնք ցած տափարակ դաշտէ մը կամ ծովի եղերքէ կամաց կամաց անանկ մը կը բարձրանան որ տնկոց ամէն մէկ դաշտառը զատ զատ օդաբաժին կ'ունենայ։ Հայաստան յանձուկ միտո, այսինքն Արաստանը, Կողքին ու Լազարանը դուրս հանելով՝ ըստ մեծի մասին Աւագեան (լեռնային) երկիր մըն է։ Թէպէտ հոս խոնահնտառներու, տափաստաններու, ճախնային կողերու եւ ծովեզներու տնկեր չկան, բայց եղած լեռնային բոյսերը կաւկասի համեմատութեամբ շատ առատ եւ բազմատեսակ են, եւ Հելուետիայի ու Դիլիլի Ալպեան բոյսերու հետ շատ նմանութիւն ունին. ինչպէս Նոբ՝ միամեայ տնկերու քիչութիւն։ Արագածի ու Կեառուր տաղը, ի բարձր տեղերէն 41 տեսակ յայտաբեզո՞ն² բոյսեր ժողվեցի, որոնց մէջ միայն կ հատ միամեայ կար։ Երբոր՛՝ ծաղիկներուն իրենց բոյսին համեմատութեամբ ունեցած արտաքը կարգի մեծութիւնը։ Երբոր՛՝ թունաւոր բոյսերու ցանցառութիւն եւ դառն ու բժշկական խոտերու

¹ Գ.Հ. Argile schisteuse. Գերմ. Thonschiefer.

² Տնկաբանութեան մէջ բոյսերն երկու ընդհանուր բաժանում ունին, այսինքն Phanérogame Յուր-Բել-Ն (բեղնաւորութեան յայտնի անօթներով) ու Cryptogame Գուր-Բել-Ն (բեղնաւորութեան դաղլոնի անօթներով)։

առատութիւն : Բողբները¹ 4000 սոնաչափէն վար եզած տեղերը շատ առատ են : Մասնաւորապէս երեւելի են աւթիմոնի (Ավ-Ղէ օնուն) տեսակները, որովհետեւ ասոնց չորցոցած ծաղիկներն իրենց սաստիկ հոտին գորութեամբ ճճիները, տիղերն ու պղտիկ կենդանիները կը սատկեցընեն : Առդունքոյն, ճռման ժամանակները աւթիմոնի չոր ծաղիկներուն ծեծոյն ու կուտածուն աւթիմոնի չոր ծաղիկներուն ծեծած փոշին բոլոր արեւելքի մեջ բաւական մեծկակ ապրանք մըն է եւ լուերը (Քէրէները) ջնջելու համար խիստ շատ տեղուանիք կը խաւրուի : Ես ասով աւելի մեծկակ միջաւաներն ալ մեռցընելու փորձեր ըրեւ պղտիկ ճճիներն ասոր հոտն սունելուուն պէս՝ անմիջապէս կը թմրէին, անզգայ կը մնային ու քանի մը ժամ ետքը կը մեռնէին : Աս փոշին նաեւ շատ օդակար ու աղջու է բնապատմական հաւաքոյթները կերպ կերպ որդերէ եւ ուտիճներէ պահպանելու համար : Թիթեաները կամ ալիւրմաղիկները լերանց վրայ աս աւթիմոնի ծաղիկներէն կը փախչին : Զորդուն՝ ծաղիկներու գոյնին մաքրութիւնը, գեղեցիութիւնը, զանազանութիւնն ու նարօտը : Հոս խիստ քիչ կը գտնուի տափաստանի ծաղկանց աղտոտ դշնը, նմանապէս ընդարձակ տեղւոյ մեջ ծաղկանց միայն մէկ տեսակ տիրող գոյն շատ չկայ : Մինակ Երասմայ քովերն ու Արարատի ստորոտը տեսայ որ քանի մը տեսակ ծաղիկներուն գոյնը շորս դին բռնած էր, սակայն լերանց 6500 ու աւելի ստնաչափ բարձր գարատափներուն վրայ երբեք ասանկ միագոյն ծաղիկներու չհանդիպեցայ : Այսպիսի բարձր տեղուանիք վերջին աստիճանի սկսրալի է ծաղկանց երփին երփին նարօտը : Շառագոյն լեռնային կտկաչ (Լւշ), վարդակարմիր աւթիմոն, սոկեգոյն կղմուխ², բաց գեղին հրանունկ, ծիւնափայլ կորունկ³, կապոյտ բու

¹ Լու. Gentiana. աճէ . Շենիկան . Ավ-Հուր :

² Լու. Inula . աճէ . Ինուլա օնուն :

³ Լու. Cerastium.

գի, մորագոյն զանդակիկ Հայաստանի լեռնամարդաց վրայ զարմանալի կերպով մը սփիւռ ցանուած էին եւ դոյնագոյն ու սիրուն պէսպիսութեամբ մը իրարու հետ խառնուած։ Աս բազմագոյն նարօտք շատ սքանչելի եւ ամենէն չքեղ կ'երեւայ Արագածի բարձր ու բուսաւետ դարատափներուն երեսը։

Արարատայ վերին գաւառներուն մէջ գտնուած բուսոց բնութեան վրայ Բառողին ըրած հանճարեղ նշմարմունքը շատ շիտակ եւ ճահաւոր են։ Հան բոյս երն ալպեան տունկ ըլլալով՝ ամէն տեղ ճիգ մը կը ցուցընեն երկրին երեսէն շատ վեր շբարձրանալու, այլ կարճ, հաստ, զօրաւոր եւ քիչ մը ծռած ցօղուն կոմ բուն կ'ունենան, որուն վրայ ճիւղերը, տերեւներն ու ծաղիկները վերջին աստիճանի խիտ ու իրարու մօտ կը բուսնին։ Քիչ մը աւելի պաղութեան չդիմացող տունկը շատ վար ու գետնի երեսին մօտ կը մնայ, որովհետեւ օդին վերի կողմերը չիկրնար յառաջ գալ ու աճիլ. իր արմատը մնունդ գտնելու որ ըլլայ, հաստ ու մեծ ըլլալու կը ջանայ, ծաղիկները շատ կատարեալ կ'ըլլան ու յստակ արեւուն մէջ իրենց աղուոր գոյներովը պերճ ու պայծառ կ'երեւան։ Ծաղիկները տեղւոյն բարձրութեանը համար ոչ երբեք իրենց անկին պէս ճռզած ու թերի են, մանաւանդ թէ աւելի եւս բացուած ու զօրաւոր, նոյն պէս իրենց պատուղը. որովհետեւ իրենց գլխաւոր զործողութիւնը շոգեղէն մասեր գուրս տալ ըլլալով՝ բարձր օդին բարակութեամբն աւելի օդնութիւն կը դտնէ ու աւելի աղատութեամբ կը կատարուի եւ ոչ թէ կ'արգելուի, եւ բնական զօրութիւնն ալ՝ իր տեսակը պահելու եւ յառաջացը նելու վախճանին կը հասնի։ Սակայն բոյսերը գետնէն քիչ մը վեր ելլելնուն պէս՝ իրենց տերեւները, մորթն ու բոլոր կանաչը կը թռումի կը մնայ. եւ թէպէտ աս մասերն աւելի կընային ցըտին դի-

մանալ, այսու ամենայնիւ հոս իրենց կեանքը կը նուազի: Խոտերուն եւ նեղատերեւ բյուերուն վրայ առ բանս այնչափ չ'երեւար, որշափ լայնատերեւներուն վրայ, որոնք նաև իրենց բնական ձեւը կը փոխեն: Ասանկով տերեւները զրեթէ առանց կանաչութեան թաղանթի (շըէ, էերէտէ) մը տեսք կ'ունենան ու բաց դեղին գցին կ'առնեն, որոնք մայտնապէս այն բարակցած օդէն պատճառեալ հիւանդութեան եւ աղղեցութեան նշաններն են, որմէ տերեւներն իրենց սնրնդեան հիւթը կը ծծեն:

Եթէ տնկերու զանազան գաւառները կամ աստիճանները Սեւ ծովու եղերքէն սկսելով՝ Կողքիսեան լեռներէն գէպ ի վեր մինչեւ Կարնոյ ալպեան բարձրութեան հանենք, եօթը զիստուոր գաւառ կը գտնենք:

Ա. Աշտարակ Հայոց, որն որ ծովուն երեսէն զրեթէ 1000 ստնաչափ կը բարձրանայ, ուր միջին եւրոպայի ծառերն ու թփերը տերեւնին առանց թափելու միշտ կանաչ կը մնան, եւ աշնան հոս տերեւ թափող տնկերէն թուով շատ աւելի են: Ամ մշտատերեւ տնկերուն զիստուորներն են տօսախ (վշշւէ), գափնի կամ սարդենի, մրտենի, սարդանուշ կամ բալասարդ¹, ձիթենի, բաղեղն (արմաւըտ), փշարմաւ կամ փշասարդ² եւ ձարխոտի (դլուրը էտրոյէ) տեսակ բյուեր:

Բ. Արուն Հայոց Նորադի կամ սիի եւ թեղոշ ծառերու գաւառ, որն որ 1000 ստնաչափ բարձրութենէն մինչեւ 4500' կը հասնի. Ջիշեալ երկու տեսակ ծառերը հոս կը տիրեն, մանաւանդ առաջինը: Խոկ թփերն են պոնտական լեռնավարդն ու պոնտական մրտավարդը³:

Գ. Աչղին Հայոց Նորադի կամ ասղնատերեւ:

¹ Գ. Լ. Laurier-amandier, Laurier-cerisier.

² Գ. Լ. Laurier épineux, Houx. Գ. Բ. Ռ. Stechpalme.

ծառոց գաւառ 4500—5500¹: Հոստեղաց բազմաթիւ բնակիչները կամ բնիկ տէրերն են շոճոյ (շահ ու ծըծէ) տեսակ ծառեր. ովին առ գաւառախն մանաւանդ վերի կողմերը կը սկսի թժփանման ըլլալու ետքաշոմիւ, ուր որ շոճիները գեռ պերճ ու հասակագեղ կ'աճին:

Դ. Ա Երին Ք---- Ն---- կամ ցարասույց գաւառուց գաւառ 5500—7800²: Բոլորովին պատսպարեալ տեղանիք ցարասիները մինչեւ 8200 ստնաշափ բարձր դիրք կ'ելլեն, թէպէտեւ թժփատեսակ կ'ըլլան: Աս գաւառին մէջ նաեւ զանազան ալպեան տնկեր զատ զատ կ'երեւան:

Ե. Արտին Ելիոն Ք---- 7800—8800³: Հոստակասեան մրտավարդը հայաստանի ու Վրաստանի սահմանալերան վրայ շատ յաճախ է: Ասկից զատ հետեւեալ բոյսերն ալ խիստ առատ կ'աճին. Ոիբերիական մինասոխ, մարմնագոյն աւթիմոն, լեռնային կակաչ, հայկեան առնասպար⁴, մեծածաղիկ կորունկ, կաւկասեան լուրջ շուշան, պիւրենեան բողի:

Զ. Բռուն Ելիոն Դնիոյ Ք---- 8800—11000⁵: (Մասիսու, Արագածի եւ Ահմանկան լեռան վրայ): Հոստեղաց գլխաւոր զարդերն են՝ Չինական աւթիմոն, աստղիկ ամենագեղ², զանդակիկ քարբեկ³, Կասբեկեան կորունկ, ալպեան աստղիկ, աճառուտ քարբեկ⁴ եւայլին:

Է. Լուսուն, ուր միայն լոռ (Եօսուն) կը բուռնի եւ բարձրութիւնն է 11000 ստնաշափէն մինչեւ 13000 ստնաշափ: Ասկից վեր մշտնչենաւոր ձեւան տէրութիւնը կը սկսի, որ ամենայն ինչ իր սպիտակ քողին տակ կը ծածկէ:

¹ Լ. Androsace armeniaca.

² Լ. Aster pulchellus.

³ Լ. Campanula saxifraga.

⁴ Լ. Saxifraga cartilaginea.

ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ - ԹԱՐՓԻՒ - Պլր . Արովեան ու իր աշ-
կերտները : — Առդի . Երանց երկու չղթան ու
թաշունները : Ինչա , ծառերն ու որսի կենդա-
նիները : — Վիպիս , երկրին դիրքն ու որպիսու-
թիւնը . Ամացի դպրոց ու փառած նաւ . . .

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ - Հայաստանի թամբարներուն ստո-
րագրութիւնը : Սասափի պատիժ մը : Վիպիսէն
մինչեւ առաջին իջեւան եղած տեղուզն ծառերը :
Պեղեցիկ դիրքը , անասուններն ու թաշունները :
Ընկից մինչեւ Ախատ գտնուած քարերը : Եւ-
զիսիներու երկու ընտանիք

ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ - Աեւանայ ծովին տեսրն ու չափը :
Աեւանայ լիճ՝ հրաբիսի բերան : Աեւան կղզին .
վանքն ու անոր հիմակուան վիճակը

ՉՈՐՏՐՈՐԴ ԳԼՈՒԽ - Աեւանայ ծովին բարձր դիրքը , խո-
րութիւնը , աղէկ ջուրն ու ձկերը : Աեւանայ
շրջակայ տեղերուն հանքարանական օրպիսու-
թիւնը , բյուսերը , կենդանիները , մշակութեան
ալակութիւնը , բնակիչաց քիշութիւնն ու աղ-
բառութիւնը

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ - Գեղեցիկ տեսարան : Զենկի
գետակին ձկերը : Հրաբիսային քարեր : Երիւանայ
առաւտուրը , դիրդն ու պատերազմական նշա-
նակութիւնը : Երիւանայ բերդը : Հայ դիցազն-
ուհի : Երիւանայ բնակիչաց թիւն ու անոնց
աղքատ վիճակը : Կառավարութեան կերպ : Բա-
րեխանութեան աստիճան : Երկրին բերքն ու
Հայոց մշակութեան ճարտարութիւնը : Մէծ ու
Փոքր Մասիս

ՎԵՅՏԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ - Երիւանէն էջմիածին : Երասիսայ
դաշտ : Էջմիածնայ շենքերը : Հայոց ճարտարա-
պետութիւնը : Էջմիածնայ յառաջուան փառա-
որսութիւնը , հիմակուան նշանաւոր բաներն ու
դրաստունը : Էջմիածնայ ձեռքով թուսին դիտած
շահը : Կաթուղիկոսի ընտրութիւն : Էջմիածնայ
կրածները : Արարոիկ կուսակալի այցելութիւն :
Հայկական ազգին նշանակութիւնն ու Հայոց
կրօնական միաւթիւնը

ԵՕԹՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ - Գիտակի գաղտային գա-
ղափար : Բազոքականներուն Հայոց համար ըրած
ջանքը : Ուսւ պաշտօնաւերց կեանքը : Ակղե-

քելու հնարք։ Հայաստանի ձիերուն ազնուու-
թիւնը։ Երասխայ հովտին բերքը։ Գիշեր մը
թաթարներու մէջ։ Երասխ գետին ստորադրու-
թիւնը

51

ԱԽԹԵՐՈՒԴԻ ԳԼՈՒԽԻ. Արօէն Սուլթան - Գեղամեան
Հայ իշխան։ Պարսիկ խանի վարդենոց ու ամա-
րանոց։ Կեղեքելու գեմ ամբաստանութիւն։
Սեւջուր գետ։ Ռուսաց աստիճանի բարձրու-
թեան նշանները։ Ալի Բէկին զուարձալի պատ-
մութիւնն ու Քիւրտերը։ Ժանտախտի վիճակ։
Մարսանենցութիւն։ Բազէով որսորդութիւն ու
բազէի կրթութիւն։ Դիւակերպ որսորդ։ Դուռա-
նըփոր։ Արարատայ բուսաբանական եւ կենդա-
նաբանական վիճակը։ Սեւջուր գետակին ա-
կունքը։ Հրարիսային Լեռ ու նիւթ։ Որսական
թռչուններ

59

ԽՍՆԵՐՈՒԴԻ ԳԼՈՒԽԻ. Արարատայ վերջին բռընկելուն
վրայ սուսերէն աղբիւրներուն ձեռքով տարա-
ծուած լուրերուն անձգութիւնը։ Ականատես
Հայազգիներուն պատմութիւնը։ Ակոսի գեղին
յառաջուան ծաղկեալ վիճակն ու բնակչաց թիւը։
Մասիսու ահազին հրաշնչութեան ստորագրու-
թիւնն ու տուած վնասին հաշիւր։ Երկրաշար-
ժին տարածութեան սահմանն ու աղբիւրներու-
վրայ ըրած ազդեցութիւնը

78

ՏԵՄՆԵՐՈՒԴԻ ԳԼՈՒԽԻ. Արարատայ երկրորդ սարասակելի
արկածն ու աղմուտ ջրաց հեղեղը։ Դուռս նե-
տուած հողերուն ու քարերուն բնութիւնը։
Առոր Յակոբայ վանրին տեսրը։ Ֆրերուն ու գե-
տոյն կաւին վրայ զննութիւն։ Աւերակաց թան-
ձրութիւնն ու տարածութիւնը։ Արարատի փլած
շըլլալուն նորանոր ցոյցեր ։ Հրարուխ լերանց
վրայ ծանօթութիւններ։ Արարատայ ներքին
ամբաւ ջրերը, արտաքին փայլուն երեսը, վերին
ծայրն ու բնապատճական վիճակը։ Արագած ու
Արարատ լերան բազդատութիւնն ու Արագա-
ծին անհամեմատ գեղեցկութիւնը

89

ՄԵՏԸՆԸՆԵՐՈՒԴԻ ԳԼՈՒԽԻ. Արագած լերան գեղեցիկ
դիրքը, Պարատափները, ջուրը, բայսն ու միջամ-
աները։ Կոյն լերան մէկ կատարին վրայ երկրա-
բանական դիտողութիւն։ Ալերջին աստիճանի
սիրուն ու ահրելի դիրք

109

ԵՐԿՈՑԸՆԸՆԵՐՈՒԴԻ ԳԼՈՒԽԻ. Պազարձուկ գեղին Հայ
բնակչաց վրայ տեղեկութիւն։ Տեղւոյն լերքն
ու հարկը։ Հայ թիկնապահ մը

115

ԵՐԵՔԸՆԸՆԵՐՈՒԴԻ ԳԼՈՒԽԻ. Պարսկաստանէն ու
Տաճկաստանէն Ռուսաստան դազթող Հայերուն

պատմութիւնը : Արժգած լերան վրայ բնակած
ընդհանուր Հայոց թիւն ու վիճակը : Արագածի
անհամեմատ գեղեցիկ դիրքը

119

201ԵՔՏՍՍՈՎԱՆԵՐՈՒՐԴԻ ԳԼՈՒԽԻ . Արագած լեռներէն
մինչեւ կումրի երկրաբանական զննութիւն : Նոր
կումրի կամ Աղեքրանդրուսովիս քաղքին ստո-
րագրութիւնն ու բնակչաց թիւը : Կումրիի բեր-
դին ամրութիւնն ու մեծութիւնը : Գլխաւոր
աեղեաց իրարմէ ունեցած մըննական հեռաւո-
րութիւնը : Դարձ ի Արաւտան : Կումրիի մօս
երկրին բոյսերը . փայտի պակսութիւն : Հա-
մամլը գեղ

124

ՀԵԳԵՏՍԱՍԱՆԵՐՈՒՐԴԻ ԳԼՈՒԽԻ . Հոստեղաց ձիերուն
գերազանցութիւնը : Գըշախ գեղն ու անտառ-
ները : Հանքային ջուրը : Տերգեր գեղն ու Լա-
լուար լերինք : Ռուսի Հայաստանին բնակչաց
թիւը

130

ԱՇԾՍԱՍԱՆԵՐՈՒՐԴԻ ԳԼՈՒԽԻ . Լերանց գեղեցիկ տե-
սարան : Գոռող, Սուկաւ, Ծաղկեց ու Տան-
տուսակ լերինք : Ասոնց հրարխային նիւթերը .

136

ԵՅԹՆԵՒՏՏԱՄՆԵՐՈՒՐԴԻ ԳԼՈՒԽԻ . Պայտագիտ քաղաքը :
Լերանց կիրն ու երկրաբանական որպիսու-
թիւնը : Աւազակ Քիւրտերու վրայ մէկրանի ծա-
նօթութիւններ

141

ՈՒԹԵՒՏՏԱՄՆԵՐՈՒՐԴԻ ԳԼՈՒԽԻ . Մուրատաշիր գետակ :
Մասիսին հարաւային կողման քարերը : Քրդաց
ամառուան ու ձմեռուան կեանքը : Արարատայ
վերջին ժայթմանը վրայ նորէն քանի մը ծանօ-
թութիւն : Արարատայ փորն ու վրայի ամայու-
թիւնը

147

ԻՄՍԵՒՏՏԱՄՆԵՐՈՒՐԴԻ ԳԼՈՒԽԻ . Արարատ ճշմարիտ հրա-
րուխ է : Լերան զլուխն ելլելու փափաք : Արա-
րաւայ հարաւային կողման ծաղիկները, ծա-
ռերն ու կենդանիները : Պայտագիտի քովէն Հայ-
աստանի լերանց անհամեմատ ահեղ տեսքը :
Հպատատանի հին ու նոր հրարխային վիճակին
վրայ խորհրդածութիւններ

151

Յ Ա Ւ Ե Լ Ո Ւ Ա Ծ

Ա . ՕԴԻ ԲԱՐԵՒՄԱՌՆՈՒԹԻՒՆ . Բարձր Հայաստանի
օդին Միջազետաց ու Պոնտոսի օդին հետ բաղ-
դատութիւնը : Տարութիւնն ու ցրտութիւնը :
Տարւոյ եղանակները : Բերբերուն ու պառվնե-
րուն համնելու ատենները : Տեղաց մունք : Հայ-
աստանի օդին առաջականութիւննը

161

Բ. ՀԱՅԵՍՏԱՆԻ ԵՐԿՐՄԱՆԱԿԱՆ ՎԼԱՇԱՀ. ԵՐԿՐԻ
մը ձեւն իր լեռներէն է: Հայաստանի լեռանց
կաւկասի հետ բաղդասութիւնն ու նմանու-
թիւնը: Հայոց լեռներուն լայնանիստ դիրքն ու
լեռնադաշտերը: Ջրոց առասութիւն: Հայ լե-
ռանց շիտկութիւնն ու կրճերուն բարձրութիւնը:
Սպերէն մինչեւ խոնու լեռանց լորս գօտի ու ա-
նոնցմէ բիսած գետերը: Գետերուն իրարու հա-
կառակ շիտկութիւնը: Քիչ լեռնային լճեր:
Հայաստանի լեռանց վրայ մշտնչենաւոր ձեան
գծին բարձրութիւնը: Սառնասար: Հաներային
աղբիւրներու շատութիւն: Հայաստանի լեռնա-
դաշտերուն հորիզոնական շիտկութիւնն ու ծա-
կոտկէն բնութիւնը: Հրաբխային լեռանց նիւթը.
Հաստաքար. Խայտակուճ. Կիր: Կիւմիւշանէի
հաստաքար. Խայտակուճ. Կիր: Կիւմիւշանէի
ու Բալախոսի մէջ զարմանալի երեւոյթ: Պաղ-
լեղի հող: Հրաբուխներու երկարատեւ գործո-
ղութիւն: Ախճիկ զարմանալի լեռը: Տանառ-
ուակ. Արարատ եւ Ահմանկան լեռանց հրաբխային
նիւթերն ու անոնց անհամեմատ տարածութիւնը

172

Գ. ՀԱՅԵՍՏԱՆԻ ՏՎԿԱԲԱՆՈՒԹԻՒՆ. Հայաստանի
րոյսերուն առասութեան պատճառները: Հան-
տեղի ծառերուն եւ րոյսերուն վերջին սահմանը,
զլսաւոր անտառային ծառերն ու անոնց գա-
ւառները: Լեռնավարդ ու մրտավարդ: Հայաս-
տանի բուսոց առասութիւնն ու զանազանու-
թիւնն ու անօր պատճառը: Հայաստանի բու-
սոց Հելուետիայի ու Դիբոլի ալպեան լեռանց
անկերուն հետ ունեցած նմանութիւններն ու
զարմանալի յատկութիւնները: Ծաղիկներուն
գեղեցիկ գոյնագոյն նարօտը: Տնկերուն եօթը
գաւառները

202

ԱԽԱԼԵԼԻՔ ԵՒ ՑԱԽԵԼՈՒՄԾ

- Երես 4. Տաղ 25 պառկացանք Խ-Շ- պառկեցանք
 „ 68. Ծանօթութիւն եան վրայ աւելցուր. Էմ. Perdrix sa-
 xatilis (քարային կարաւ), գերմ. Steinhuhn
 (քարաշաւ): Եւրոպացի բնապատումներուն առ
 բառը մըր Ս-լայբին սառցարանութիւն չառ
 յարմար կու դայ. եւ կարելի է որ նշանակու-
 թիւնն ալ նոյն ըլլոյ :
- „ 82. Տաղ 35 արակմիցին Խ-Շ- Փարակեցին
 „ 172. „ 16 անշաւ մատ „ „ անշաւ մատ

